


891.99-82
Z-46

36

2011-05


891.542-82
Հ-46

ՀԱՅԻ ԿՏՈՐ
ԶԵՅՑՈՒՆՑՈՒՆ



ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՎԱԴՐԻ ԳՐ. ԶԱԼՅՈՒՅԵԱՆԻ
ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՄԲ Ի ՆՊԱՍ ՍՈՎԵԱՆ ԶԵ-
ԹՈՒՆՑԻՆԵՐԻ ՆՈՐ-ՆԱՇԽԵԳԵԱՆ ——————

1909.





72.119

891.99-82
3-46

այ.

ՀԱՅԻ ԿՏՈՐ
ԶԵՅԹՈՒՆՑՈՒՆ

1002
1001



ՏՀ - ՀՀ 108
ԺԴ -

Գրական ժողովածուք Գր. շախութեան
ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՄՔ Ի ՆՊԱՍ ՍՈՎԵԱ ՁԵ-
ԹՈՒՆՑԻՆԵՐԻ. ՆՈՐ-ՆԱԽԻՉԵԽԻԱՆ —————

1909.

ՆՅՐ-ՆՅՇԽՁԵՒՅՆ, ՏՊԱՐԾՆ ՄԵՐԱՎՐԵ ԸԿՈԴԵԱՆԻ 1909 թ.

Ա Զ Պ.

Ժողովածուիս արդիսնքը յատկացւում է Զելթունի և
Առանայի կարօտեալներին:
Զերմ հաւատում եմ, որ հայ հասարակութիւնը չի խնա-
յիւ իր լուման մեր հսկայ վիշտը թեթևացնելու համար:
Կարօտեալների անունից սրապին շնորհակալութիւնս նրանց,
որոնք կաջակցեն տարածելու այս ժողովածուս, այն բոլոր հեղի-
նակներին, որոնք ձրիապէս աշխատակցեցին մեզ, պ. պ. Ռ.
Անտփեանին և Յ Խերնիքեանին, որ մեզ հետ խմբագրեցին ժո-
ղովածուս, նոյնպէս և «Մշակ»-ի խմբագրութեանը, որ ուղարկեց
մեզ բաւականաչափ նիւթ, թէս մեղանից անկախ պատճառներով
անկարող եղանք լոյս ընծայել:

Գ. ՉԱԼԽՈՒԵՑԵԱՆ :



ԲՈՎԱՆԴԻԱԿՈՒԹԻՒՆ.

ԵՐԵՄ

Գր. Զալսուշեան—ՀԱՅԻ ԿՏՈՐ ԶԵՅԹՈՒՆՑՈՒՆ	9
Սիւլիկ (Ռ. Պատկանեան)—ՄԵՐ ՏԵՂԻ ԾԱԿԱԲՈՒՆԵՐԸ	12
Ո. Անոփեան—ԳԵՐԱԳՈՅՆԻՆ (Բանաստ.)	63
» NOCTURNE	»	.	.	.	64
» ՄԱՅԻՍ ԵՒ ԳԱՐՈՒՆ (Բանաստ.)	65
» ԳԻՇԵՐՈՒՄՆ ԺԱՄԵՐ	»	.	.	.	66
» * * *	»	.	.	.	67
Տալդա—ՄԱԶԼԻԽ	68
Լեռն Հսածանեան—ԲԱՐՏԻՆ	70
» ԶԵՅԹՈՒՆԻ ՄԱԶՄԱԼԵՄՆԵՐԸ (Բան.)	73
» ԻՄ ՅԵՂԱ (Բանաստ. Էմիլ Վեռհանից)	74
Արշակ Սիմոնի—ԵՐԿՐԻ ՎԻՇՏԸ	76
Գր. Զալսուշեան—ԳԱՄԱՈՒ-ՔԱԹԻՊԱ	79
Ա. Ժատուրեան—ՆԱԽՈՐԴՆԵՐ (Բանաստ.)	92
» ԳԻՇԵՐԱՄՈՒՏԻ ԵՐԳԵՐԻՑ (Բանաստ.)	93
» ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ՄԱՀԼ	»	.	.	.	94
Հ. Ս. Երեմեան—ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ	96
Վահան Տէրեան—«ՈՍԿԵ ՀԵՖԵԱԹ ԳՐԹԻՑ» (Բանաստ.)	
» ՄԵՂՄԻԿ ՓՈՌԵՑ ՔՆՔՈՅՑ ՄՈՒԹ	»	.	.	.	121
» ԶԵԳԻՄԻԿ այս տխուր աշխարհում	»	.	.	.	122
» Դու չքացել ես	»	.	.	.	123
Էմ. Պախչիսարյացեան—ԶԱՆԳԱԿՆԵՐԸ ԽՕՍԵՑԻՆ	124
Ո. Անոփեան—ՆԱԽՑԱԻՔԺԱԿԱՆ ԱՂԲԻՒՐԸ (Պշտուկակուց)	133
Ս. Բարիեան—ԱՇՆԱՆԵՐ ԾՈՎԱՓԻՆ (Բանաստ.)	136
» ԴՐԻ ԱՅՍ ԳԻՇԵՐ	»	.	.	.	137

Ա. Բարիեան—ՀՏՊԻՏԻՆ	138
» ԱԴՐԹՔ	139
» ԱՅՍՏԵՂ, ՈՒՄ ԴԱՇՏԵՐՆ (Բանաստ.)	140
» ԳԱՂԹԱԾ ԳԻՒՂԱՒԽՄ	141
Հ. Աճառեան—ՊՈԼՍԵՆ ԿՄՐԻՆ	142
Ո. Անոփեան—ՎԵՐՋԱԱԼՈՒԽԻՆ (Բանաստ.)	171
Ա. Տէր-Յարութիւնեան—ՆՈՐ-ՆԱԽԻՁԵԽԱՆՑՈՑ ԲԱՆԱԽՈՐ	
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ	172
Լ. Էսաճանեան—ՀՈՎՈՒԱԿԱՆ ՍՐԻՆՉ (Բանագատական)	182
Դր. Զալխուշեան—Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ	193

ՀԱՅԻ ԿՏՈՐ ԶԵՅԹՈՒՆՑՈՒՆ.

Կինում են բախտաւոր մարդիկ, որոնց ամէն ինչ ժպտում
է զիս օրօրոցից: Նրանց ամէնքը յարգում են, սիրում, ամէնքն
աշխատում են վայելել նրանց բարեկամութիւնն ու սէրը:

Աշխարհն այդ բախտաւորների համար մի դիմական պար-
տէզ է մաքուր օգով, կտորուառզեղ, անտմպ երկնքով, գոյնզգոյն
գեղեցիկ ծաղիկներով և մշտագալար ծառերով և թփերով: Թըս-
չուններն այնուհետ երգում են այնպէս հիտոքանչ, իսկ անցորդ-
ները խոնարհում են իրանց գլուխները, մպիտն երեսներին:

Բայց կան այլ մարդիկ, գերախտ մարդիկ, որոնց ողջ կեան-
քը մի գոմքան, անվերջ վշոտ ճանապարհ է զէպի Գողգոթա:
Նրանց ատում են, հալածում: Ոչ սիրոյ, ոչ յարգանքի, ոչ էլ
բարեկամութեան նրանք չեն հանդիպում այդ ծանր, անվերջ ճա-
նապարհն և երբ, վերջապէս, կեանքի այդ խորթ զաւակները
համում են իրանց Գողգոթայի բարձր գոգաթին, նրանք ան-
զթօրէն խաչում են, խաչում և խկոյն մոռացւում..

Աղգերի պատմութիւնը անհատների պատմութեան է նմա-
նում:

Կան մեծ, հզօր, բախտաւոր ազգեր փառաւոր անցեալով,
փայլուն ներկայով և գեղեցիկ ապագայով: Նրանց համար չկան
պատէրներ, օրէնքներ, պատէրները իրանք են թելազրում,
օրէնքները իրանք են զրում: Սիրում են արդիօք նրանց, չեմ
կարծում, չգիտեմ, բայց նրանց սէրը բոլորն էլ աշխատում են
վայելել...

Մենք, հոյերո, գերախտ ազգերիցն ենք, Բանակով քիչ, առ-
բազիր, ցրւած հրէտաների նման, մենք կորցնում ենք մեր առա-

ըինութիւնները, ինքնազիտակցութիւնը և, եթէ հեռու մայրենի հողից, օտարութեան մէջ, վայելում ենք յարդանք, ոէր, հաւասարութիւն, մենք ձուլում ենք օտարների հետ, այլասեռում, ոչնչանում: Իսկ այն վայրերում, ուր գեռ չենք ձուլած, չենք ձուլում,—ծանր խաչերը թոյլ ուսերիս՝ մենք բարձրանում ենք մեր Գողգոթան առաւտուց մինչեւ երեկոյ, տարէց տարի, բարձրանում ենք անդագար, չհասնելով գաղաթին...

Մեր անցեալը: Միթէ կոտորած չէ: Մեր ներկան: Միթէ կոտորած ու սով չէ: Ի՞նչ կլինի ուրեմն մեր ապագան:

Ապագան կլինի սովի և կոտորածի զաւակը՝ մեր ոչնչացումը, եթէ մենք մոռացութեան տաճք մեր առաքինութիւնները, յատկութիւնները և արհամարենք մեր լեզուն, կրօնը և լաւագոյն իդէալները:

Դառն է անբախտի կեանքը: Նրա միթարութիւնն ու սփոփանքը երազն է: Քնի մէջ նա մոռանում է իր քաղցը, իր ծարաւը, իր վէրքերի մրմուռը և լախտ է երազում...

Եւ որիս համար Զէյթունն ու զէյթունցին չեն եղել այդպիսի մի գեղեցիկ երազ:

Յիշում էք, յոգնած, տանջւած և դպւած մեր անվերջ ցաւերից ու տառապանքից, երր մենք զգում էինք, որ մեր զըժքախութիւնն անսահման է, որպէս տիեղերը և աւելի խոր քան սվկեանոսի ահաւոր անդունդները և վհասութիւնը տիրում էր արդէն մեր սորուկ, սառած սրտերին, երբ մենք կարծես այլիս չէինք ահսնում յոյսի նշոյլ անգամ և կեանքն անդարձ կորած էինք համարում, յիշում էք, ինչպէս յանկարծ լաւում էր մեր օրօրանքի երգը, այն տիրուր, ծանր, սիրտ մաշով, սիրտ այրով երգը, որ մեր սպաւոր մայրերը լացել են մեր մանկական զլուխներին... Արտասուքը գաղարում է հոսել մեր աչելից... վաղուց մոռացւած, կարծես, մեսած ժպիտը փայլում է մեր երեսին... Մենք բախտաւոր ենք զգում մեզ... Մենք սփոփուած ենք, միթարուած...

Յիշում էք այդ երազը, բայց այնքան սիրուն, զեղեցիկ...

Օրօրանքի երգը Զէյթունն էս և զէյթունցին. այն Զէյթունը, ուր ալժմ տիրում է Սով Արքան և այն զէյթունցին, որ այսօր կարօտ է մի կտոր ցամաք հացի:

Զէյթունում սով է... սով, որի կոտորածը մարդկանց և գաղանների զործած կոտորածից սոսկալի է, սով, որից կարելի չէ աղանւել, փախչել: Նա ներս է մանում պինդ փակուած զըռներից, անցնում է բարձր պատերից, համում է սարերի զարթները, չխայայելով ոչ այր, ոչ կին, ոչ երեխայ, ոչ ծեր...

Եւ աղատաէր ու քաջակորով զէյթունցին, որ մեր զըժքախութեան ծանր օրերին եղել է մեր օրօրանքի հրազդուրիչ երգը, եղել է մեզ համար մի հոգեսփոփ, զեղեցիկ երազ և արւել է մեզ եթէ ոչ բախտ, գոնէ բախտի ստուեր, այսօր սովածար մեզ իր գողգոջուն ձեռքն է պարզում:

Նա մերկ է, նա կտրօտ է մի կտոր չոր հացի:

Օգնեցէք նրան:

Սբրեցէք նրան արտասուըրը:

Փրկեցէք նրան մահուան անսպաք ճիրաններից..

Հայեր, հացի կանք, զէթ չոր հացի մի կտոր աշխատաւոր, սովալուուկ զէյթունցուն...

ԳՐ. ԶԱԼԱՌԻՇԵԱՆ.

ՄԵՐ ՏԵՂԻ ԾԱԿԼԱԲՈՒՆՆԵՐԸ.

Մէկ օր (այս անցըը պատահեցաւ իսկոյն յետ Երկրորդ Արեւելան Պատերազմին, Յերվինի վիճաժողովին քանի մի շաբաթ անցած) մէկ օր սևնեակիս մէջը ախուր նստած էի: Նոր համոզուել էինք, որ Երոպան քրիստոնեայ ասելով հասկացել է Բալքանի սլուեաններուն, որոնք—մեր մէջ մնայ տասծ—ոչ բարբով, ոչ վարքով, ոչ սովորութիւններով և ոչ առաքինութիւններով չեն առրերվում բուն մահմեկականներէն, առողներ կան, որ մի փոքր տևելի կոպիս և բարբարոս են նոցանէն. իսկ հային որ իւր գաւառութիւնը մազ—մնացել է սովորած չէ նոյն իսկ Քրիստոսի բերնէն, դասել է ի շաբաթ կուպաշաններուն. և որ ամենից աւել ծիծաղելին է՝ չորս հազար տարի հանաչած և չորս միլիոն զբքում յիշած Հայաստանը, մի բոպէի մէջ, չգիտեմ որ յիմար հիւպատոսի ասելովն, ձանաչել է Քիւրտիստան: Իմ այն օրուայ արտմութիւնս կարող էր միայն հպարտ անզիլիցի լորդը հառկանալու, եթէ նորան մի պատուական օր հասկացնէին, որ նորա բոլոր ունիմ-չունիմը և պատուանունը անգամ պատկանում է ոչ իրան, այլ մի թափառական մուրացկանի, որին նա, Աստվածայ սիրուն համար, ժամանակաւոր ասպնջականութիւն արտծ լինէր իւր տան մէջ:

Շատ ախուր էի այն օրը: Տաճկահայաստանի կորիզը, Տաճկահայաստանի ըունը—Վանը հայերիս ձեռքէն գնում էր, մեր միակ հոգեկան միսիթարութիւնը, միակ յոյսը, որ հայերիս անտեսանելի և անքակտելի կապերով միացնում էր այս Եկանքի հետ, մեր պատմական ահազին ժառանգութիւնից մի

բրիկ սուրբ նշխարը խլում էին մեր ձեռքից, և ոչ ոք կարեկից չէր մեզ: Արշաւանքը Տաճկաստանի վրայ թէկ մհծամիծ և ազն խոստմանքներով էր սկսուած, բայց վայ—բաժինը շատ անտպարութեամբ էր կատարվում. այստեղ անզիլիական առիւծը կիսլոս—էրէն յափշտակած, թաթի տակ տասծ՝ մոնչում էր, այնտեղ աւստրիական միապլուխ արծիւը Բոսնան ու Հերցէգովինան մազիլներու մէջ ամուր բանած՝ ծուատում էր, այստեղ յոյնը շնապայլին նման կշտացած առիւծի որսէն էր աշխատում մի պատու կորզիլու, այնտեղ երիկուայ ստրուկ Բուլղարը ով զիտէ որ զառամած տանափութեան սուտ տէրն էր ձեացնում իրան, և ուրիշ տեղ անունով և վարքով ստրուկը իւր գլխու համար թագաւորական թագ էր պահանջում:

Ո՞չ մի աւազակախումբ այնպիսի լրութեամբ իրա մէջ բաժանած չէր կապուտ կողոպուտը, որքան որ այս նորատեսակ խաչակիրների վոհմակը բաժանում էր օր-ցերեկով, փող ու թմբուկների ձայնով իւր կատարած յափշտակութիւնը: Իսկ տաճկահայերս, թշուառ հայերս, այդ միջնցին, դանէ դուռն ընկած, այդ աւազակապեանների ծառանիրի առջև ծոչնը գլուծ՝ մեր պապերու թողած ժառանգութեան ամենափոքրիկ մասն էինք խնդրում ու մեզ չէին տալիս, ոչ միայն չէին տալիս, այլև ծիծաղում էին մեր պարզամտութեանը վրայ, ոչ միայն ծիծաղում էին, այլև և կասկածում էին, որ մենք, այժմուայ հայքս, հարազատ որպիք լինէինք մեր նախնեացը՝ Հայկերին, Արամներին, Ցիցրաններին, Վարդաններին...

Շատ տխուր էի այն օրը: Տաճկահայաստանը՝ վեց հարիւր տարի անգամ պատում քարուքանդ և ոտնակոխ արած՝ անմեկնելի կատաղութեամբ նորանոր աւերմունքների էր ենթարկուած: Հայերը, որոնք այդ թշուառ վեցհարիւր տարուայ մէջ տասնհինգ միլիոննեայ թուից մնացի էինք այդ գումարի տասներորդ մտու, զատապարտուած էինք մինչև վերջին մարզը սրոյ և հրոյ ձարակ գանալու, մեր հայ կըրպենները օր-ցերեկով, առանց մէկ մեղքի, առանց մէկ յանցանքի մորթվում էին. նոցա կնանիք բանարարվում էին. կոյսերը խարդաւանվում էին. հայ երեխներին քարի խփելով սպանում էին. հայի արտերր-անհաւատների վաշտերի սպանկութեամբ էին լինում, տները, այզիները, պարտէզները ու առաջանացները կըրպի էին աղւած, կենդանի մնացողներին

էլ մահակներով ու մարտկներով հարկադրում էին գաղթելու. բայց ուր ինքներն էի չգիտէին: Հազարաւոր ու բիւրաւոր հայեր քաղցած, մերկ, ահարեկուած չգիտէին ինչ անէին, ուր երթաշին. իրանց հօրերու գերեզմանների վրայ լալով՝ երանի էին կարգում նոցա մէջ հանգստացածներին. կեանքը, որ Աստուծոյ ամենամեծ պարգեն է, այն օր նոցա ամենասոսկալի պատուհաս էր երեւմ: Հայ անուն կը կը յանցանք էր. հայի զաւակ լինելը յանցանք էր. հայի հողի վրայ ապրելը յանցանք էր. հային իւր իրաւունքները պահանջելը յանցանք էր. մինչև անզամ հային արդարացի գանգատելն յանցանք էր: Ի ստեղծմանէ աշխարհի, անթիւ անհամար ազգերի պատմութեան և աւանդութեանց մէջ եղած չէ տակաւին այնպիսի թշուառութիւն, որն կրեցին այդ միջոցին մեր հայ եղարքը՝ մեր հարազատ Հայաստանի մէջ: Ամենը ամեն, զիցուք թէ օտարը անկարեկից էր հային, զիցուք թէ այդպիսի անգթութեան համար մենք կարող էինք նորան անուանել անխիղճ, անհոգի, չարասիրտ, եսամոլ և այն. բայց ինչ անուն տայինք այն հայերին, որոնք անուում ու լսում էին իրանց համազգիների անուանելի տանջանքը և անհոգ էին մնում:

Այս, շատ տխուր էի այն օրը:

Անիծում էի Վաղգինզթօնին, որ մոռացել էր, թէ հայերս որքան մհծամիծ յոյսեր դրել էինք մհծանողի ֆրանսացիների վրայ. մոռացել էր Կոտ, որ մեր վերջին թագաւորը, Լևոնը, հրամայելով թաղել իրան Ֆրանսիայի մէջ, ուղացել էր հասկացներ որ նորա արքայական դադալը տեսնելով, ֆրանսիական ազգը առմիշտ անմոռաց պահէ իւր սրտի մէջ հայի անունը:

Անիծում էի զառամած Գարիբալդիին, որ իւր համազգի լուալիացիներուն սարկութենէն ազատ քաղաքցիք գարձնելով, պիտի ի մօտոյ և խորունկ հասկանար սարկական կեանքի գառնութիւնը: Այդ բոպէին ևս ատում էի և անիծում կիսաստուած Գարիբալդիին, որի անունը ամեն սարուկ ազգերի համար ազատութեան դրօշակ է:

Անիծում էի Բիքօնսփիլտին, որի հայրենիքի մէջ շան կամ էշի ծեծելու համար մարդու պատմում էն. իսկ հայերին իսրովին մորթողներին անզատիժ թողեց:

Անիծում էի Գոռչաքովին, որ սովորած էր իւր ազգի պատմութենէն թէ որքան անտանելի էր բարբարոս թաթարի լուծը, և չուզաց այդ ծանր լուծէն ազատելու մի թշուառ ազգի վիզը, որն վկա հարիւր տարի անդադար կը կը արիւնոտած և շարաւոտած էր:

Ամենին, ամենին անիծում էի այդ տխուր օրս, մինչև անգամ ծնած օրս անիծում էի. երանի էի տալիս խուլերին, որոնք չէին լսում այդքան բիւրաւոր մարդոց լացն ու կականը, երանի էի տալիս կոյլերին, որ չէին տեսնում այսքան մարդոց տանձանքը և այսքան անմեղ արեանց հոսանքը. խելագարներին անգամ երանի էի տալիս, որը չէին հասկանում այսքան անսարդարութիւն, անգթութիւն, բարասրտութիւն և որ աւելին է՝ չէին զգում անզօր բարկութիւն:

Սենեկիս մէջ մենակ էի. լապտելս ազօտ վասկում էր. մօտի սենեկում արդարների քնով հանգստանում էին հօթը հրեշտակներս և վաղուայ համար ոյժ էին ժողովում՝ որը աշխատանքի և որը խաղի համբար: Քունը փախչում էր իմ աչքերից, քրունը՝ որ ամենէն աւելի ինձ պէտք էր անցած և գալու տաժանական աշխատանքիս փոխարէն: Այն զիշեր ևս իսպատ մոռացել էի ինքս ինձ: Ժամացոյցը սկսու զարնելու զիշերուայ տասներկուուր, և վերջին հարուածը զեռ ևս չէր կորել օդումը, յանկարծ ներս մտաւ մի երիտասարդ, որի երեք փակ գոները ինչպէս բանալը չիմացայ, մինչև անգամ բակիս շունը չնաջեց: Առաջի նուազ այդ ամենը ևս չի նկատեցի, անծանօթի յանկարծ ներս մտնելը ինձ շակացուց:

Երիտասարդը ներս մտաւ, նոտաւ զիմացու սկսաւ երեսիս նայելու, ասես թէ հարցնում էր ինձ՝ ինչո՞ւ նորան կանչել եմ:

Երիտասարդի երեսը ինձ ծանօթ էր, բայց միտս չէր զամփս թէ երբ և ուր տեսել եմ նըան. յիշում էի, որ մանկութեանս օրերը նըան տեսել էի ճեմարանումն. պատանեկութեան օրերս համալսարանումն, երիտասարդութեանս ժամանակ մայրաքաղաքումն, բայց թէ յատկապէս որ ժամանակ, ինչ զէպքում, ինչ իսոսքի մէջ՝ միտս չէր գալիս: Հարցնել պէտք չէր ինչ ազգէ էր այս անծանօթը. հայի, բուն հայի տիտարքը կոխած էր երեսին.

մարմնու գոյնը թուիս, քիթը չափաւոր, բայց արծուէռունդն, աչքերը ցոլուն ու նախշուն, հասակը միջին, ուստիրը լայն ու կազմուածքը երկաթի. մէկ խօսքով սիրուն տղայ էր, որին ժողովուրդը կտրի՛ է տում: Տարեքով քսան կամ քսաներկու—աչքի չափով եմ ասում—ոչ աւելի: Յայն աստիճան ծանօթ երեցաւ աչքիս, որ մինչև անգամ աւելուրդ համարեցի հարցնել անունը, ասես թէ երկար խօսակցութիւնից յիտ՝ ճէնց նոր էր գուրս գնացել ու յետ եկել:

Պապանձած նայում էի երեսին ու սպասում էի՛ թէ ինչ պիտի ասէր. նո էլ սպասում էր, թէ Իս ինչ պիտի ասեմ իրան. այսպէս երկու-երեք րոպէ լուս, մին մինի աչքին նայեցանք: Կամաց-կամաց գիտակցութիւնը վրաս եկաւ, սկսայ ինքս ինձի հարցնելու թէ՝ դա միվ է, ի՞նչ է անունը: Յետոյ միտք արի թէ՝ ի՞նչպէս կաշողացաւ տան բակէն նիքս մանել ու չղարթեցնել արթուն շանս. ի՞նչպէս կարողացաւ բանալ կառագուուը, որ ես ինքս իմ ձեռքով փակել ու կպղել էի, և վերջապէս ի՞նչպէս կարողացաւ նա սինեակիս դուռը չի բացած նիքս գալու: Գիտակցութիւնս որ վրաս եկաւ, սիրոս էլ վախ ընկաւ: Թէի ես սատանայի գոյութեանը չեմ հաւատում, բայց երեխայութեան սպաւորութիւնը, որ երբէք խսպոտ չէ փարատվում, մէջս զարթեցուցին հին նախապաշարմունքները. մանաւանդ երբ որ աւել ուշագրութեամբ նայեցայ հիւրիս երեսը, տիսայ որ նորա աչքերը մարդու սովորական աչքերի չէին նման, այլ ասես թէ մէջից ֆոսֆօրտկան կրակ էին արձակում: Մարմինս փուշ-փուշ հղաւ. բայց ես աշխատեցայ երեսէ երկիւզ ցոյց չտալու:

Երիտասարդը առաջինը սկսաւ խօսելու, (զարմանք բան. ճայնն էլ ասես թէ խիստ ծանօթ էր ինձ):

— Այդ ի՞նչ անտեղի գանգատաներ է, որ անում ես. այդ ի՞նչ անհիմս պահանջմունքներ են, որ դու ունիս օխտն օտարներէն, չունենալով ձեռքդ և ոչ մի պարտամուրհակ: Ասաց երիտասարդը ու խստութեամբ նայեցաւ վրաս:

Մարդկոյին ձայն լսելով ես բաջալերուեցայ:

«Առաջ քան թէ քու հարցմունքին պատասխան տամ, առացի, դու ինձ շատ կը պարտաւորես, եթէ ասես ինձ թէ՝ դու միվ ես, անունդ ի՞նչպէս է. բայց որ աւելի հետաքրքիրն է ինձ

ի՞նչ հնարով նիքս մտար երեք փակած ու կպղած դոների մէջէն: — Ես Մասիսի Քաջն եմ, կարձ պատասխանեց երիտասարդը:

Առաջին նուագ չհասկանալով նորա պատասխանը, ես նորից հարցուցի՝ «Ի՞նչպէս նիքս մտար երեք փակ դոներին և շունս չի լսեց քու ոտքի ճայնը»:

— Ես քեզ արդէն ասոցի, պատասխանեց երիտասարդը, որ ես Մասիսի Քաջն եմ, միթէ այդքանը բաւական չէր քու երկմտութիւնը փարատելու համար:

Թէի ես Մասիսի Քաջի մասին ինչ ու ինչ կարգացել էի, բայց երբէք մտքէս անցուցած չէի, որ երբ և իցէ պատիւ պիտի ունինամ աչքովս ահսնելու այդ երեակայական էակին: Բայց ժամանակի ուշութիւնը, զբսի լսութիւնը, երեակայութեանս բորբուժը, հիւրիս խորհրդական կերպարանքը և մանաւանդ այն բոցարձակ աչքերը, որ ուղիղ սրտիս մէջ էին ցցուած՝ նուրից խլեցին արիութիւնս ու ես գործար գիտակցութիւնս, ես ընկայ մի այսպիսի վիճակի մէջ, որ ոչ երազի էր նման և ոչ խկականութեանս, այլ յաւէտ հոգիկան թմրութեան. նայում էի՝ չէի տեսնում: Խօսում էի, բայց խօսքերս կազ չունէին ոչ անցեալի և ոչ ներկայի հետ. այս այն բոպէներին էին նման, երբ սոյն այս ձայնին ականջս յառած ինչ ու ինչ յօրինել եմ. բայց ճիշտ չեմ կարող ասել՝ այդ յօրինութիւնը մտքէս են բղամած. թէ՝ մի անյայտ զօրութիւն ձեռքս բանած՝ շրջեցուցիլ է զրիչս թղթի վրայ: Եթէ կարդացողը ինքը այզպիսի գրութեան մէջ եղած չէ, ասածներս երբէք չի հասկանալ, թէկուզ այս նիւթի վրայ ամիսներով խօսէի:

Քաջը ահսնելով իմ այսպիսի եղկելի զրութիւնը, ժպտալով ձեռքս տուաւ, թոթուեց ու խրախուսական ձայնով ասաց.

— Մի վախենալ. ես թէի ոզի եմ, բայց չարը չեմ. ես եկած չեմ քեզ պատմելու կամ որ և է վաս հասցնելու, այլ կուզէի քեզ մի փոքր խելքի բերել ու ծանօթացնել զործերու խկականութեան հետ. Բայտ է, պատահակութիւնդ վաղուց անցել է, երիտասարդութիւնդ էլ անցաւ. այժմ դու չափանաս մարդ ես. շուտով ձերութիւնդ էլ վրայ կուզայ. բանի՝ մէկ քանի ցնորքներով պիտի սնանիս ու...



Որի՞ վրայ են այդքան գանգատներդ, որի՞ն ինչ ես տուել ու յետ առնել չես կարողանում: Դու առում ես թէ՝ Տաճկահայաստանը ոտնակոխ է եղած, ասում ես թէ՝ այնտեղ հայերին տանջում, չարչարում, մօրթում, քերթում են, ով է մեղաւորը: Միթէ այդ ամենը Բիբօնսփիլդի հրամանովն են. միթէ Գարիբալդիի զըրգամբ են, միթէ Վաղղինգթօնի ակնարկութեամբ են կամ Գոռչաքօվի յօժարութեամբ: Որո՞նք են տանջողները: Մի վոհմակ մարդակերպ գայլերի՝ Քրդի անունով, որոնց քսան հազարհայթիւն երկու հարիւր կանոնաւոր սպառավինուած քաջերէ խոյս պիտի տայ: Ո՞վ է հայի տանջողը: Մի թուլամորթ, հարէմիկումէջ փտած փաշա, որ ճաշի վրայ մոռանում է առաւօտեան սուրճի վրայ տուած հրամանը: Ի՞նչ հրաշբով պիտի պաշտպանէ Բիբօնսփիլդը մի ահազին հայաբնակ գիւղ, որին երկու երեք սրիկայ, կիսավայրենի Քրդեր կարողանում են կողսովելու: Ի՞նչ հնարքով պիտի արգելէ Գոռչաքօվը մի քնծոստ թուրքի բոնաբարելու կամ զառեանցելու հայ կնկայ և աղջկայ իրանց հայրերի, եղբայրների, այրերի ու զրացիների ներկայութեան: «Ազատութիւն» ես տում: Ո՞վ, Երբ, որի՞ն տուել են ազատութիւն: Թող գիտնան Տաճկահայաստանի հայերը, ազատութիւնը երբէք չի շնորհուիլ, նա կամ կը խուի քաջութիւնով, կմմ կը վաստակուի ջանք ու ձիգով: Շնորհած ազատութիւնը, ինչպէս և ժառանգութիւն ստացած փողը, շատ վատ զնահատավում է և շատ շուա կորցվում է:

Դիցուք թէ հայերին տուին ազատութիւն: Կիմանո՞ն արդիօք նոքա, թէ ինչիրին է պէտք այդ բանը: Ո՞չ ապաքէն հայերը չորս անգամ ազատ էին, բայց երբէք չուզացին պահպանելու կամ զնահատելու իրանց ունեցած ազատութիւնը. ոչ ապաքէն ամեն անգամ իրանց ձեռքով մատնացին այն մերթ Պարսկին, մերթ Արաբին, մերթ Թաթարին, մերթ Յոյնին և մերթ Տաճկին: Պոսնիկը տուել զզաստութեամբ պահպանել է և պահպանում է իւր հրապոյրքները, բան թէ հայ աղջը իւր ազատութիւնը: Եւ վերջապէս քեզ ով տաել է, որ հայը աղջովին և անկեղծօրէն կամեցել է ազատ լինելու, հայը միշտ եղիլ է և ցարդ ես է՝ լու ծառայ օտար աշխարհի մէջ և վատ տէր իւր հարազատ Հայաստանի վրայ: Ահա քեզ մի ճշմարտութիւն, որն որ զու ոչ մի կերպով հերքել չես

կարող: Ինչպէս որ ամերիկացի վայրենին մուրում է մի բրդէ վերմակ՝ որ՝ շաւա տանէ, փոխէ օղիի վրայ, այնպէս էլ հայը չորս անգամ ստացել է ազատութիւն և չորս անգամ էլ շահով վաճառել է օտարներին. հաւատա որ՝ եթէ նա հինգերորդ անգամն էլ ստանայ՝ զարձեալ պիտի վաճառէ մի երկու մարդու անձնական շահերի համար...

Միթէ կարելի է գոնէ դռւն ընկնել ու տսել՝ «շնորհէ ինձ զիտութիւն», շնորհէ ինձ հարստութիւն»: ոչ ապաքէն թէ զիտութիւնը և թէ հարստութիւնը ջանքավ, աշխատանքավ, խելք բանեցնելով կը ստացուին: Այսպէս էլ ազատութիւնն է: Եթէ մի տղէտ, բայց խելօք տղայ միաբը զրել է մի օր զիտութիւնը լինելու՝ նա անպատճառ իւր նպատակին կը համնի, թէկուզ զու նորա տաջն սար ու ձոր արգելքներ դնէիր, և որ հայը որ միաբը զրել է հարուստ լինելու և հարստացած չէ: Միզր, մեզը ասելով լիերանը չի քաղցրանալ: Եթէ հայը խելապէս, անկեղծօրէն, ի բոլոր սրտէ ուղինար ազատութիւն ունենալու նա վազուց կունենար: Ո՞ր հային է պէտք քու երազած ազատութիւնը. այս թշուառ վաճառկանին, որ տարին—տասներկու ամիս օտարներին խարելով՝ բոլոր հայի անունը սեցուցել է աշխարհիս մէջ. այս տատիճանուորին, որ մի փայլուն կոճակի համար պատրաստ է ծախելու իւր մայրենի քաղաքը, այս այգեպանին, որ իւր զրացիի տսերը կարտելով՝ կարծում է իւր զինիի զինը բարձրացնելու. այս հոգագործին, որ հունձի ասատութիւնը սպասում է անձրեի պատահական զալից և արեշզակի փայլելից, իսկ իւր կողմէն ջանք անել, միտք մաշել և իւր արուեստը կատարելազործել և չզիտէ և չուզէ. թէ այս բահանային, որ ժողովրդի վրայ նայում է ինչպէս իւր տաւարի վրայ, և իւր վրայ՝ ինչպէս խեկան հովիւր (չօպանի) վրայ, այսինքն՝ կթեր բուրդը խուզել և կաշին քերթել. թէ վերջապէս, այս կնոջը, որն ամեն ազատ կանանց մոլորութիւնները սեպհականացնում է իրան և ոչ մի նոցա առաքինութիւնը: Այսպիսի մարդոցմէ բաղկացած աղջի համար զու պահանջում ևս ազատութիւն:

Այս խօսքերը բոլորովին ինձ շշկացուցին, այսպիսի մի անարդար դատավճիռ տակաւին ոչ ոք կարգացած չէր մեր խեղճ,

բարեսիրտ, առաւտաձեռն, մեծահոգի, առաքինի հայի վրայ: Եթէ առաջուանէ չիմանայի, որ սա՝ մեր սուրբ Մատիսի պահպանող բարի ոգին է, անշուշտ կը կարծի, որ դա մեր ազգի չար այսն (սատանան) է, որն կործանելով մեր Տաճկահայտատանը, այժմ նորա ցրուած ժողովրդին էլ կամինում է ընտանի անելու աշխարհիս երեսն: Բայց Քաջի երեսը այսպէս տրատում էր, նորա աչքերը այնքան գթով լցուած էին, որ ևս սաստիկ տարակուսեցայ թէ ինչպէս կարող էին այսպիսի բարեսիրտ երիտասարդի բերնէն այսքան չար խօսքեր բղխելու:

Քաջը ասաց. «Ինչպէս տեսնում եմ, խօսքերս քեզ վարանը մէջ ձգեցին, զու չիս ուզում, կամ աւելի ուզիզն ասեմ ծանր է քեզ հաւատալը այս խօսքերիս ձշմարտութեանը: Համեցէք, ևս պատրաստ եմ այս ամեն ասածներէս հրաժարուելու, եթէ զու Մեր-Տեղի պէս բազմամարդ քաղաքումը հօթը հոգի արժանաւոր հայ գտնես, ևս քեզի խօսք կուտամ, որ ի սէր և ի պատիւ այդ հօթը արժանաւոր մարդոցը ոչ միայն իմ հաստատուն կարծիքը փոխելու, այլ և իմ բոլոր գերմարդկային զօրութիւնը գործ դնելու, որ Յաճկահայերը՝ ոչ միայն աղատութիւն, այլ և անկախութիւն ստանան: Մեր-Տեղը հարիւր տարուայ քաղաք է, աւելի քան թէ տասներկու հազար հայ բնակիչ ունի. միթէ իմ կողմանէ ծանր պայման է պահանջելը, որ մի բազմամարդ և բարեշէն քաղաք հօթը հատ օրինաւոր մարդ ունենայ իւր մէջ այս խօ Առողու Գոմորի թուէն էլ փաքը է, որի համար Եհովան խոստացել էր փրկելու այդ բաղաքները»:

— Եօթը մարդ ուզում ես, հարցուցի, հօթը մարդ, միայն հօթը մարդ. հա, հա, հա, հա, ոչ թէ հօթը, ոչ թէ հօթանասուն և ոչ հօթը հարիւր, այլ ճիշտ հօթը հազար մարդ կարող իմ քեզ ցուցնելու, որոնք թէ աղնուութեան թէ բարութեան, թէ մեծանձնութեան, թէ աղգասիրութեան, և թէ ամեն կերպ առաքինութեան մի-մի օրինակ կարող են լինել մարդկութեան առջեւ: Կատակ ես անում, կարծելով թէ Մեր-Տեղի պէս Սսուուծոյ օրհնած քաղաքումը չի գտնուի հօթը օրինաւոր հայ, թէ խելքդ կորցրել ես: Դու չփիտես որ Մեր-Տեղումը...

«Մի տաքանաւ, բարեկամ, մի տաքանաւ ընդմիջեց ինձ Քաջը, ևս զու ոչ հօթը հազար եմ ուզում, ոչ հօթը հարիւրը

և ոչ հօթանասունը. եթէ ինչպէս ուռաջ ասացի, միայն հօթը հոգի գտնես փոքրիշատէ օրինաւոր մարդ, այն ժամանակ էլ ես հայ ազգի բոլոր բազմութը կը կատարիմ. բայց կատկածում եմ, որ դու հօթնի կէսն էլ հազիւ գտնես... Բայց առաջուանէ բան չորոշենք, երթանք նախ գտնենք ու տեսնենք նոցա և ապա մեր մէջ կը վճռենք Մեր-Տեղի վրայ կարծիքը: Ապա ասան նայեմ, որոնք են քու ձանաչած օրինաւոր հայերը, ասան նոցա անունները:

— Ո՞ր մինի անունը տամ, ասացի, աչքու առաստաղին բարձրացնելով ու աղնիս բազաքակիցներին անունները միաքս բերելով. ահա քեզ Առաջին-Բարեկամս, — ահա քեզ Երկրորդ-Բարեկամս; ահա քեզ Երրորդ-Բարեկամս, ահա քեզ Չորրորդ-Բարեկամս, ահա քեզ Հինգերորդ-Բարեկամս, — ո՞ր մէկը տուի. մեր քաղաքի մէջ եթէ ուզինաս շան վրայ քար ձգելու ձգած քարդ կամ աղգասէրի կը զիսչի, կամ բարեգործի և կամ որ և է հայ զիւազիւտ առաքինութեամբ զարդարած մէկ մարդու:

«Բաւական է, բաւական է, ասաց Քաջը, ուրեմն քեզ ծանօթ Մեր-Տեղացիներէն ընտրէ հօթը հատին և տար ինձ նոցա տուն: Ի հարկէ, անտեղի բան է ինձ, օտարիս, ասանց մէկ օրինաւոր շարժառիթի մի անձանօթ մարդու (թէ ի լինէր նու պատուական և աղգասէր հայ) տունն մանել և հետազոտելու նորա վարքն ու բարքը:

Այդ պատճառաւ ևս այսպէս միտք արի. ևս կծովտուիմ վանայ կողմէրէն եկած մի ծերունի վարդարեատ, հանգունակութեան տեսլը ձեռքիս, իրը թէ վանեցներու համար ժողովում եմ կամաւոր նուեկնիր, որոնք իրը թէ նշանակուած են Տաճկահայտատանի սովիաների և աղգային վարժարանների համար:

Վահը որ կայ, այսօրուայ օրս հայի աղգութեան միակ առաստանարանն է, եթէ իրը և իցէ Տաճկահայտատան աղատութիւն պիտի ստանայ, այդ աղատութիւնը, անշուշտ, վանի մէջ պիտի լինի. ևս այն չիմ ասում, որ վանը հայերի ամենահին և ամենահարազատ հայրենիքն է: Եթէ վանը հայերի ձեռքէն կորաւ, այնուհետեւ հայոց աղգին խապա և անվերազանալի կորած համարէ, վասնղի օդի մէջ աղգութիւն չի կազմուիլ. իսկ օտա-

բի երկրում հարստութիւն, ստացուածք, ազգային հաստատութիւն հայն, և այն, ունենալն այնքան վստահոլի է, որքան որ աւագի վրայ տուն շինելը: Ուրեմն ամեն փոքրիշատէ խելօք և ազգութիւնը պիտի հասկանայ, որ ամենայն ինչ զո՞ւ յանուն վանին կատարած կորած չէ. մանաւանդ եթէ այդ զո՞հարերութիւնը խոշոր և նշանաւոր լինի, որով կարելի լինի ազգային կարեսր հաստատութիւններ հիմնելու, ազգապատկան հողեր ձեռք բերելու, տպարաններ կազմելու, ճեմարաններ ու տրուեստանոցներ կառուցանելու, աւերած եկլ զեցիներ ու մատուններ կարկատելու և այն, և այն, և այն: Աւետարանական լումայի բառացի հասկանալը շատ շահաւետ է ժլատ ազգասէրներին... Կոպէկները շուտ սուրելի չեն դառնալ, մէկ սուրլիները շուտ հազարնոց զումար չեն դառնալ. բայց շատ հազարներ են պէտք, որ մի քանի հարիւր սուրլի տոկոս բերեն: Զոկ բան է ազգային զո՞հարերութիւնը, չոկ բան է մուրացկանի գանձանակի մէջ կօպէկ ձգելը: Կոպէկներով սակաւապէտ աղքատը հազիւ կարսպանում է այնպիսի կեանք վարելու, որն ոչ ապրիլ է և ոչ մեռնիլ: Կոպէկներով ազգ սուր չի կանգնիր: Դու այժմ հասկանում ես իսչ ինչո՞ւ համար ես քու բարեկանների տուրբինութեան փորձաքարը համարում եմ զո՞հարերութիւնը...»

Այս որ լսեցի՞ սրտիս մէջ մի փոքր վախ ընկաւ. Քաջի խօսքերից հազարների հոտ էր գալիս, մինչ ես կարծում էի թէ՝ եթէ նորա աչքի տունկ շնչիւալի կարմիր տասնոցները, կապուտ հինգնոցները ու կանանչ երեքնոցները բերեն, նա իսկայն պիտի զարմանայ Մեր-Տեղացոց ազգասիրութեան և տառատաձեանութեան վրայ և լիարիսն օրհնէնքներ պիտի թափէ նոցա զլիսին: Պոչս բաշեցի:

Լաւ է որ Քաջը չը հասկացաւ իմ վհատութիւնը:

Սկսեցի մտքիս մէջ ազօթքներ անելու, որ իմ բարեկամները տանը չինին, որ ես պատճառ ունենամ նորան հաւատացնելու թէ՝ եթէ այս ու այն բարեկամն տանը լինէր, անշուշտ, շատ հազարներ պիտի զնէր հանգանակութեան տեսքի վրայ:

Ժամը 9-ն էր առաւոտեան, երբ որ մենք տնէս գուրս զնացինք. Քունը իսպառ փախել էր աչքերէս: Օրը կիրակի էր:

Փողոց որ ելանք, «Բարեկամդ հեռու է կինում» հարցուց Քաջը:

— Երեք վեռովի կը լինի, պատասխանեցի:

«Ուրեմն կառք պէտք է վարձել, տաց նա:

— Այս, անշուշտ, պատասխանեցի ու մատով արի կառապանին: Երբ որ երկուսս էլ մօտ մօտի հանգիստ տեղաւորուեցնք կառքին մէջ, «Առաջին-Բարեկամիս տունը զնա» հրամայեցի կառապանին: Կէս ժամէն հասանք Առաջին-Բարեկամիս տան առջև. Երբ որ կառապանը ձին կանգնեցուց, աչքս դարձուցի Քաջի վրայ և ինչ տեսնեմ. մօտա նստած էր մի ծերուկ, կուրաքամոկ վարզապիտ՝ զրսեցի հոգեորականների տարազով հագում, անթի տակը մի բրդուած, կեզառտ տեսր բանած. աչքերը ճպոսու և ցոլը զնացած. մէկ խօսքով՝ մէկ այն զրսեցի հայերէն, որոնք մարախի, քրդերու ու տաճիկ փաշաններու վրայ զանգատելով, բերանները օրհնէնքով լի, թափառում են հայտնակ քաղաքների ու զիւղերի մէջ: Այսպիսի արագ կերպարանափոխութիւնը ինձ խիստ զարմացուց, և ես պարզ տեսայ, որ իրու չնաշխարհիկ էտի հործ ունիմ:

Ներս մտանք մի լայնարձակ, պայծառ և թանգագին կահ կարսախով զարգարուած գաճիճ, ակնվանի, ոսկեպինճ, ընկուզի փայտ—ահա այն նիւթերը, որոցմէ շինած էին սենեակի զարդարանքը. Խրաքանչիւր աթոս առսակաւը քսանհինգ մանէթ կարմէր, և այսպիսի աթոռներ զոնէ չորս երկուտասանեակ կային այնուհետ. Երեակայեցէք ուրին թէ բոլոր տունը ինչ կարմէր: Տունը երկյարկի էր:

Տանտէրը, Առաջին-Բարեկամս, մի չոր-չոր, բարձր հասակով մարդ էր, երեսը միշտ ժպիս. բայց այդ ժպիսը, հաւատացէք, սատանայի սիրտն էլ զող կը ձգէր:

Ես ինքս լու նկատել եմ, ուրիշներից էլ շատ տնգում լինել եմ, որ զոհարեղէնով առողջները, միծաւ մասամբ, խորզափ և խորամանկ մարզիկ են լինում: Պարոն Առաջին-Բարեկամս զոհարավաճառ էր:

Մօտի սենեակից ներս մտնելով, տանուտէրը նոխ ինձ տեսաւ: «Ա՛, բարի-հազար-բարի տեսանք, աս ո՞ր քամիկն», տուաց, մտերմարար երկու ձեռքը ինձ պարզելով. կէնէ պէհի բան

կայ-ինչ է. վարիսէ էկիլ իս պէճի օսկի մատնի գնելու. Ասված
տայ, թօ լա, թօ լա»:

Պարսն Առաջին-Բարեկամիս մօտ ընդամենը չորս անգամ
եմ եղել. և իրաւ որ, ինչպէս ինքը ասաց, ամեն անգամ գնա-
ցել եմ հարժախօսութեան ոսկի մատնի գնելու:

— Ամեն տապրա տէրտէրը զարպայ չի ուտիլ, ասացի, կա-
տակին կատակով պատասխանելով, տաէն ատէն իրիցկինն ար,
— ասացի ու աչքով ցոյց տուի ծպտած վարդապետին:

Առաջին-Բարեկամս մօտեցաւ ինձ ու կամացուկ հարցուց
«Աս ինչ մարդ է աս»:

— Վանի սէմթերէն եկած մէկ վարդապետ է. հոնի քաղ-
ցածներուն ուտելու և աղքատ տղոց վարժվելու համար ստակ կը
ժողվէ, պատասխանեցի:

Բարեկամիս կեղծի ժպիտը կորաւ երիսէն և նորան փոխա-
նակեց բարկութիւն: «Ի՞նչ, ախսպար, տայմա կուլխուս աղքած-
ներ թօփ կանիս. տալէն-տալէն ձեռքերս ալ յոզնեցաւ, ձէպերս
ալ պարպլվեցաւ»: Բայց, որքան միտքս էր զալիս, այս առաջին
անգամն էր, որ ես նորա մօտ խեղճ մարդ տարի. իսկ որ ինչ
կվիրարերի նորա առատածեռնութեան, ես գեռ ես լսած չէի,
որ նա երբ և իցէ և ում և իցէ մի փոքրիկ, թէկուզ կոպէկանոց
օգնութիւն արած լինէր: Միայն իմանալով նորա հասուստ մարդ
լինին և մանաւանդ կարծելով որ Վանի պէս (հայերուս համար)
նուիրական տեղի համար անհնար է որևէ զոհարերութիւնէ հրա-
ժարուեն, այդ պատճառով առաջին այցելութիւնս նորան արի,
յուսալով առսակաւը մի հարիւր ոութիւն հանել նորա քսակից:

«Բարե, հայր սուրբ, տաց Առաջին-Բարեկամս:

— Աստուծոյ բարին քեզ, որդեհակ, պատասխանեց ծպտեալ
վարդապետը. ամենակարող Աստուծոյ շնորհը և ողորմութիւնը
լինի այս տանս վրայ. Մշու սուլթան սուրբ կարապետը լինի
քեզ և քու օքննեալ ընտանիքին պահպան, բարեկամնամ Աստուծոյ
իւր առատութիւնը անպակաս անէ քու օճախէն; երկնաւոր
Ստեղծողը...

«Աղէկ, աղէկ, հայր սուրբ, կօգտէ օրթնէնքդ. ինչ բանի հա-
մար էկիլ իս՝ ասն թէզ ու լըմիցնոր»:

— Յայտնի լիցի, որդեհակ, աստուծածային նախախնամու-
թիւնը... թշնամիաց սուրբ...

«Հասկըցայ, կօգտէ. առ կալի շարականները չօխտան լոիլ
ինք ու պէրզիլ ինք: Պեր իտա ուէֆթէր է, ինչ հօրս ցաւն է,
կրինք, իսլուինք»:

— Ամենախնամ Աստուծածը... Քրիստոսի ամման պատարա-
գը... Մշու սուլթան սուրբ Կարապետը... տակով, գողդոջուն
ձեռքով արւեց նորան ծպտած վարդապետը ձեռքի տեսրը:

Պարսն Առաջին-Բարեկամս առաւ տեսրը, բացից ու մէջը
զրեց «մէկ անյայտ աղքանէրէ 25 կոպէկ» ու հինգ հատ հինգ-
կոպէկանոցներ ձգեց տաջիլ ու ինքը գնաց միւս սենեակը, հաե-
ւից գուոը մէծ գլուխցով փակելով:

Երկուսու էլ, այսինքն ես ու Քաջը, շուարտծ մնացինք գահ-
լիճի մէջ ու մին մինի երես նայելու ամաչում էինք:

Մի փոքր ժամանակից յիտ ներս մտաւ ծառան, իրը թէ
տունը հաւաք-տեղակ անելու ու կարտոփրի փոշին սրբելու հա-
մար, ու իրը թէ ինքը իրա հիտ խօսելով, ասաց. «Աղսո հար-
կաւոր գործի համար գնաց». ուզում էր հասկացնել թէ մինք
արդէն աւելորդ մարդիկ ինք:

Մինք իրար աչք արինք ու կամացուկ «Փէշերս ժաղոտե-
ցինք»:

Փողոց որ մտանք, ես միս գողցած կատաւի նման աչքերս
խոնարհած լուս կիցել էի: Քաջը նկատեց իմ վրդովունքը,
բայց չասկացող ձետցաւ, և մի փոքր ժամանակից յիտ ասաց.
«Այժմ երթանք միւս բարեկամներիդ. զուցէ նոցա սրտերի մէջ
տուաւել զութ և մէջները տեղի մեծանձնութիւն գտնենք»:

Նոտանք կառը: «Դէպի յետ, տացի կառապանին, մեղ
տար Երկրորդ-Բարեկամս տունը»:

Երկրորդ-Բարեկամս Մեր-Տեղի ամենահարուստ վաճառա-
կաններէն սինն է: Թէկ նորա մնացուկի փողը ոչ ոք համբած
չէ, բայց նորա առարարական գարձուածներէն, նորա խանութ-
ների թուերէն, նորա խանութների մէջի դիզուած ապրանքէն,
նորա գրամանոց փող դնելէն կամ այնահէն առնելէն մարդիկ
այնպէս կարծում են, որ նա երեք կամ չորս հարիւր հազար
մանէթ անշուշտ պիտի ունենայ, իսկ չորս հարիւր հազարը այն-

պիսի գումար է, որ նորա տիրապետողը ամեն աել հարուստ կը համարուի:

Պարոն Երկրորդ՝ Յարեկամս նոր վեհանորոգել էր իւր տունը:
Հենց որ բակէն ներս մտնէիր՝ խակոյն կտեսնէիր նորա փարթամու-
թեան ամեն նշանները. տիսոսը լիքն էր թանգագին, զէր, գեղե-
ցիկ ձիերով, կառատան մէջ որ տեսակ կառքեր կամինայիր կը
գտնէիր. շտեմարանների մէջ ապրանքը յատակէն մինչև ձեղունը
կոխած էր. տունը որ մտնէիր՝ սենեակների մաքրութիւնը, զար-
դարանքը, ցոլքը աչք շուշարտցնում էին. կահկարտափիքի համար խօ-
սելն էլ աւելորդ է՝ թանգագին գորգեր, թաւշեայ պատամներ,
ասղանկար սփոռցներ, մէկ խօսքով՝ ինչ չնչին առարկայի
գիտչէիր, ամենից հարիւրի, երկու հարիւրի կամ հինգ հարիւրի
հոտ էր գալիս: Խորշի թքամանը անգամ յիտուն մանէթէն ար-
ժան չէր. սորանից եղրակացուցէք միւս առարկանների ու իրե-
ղէնների գինը:

Երկրորդ-Բարեկամու տանն էր: Քնարգեստը հազած, փափառուը ծխելով՝ իր բարեկամներէն մինի հետ խօսում էր: Եսրու ներս մտանք, նա հազիւ տեղէն շարժեցաւ, միայն ունքի շարժմունքով բարեհներս տառ ու այլև մեր վրայ ուշադրութիւն չդարձուց, և շարունակեց իւր բարեկամի հետ ընդմիջուած խօսակցութիւնը:

Քննատ աչքերից, թշերի կապտագոյն կարմրութենից
պարզ երեսում էր, որ նախընթաց երեկոն բաւականին ուրախ
ժամանակ անցուցած պիտի լինէր:

«Խնամի՞յ կը հաւատանո, ասաց, կեանքիս մէջ էրկու տապերա տահաւ ատպէս քէփ արտօծ չիմ. փամբիլը՝ ոոմը ինա նասթայեաշնըյ համայսքիյ էր—կուռրուկ, մարը լամ, լիւզիւ կըրեր. իտիվիկէն տասնըչորս փունձին հետ ինչպէս իս. ինա շաբարով ճուրը կար ու չիկար սթաքանին մէջը. իտիվոր վրան ոոմը ժօն-ժօն կուէինք, չայր-Ռըգի-Հոգի սուրբ, համան կօլթ—սթաքանը պարապ է: Ինա տասվերկու հոգիներս, կը հաւատանո, հէջորմասս ութը պութիլքա պարզեցինց: Փունձը վերջացաւ նը՝ արզըին վրաս թախէթ մնացած չէր. ամա կէնէ նիչէվծ:

— Նիչէվծ. հարցուց նորա հիւրը՝ բերտնի թքերը կուլ տալով:

«Նիչքօ», պատասխանեց Երկրորդ-Բարեկամս այն կերպ ծիծաղելով, որ այդ վայրկեանին նորա երեսը խոզի գնչի էր և մանում: «Տամէ թնչպէս նիչքօ չի լալ որ՝ երար սահաթթը Երկուսներուն ուժինի նստանք ևլ՝ հաշուէ մարդայ իրեր պութիւրա եալ սալթը սէնվէյն զարկինք, շամփանսրին խօմ ֆոէ սամնօ ձուրի պէս կըխմէինք»:

— Մուզիք չիկար, հարցրեց հիւրը այնպիսի ազտէսի
ձայնով, որ կարծես թէ ականջիդ հասան այս խօսքերը «զար-
մանալի մարդ էք հզած, ինչ կլինէր, եթէ ինձ էլ հրտիրէիք
այդ խաջոյքին, զոնէ վարձք կլինէր ձեր հոգուն»:

«Մուզիքի ալ կար, տւայ լսանն ալ կար, ամա՞ փունձը ամ-
պիս տուման արիլ էր կօլօխս, որ ուժինին վրան բնչ կերածն
չի հասկցայ, առածներին կանը՝ մարդը ուժին զաքաղ արիլ է
մարդայ-կօլօխն 25-ական մանեթի տանց կինիի, ամա կաշին
քերթէ՝ կերածն միտքս չէ. կասին քի էրկու հատ պալապան ա-
ռեթու փատավթ արիլ ին՝ իսա սթոլին խատար արծըթէ
սէթու փատավթ արիլ ին՝ իսա սթոլին խատար արծըթէ
սէնիներով, հաշխած ֆագաններ, սաղսի փիթիցներ, թուիթիլ,
փաշթէթ, փիթուլի... պան. էնկ վերջն ալ տէսէսթին փատավթ
արիլ ին տիւշէս, անանաս, ամա իմ հէջ միտքս չէ. Մուզիքով-
պանով մարդուն, սէօպաէ, վեցօխաը հարուր մանեթ նստիլ է:

— Մուզիքանթներուն շատպաշ չի տուվի՞ք, տարցուց Տրիբը:
«Հապա չի տուվի՞նք, հէպէթ տուվինք, տոջի փառնձին, որը
հինգնոց տուվից, որը տասնոց, քսան ալ տուվողեպաւ, ևս վրայ-
կուլիսու չէթվէռթնոց տուվի, ամա երլար աղլի «Переходъ че-
резъ Балканы» մասշը չալիցին-նը՝ համան սատումնի թապլեցի
տիմացները:

Պէթէր կը սիրիմ խառ մուզիքը, — մէմալ, մէմալ փափթա-
սիթ անել առավի: Ազէկ միտքս չէ, ամա քովիս նստաղները կա-
սին քի մէկ՝ իրեր հարուր մանեթ սալթը ինձիմէն էլլիլ է շա-
պաշի ստակ, մէկալոնը ալ շաէ անկօրա: Նիշէվօ՛ մուզիքանթները
պաշի ստակ, մէկալոնը ալ շաէ անկօրա: Մեր-Տեղացիներն զրան կանկատ անելու տեղ չունին, առ
գիաց մեր հալիքը իրեն պատիւը պայիլ կլատէ. նիշէվօ՛ շէն
կենան»:

— Թառլիթի չի նստածք։
«Նստողներ էղան—որը ուսմա, որը թոփնը, որը սթուք ետ

պարառա, ևս թոփնքին սթոլին մօտիկցայ, էրկու սատուժնի
տրի, նայիմ թուխթ չի գալ նը՝ վազ էկայ. ամա մէկալմնք հաշ-
գարներ տարիլ ին, տարգիլ ին. ամա ինչ ֆայտա, մէկ քաղիկ
ալ ձէլէրը մնացած չէ, ալայը ևս մուզիքանթնիրուն տուվիլ ին,
ևս ազիմ...»:

— Ի՞նչ, հածէ, նայիս նը, նայիս նը, աղլիյէն ալ ետ չի
մնացիք—հա:

է՞նճամը, էրէկուայ օրը սալթը ևս հազար մանէթէս էլլայ, մէկտ-
լսնք ալ ատկից աւելի խարճած չիլան նը՝ պակաս հէջ չին լալ:
Ստակը ձուրի պէս վոթեցինք ամա՞ զաթօ քէֆիռս ալ քէֆ էր. .
Ասվածդդ կը սիրիս՝ էնկ թանկնոց ուժին, էնկ աղէկ մուզիր, էնկ
թէօյփէ ... կինի, թուխթ, խախան-խուխուն—ասկից ալ աղէկ
կեանք պէտք է որ աղամորգուս: Ստակն ալ ի՞նչ հօրս ցաւն է,
որ իմ սիրած պանիս համար այեսմիշ անիմ. իտա ստակ տաճ
պանդ Ասված մեզի քէֆի համար տուված չէ՞ որ: Փամիլլյ,
ստակը որ կայ ձեռքի աղո է ուռ»:

Այդ բոպէին Քաջը երեսիս նայեցաւ, ևս նորան նշմարքով
իմացուցի, որ Վանի հանգանակութիւնը տուաջարկելու տմինա-
յարմար բոպէն է, և կարծում էի, որ մի հարուստ միծառն,
որ իւր քանի մի զուարձութեանց համար վատնել զիտէ հազար
սուբլի, անշնչաղ եթէ լոէ, որ իւր միլիօնաւոր համարզիները
կը տանջուին քաղցած, միրկ, անպատճար, անշուշտ, նոցա
մի փոքր թեթեռութիւն տալու համար, քանի քանի հազարներ
չի խնայիլ:

Քաջը տեղէն ելաւ, գլուխութեանալիած, քրքրուած տեսը
ձեռքին մօտեցաւ պարոն Երկրորդ-Բարեկամիս.

«Աղա, ասաց, անյայտ չէ տղնուութեանդ, որ մեր Վանայ
կողմի հայ ժողովութզը, որն մինչև վերջին պատերազմիրս, աշ-
նասելի նեղութեան մէջ էր թէ տաճիկ պաշտօնակալներէն և
թէ թափառական քիւրդ աւազակներէն, այժմ, յիտ ուստաց պա-
տերազմին, նորա վիճակը տասնապատիկ տւելի դառնացաւ. մէկ
կողմէն թուրքը կարծելով թէ Ռուսին մինք կանչել ենք նորա
վրայ, մէկմէն իւր վրէժը կը հանէ, և միւս կողմէն քիւրդը տաճ-

կէն յոյս ունենալով, որ երբ մեզ մինչեւ վերջին մարզը կը կոտորէ
մեր ունեցածին և մեր աշխարհին տէրը կը դառնայ, և այդ
պատճառաւ անպատմելի անգլութիւնով մեզ ամեն կերպ չա-
րիք կը հասցնէ: Աղա, մենք ոչ մէկ տեղէ տէր-տիրական չու-
նինք. Ասառւած մեր վրայ խռովել է. ոչ ոք չուզէ մեզ պաշտ-
պանելու, խնայիլու, բոլոր յոյժերս մնացել էր գուշ՝ Ռուսաց
կայսերութեան մէջ բնակուող մեր հարազատ եղբայրները, եթէ
գուը ալ մեզմէն երես դարձնէր՝ մենք իսպատ պիտի կոտորուինք:
Ինչ որ ունեինք պահուծ հարստութիւն՝ տաճիկը եկաւ իրուհ-
հարկ պահանջեց մեզմէն. մեր տաւար ոչխարները քիւրզը փա-
խուց, պատերազմի միջոցին անսաստուածների գինուորները ու-
նակոխ արին մեր արտերը, այդիները ու պարտէզները. հրդե-
ները ճարակեցին մեր տները, տմբարները և խնայողութեամբ
պահած աղքատին կերտկոյ պաշարները: Վերջապէս հասու
երկնը բարկութիւնը, մեր արունքրատինքով վարոծ ցանուծ
գաշտելը ոչինչ չի տուին մեզ, ամբողջ Հայաստան գարձուծ է
գաշտելը ոչինչ չի տուին մեզ, ամբողջ Հայաստան գարձուծ է
այս բողեկոս հիւանդանոց, աղքատանոց և գերեզմանոց. բիւրա-
ւոր անթաղ մեռելներ ցրուած են երկրիս երեսին ու կապակա-
նեն օղը և չի տիսնուած և չի լուսած ցաւերով կը վարակեն
մարզոց. մնացած ժողովուրզը մերկ և քաղցած կը մաշէ իւր
նման չքաւորների շէմքը, մի կտոր չոր հացի համար հազարա-
ւոր սոված բերաններ բացած կցուլ են: Աղա, ահա եկել եմ
քու գուոը, ի սէր Աստուծոյ, ի սէր քու ազիզ զաւակներուն,
ի սէր այն սուրբ և նուիրական զգացմունքին, որ կը
կտոր այն սուրբ և կտորական զգացմունքին, որ կը
կտոր քեզ այս երկրաւոր կեանքիս հետ ողորմէ մեզ, և ողորմէ
կտոր քեզ այս երկրաւոր կեանքիս հետ ողորմէ մեզ, ի սուրբ
շուտ, վասնզի կտրօտեալները շատ են և յոյս օգնութեան ոչ
շուտ, գտնողի կտրօտեալները շատ են և յոյս օգնութեան ոչ
շուտ, գտնողի գիտես, որ ադամորդիս վրայ-վրայ վից ժամ
անսուազ մնալ չէ կտրող՝ չտրատանջ կը մեռնի. իսկ մեր տեղի
հայ ժողովուրզը ահա վից ամիս է, որ մէկ օր կուշտ-փոր հաց
կերած չէ: Մեր տեղը այս բողեկիս ամենքը բորիկ կը քալեն,
կերած չէ: Մեր տեղը այս բողեկիս ամենքը բորիկ կը քալեն,
գիտես ինչ է սորտ պատճառը. վասնզի նոքա իրենց կօշիկները,
մաշին մաշին կը մեռնի կերել են: Ահա այսպէս է վանի
մաշին մաշին կը մեռնի կը մեռնի կը մեռնի կը մեռնի
ու նորտ չորս կողմերու սարասիկիլ տուայտանքը: Աղա, ես քու
ու նորտ չորս կողմերու սարասիկիլ տուայտանքը: Աղա, ես քու
ու նորտ չորս կողմերու սարասիկիլ տուայտանքը:

Քանի որ Քաջը խօսում էր, ոչքերէս ակամայ բղխում էին արտասաւնքը, սիրոս ցայն ասաթձան վկձկած էր, որ չէի կարոզանում մէկ բառ արտասանելու:

Երկրորդ՝ Բարեկամս իր պղառը աչքիրը զարձուց չորս կողմ
ու ասաց. «Իսա մարդը ի՞նչ կողէ ինձիմէն, իսա խառար կա-
լածիէն հէջ մէկ բան չի հասկըցայ, վան կասէ—ի՞նչ է իսա Վա-
նը, քուրտ կասէ—ի՞նչ ասել է քուրտ,—առջի լսածս է. շաշխը-
նը մէկ բան կուզէ հասկցնելու ամա ասածը չիմ հասկընաւ լիւ-
զիւն պէթէր զրարանակ է: Հարցնուք իմանաք հը՝ ուսեխէն
էկի է»:

Նորա հիւրը և ես զիարդ և իցէ համառօտ կերպով պատշմեցինք վերջին Արևելիան պատերազմը, Վանի կրած նեղութիւնները և հայերի անսէր վիճակը, բայց Երկրութեարեկամս մեր խօսքերէն այսքան միայն հասկացաւ, որ այս ծեր վարդապետը աղքատների համար ողորմութիւն ժագավում է. իսկ թէ որտեղ են այդ աղքատները, որպիսի օդնութեան են կարօտ՝ նա ոչ հասկացաւ և ոչ հասկանալ էր ուզում:

«Հայր սուրբ՝ ևս քեզի մէկը բան տոիմ, ասաց. փորդ քաղցած է նը՝ կնա աշխանաս, պահաւորին առաջ էրեկ իրիկաւանէ ինչ մնացիլ է նը՝ թու տայ քեզի ուտելու. մնացածն ալ մէքամ տապակի մէջ լից՝ տար իսա քաղցած մարդոցը. ամա՝ ստակի անուն մի տալ. ևս աս փառուէն ճօրով խալսիլ իմ. զէրէ տարեց տարի, քանի պէտք է նը՝ կուտամ, մէմը աղքատաց գանձանակը, մէմալ մեր Բարեգործական ընկերութինին. Գնա, ճանս, հոն-չախ նոր պուլպասին տիմացն է—ինչ որ պէտք է նը՝ նաքա կուտան. ևս ատպէս պօշ ալուրլթիներու անկան զնելու սիրտ ալ չունիմ, առևէն ալ չունիմ. Բարի՛ երթառ»: Ասաց ու զարձաւ իւր հիւրին:

Բայց Քաջն ու ևս տեղերնէս չշարժեցանք. մէնք դեռ ևս
յոյսերս կտրած չէինք Երկրութ-Քարհամէս վանի օգտին մի
խոշոր նույնը ստանալու:

Երկրորդ-Բարեկամու զարձաւ իւր հիւրին և շարունակեց իւր ընդունած խօսքը.

«Ծառէ ասպէս բաներ... Է՞նձամը էրեկ իրիկուն տղեկ քէ-
ֆէր տրինք. ստակ ալ նօմայ վոթիցինք տմա՝ զաթօ տմմէն բա-

ներս ալ թամամ էղու։ Քովիթ-Քաղաքը մէմը աղէկ ժամբ ըհրինք,
շինաը մէկալ ազգը աղէկ թո կիտնայ հայերուս կարիճութինը,
մէմալ թո չասէքին հայերը սալթը ստակ վաստըկել կիտին. շինէն-
կէրի թո խմանայ, որ Մեր-Տեղի հայը հէմ ստակ վաստըկելուն
մարիֆէթը սնի, հէմ ալ խելքով ստակ խարճելուն։

— Աղա, առայ Քաջը, եթէ պայծառավայրութիւնդ իմաստ նար, որ այդ բոլքէական վատնած ահազին գումարովն, որն այժմ մի վատ երացի յիշատակ և հետեանք թողիւ է վրագ՝ որքան անմեղ հոգիներ պիտի ազատէին սովալլուակ մահէ, ի հարկէ, այն ժամանակ զու աւելի շուտ պիտի տայիր մի իսկական ըարի զործի, քան թէ բու հաճոյքի ու զուարձութեանց համար:

«Ի՞նչ կամէ իսա մարդո», ասաց Եղիլուրդ-Բարեկամու:

Միամբիրը Քաջի խօսքերը այսպէս թարգմանեց. — Կտուի
քի, տասց, տուն իտա էրեկուան խարձած ստակը աղքատնե-
րուն բաժնէիրշնր՝ աւելի աղէկ արած կըլայիր:

«Ա՞նվ, ի՞նչ, վորի՞ն ստակը, վ՞ել հրաման ունի սօվալնը ստակիս մէջը խառնուելու, տաց Երկրորդ-Բարեկամս բարկացած ու տեղին ելնելով, քեզի վ՞ել հրաման տուվիլ է հալիսին տունը գալու ու խրատնիր տալու։ Խեթք ունիս նը՝ քեզի պայէ։ Տու տունէս, տուս, գծն, տաց ոտքերը գետին զարնելով, մէմալ իզրդ-թողլով չէրկայ»։ Ու յետոյ գատնալով ինձ, տաց, «Տուն ալ ի՞նչ խուճուռ մարդ իս էզիլ է, վ՞ել քեզի ինդրիլ է տծում-չածումին տունո խոթելու, փածալլսթա վաղ արիցէք մեզիմէն, տոպէս զալու իս-նը՝ չէչ ալ չիգաս՝ սիրաս չի ցաւիլ։ Փոմիլը, առ ի՞նչ տսել է, առ քանի՞ մէկ քանի տաս, աղքատներուն տուր, ընկերութիններուն տուր, հայի կալէթներուն տուր, հունի ուկմիթ հայերուն տուր—տոսր ստակ կը զիմանայ։ Առ մէնք արուն-բրափինքով ստակ վաստրկիլ իսք-նը՝ հալլիսին պատճներու համար վաստրկիլ իսք-ինչ։ Հապա տալէն-տալէն ստակներու վճարինը՝ առ տակնը մէնք որիմէն ուզենանք, չէնէ առ հէրիֆին պէսնտկ, տոպլակը շարակներս, տէֆթէրը խոլթութիններուս տակ տառձ՝ տուռէ տուռ մուրանք...»

— Պարոն Երկրորդ՝ Բարեկամ, առացի ևս, ինչու այդպէս շուտ և ի զուր բարեկացար, խեղճ վարդապետը ամեննեին քեզ այնպէս բաներ առած չէ, ինչպէս որ հիւրդ քեզ մեկնեց, մէմալ

որ՝ դու երբ և ո՞ր հարըստին տեսել ես, որ տարինքանի մի չըաւորի օգնութիւն անելով և բարի զործի նպաստ հասցնելով՝ աղքատացած լինի. ընդհակառակն, որքան ես նկատել եմ, մարդիկ տառաւել շատ և շուտ կորցրել են հարստութիւնը իրանց վիճակին անհամապատասխան շուայլ ապրուստ վարելով, բայց երբէք ողորմութիւն տալով կամ բարի զործի նպաստելով՝ աղքատացած լինի, բայց ես քեզ տնհամար օրինակներ կը բերեմ, որ անգութ և ժլատ հարստութը մնանկացած է...

Եթի շատ բան ուզում էի տսելու, բայց երկրորդ-Բարեկամիս բարկութիւնը բորբոքելուց իօսքը կիսատ մնաց:

«Քեզի ալ կը ճանչնանք, ասաց նա ինձ, տուն ալ շատ խըռլըներէն չես. քաղաքիս մէջը մէկ շէնքով աղա թողուցի՞ր, որ պատիւները փողին հետ պարապար չանէիր իտա ծեռքիդ հօխ խալէմովը։ Հալիս նաֆիլէ քեզի սիւլուկ չի տոիլ. թամամ սիւլուկի պէսնակ մարդոց կը կպչիս ու հոգիները կը տողիս։»

— Պարսն երկրորդ-Բարեկամ, ասացի, երեկ երեկոյ ես աձըռեցի քու անունդ, թէ դու ինքդ. մի՞թէ եղած բանը պատմիլը կամ գրելը յանցանք է. մի՞թէ մի վաւաշոտ, անգութ, զեղիս, ծերուկի աղահղի վարըը ծաղըլը ի խրատ շատերուն մէկ պակասութիւն է։ Ինչո՞ւ հայլիին մեղագրում ես, որ քու քիթ ու երնուը ծուռ են։ Ասացի ու դուրս գնացինք։ Ներսից լսվում էր երկրորդ-Բարեկամիս բարկութեան և յիշոցների ձայնը։

— Երթանք մէկ ուրիշ բարեկամիդ, ասաց Քաջը, զուցէ նորա մօտ յաջողութիւն ունենանք, աղա թէ ոչ եթէ աղքային գործը Առաջին-Բարեկամների և երկրորդ-Բարեկամների պէս մհծատուների մնայ, հայի աղգութիւնը մի ամիս չի տեիլ ու տառնց քրդերի կոսորտածին և տաճկի կեղեքանքին էլ կը քայ-քայուի, կոչնչանայ։ Դեռ փառք Աստուծոյ, որ այլպէսների թիւը ունկաւ են։

Ես մտքիս մէջ ասացի՝ «խեղճ ոգի, որքան սխալում ես զու, ինչպէս պիտի տիրէիր, եթէ իմանայիր, որ մեր բոլոր հայերը, շատ աննշան բացառութեամբ, ծայրէ ի ծայր մի Առաջին-Բարեկամներ և երկրորդ-Բարեկամներ են»։

Այս երբորդ անգամն, որ փողոց ելանք, ես արդէն յուսա-

հասուած էի թէ՝ ուր տանեմ, որ այս երկու անպիտաններու կատարած վաստակութիւնը մի փոքր փարատուի Քաջի վրայէն։

Յանկարծ միտքս եկաւ երբորդ-Բարեկամո, ու հրամայեցի կառապանին Քովի-Քաղաքը տանել մեզ, ուր, ինչպէս յայտնի է, երբորդ-Բարեկամո նորհումս շինել էր բարացն երկյարկանի տուն, որն, նոյն իսկ տանամիրով տսելով, արդէն բերում էր զուտ 12,000 սուրլի տարեկան արդիւնք, բայց նորանից, որ նուրա խանութիւ մէջ այնքան ապրանք և դրամորկղի մէջ այնքան տաձեան պատրաստ վող կայ, որ իրա՛ երբորդ-Բարեկամիս առկանին կարելի էր այլ ես երկու այդպիսի աներ շինելու։

Երբոր երբորդ-Բարեկամիս տունը հասանք և հարցուցինք՝ տանին է արդիօք, պատասխանեցին թէ՝ «խանութ է գնացել»։ Գնացինք նորա խանութը, և իրաւ որ երբորդ-Բարեկամո այնտեղ էր և մի սիրուն կնկայ հետ անուշ ժպատով իօսքում էր։ Երբ որ մեզի տեսու, նոյն ժպիտը երեսին մօտեցու (Ճեռարին մի մի օրինակ «Մշտէ» և «Արձագանդ» ունէր) ու մերմուրին մի մի օրինակ «Մշտէ» և «Արձագանդ» ունէր) ու մերմուր Ճեռքիրս տառւ։ Ես ցոյց տուի Քաջի վրայ ու տասցի, «Վարար Ճեռքիրս տառւ։ Եկած վարդպակիս է»։

— Ի՞ւ, խորդ, տառց երբորդ-Բարեկամմս, փոհանը հանէն էկիլ է—համ, նիշեկօ, աղեկ բան է։

Էտե, հայլ ոուրը, Բնչպէս ին վանի հայերը, մեր Հայրիկը լինչ կանէ. Ներսէս պատրիարքին զործը ինչպէս է. Պէունիի 61-ում յօդուածին թէզ կատարում պիտ տան։ Նուպար-փաշան լինչ կանէ Հայտատանին համար։

Այսպիսի քաղցը ընդունելութիւնը և այսպիսի աղգասիրական հետաքրքրութիւնը հայի վիճակի մասին և մանաւանդ՝ մեր երկու երեկիր և աղատամիտ Արագինքները ձեռքին բանածը՝ մեզ երկուսիս ալ սփոփարար զգացմանըով լցուց։

Քաջը ճոխ խանութի աղբանքները աշքէ էր անցնում, գին էր գնում և խանութի հարաստութիւնովն ուզում էր նախակուշակի երբորդ-Բարեկամիս նուէրի քանակը։

Ես լուս էի և մտքիս մէջ փնտում էի յարմարութիւն մէկ կերպով իօսքը գէտի նուիրատութիւնը դարձնելու, բայց շատ կլուխ մաշելցը յիտ որ չի դառյա մասով ցոյց տուի Քաջի ձեռքութիւնը մաշելցը յիտ որ չի դառյա մասով ցոյց տուի Քաջի ձեռք

քի տեսրը ու ասացի. «Գանը շատ նեղ վիճակի մէջ է, շատ օգնութեան կը կարօտի. ապա թէ ոչ, հայրասուրբի տոհով, քանի մի ամսէն մէկ հայ հողի չենք գտնիլ մեր ըուն Հայաստանի մէջ»:

— Ի՞, առաջէս է, ասաց Երրորդ-Բարեկամու այնովիսի սորտափած և վշտացած դէմքով, որ ես այլ ես չտարակուսեցայ, որ եթէ ոչ իւր բոլոր հարասութիւնը (զա էլ Մեր-Տեղի երկուերիք հարիւր հագարնոցներէն է) դոնէ կէսը ուրախութեամբ պիտի գոհէ յօդուտ Հայաստանի:

«Ուրեմն երթանք «Պիտմա» թուաքթիւը, հոն խօձուտէնէկ նստինք, Հայաստանի լոֆը տնինք, ասօր ալ ես բաթաթի պարապիմ, պան չունիմ, էրթանք արալըխտա չանկա խաղցունունք, էկէմիշ ըլանք»:

Երրորդ-Բարեկամու առջեն գնաց, մենք ալ նորա հուեէն գուրս եւանք խանութիւն: Ճանապարհին Քաջը հարցուց ինձ «Ի՞նչ կնշանակէ Պիտմա թուաքթիւ»: Ես նորան մեկնեցի, որ վաճառականները սովորութիւն ունին ամեն տոհարական ծանրակշիռ գործ պանդոկի մէջ թէյ խմելով գատել և վճոել, իսկ «Պիտմա» թուաքթին նշանակում է լորսա, պանդոկ:

«Բայց ես վարդապետ եմ, ասաց Քաջը, վայելուչ է արգեօք կրօնուորին պանդոկ մանելը»:

— Փոյթ չէ, ասացի, նախ որ՝ գու եկաւոր ես, երկրորդ՝ պանդոկի մէջ առանձին սենեակներ կան, ուր ոչ քու մըտնելը և ոչ գուրս զալը մարդ կիմանայ:

Այսպէսով հանգստացուցի Քաջին, և այնուհետեւ նա սկսաւ անվախ գնալու, բայց պանդոկին չի հասած, ասաց ինձ.

«Պարսն Սիւլիւկ, որքան որ նկատեցի, շատ լաւ մարդ պիտի լինի այս Երրորդ-Բարեկամու և ամենեին նմանութիւն չունի առաջին երկու բարեկամներից. միայն այն ինձ մի փոքր անհատուկանութիւն երեցաւ, թէ ինչո՞ւ նու վանի վիճակի մասին խօսելուն ասաց «Էկէմիշ ըլալ», «չանկա խաղցնել»: Որքան որ ես հասկանում եմ մարդկային լիզու, այս երկու բառը առաւել կատակի, զրօսանքի, շաղակրտառութեան, բան թէ մի ծանրակշիռ գործողութեան ձև ունի»:

Ես նորան ասացի, որ Մեր-Տեղի բնակիչները, այս, մի

տարօրինակ սովորութիւն ունին՝ ամենայն ինչ ծանրակշիռ բանի վրայ թեթև հայեացը ձգելու, ծաղրելով, կատակելով, «թօսաթայտվ» խօսելու:

«Շատ կարելի է, ասաց Քաջը, որ պարսն Երրորդ-Բարեկամը հազիւազիւտ ազնուասիրս մարդ լինի. բայց նորա և շատերի այդպիսի սովորութիւնը շատ անզուսնելի բան է, առաւել վայելուչ թափառական չինկեանաներին և աւատալիցիցի վայրենիներին, բան թէ մէկ բարեշէն քաղաքի բարեկերթ բնակիչներին»:

Նորա խօսքելը տակաւին բերանն էին, որ մինք էլ հասանք պանդոկին: Սուտ վարդապետ երկիւզը յայտնեցի Երրորդ-Բարեկամիս և նա, ինչպէս ես էլ ասել էի, այնպէս էլ արաւտարաւ միզ մի առանձին սենեակ և ծառացին հրամայեց 15 կոպէկի չայ բերելու, ու սկսաւ առատորէն մեծարել երկուսիս:

«Ետեւ հայրասուրբ, նորից սկսեց նա իւր ազգասիրական խօսակցութիւնը, ինչպէս է մեր Հայութիւնը, թէնչպէս մեր կանին մեր վահուակցութիւնը, ինչպէս էլ յօդուածով թուեպօվաթ արին բարեհորդումն քոնկազու մէջ 61 յօդուածով թուեպօվաթ արին բարեհորդումն և ոչ անկախութիւն: Ո՞ր հրացանը աւելի գիրազասելի է հայոց զօրքի համար՝ շասփօն, մասուզէրը, մասթինին, թէ պէստանզօրքի համար՝ շասփօնը, մասթինին, թէ լաւը՝ Քառուփինը, թէ քան. նմանապէս թնդանոթի որ ահսակն է լաւը՝ Քառուփինը, թէ պամփառնկինը»: Եւ շատ այսպիսի վերին բաղաքազիտական սալմազիտական, միով բանիւ՝ զուտ և նուրբ ազգասիրական բաներու վրայ աշխատաւմ՝ եր ամբացնել մեր խօսակցութիւնը: և որքան ես աշխատաւմ էր խօսքը զէպի նուիրատութիւնը գարձնել՝ նա մի հմուտ կերպով միշտ տանում էր զէպի աշխարհան վարդութիւն, ասես թէ հայերը ամեն բան արդէն լիովին ունէին, վարդութիւն, ասես թէ հայերը ամեն բան արդէն լիովին ունէին, և այնուհետեւ միայն մնում էր նոցա հայկական հոչակը զէնքի շկանիւնով և փառաւոր աշխարհակարութիւններով ատրածել աշշիտիս երեսին:

Ժամեր անցան, բայց մեր ազգասէր Երրորդ-Բարեկամը չէր գողարում Խրիմեան Հայրեկի եռանգուն ոգու, Ներսէս պատրիարքի հազուազիւտ անձնութեան և «Սշակի» սրամտաւթեան վրայ հիանալու, և այնպիսի ճարպիկութեամբ խօսակցութեան վրայ հիանալու:

թիւնը կապում էր, որ մինչև մի ինպիր որոշելնք՝ տմբողջ ժամ էր անցնում, իսկ այդպիսի ազգային խնդիրներ նորու բեղինաւոր ուղղվ հապարներով էր ծնում: Յանկարծ տեղէն վեր թռաւ.

«Ե՛, հայր-սուրբ, ասաց, ասօրուայ համար ասխատարը կօգտէ, շինուը ես մէկ հարկաւոր գործ ունիմ, մնացածը վազը կամ մէկալ օր կալաճի կանինք...»:

— Աղա Երրորդ-Բարեկամ, ես կուպէի...

«Աղէկ աղէկ, հայր-սուրբ, վազը շինուը ի՞նչ աճէլէ...»

— Մեր թշուառ, սովալլուկ եղբարքը...

«Եյշտէ, ասի ու՝ վազը. կէնէ խօճատէնէկ կուպանք հսա, ինչպէս պէտք է նը՝ խարէրով կալաճի կանինք, վաքուալը բարեմարք մնաբը»:

Արդէն սկսել էր մուշտակի թել հագնելու:

— Աղա, թէն զժուար է հաւատալը, բայց Աստուծոյ հաւատացք, որ օրը հարիւրաւոր մարդիկ սովալլուկ կը մնանին...

«Շտէ վազը կուպանք, հսա նայէ, ինչ որ պէտք է նը՝ տշանչաթէնի մէկ ուշինիա կանինք, ամպէս չէ, ախպար, ասաց, դասնալով ինձ. և իր թէ ինձմէն պահանջելով իւր ասոծ խօսքի հաստատութիւնը: Ես ալ գործի տէր մարդ իմ. իսա մինութիւն աճէլէ տուն պիտ էրթամ, հացս ուտիմ, անկէ եարը շաէ առուտութական մարդիկ պիտի գան ինձի, ախըն մինք ալ սրոյլը նիսուտ մեր գործերը ունինք. հսա նայէ...»

— Աղա Երրորդ-Բարեկամ, մեր թշուառ վասի վիճակը օրէ օր կանանայ. իւրաքանչիւր ահօգուտ անցած ժամը հարիւրաւոր մարդիկ սոված, մերկ, ցրտի մէջ կիանքէ կը զրկուին. մարդկային սիրտ չէ կարող դիմանալ, տեսնելով այն զժոխային տանջանքը, որ կտանեն մեր թշուառ հայ եղբարքը: Տաճիկը ցիկրջին աստիճան կատաղած է: Քուրզը քաղցած զայլի նման կը թափուէ զեղէ զեղ, ուր հայ տեսնէ կը մորթէ, ուր հայի եկեղեցի տեսնէ՝ կրակ կուտայ, կայրէ... Ո՞հ, ցաւալի է...»

«Ա-խպար, իսախատար տըսլթի պէտք է որ, առ արայը մինք չօխտան «Մուշտակին» մէջ կարգացիւ ինք, զիտինք. շինուը ասոր ճարը պիտի տեսնուի. տարիներ համբերովը նէսւծէլի մէկ էրկու օր տահա համբերելու չի կրնալ. ամա չունիր կասիս բանը ատխարէր սըսլէթ է նը՝ թիր իտատէֆտէրդ, մէկ բան ալ վարքուալը ես գրուիմ...»

Քաջը ուրախութեամբ բացեց տեսրը: Երրորդ-Բարեկամս վէնսնէն քթին կպցուց ու սկսաւ կարգալու տեսրի մէջ սոսրազբուողների անունը և նուէրի բանակը ու համելով վերջին տողին, «Աս որ անյայտ ազգասէլը քսանհինկ քաղիկ առուիլ է» հարցուց, արհամարհական ձայնով ծիծագելով:

— Առաջին-Բարեկամս է, պատասխանեցի ես:

«Եքքա վատրէց, ասաց, առ շունին կաթ ծծածը նէշ հոգինաւատ չունի էղիլ է, քսանհինկ քաղիկն ալ ի՞նչ հօրս ցաւն է, որ զրուիլ է. հէջումասս մէկ մանէթ զրուէր, որ ուրիշներուն գէշ օրինակ չիլար»: Ասաց ու ինքը զրեց երկու մանէթ: «Փաքուալը իսա առէր, ասաց, պէքիմ եարը մէտօմալ եարալը կանինք մեր կրցածին խատար...» Ասաց ու այնպէս շուտ զուրս գնաց սհնեակէն, որ մինք մինչեւ անզամ չկարողացանք տեղեկանալու թէն էլի երբ և ուր կարող ենք նորա հնատ տեսնուել, որ Վանի մասին խօսենք ու մտածենք: Այն էր որ տեսանք Երսրորդ-Բարեկամիս, միւս անզամ ոչ տանը գտանք նորան և ոչ խանութը. տանը որ հարցնում էինք՝ «շինուը խանութ զնաց» էին ասում, խանութումը որ հարցնում էինք՝ «իսա մինութիս տուն զնաց» էին պատառխանում. մէկ օր էլ ասացին, որ Մատկով է գնացել խրիտ անիրու:

Այսպէսով ձեռքերէս ապարդիւն բաց թողինը Մեր-Տեղի ամենաազգասէր, ամենախիլօք և ընդ նմին անենահարուստ հային: Բայց ես շատ առաջ վագեցի:

Երրոր Երրորդ-Բարեկամս շատպավ զնաց իւր զործին և մեղ երկուսին զարմացած թողուց. մինք նորից շուտրած իրար վրայ նայեցանք. թէն իմ սիրալ կտաղած էր ու Քաջի անքերէն կծու ծիծաղի նշաններ էին նշմարվում, բայց մինք քաղաքավարութեամբ իրար բան չասինք: Ես արգէն պինդ համոզուած էի, որ հայոց սարերի մշտական բնուիչը առաւել ի մօտոյ ծանօթ էր հայի ընաւորութեանը, բան թէ ես, որ ծնել անուել և զործել եմ ազգիս մէջ. այնուամենայնիւ ինքս ինձ պարտուած չէի ուզում խստովանել, զարձեալ մէկ հնար էի պարում առածո հաստատելու. թէկուզ ամենատկար փաստերով: Քաջն էլ իւր կողմէն (մէծապէս շնորհակալ եմ) համբերութեամբ սպասում էր, որ ես զիարդ և իցէ ապացուցանում Մեր-Տեղի ընակինիրի

աղնութիւնը, տռատաձեռնութիւնը և մանաւանդ աղբասիրութիւնը:

Դարձեալ փողոց մաանք, բայց այս անգամն ևս բոլորովին յուսահատուել էի. անհամար տատքինի բարեկամներէս երեք ամենապատուականները և ընտիրները շատ անշահ մարդիկ հանզիւացան, մնացածները, որ տասը աստիճանով նոցանից ստոր էին, ի՞նչպէս պիտի աղատէին ինձ այս նեղ զրութիւնից:

Մոլորուած աչքերով նայում էի չորս կողմու և ոչինչ չեի տեսնում. և ի՞նչ պ'տի աեսնէի, երբ ոչինչ չէի պարում: Կարձ յասահատուած էի:

Մեր-Տեղի մարդիկ մի տարօրինութիւն ունին. ծանօթ ծանօթի, բարեկամ բարեկամի երեմն շաբաթներով ու ամիսներով չեն ուղում տեսնել, որպիսութիւնը հարցնել փողոցի մէջ հանդիպելիս՝ բարե չեն ասում, գգակ չեն հանում, չտեսնողն են ձեանում: Սորա պատճառը այն է, որ իրարէ սաստիկ ձանձրացել, զգուել են: Բայց եթէ մինի հետ մի տարօրինակ անցք պատահի, զոր օրինակ՝ նա մէկ նոր ձի զնէ, մէկ տեղէ նոր եկած լինի, մէկ նորեկ մարզու հետ փողոցումը շըրջելիս լինի, անպատճառ Մեր-Տեղացիք կը մօտենան այդ մարզուն, կը վերանորոգեն նորա հետ եղած բարեկամական յարարերութիւնը, ասես թէ այդ մարզու մէջ մի անյայտ զեղցիկ յատկութիւն են զտել, միով. բանիւ սկսում են քծնել նորան: Գիտէք ի՞նչ է զորա պատճառը: Դորա պատճառը Մեր-Տեղացոց կանացի հետաքրքրութիւնն է: Մեր-Տեղացին կուգէ իմանալ՝ եթէ այդ մարդը ձի է ձեռք բերել որակին է զնիւ քանիսվ է զնիւ, ձին վազուկ է, թէ քաշուկ. եթէ նա հետազոր տեղէ է վերապարձած, ի՞նչ է այդ տեղի անունը. ի՞նչ նպատակով էր գնացել այստեղ. ի՞նչ կայ-չկայ այդ հեռաւոր տեղումը. ի՞նչով առուտուր են անում նորա բնակիչները. ի՞նչպէս ժամանակ են անցնում և մանաւանդ այնաեղ գէմբով սիրուն և վարքով թեթի կանայք շատ են: Նոյնը իմացիր, եթէ մի նորեկ մարզու հետ շրջիս մեր փողոցների մէջ և քեզ տեսնէ Մեր-Տեղացին:

Այժմ վերապառնանք մեր պատճութեանը:

Երբոր Քաջին հետ միտոին կանգնած էի «Պիուտ» պանդոկի տուղի ու չպիտէի զէպի աջ երթանը, թէ զէպի ձախ, յան-

կարծ հեռուից մի կտոր մօտեցաւ ու մէջի նստողը ամուր ձայնով բարեկեց ինձ, տսելով «Իմ յարգութիւնը ձեզ .. պասոն: Սիւլիւկ»: Նայեմ այդ բարեկողը իմ հինութեան ձանօթ Զորրորդ-Բարեկամն էր: «Բարե, Ասծոյ բարին»: Ես ներկայացրի նորան ծպտած վանիցի վարգապետին, աղա Զորրորդ-Բարեկամը շատ ուրախ եղաւ նորա հետ ծանօթանալուն. ինձ էլ մի բանի մեղագրանք ասաց, որ ես մոսացել հմ նորան, տուղուայ պէս չեմ յաճախում նորա տունը, և այդ ամենը ասաց նա այնպիսի մեղաթոր լիզուով, որ ես ակամայ մտախոնութեան մէջ սուղուցայ՝ միթէ սա իմ վազուցուայ ձանօթ թեթեսմիտ, քամիոտ Զորրորդ-Բարեկամը չէ, որ հոգմացուցի նման օրէնք եօթը անգամ փոխում է իւր տեղը: Պարսն Զորրորդ-Բարեկամս երկուսին ձեռքերը քանի-քանի անզամ մտերմարար սեղմելով, յատկապէս ինողրեց, որ այս երեկոյ անպատճառ երթանը նորա տունը և երկար-բարակ խօսենիք վանի թշուառ վիճակի մասին:

Քաջը, ի՞նչպէս ամեն անմարմին էակ, թէկ կարող էր ոչ միայն ժամեր, այլ և ամբողջ զորեր անսնունդ կինալու, բայց ես այդ զերմարդկալին յատկութիւնը չունենալով, երբոր ժամը չորսը մօտեցաւ, ստամիկ քաղցածեցայ, և որովհետեւ անէս շատ հեռու էինք, մին էլ չուղեցի երթալ տունս, ստուծ կերակուրները առքցնել տալ ու հաղար ու մէկ անհանգստութիւն պատճառի անեցցոս, ուստի առաջարկեցի Քաջին չի կամենալ արգեօք հետո պանդոկ մտնել ու ի՞նչ ասես անուշ անել: «Ի՞նչու զէ» ասաց նա, ու միասին զնացինը զէպի Շօլօքօվի երեկի պանդոկը: Բայց որքան զարմացայ ես, երբ վանիցի վարգապետ պանդոկը: Բայց որքան զարմացայ ես, երբ վանիցի վարգապետ պանդոկի ու չի զտայ. իսկ նորա տեղ առջն կեցած էր, երեկուայ զեղեցկալիմ հայ երիտասարդը, որ մինչև անզամ չթողից հարցնելու իւր վերստին կերպարանափութեան պատճառը և ասաց, «Կարձեմ որ մարզոց նախապաշարմունքը տակաւին վարատուած չէ, որ մի նոգեորականի հրապարական տեղ մըտնելով չի զայթակուէին»:

— Այն, շատ լաւ արիր, որ կերպարանափութեանը, ասացի ու պահանջեցի ձառ:

Կակուզ բազմոցի վրայ նոտած, սկսանը այս օրուայ անցքերու մասին խօսելու: Երեկ զիշերուայ վրդովմունքս բոլորու

վին անհատացել էր. էլ չեմ գանգատում Բիքօնսփիլդի, վատզինովթօնի, Գոռչաքօվի, Քարիբալդիի և այլոց վրայ ու յիշոցներ չեմ տալիս ոչ խալիացին, ոչ ֆրանսիացին, ոչ անգլիացին և ոչ գերմանիացին. չեմ անուանում հայ ազգը Տաճկոց բարբարոսութեան և եւրոպացիներու անգթութեան զոհ. ևս առաւել այլայլած էի, քան թէ վշտացած. Աչքիս վրայէն թանձր բօղը ակսել էր վայր իջնելու, ու բանի խսկութեան կամացկոմաց սկսում էի խելամտելու. տեսնում էի, որ վանեցոց տուրաղգութեանը եթէ քառորդ չափով մասնակից էին քուրզը, թուրքը ու չերքէզները, երեք քառորդ չափը մասնակցութեան մեր, հայերուն էր: Եւ միթէ մենակ Վանն է հայոց ազգային վէրը. Իսկ բողոքականութիւնը, իսկ լատինալաւանութիւնը, իսկ ուստաց նորազանդները, որք մտել ու խորունկ արմատ են ձգել իսկ և իսկ Հայաստանի ծոցում. Իսկ ազգաց ընդհանուր տահելութիւնը դէպի հայերս, որն ոչ սակաւ խոչնդուն էր Բերլինի վեհածովովի խէթ աչքով նայելուն հայկական հարցի վրայ... Ո՞չ ապաքէն մեր այս ամեն ազէտրը արժանի հունձ էին այն յոռի ցանքին, որն հազար տարիներ տուած սկսել են մեր նախնիրը և ոչ սակաւ եստնդով շարունակել ենք մենք՝ նոցա հարտպատ յեանորդները...

Ի՞նչ նշանակում է ազգ: Ազգ նշանակում է միաձև զարգացած, մի համոզմանց տէր, մի շահով կապուած, մի օրէնք յարշող մարդիկ: Ե՞րբ հայերը միաձև զարգացել են, ո՞ր ընդհանուր երկրում, ո՞ր ընդհանուր զպրոցում, ո՞ր ընդհանուր պայմանների տակ: Ո՞րն է հայերի համոզմունքը, որն լինի ընդհանուր ամեն մի հայի. որն է այն ճշմարտութիւնը, որն իրրի կրօն խոսնովանէր ամեն մի հայ. ո՞րն է այն շահը, որ ամեն հայի դէպ իրար ձգէր և միացնէր: Ո՞չ ապաքէն մի հայի որբութիւն երեցած միւսին, անշուշտ, պղծութիւն է երկում. մի հայի օգտաւէտ երեցած բանը միւսին երկում է մահաթոյն: Այսպիսի բարելական խառնակութեան մէջ կարող է կայանալ և ամրանալ ազգութիւն: Ո՞րն է հայի ազգային յատկութիւնը. ի՞նչ է հայի կոչումը. ո՞րն է հայի ծրագիրը, որպիսի գրօշակի տակ հայը կը ժողովուի...

Մինչեւ այժմ հայը ոչ այս հարցմունքները առաւել է ի՞նըն իրան և ոչ սոցա պատասխանները ստացել է ուստի:

Աստուածդդ սիրեա, պատասխանէ ինձ մաքուր խղճմատանքով, զնւ որ որկէ քաղաքի բարի քաղաքացի ես, միթէ մի օտար, անուանարկ կամ մի երկայելի վարքով մարդու կը յօժարիս քեզ քաղաքակից կամ դրացի ընդունելու. և առաջ քան թէ ընդունես նորան քու քաղաքի ընակիչ՝ միթէ չես հետաքրքրուի իմանալու, թէ նա ի՞նչ առաքինութեան կամ մոլութեան տէր է. միթէ չես ցանկանալ, որ քու այդ ապագայ քաղաքակիցը լինի եռանգոտ, արիտափրտ, աշխատասէր, արգիւնաւոր, բարեմիտ մարդ, որ նա օգտաւէտ լինի քեզ ու քու քաղաքին և ոչ թէ լինի անստանելի րես... Ի՞նչով հայ ազգը հաւատացրել ու համոզել էր Բիքօնսփիլդին, Վատպինգթօնին, Բիսմառքին ու Գոռչաքօվին, որ նա ամեն կերպ առաքինութիւններով զարգարաւած ժողովուրդ է. և միթէ կարծում ես, որ այդ մարդիկ քէն, կամ վրէժ, կամ նախանձ, կամ չարկամութիւն ունէին գէպի հայ ազգը

Հայը պարծենում է, որ նորա ընտանեկան կեանքի մէջ թագաւորում է սրբութիւն և մարբութիւն, բայց նա մոռանում է, որ թաթար, ջնուտ, պարսիկ և շատ ուրիշ ասիական ազգիր այդ յատկութիւնովը կարող էին պարծենալու: Եթէ շղթայտ ձիռքիրը չեն զողանում, այդ շատ մհծ պարծանը չէ. վայ այն առաքինութեան, որ զիտակցութեան հետ ամուր կապուած չէ: Հայք պարծենում են որ աշխատասէր են... շատ ցանկալի էր, որ այզպէս լինէր. բայց ո՞ր քարին տանք մենք մեր գլուխները, եթէ համոզուինք, որ հայը՝ ոչ աշխատասէր, այլ միայն շահուսէր է...

Այս անմիտիթար ու որտաճմիկ խորհրդածութիւններով պաշարուած, չիմացայ թէ ի՞նչպէս սկսեցինք ձաշը և ի՞նչպէս վերջացուցինք. ոչ կերածո հատկացայ և ոչ խմածո: Ծոցէս հանեցի ժամացյցս, նայեցայ՝ ժամը ննզի մօտ էր: Պանրոկէն գուրս եկանք, վարձեցինք կառք ու նորից գնացինք Մեր-Տեղը: Առ սակաւը չորս վեսթ պիտի անցնէինք: Կառապանին հրամայեցի Զորբորդ-Յարեկամիս առւնը տանկելու միզ:

Թէս պարոն Զորբորդ-Յարեկամս մեր-տեղացի է, բայց նա ունի մի քանի յատկութիւնք, որով կը առաքերաւի միւս մեր-տեղացիներէն: Նորա երկու առանձին յատկութիւնքը սոքա են.

նախ որ՝ երբ մենակ է, ակնոց չունի աչքին. ճէնց որ մարդոց մէջ եղաւ, իսկոյն կապսյու գունով ակնոց կը հազնի—իրը թէ աչքը լուսավախ ունի. բայց այդ առւա է, նա չուզէ, որ խօսելու ժամանակ նորա աչքերը մարդ տեսնէ: «Աչքը հոգու հայելին է», առում է առածը:

Զորբորդ-Բարեկամիս աչքի մէջէն միշտ կը ցոլայ նենցութիւն, խորանանկութիւն, խարդախութիւն, կեղծաւորութիւն և շատ ուրիշ սոցա նման բաներ: Նորա երկրորդ յատկութիւնն էլ այս է, որ եթէ քաղաքիս մէջ լինի, տարին-տասներկու-տմիս տանը նստած է: Այս երկրորդ յատկութիւնով նա շատ նմանում է «մամուկին», սարդին, որ իւր ցանցը փոած, միշտ իւր բունի մէջ դարանած կեցած է. միամիտ ձանձերը իրանց յօժար կոմքով ու իրանց ազատ թեհերովը գալիս ընկնում են նորա թաթերը: Գիտցողը զիտէ, որ մամուկը սովորութիւն ունի միամիտ ձանձերով ապրելու. բայց երբ պատահի, որ օրերով ու շաբաթներով ձանձեր չընկնին նորա ցանցը, այն ժամանակ նա ոկտում է իւր ազգակից մամուկներին մսի համն և նայելու, զորօրինակ՝ իւր բոյը երին, իւր քրոջ ձագերին, իւր մօր բըոջ զաւակներին, իւր աղջիկների երիկներին և այլն, և այլն, և այլն, մէկ խօսքով՝ մամուկի ախորժակը չի ենթարկվում չի ստրկանում արենակցութեան օրէնքին: Այս մասին Զորբորդ-Բարեկամս շատ նման էր մամուկին:

Զորբորդ-Բարեկամս տանն էր և կարդում էր իւր սիրած սուս լրագիրը, որի մէջ, ինչպէս ամենին յայտնի է, հրապարակաւ քարոզվում է, իբր նոր և փրկաւէտ փիլիտովայութիւն մատնութիւն, քսութիւն, անգթութիւն առ օտարս, խաւարապաշտութիւն, հալածանք լուսաւորութեան և լուսաւորեալների: Հէնց որ լսեց նա մեր ստուածայնը, իսկոյն տեղէն եղաւ, գնաց գունաւոր ակնոցը քթին գրաւ ու ծիծաղագէմ մօտեցաւ մեզ՝ նստեցուց մեզ բազմոցի վրայ, հրամայեց ծառային չայ բերելու ու ոկտաւ մեր խօսք ու զըոյցը:

Ծպտած վանեցի վարդապետը նախ՝ աչքերով չտիեց Զորբորդ-Բարեկամիս բնակարանը ու իւր սեպճական եղբակացութիւնը արաւ նորա մէջի բնակուողների բարեկեցութեան մասին, և տպա ոկտաւ իւր պատմութիւնը վանեցոց աղէտալի վիճակին: Պարոն Զորբորդ-Բարեկամս իսկոյն հասկացաւ, թէ այդ խօսակ-

ցութեան վերջը դէպի ուր պիտի տանէ: Պարոն Զորբորդ-Բարեկամս եթէ իսկական ինեօք մարդ չլինի ես, բայց ես համարձակ կարող եմ առել, որ նա երեելի խորամանկ է, որի նմանը ամբողջ Հայաստանի մէջ հազիւ թէ գտնուի: Սուս վարդապետի պատմութիւնները լսելով՝ նա չասաց թէ՝ ես փող չունիմ, նա չասաց թէ՝ զոհաբերութիւնը աւելորդ բռու է ժողովրդի վրայ, նա չասաց թէ, ինչպէս շատերը ասում են՝ «միթէ ամեն ծանրութիւն քաղաքիս չորս հինգ հոգու վրայ պիտի ընկնի»: «Ո՛չ, ոչ, այդպիսի խօսքերավ նա մեզ չի վհատեցուց, մեր սիրած չկոտրից: Նա շատ լաւ զիտէր, որ այդ ամենը ասողը իւր պատիւր կորցնում է բան հասկացող մարդու առջիւ: Նա ասաց որ՝ այցմ նա երեք-չորս սկած զանազան խոշոր ձեռնարկներ ունի, որոնցմէ ամեն մինը նորան հարիւր հազար կէս միլիոն տարեկան զաւա արդիւնք պիտի բերէ: Նա ասաց որ՝ կօպէկներ հաւաքերով և ժամանակ կը կորչի, և ազգասէրք իրենց նպատառիկն չին հասնիլ. կօպէկներով, ասաց, ոչ վարժատուններ կը շինուին, ոչ թատրօններ կհաստատաւին, ոչ ընկերութիւններ կկազմուին և ոչ ազգային լուսաւորութիւնը մէկ բայլ յառաջ կերթայ: Մի ընկած ազգ, ասաց նա, սաքի կանգնեցնելու համար պէտք են խոշոր զոհեր, մեծ, մեծ նուէրներ: Նա ասաց որ՝ հայի կրթութիւնը ու բարյական զարգացումը շատ սակաւ կը յառաջանայ մանրմունը գպլացներով, ասալ հազար հայ պատանիներէն երկուսին կամ երեքին արտասահման ուզարկելով, և կամ տասը տարուայ մէջ մէկ-երկու հայի գիրք տպիլով... Այդ ամենը, ասաց նա, կիսահնարներ են, որոնք և ազգասէրներին կը թուլացնին, և ժողովրդին կը զզուեցնէին ազգային գործերէ: Ազգային բարերար գործերը, ասաց նա, աւելի խորունկէն պիտի առնուի, և ազգային լուսաւորութիւնը հայ մանկանց ծաղիկ հասակէն պիտի սկսուի: Նա ասաց որ՝ այսօր-վաղը նա պիտի սկսէ իւր ձեռնարկներու անսպասելի աղբիւրներէն իւր ակնկալած միլիոնները սատնալու, և այն ժամանակ նա կսկսէ իւր ծրագիրները ի գործ գնելու, որոնց հետեւանքը պիտի լինի հայի արմատական զարգացումը: Նա ասաց որ՝ վաղուց ուխտել է վանի մէջ մի «Մանկական պարագէպ» հիմնելու, ուր հայի երկսեռ երեխայք իրենց 4-5 տարեկան հասակէն պիտի մանեն, ստանան առած և առողջարար

սնունդ, համեստ հազստեղէն, հանդիսաւ և մաքուր բնակարան և բարեկիրթ գաստիարակութիւն, և այդ մանկական պարտիվի մէջ ապլին մինչև տասը տարեկան հասակը: Այդ նորածե վարժարանի աշակերտների թիւը պիտի հասնէ 400—600, և դրա ծախքերը որբան էլ լինի՝ նա, Չորրորդ-Բարեկամս, իւր վրայ պիտի տոնու: «Անա, ասաց Չորրորդ-Բարեկամս, այս կերպով ես կը հասկանամ, որ կարելի է մէկ խեղճ, ընկած ազգի լաւութիւն անելու, թէ չէ սորանից-նորանից կօպէկներով փող հաւաքել, սորա-նորա առջե մուրտը, խնդրել, պազատել, յորդորել, և այն, ոչ միայն օգուտ չունի, այլ և դրանով նոյն խել աղպային, նուիրական, վիհապանծ զարդարավը կստորանայ և ծիծաղիլի կը լինի և օգտի տեղ վնաս կուտայ»:

Ես ու ծպտած վարդապետը, բերաններս բացած, զարմացած մնացինք այս հիանալի զարդարի առջե: Պարոն Չորրորդ-Բարեկամիս բերնէն միլիօններ էին թափվում: Էլ որ յիմարը տամնի, հարիւրի կամ հազարի անուն կըտար:

— Բայց, ասաց կմկնելով վանիցի վարդապետը... Տաճկաց պատերազմը... աւերմունք... Քիւրգերը կսղոսակեցին... Հայուտանի մէջ սովը... մարդիկ մերկ, խեղճ, ողորմելի... ի հարկէ, «Մանկական պարտէզը» վեց հարիւր աշակերտներով, շատ զովելի բան է, մեծ և աստուածանանոյ զործ է, բայց այս բարձիս թշուառ հայերը հազարներով անտուն, անտէր կը թափառին... եթէ ձեր գերազանցութիւնը (թէի տակէն հանից քրքրուած տետրը ստորագրութեան) բարեհածէր ժամանակաւրապէս ժողովրդին թեթևութիւն սովալլուկ... Քիւրգերի հալածանքը...

Պարոն Չորրորդ-Բարեկամս տեսու որ փորձառու վանիցի վարդապետի աչքում «այսօրուայ հաւկիթը վազուայ հաւէն զերտառելի է» ու լոկ խոստումներով միտք չունի կշանալու, այլ կուեկ մէկ նիւթական բան դուրս հանել նորա զրավանէն, խոկայն փոխեց իւր ուզմազիծը:

«Հա, զիտեմ, ասաց նա, դուք կը կամենաք որ ես այժմուայ նեղանների համար մի բան նուիրեմ. շատ լաւ, ուրեմն ասացէք ինձ, առ այժմս որքան պէտք է նոցա»:

— Ես թնչ իմանամ, ասաց վարդապետը վարանած, նուիրատութեան համար ոչ որոշուած թիւ կայ, և ոչ օրէնքով սահ-

մանած չափ, ազգային գործի համար հազարն էլ շատ չէ, տասնէն էլ պէտք չէ հրաժարուել, որի սրաէն ինչ կը բղիսի...

«Իմացայ, իմացայ, ասաց Չորրորդ-Բարեկամս, ուրեմն քսան-քսաննինդ հազար մանէթ պիտի բաւականանայ ձեզ զոնէ առ ժամանակ մի (այս քսան-քսաննինդ հազար մանէթը այնպիսի արհամարհական ձայնով ասաց, որ ասես թէ խօսքը քսան կոպէկի վրայ էր և ոչ քսան հազար մանէթի) գորա համար շատ միտք անել պէտք չէ. այդ չնչին գումարի համար կարծէ՞ որ գանէ գուռն ման զալ մուրտը և ազգային խնդիրը ստորացնել: Այս օրերս ես իմ ազգականներիս կը հրաւիրեմ, մեր մէջ կը ժողովինք այդ գումարը ու մեր (այսինքն սուսաց) գեսպանի միջնորդութեամբ կը հասցնենք Հայաստանի սովհալներուն, կամ ներսէս պատրիարքին և կամ Խրիմեան Հայրիկին. այդ մասին գուք բոլորովին անհոգ եղէք: Քսան-քսաննինդ հազարն ալ լինչ հօրս ցաւն է որ. այդ չնչին գումարը հաւաքելը ինձ համար մէկ զաւաթ ջուր խմիլու պէս բան է, և ինքու մէկ տասը հազար կը զրուիմ. մեծ փեսաս ալ տասը հազար կուտայ, երկուսում փեսաս ալ հինգ հազար տա նը՝ էլաւ զնաց. ատոր համար զլօխ ցաւցնել ոլէտք է որ... Զէ, հայր սուրբ, զուն ադ պօշ ստակին համար մարդոց առջե վիզ մի ձկիւ, ազգային խնդիրը մի սոսացնուը... Ամա ադ ոլէտք է որ, կուզիս ես բեզի տեհիլ աղէկ բան տսիմ. զուք այժմ շիտակ մեր քրուով զնացէք, կէս սահմանէն ես ալ կուզամ, հօն տայմա շէնքով մարդիկ շատ կըլան... Մէկ մինութիւն մէջ քսան-էսոսուն հազար կը զրուինք, ստակը ձեռքդ կուտանք՝ էղաւ-գընաց: Զէնէ՝ քաղիկներով զուք երբ պիտի կընաք հազարներ ժողովելու»:

Ու մի փոքր սպասելուց յիտ, ասաց. «Ապտ նայեմ. մինչեւ այժմ շատ ժողովել էք»:

Ծպտած վարդապետը, տուեց նորան կեղաստ տետրը, ու Չորրորդ-Բարեկամս բացեց ու կարգաց:

«Անյայտ ազգառէր 25 կոպէկ... այս որ շունի կաթ ձծոծ ազգասէլն է, որ ազգային զործի համար միայն կոպէկներ կը հանէ զրավանէն, չինկեանան ալ ասկից քիլոբերը կըլայ: Երկուրդ-Բարեկամը երկու մանէթ... վայ ես բու պապայիդ կհօռը ինչ ափմ, իտա սազայինիքն ալ էրկու մանէթ տայ—համ: Հածէ, շան

էրես, փիթուն օրը ազգասէր ձևանալէն մարդ կը խարէ, «Մշակը» ձեռքէն վար չի զնիլ հալխին աչքը թօզ ապուր տալու համար, երբ որ տեղը զայ-նը՝ էնկ վասլէտնի արապաճիէն պէթէր չունիմս կը ձեռնայ: Իտա ռազմօյնիքը Թովի քաղաքը էրկու է՛թաժնոց տուն կը խորդէ, հարուր հազար կը խարճէ, խանութին պատերը հայ հայ կը զրջուին մէջը կոսած պարիէն—դա ալ էրկու մանէթ տայ—համ: Հաբրամ սատկիս մարդ էզածովը»:

Ասաց ու փակեց տեարը և վարդապետի ձեռքը տուեց, և ինքը շուտ-շուտ զնաց դէպի ննջարանը, ու զնալու ժամանակ առում էր՝ «Այժմ գուք շիտակ քլուալ զնացէք, ես ալ շաէ կը հազուիմ կուգամ»: Ներս մտաւ և դուռը հանէն փակեց:

Այս վերջին անգամն էր, որ տեսանք ողը. Զորբորդ-Բարեկամիս: Տեղիակ ինացայ, որ այսօր նա քլուալ եկած չէր, իսկ միւս անգամները որ զնացինք՝ կամ տանը չէր լինում նա, կամ հարկաւոր հիւրեր ունենում էր կամ ինքը զնացած էր լինում իւր ազգականներէն մինի տուն: Մէկ էլ լսեցինք որ քաղաքէս գուրս է զնացել և ութն ամսից առաջ վերապառնալու չէ:

Քանի մի օրէն մի մարդ ասաց մեզ այս խօսքերը, որն սկզ էր նա ողը. Զորբորդ-Բարեկամէս՝ «Շաշխընները (այսինքն մենք) մեծ իշտահով տունս մտան ամառ տւելի մեծ իշտահով էլլան ալ. ատպէս ճունապէտներուն ալ որ չի խեցնում» հապա ո՞ր օլուայ համար ինձի Զորբորդ-Բարեկամ կասին»: Բայց մենք այդ ամենը չպիտինք և միտմիտ-միտմիտ մեզ համար հաստատուն փաստեր և ապացոյցներ էինք պարում հայ ազգի ազնութեան, ազգասիրութեան և շատ այսպիսի ազգաշէն առաքինութիւններու:

Իմ հաշւով քլուալ երթալու դեռ ես կանուխ էր: Բուրվառի ծայրը հասած աչքս որ դէպի հարաւ դարձուցի, տեսնեմ Հինգերորդ-Բարեկամիս տան վերի յարկը անհամար ճրագներով և լաղուերներով լուսաւորուած էր: «Հա հա, ասացի մտքիս մէջ, առա մէկ մարդ, որից անշուշտ կարելի է մի նշանաւոր զումարի փող պուկելու»: Եւ այդպէս կարծելու ես շատ հիմնաւոր պատճառներ ունիի: Հինգերորդ-Բարեկամս թէկ կեանքի մէջ մէկ կօպէկ վաստակած մարդ չէ, բայց այս թուալուայ օրս, ինչպէս առում էր-աղջիկ ամենա համարելու մէջ մէկ կուկան կարուկ խմիչք ունեցած չին Արարատեան աշխարհումը, և իւր վերարկուի (Փարաջայի) պատիւը մոռնալով, միտքը բերեց Գողթան զաւառների քէֆը, ու սկսաւ կլացնելու: «Երկնէր երկնը» ու «Շամիբամի ուլունքը»:

Հազար մանէթի արդիւնք ունի իւր կալուածներէն, որոնք այս բողէիս միլիոն ու կէս կարժեն: Ինչ և իցէ:

Ներս որ մտանք, ինչ տեսնենք. ճրագալոյց սենեակների մէջ մօտ երկու հարիւր և հրաւիրեալներ կային: Մեզ որ տեսան ամենքը տեղերիցը ելան, բարեկցին. Հինգերորդ-Բարեկամս ուրախուորախ (մանաւանդ որ զլուխն ալ մի փոքր տաքցած էր օղիի զոլորշիներէն) եկաւ մեր հանգէպ, ձեռքերս առաւ, մտերմաբար սեղմեց, ու նատեցնելով մեզ պատուանը տեղ (թօնէ պատը) հրամայեց սպասաւորին «թէզ էրկու գաւաթ տաքար փունձ բեր», միւսները արդէն երլորդ հայշի եօլ էին արդ: Հիւրերի լեզուն մի փոքր բացուել էր:

Սպասաւորը եկաւ ձեռքը արծկակալով՝ վրան երկու բաժակ և մի շիշ ուոմ. բաժակի յատակը կար մի փոքր շաքարախան ջաւը: Ես ու սուտ վարդապետը բաժակների մէջ բանի մի կաթիւ ուոմ ածեցինք: Հինգերորդ-Բարեկամս, այս տեսնելով.

— Հէջ ատպէս բան կըլայ, ասաց, տա ինչ ք... փունձն է, շախմ կանիք, ինչ է:— Ասաց ու բաժակներս բերնէ-բերան լոցուց ուոմով, որի հոտը հէնց որ քթիս կպաւ՝ կիսով չափ հորբեցուց ինձ, բայց պէտք էր բոլոր բաժակը խմել, ապա թէ ոչ կոչնատիրոջ սիրաք կցաւեր, և շատ կարելի է, որ այդ բանը նա իւրան մեծ զրկանք համարելով, մերժէր Քաջի խնդիրը Վանի հանգանակութեան մասին:

Առաջին բաժակը որ խմեցինք, սոլասուորը խկոյն երկորպուր զը բերեց, յետոյ երրորդը: Երկու բաժակէն յիտ ես արդէն բոլորովին հարբած էր. Երկակայցիցէք թէ ինչ վիճակի մէջ պիտի մինէի այլս եօթը բաժակ խմելէն յիտ: Քաջն էլ ինձանից պակաս չէր, ինչպէս կերեի Արտաւազզի օրերը մեր նախնիքը ուոմի նման կարուկ խմիչք ունեցած չին Արարատեան աշխարհումը, և իւր վերարկուի (Փարաջայի) պատիւը մոռնալով, միտքը բերեց Գողթան զաւառների քէֆը, ու սկսաւ կլացնելու: «Երկնէր երկնը» ու «Շամիբամի ուլունքը»:

Վերարկութեամբ խմիչքներուն ես մի առանձին յատկութիւն ունիմ, որ էս առաջին գաւաթը լեզուս կը բանայ, երկորդ և երրորդը բաժակները լեզուս կը կապեն, չորրորդ և հինգերորդը

ուաքերուս ոյժը կը տանին. վեցերորդից մինչև վերջ խմբը արդէն վրաս չի ներգործիլ, լեզուս բաց է, խելքս վրաս, յիշութիւնս սուր, բայց մարմինս բոլորովին թուլացած և անզգայ, մէկ խօսքով՝ գինին ու օդին ուշքս չին տանում ինչպէս շատերին. հարբած միջոցիս ինչ և խօսին, ինչ և լսիմ թէկուզ միւս օրը, թէկուզ մի տարիից չիմ մոռանալ:

Երբ որ եօթներոսդ բաժակը խմուկցաւ (ժամը գետ և տասն էր) հարբած հիւրերի կանչվըստոցը այնպէս սսատկացել էր, որ զրայց նայողը կկարծէր թէ կամ մարդիկ իրարու հետ սսատիկ վէճ ունին, կամ մասավաճառի խանութի մէջ են ու իրար ձեռքէ թալրմ միս են խլում. ինձոյք չէր այս, այլ կատարեալ շուկայ էր: Մեր-Տեղի խնձոյքը այսպէս է, այլապէս լինել չէ կարող, ապա թէ ոչ կոչնատիրոջ համար սսատիկ մէծ անողաւառթիւն կը լինի:

Մեր-Տեղի աղան իւր զուստրը նշանէ ու նորա հիւրերը «քիոռ-հարբած» չի լինին՝ այս մի այնպիսի խայտառակութիւն է, որի համար ոչ թէ մարդիկ, այլ փողացի շները անզամ ծաղր ու ծանակ կանին նորան: Գինին (զուր իմացէք ամենաթանգառին զինի, շիշը երեքից մինչ վեց մանէթնոց), օդին (նոյնպէս ամենաթանգառինը), ոօմը (շիշը հինգ մանէթնոց) անպատճառ չըի նման պիտի թափուին, որ հիւրերի քէֆը քէֆ լինի. հրաւիրեալները մինչև վերջին մարզը հարբած պիտի լինին. տոխտակամածի վրայ մէկ թիզ կանդնած պիտի լինի թափած զինին, օդին և մարդոց թուրը. ծխախոտի ծուխը թանձը մատախուզի նման պիտի կանդնած լինի օդի մէջ. պանիրի, երշիկի, ձկնկիթի, տեսակ տեսակ ձկների և անուշեղէնքի տփուէնիրը խառը պիտի լինին խորտիկներով, կրծած կտորտոնքով, զինիի թափթոցով ու ծխախոտի աճիւնով. խմիչքի գորոշիրը ու ծխախոտի ծուխը զրուէն ներս մանողին բթին պիտի խփէ, որ նո հասկանայ թէ հիւրասիրոզը աղտ է և ոչ թէ մի հաստրակ մահկանացու:

Ծպտած վարդապետը տեսնելով այսպիսի զեղսութիւն, վոզի այսպիսի անհաշիւ և ապարդիւն վատնութիւն, մարք մէջ համոզուեցաւ, որ եթէ հանգանակութիւնն տեսրը անթի տակէն հանէ, ոչ միայն կոչնատէրը հաղարներ պիտի թափէ, այլ և նորա հարբած հիւրերը զրպտնների մէջ որքան փող ունին. բռ-

լոր պիտի ձգեն նորա առջին յօպուտ թշուտո վանեցոց: Ճշմարիան առեմ և էլ մի փոքր այդ կարծիքին էի:

Այդ միջոցին առնուտէրը, Հինգերորդ-Բարեկամո, իւր մօտ կանչեց մի բարձրահստակ, գեղեցկագէմ երիտասարդ ու կակաղիլով տասց նորան. «Էսմէ», աչքի-լուս փիսոյ, զուն չէթը որ ինա հօթ ըլալու Մշակին մէջը տղեցար ինձի ճառէդ առելու աղի տասը հաղարին համար: Հէջ ան ատենը միտքէդ կանցնէր, որ ան ատասը հաղարը մէկ օր ծոցդ պիտի մանին հետն ու մէքամ տեսօք կնիկ»:

Երիտասարդը կարմրեցաւ ամօթէն ու լուս մնաց, իսկ նորա հայրը, մի չոր-չոր, բարձրահստակ, սուսիկ-փուսիկ ծերուկ, նորա տեղ պատասխանեց.

— Ազա, զունաղի կողէթին բանը մոցիր, թողութիւնն արա, մեղիմէն վնդ կէնճութին արած չէ որ:

«Հա հալ, տասց հարբած կոչնատէրը, անիտատար որ՝ և կուղէի փիսայիս հասկցնելու քի ստոկին վրայէն հոտ չի զար՝ զողցած է մի թալնած է մի, չէնէ հէլալ վասարկած է:

— Հէպէթ, տասց ծերուկ խնամմին, ատ մենք ծերերս զիտինք, ամա շնտըլսիան կէնճերը ատ բաները զիտինոր: Ամա՞ իմ օրդին չօխտան վրայնցիլ է ու մեղացի ու էկիլ է աղի բանը զրելուն համար, և տեղով զիտիմ որ նո մէմալ ատ ոօց մեղեր ու տելու չէ:

Այս խօսկցոթիւնն իմաստը հասկանալու համար պէտք է երեր տորի յիտ երթու ու յիշել մի հին, մսացած զէպք:

Սիրիրի կողմէրէն մի հետազիր եկու որը. Հինգերորդ-Բարեկամիս վրան, որով մի սուս վաճառտկան տուշտարկում էր նորան արժան զնով 10,000 փուզ տրզար եղ ծախկու: Այդ մի-ջոցին Հինգերորդ-Բարեկամո քաղաքումն չէր. բայց թէ լիներ են՝ այդ տպանաքը զնելու չէր, վասն զի նո վաղուց փերջացրել եր իւր տուտուրը Սիրիրի հետ և իւր փողը արիշ տակուրա-կան զարերի մէջ զրել էր: Այս բանը Մեր-Տեղի բորբ բնակիչ- ները զիտէին: Յիշեալ հետազիրը պատահմամբ ընկնում է մի զիտիմ: Յիշեալ հետազիրը պատահմամբ զիտիմ: Ճիշտ վազականի ձեռք, որի որդին այդ միջոցին զրա-զամած վաճառտկանի ձեռք, որի որդին այդ միջոցին զրա-զամած էր արդար եղի տուտուրով. բացում է հետազիրը, իմանում է նորա բովանդակութիւնը և Հինգերորդ-Բարեկամիս ըերնէն պա-

տասխանում է այսպէս. «Ես ձեր առաջարկած եղլ գնելէն հրաժարվում եմ, բայց խորհուրդ եմ առիս ձեզ այս ինչ ձեր մարդու որդուն ծախելու, ևս երաշխաւոր եմ, որ նո հաւատարիմ երիտասարդ է»:

Հինգերորդ-Բարեկամս վերտպահալով Մեղ-Տեղը, իմանում է ծերունի վաճառականի խարզախութիւնը և ոկում է սասակութէ գործը գտառաստանի կուտայ և մեծ խայտառակութիւնով, ինչպէս յանցաւորի, բանառարկել և քաղաքէս արտաքսել կուտայ: Եւ կը հաւատացնէ ամենին, որ այդ գործի մէջ ուղիղ 10,000 մանէթ վեսս ունի: Աղնիս երիտասարդը, տեսնելով հօր առջն բացուած վանդը և կամհնալով ազատել նորու ծերութիւնը այդ խայտառակութիւնից, բոլոր յանցանքը առնում է իւր վրայ, և ինքը կանգնում է Հինգերորդ-Բարեկամիս առջն և հեռացնում է իւր ծերունի հօրը ամեն կերպ պատասխանառութենէ և հալածանքէ: Մենք քաղաքացիքո, լսելով այս չարագէպ անցքը, մէջ մանում ենք և մեր մէջ այսպէս դատաստան հնք կտրում, որ երիտասարդը թէն պարտաւոր է հատացանելու ասուը հազար սուպի, բայց այդ ոչ Հինգերորդ-Բարեկամիս, այլ մի պղպաշան ազգային հաստատութիւնն. իսկ եթէ Հինգերորդ-Բարեկամս այնուհետեւ լրանայ թէկուղ մէկ կօպէկի պահանջմունք ունենալու նորամէն, ամրող քաղաքիս բնակիչները պիտի ճանաչեն նորան գող, աւագակ, խարգախ և ազգավայր մարդ: Հինգերորդ-Բարեկամս հաւատացնում է ամենին, որ նո այդ ասուը հազար մանէթը մատադիր է յատկապէս հայ ժողովրդի օգորին պահանջելու հարուստ երիտասարդէն, և այդ գումարէն ոչ մի կօպէկ իւր զրպանը զնելու չէ: Այս բանը լսելով Մեղ-Տեղի հայ ժողովրդը առ ժամանակ մի հանդարտում է, և մի աեղացի երիտասարդ, (որն այն օր նշանվում էր Հինգերորդ-Բարեկամիս աղջկայ վրայ), այս անցքը վայլուն դաշներով նկարվում է «Մշակի» մէջ, սաստիկ մարակիլով Հինգերորդ-Բարեկամիս անդթութիւնը, աղանութիւնը և անիրու պահանջմունքը: Բայց, աւագ, ապագան ցոյց տուեց, որ նորա հարմացուն իսկ և իսկ այդ գողացած, կողապտած ասուը հազար մանէթը բերեց նորան օժիտ: «Գողը գողէն գողացու» առածը արդարացաւ:

Ահա այս գէպքի ակնարկութիւնն էր, որ Հինգերորդ-Բարեկամս արտաւ իւր փեսային: Եւ երբ որ Քաջը գոցա կիսատ խոսքերէն բան չի համացաւ, ևս նորան մանրամասնաբար պատմեցի բանի էութիւնը: Քաջի երեսին ուրախութիւն փայլեցաւ: «Ես այս պարմէն սաստով կամ վաստով անպատճու տասը բան հազար մանէթ կը պակեմ» ասաց ականջիս ու աւելի մօսակցաւ նորան:

«Աղա Հինգերորդ-Բարեկամ, ևս մի խնդիրք ունիմ քեզ յայտնելու, ասաց նորան:

— Մի խնդրիլ, այլ հրամայէ, ասաց Հինգերորդ-Բարեկամս, ևս այսօր այնքան աւրախ եմ, որ հոգիս էլ ուզիս՝ չիմ խնալիլ:

«Հոգիդ քեզ միայ և զու ինքդ երկար օրեր ապօք ի փառս և յօգուտ ազգիս, ասաց Քաջը. քեզ տաելու խնդիրս այս է: Քեզ յայտնի է, որ մեր եղբարքը, որ կը կենան վանի կողմէրը...

— Հա, զիտիմ, զիտիմ, ասաց Հինգերորդ-Բարեկամս, վանցիներուն համար չէ որ ասածներգ, Խրիմնան Հայրիկն ալ հոն չէ որ զիտիմ, զիտիմ, ինչպէս չէ, խիստ տեղով զիտիմ: Աս ձէնկերէն եարը ով զիտէ նաքա ինչ խեղճութիւն մէջ ին... զիտիմ, զիտիմ, և նացա խիստ տեղով զիտիմ... էտի, ինչ զիտիմ ասէիր:

«Ահա այդ վանեցիները, շարունակից Քաջը, այժմ մեծ նեղութիւն մէջ են...

— Կօպէէ, կօպէէ, հայր-սուրբ, իմացայ, շատ ազէկ իմացայ, զուն կուզիս տելու քի նարա մեծ կարօտութիւնի մէջ ին ու սրբան էկիլ է նացա եարալը անելու... Ազ բանը ևս չօխան զիտէի ու միտքէս ալ մեծ ազէկութիւններ ունիմ նացա անելու, անխառար ով իստ վերջին աղջիկս կարգելու կը նայէի, որ մէկ շէնքով մարզու տամ, ինքս ալ սահմանամ, անկէ եարը ևս մէկ մեծ ուխտ ունիմ, որ չի մեռած պիտի կատարիմ... Հայր-սուրբ, ևս մէկ շատ մեղաւոր մարդ եմ, կէնձութիւնէս մինչի առ օրս օր անցած չէ, որ ևս աշը բացած ըլամ արբեցողութիւնէ, օրին մէջ մէկ քաղպիկ վասարկած մարդ չիմ. իսա տուսս որ կը տեսնուս՝ տարա ամեն մէկ թուլան մէկզմէկու կողցուցած է հալ-լոին արունովս ու արտասունքովը. վաթցուն տարիի կը կենաս

աշխարքիս էրեսը ու իսան իստար տահն կերտծ մէկ տիլիմ
հացա իմ հէլալ քրտինքովս վաստրկած չիմ: Դուն թահմին կու-
նիս քի՞ առ ալայը ևս չըմ հասկընալ... Հալիս կամէ քի՞ պիտ-
թա փիթուն քաղաքս թալնից ու ինձի միրաս ձգից: Ազ ևս ալ
խիստ տեղալ գիտիմ: Ճի գիտնաք քի՞ ևս հոգի, հաւատ չունիմ
ու Առված չիմ ճանչնալ, չէ, ևս ագ ալայը գիտիմ, ալայ բանն
ալ կը հասկընամ, ամա՞ մէտօմ ալ համբերեցէք. ևս իմ ու սոյե-
րուս ալայ մեղքերը պիտի տղաշխարիմ, ամա՞ մէտօմը համբե-
րեցէք: Երոր իսա վերջին աղջիկանս ալ սահնաթ տեղաւորցնում,
Ասոււծուս ուխտ արիլ իմ, որ ունեցած-չունեցածս ալայը իմ
աղջիս տամ, ու ինըս ալ էրթամ մէկ անապատ տեղ ճղնելու,
որ Առված ինձի ու հարամի ոյերուս թողութին աայ ու զու-
ժուք չի տանէ: Օրդոցս համար ևս հէջ միտք չիմ անիլ, թօ
նաքու մախսումները իրենց հէլալ ըրտինքովը հաց ուտին: Հա-
րամ ստակը որ կայ գէհիրէն պէթէր է, իմ զողցած, թալնած
միրասէս փայ թօ չի ստանան օգորմելիները...

Եւ շատ այսպիսի սրտաշարժ բաներ տասց Հինգերորդ-Բա-
րեկամս և ազի արտասուրով լացեց: Ես և Քաջը սասամիկ արտ-
խացոնը տեսնելով նորա անկեղծ զզումը և պատրաստութիւնը
բաւելու թէ իր և թէ աղջականների մեղքերը:

Ես հասաւատ գիտէի, որ Հինգերորդ-Բարեկամիս հարսաւու-
թիւնը մօմ մէկ ու կէս միլիօնի էր համում, որն եթէ ընծայեր
աղջին, այն ժամանակ Վանս կը լցուէր և գործոցներով, և ա-
րուեստանոցներով, և տղարաններով, և թատրոններով, և լրո-
գիրներով, ևս ինչ իմանամ, մէկ ու կէս միլիօնը մի այնպիսի
փող է, որ անապատն էլ եգեմական զրախտ կարող է զարձնել:

Լուէլ էր, մի տասծ կայ, որ տուոմ է «Բերանը կաթով
այսովը մածունի վրայ կը փէչ»: Քաջը որ չորս բարեկամներէն
խարուել էր, կամացուկ ինձ հարցոց որ՝ ինչպէս անէինք, որ
այդ խոստունքն հրաժարելու զուոը նորա տոջել փակէինք,
վասն զի ամբողջ Մեր-Տեղը ճիշտ գիտէ, որ Հինգերորդ-Բարեկա-
միս բոլոր հարստութիւնը և կալուածքը ժողովրդէս օր-ցերեկով
զողացած ու կողոպատճ էին:

«Ազա, տասցի ես, ինչպէս անէինք որ... իհարիէ, զուք ու-
նիք կին, զաւակներ... արգեօք կտակ կամ..., ուխտագնացութիւն
անէք գէսլի զան...»

Հինգերորդ-Բարեկամս հասկացաւ միտքս:

—Եթէ խոսամունք կտակիս մէջ զրեմ՞ զուցէ կոմ ինքս
մի օր փոշմանիմ կամ ընտանիքս ինձ փոշմանցնէ, այն ժամա-
նակ ով ինձ պիտի արգելէ տիստ զրդելու ու կտակս ոչնչաց-
նելու. բայց որպէս զի խոսամունքէս յիտ կենալ շկարովանամ-
զիտէք որ մարզս տկար արարած է,—ես ձեզ վազը ձեռքէս մի-
լիօն ու կէսի ձեռագիր կուտամ, որով զուք երբ և կոմենաք.
կարող էք պահանջիլ թէ ինձմէն և թէ ժամանցներէս ես ասօր
ալ կուտայի ազ թուզթօր, ամա, ինչպէս կը տեսնուը, շինուը ազ
ալ կուտայի ազ թուզթօր, ամա, ինչպէս կը պարցէք սասցէք: Շինուը արի-
ցէք վիրշին տապրան աղէկ ույէն քէֆ անինք:

«Հածէ մէմէկ տոք-տաք (այսինքն փանչ) ըերէք, ասաց
նա սպասաւորին:

Փանջը նորից սկսաւ հանգէս զարու: Եթէ մեր վրայ մի փոքր
իները, միտք ու զօրութիւն էր մնացել, այս փանջին այն ես
սարին:

Երազի պէս միարս է ինչպէս երաժիշտաները եկան, ինչպէս
մարզիկ թզթախազի հասան, արիշ ակա խման-աղբարները նոր-
տան, շիշերը զիմացները տամած, աղազակ զպրոց, կանչ հասայ,
խմել, զպթել, պարել, խազալ, երգել, սուլել, փող տալ, ասնել
ընթրիքի հասել, նորից ուտել ու խմել, նորից պարել զորձեալ
գալութիւն երաժշտաներուն հրաժայիլ այս ու այն նուազելու, հա-
խմել երաժշտաներուն հրաժայիլ այս ու այն նուազելու, հա-
րիւրներով շարաշ տալ նոցա և ի վերջ ամենայնի խմել ու
զարձեալ խմել:

Աստումած իմ ամենակարսով, այս սպորմելի մերտեզցինե-
րու սնեցածը զի՞ն է, թէ փոր է, ուր է ակդասորվում այդրան
կերակուր ու խմիչք: Ահա այսպէս քէֆ էին սնում մեր տեղա-
ցիրը: «Աստումածի հրաժայիլ» սնանեցնեմ, թէ ծավի տլէկուծու-
թիւն, թէ պատերազմի իրարանցութեան, —ինքս էլ զիտահմ:
թիւն, թէ պատերազմի իրարանցութեան, —ինքս էլ զիտահմ:
բայց սորա անունը մեր տեղացիր զրել են զիտափէթ, ինչոյք:
Հեթանոսների վարչանալիան սորանից վատթար չէր կարող լի-
նել:

Ե՞րբ և ինչպէս վերջացաւ այս ինչոյքը, ով մեզ տուն հաս-
ցից, ով մեզ հանուեցաց ու անկողնի մէջ պատկեցաց —թէկուզ
ապանէ, միտքս չէ. միտքն թէ միւս օր աչքերս ըացի՞ արգէն
երեկոյ էր: Գլուխու սոստիկ ցաւում էր, ըոլոր մարմինս անքուն

էր. բերանիս մէջ լեզիկ գառնութիւն էի զզում, տասն թէ ինձ չարաշար ծհծել էին երեկուայ ինչոյքի մէջ և ոչ թէ մհծարի էին:

Ասում են թէ երեկուայ օրն միտին կեր ու խումի համար ճիշտ երեք հազար մանէթ մխսուել է:

Հասկացաք այժմ ինչ կը նշանակէ Մեր-Տեղի ինչոյքը... Եւ այսպիսի ինչոյքներ, տարին տարենսկան, հազարներով են կատարվում:

Ինչ և իցէ: Աստուած հոգիները լուսաւորէ ազա Լազարօվներուն, ազա Մկրտիչ Կոկոյովին, Գասպար Փօփավին և երկար կհանր տայ մեր Բարեգործական ընկերութեանը, մեր Ազրտաց Հոգաբարձութեանը, որ նոքա միր իսշոր պէտքերը կը հոգան ու մեղ կազատեն մեր գաւակների կրթութեան ծախուրէն, և այդ կերպով մեզ հնար կուտան մեր ուեկորդ ստակները մեր բէքին ու մեր շառայւթեան համար վատնելու:

Միւս օր Քաջի հետ զնացինք պը. Հինգերորդ-Բարեկամիս տուն այն միլիոն ու կէսը իամ ստանալու և իամ նորա արժէքին պարտամուրնակ տանելու, ինչպէս որ նու բարեպաշտութեամբ խոսացել էր իւր և աւազակ ազգականների հոգիները գժոխըց ազատելու համար:

Ներս որ մտանք, ոլր. Հինգերորդ-Բարեկամիս-երեսը այնպէս թարմ էր, որ տասն թէ տարիներով խմիչք բերանը տուած չէր: Այս անգամ նորա զէմքը խոժու էին. երեկուայ զուտրթութիւնը իսպաս անհետացել էր վրայից, ու շատովելով մեր տոջի, ծանր կերպով տասց.

«Ի՞նչ կուզիք»:

— Եկել ենք ձեր երեկուայ խոստացածը ստանալու:

«Հա հա, շինալըշտէ միտքս էկաւ, զուն վանի ումթէն և կած վարդապետը չի՞ս որ, հարցուց Քաջին:

— Այս, ազա, ես այն վանեցի վարդապետն եմ:

«Էտե, ի՞նչ կուզիք»:

— Զեր ուխտը... խոստմունքը... զզումն... վարձտարւաթիւնն... հոգաց փրկութիւնն...

«Հա հա հա, ծիծաղեցաւ Հինգերորդ-Բարեկամու, ույ խենթ մտրդ իս էզիլ է վարդապետ ալ լասնը. հանձէ, Առծու ու

թնած, երբ լսիլ իս, որ հարբած մարդուն խոստմունքը այնըխը կատարէ. մալքչէվոնիթ հարբած տահնս տսիլ իմ էզիլ է. բեզի ոլքարէ տմին խի խօսքի հաւատալու: Շաշլորն, ևս ինքս ստակած էշ վնասով իմ, որ սաքէն նալլ հանիմ. շինար սրան էզիլ է ինչ ձիմէն լան խափմիշ տնելու: Վայ ձեր խելքին: Դուն զիտիք, հոօօմը մէկ խօսք ունի ըի՝ իւմէտնիրով ապրովը ցըռելէն կը միանի. տուսկցի հայերն ալ թամամ խապէս ին: Ստակ ունիք նը՝ գոր ինձի տուէք. հալիսին ստըկովը ապրելլ՝ ան անլը իմ զէնիմին է ու: Տե՛ բարի էրթաք, կալաճի անելու ժամանակ չունիմ. ինսմիխս տունէ ծան կուտան, միսաֆիրնիրը չօխտան ժառանիքի ին, ինձի կը նային, որ փունձերը մէյտան գայ»:

Ասոց ու զնաց միւս սենիակը, մէնք զարձեալ մնացինք երիս երիոխ:

Հինգերորդ-Բարեկամիս տունէն գուրս որ զնացինք, ևս արշ զէն բոլորովին յուսահատուել էի ու պատրաստ էի ինքս ինձի յաղթուած խոստավանելու: Քաջի տաջի և մտքիս մէջ մեղացի էի զալիս Բիքօնսփիլդի, Գօրչաքօվի, Գարիբալդիի և այլաց տաջի, որ նոցա տանց մէկ հզօր պատճառի, տանց մէկ հիմնաւոր ապացուցի մեղազը էի մեր ոպքի թշուառութեան մէջ, և կամեն նում էլուեկնի տեղը հրաժարուելու իմ ամեն բարի կարծիքնիրէն, որն մինչեայն օր ունէի մեր հայի մասին, յանկարծ միտքս եկաւ Զորբորդ-Բարեկամիս հրաւերը գէպի Մեր-Տեղի քլուպը: Վերջին յոյս այդ էր մնացիլ: Եւ ինչպէս կարող էի քլուպի մէջ ժողովուած մարզոց վրայ չյուսալու, երբ ներս մտած գէպի ձախ երթոս մեր պատուելի հայերը հարիւրներ և հազարներ են շպըրտում թղթախաղի մէջ մէկշերկու ժամուայ բոպէտկան զուարձութեան համար. իսկ եթէ գէպի աջ երթոս, մեր-տեղացի մանր ու խոշոր զամքէթները լիւտի զպրոցներ, երկաթուղիներ, աղքատանոցներ, պարտէղներ, շատրւաններ, լրազիրներ և մինչեանգամ վանի անկախ իշխանութիւն և հազար ու մէկ այսպիսի ազգացէն ու կեանքի պէտքական հաստատութիւններ են հիմնում:

Քլուպ որ մտանք, նտի բայլերու ուղղեցինք գէպի ձախ: Այնաեղ երեք մհծամիծ սենիակների մէջ շարուած էին սեղսմներ, սեղանների վրայ չորս-չորս ձբագ զրած. պատուելի մեր-տեղացիքի միւսթրի երեսների վրայ ծանր և իմաստուն կերպարանք առած՝

խաղաթղթերն առնում էին ձեռքերը և կամ ձեռքերէն վայր էին ձգում թղթերը. նոցա ամհնի շարժուածքը այնպէս խոհեմ, այնպէս զգուշաւոր, այնպէս հաշուած էր, որ հեռուէն նոցա վրայ նայովը կը կարծէր թէ նոցանէն ամեն մէկը այն լուպէին մի մի խորիմաստ և շատ օգտաւէտ մաթեմաթիրական ինդիր էր լուծանում. առաւել օգտաւէտ, բան թէ այն ինդիրը, որն լուծում էր Ալքիմէղը իւր սպանումէն առաջ Սիրաքուզան պաշտպանելու համար:

Մի ալեզարդ ծերուկ, խելօք գէմքով, պարկեշտ հագուստ, սոկի փէնմիէն քթին կպցուցած, արթուն նսկում էր այդ խաղացողների վրայ և խստութեամբ պահանջում էր, որ անզործները, այսինքն թուղթ չխաղացողները այդ երեք սենեակներէն հեռանան, խաղի սեղաններուն չմօտենան ու չխանգարեն խաղացողների ծանրակշիռ պարտապմունքը:

Հաւտացցէք, ոչ մի փառահեղ ժամի մէջ տեսած չէի այստափ պարկեշտութիւն, այսչափ բարեկարգութիւն և այսչափ պարտաճանաչութիւն:

Այս, առում էի մտքիս մէջ, ինչու մեր ազգային դպրոցների, մեր սուրբ տաճարների, մեր հայկական ժողովների, մեր քաղաքի շուկաների և փողոցների մէջ մարդիկ սովորութիւն արած չեն թուղթ խաղալու. որպիսի օրինակելի բարեկարգութիւն. պիտի թագաւորէր այն տեղերը:

Քառակուսի սեղանների առջև չորս-չորս հազի էին խաղում, իսկ կլոր սեղանների շուրջը աւելի մարդիկ էին հաւաքուստ, այստեղի շարժմունքը և կենդանութիւնը աւելի էր: Խաղացողների առջև զիզած էին թղթագրամները. սեղանի մէջահղը պահը մէմը կազմվում էր մի նոր գէզ, որն իսկոյն զնում էր այս կոմայն խաղացողի տոջի, և նորա փոխարէն խկոյն կազմվում էր ուրիշը նորը: Պատուական մերակացիք հիանալի սառնասրութեամբ և անտարբերութեամբ հանում էին ծոցերէն տասնոցներ, քսաննոցներ և մինչև անգամ հարիւրանոց թղթագրամներ և միլիօնտէրի մհածնոգութեամբ տեսնում էին ինչպէս նորա մանում էին խաղակիցի ծոցը, գուցէ հնուերը տանելով նոցա տոհարական վարկը, որդոց կրթութեան վարձը և անցոց հալարի, տուրուստի և բարեկեցութեան գինը:

Այդ երեք սենեակների մէջ ոչ ոք անզործ չէր բացի երկու մարդոցմէ, որոնք մէկ այս և մէկ այն սեղաններէն էին մօտենում: Երկու խօսք այդ երկու մարդոց վրայ:

Ոչ մէկ ջուխտակ կաղին, ոչ մէկ զոյգ կօշիկ կամ զուրպայ երար այնքան նման չեն կարող լինել որքան որ այս երկու անձինքը իրար նոտան էին: Երկուսն էլ չէկ մազով, երկուսն էլ հաստափոր, երկուսն էլ կարմիր ու թխուկ թշերով, երկուսն էլ մանկավարժ, երկուսի երեսին էլ տպուած է մարզահաճոյ ժպիտ և ամեն կերպ ծառայութեան պատրաստութիւն. երկուսն էլ առաւոտեան 9-ը ժամից մինչև 2-ը դպրոցի մէջ, և երկուսն էլ հրեկոյին Յ ժամից մինչև գիշերուայ 2-ը քլուպումը: Դոքա Մեր-Տեղի Քառթօն և Փոլլուքսն են. դոքա Մեր-Տեղի ոլկան և բարօսչեն են. չէ չէ, սիալուեցաք դոքա Մեր-Տեղի Դօճինսկի և Յօճինսկի-ն են:

Դոքա երեխի մարդիկ են Մեր-Տեղումն: Եթէ քլուպումն չորս խաղացողներէն մինը յանկարծ զգաց, որ նորա ծանրոցած սոտամոքսը ուզում է մէջի բեկէն մի փորր թեթենուրու, իսկոյն նոցանէն մէկին նստեցնում է իւր տեղը, ինքը զնում է պիլիարդի սեղակների գուրս, և մեր պատուելի Դօճինսկի-ն իսկոյն գալիս բանում է նորա տեղը և չի թողնում խանգարուել խաղակին: Եթէ վերը յիշած ծանրադէմ տղան կամենում է փափիռու կպցներու և ծուլանում է տեղէն ելլել և մի քայլափոխ անել գէպի ճրագը, տում է պարոն Յօճինսկի-ին «իտա սէռնիքը տասնը», և Յօճինսկի-ն թափ շունի (բարակ) տրագութեամբ կտտարում է այդ խնդիրը: Եթէ մերակացի հարուստ վաճառկաններ մինը կամենում է իւր տան վարժուհիի համար քլուպի մատենագրամնէն գրքիր տոնելու, գարձեալ զիմում է Ճօճինսկի-ին կտմ Յօճինսկի-ին և իւր ցանկացածը ստանում է: Եթէ զպրոցի տեսչի սիրտը ուզում է միսով փաթլիճան կամ պամիտ, միւս օր տատօս կանուխ կը տեսնես մեր Յօճինսկի-ին շուկայ եկած և փաթլիճանով կամ պամիտայով լի պարկը շահեկին վերագրածած տեսչի խոհանոցը: Մէկ խոռոչվ՝ այս երկու լակին կրթագրամները կարի հարկաւոր մարդիկ են Մեր-Տեղի համար: Զգեպարհները կարի հարկաւոր մարդիկ են Մեր-Տեղի համար, բայց ճիշտ և հաւատ զաստիարակութեան և կրթութեան համար, բայց ճիշտ և հաւատ:

տի գիտեմ մեր աղա հոգաբարձուների համար կարի հարկաւոր մարդիկ են իրանց մանր-մունը ծառայութիւններով, որն—մեր մէջ մնայ տաճ—շատ հեշտութեամբ կարող էին անել նոցա տան սպասաւորները: Երախտագէտ մեր-տեղացիներն էլ նոցա այդպիսի ծառայութիւնը առատապէս վարձատրում են (կարծում եք իրանց զրպանէն, ոչ, այլ) Մեր-Տեղի վարժատան զանձարանէն:

Հայ, մոռացայ ասելու, որ այս պարոններէն մէկի վրայ մի ջոկ պաշտօն գրած է, չգիտեմ, որ հոգաբարձունէն կամ տեսչն այն գպրոցին, որի փակուելը կամ խափանուելը միակամ ցանկութիւնն է ամբողջ Մեր-Տեղի ժողովրդին, բացի նոյն իսկ զպրոցի հոգաբարձուներէն, որոնք բազով բերմամբ, տանց բացառութեան, ամենքը անզաւակ են. այդ պաշտօնն է՝ լինել հաջան շուն, չէ, մեղայ—մեղայ, ուզում էի տսել՝ փաստաբանը այդ զպրոցի ամեն կերպ անկարգութեանը և նորա ծայրագոյն ապարդիւնութան . . .

Այսրան Մեր-Տեղի քլուպի կէսի մասին:

Քլուպի միւս կէսը, այսինքն՝ մի հատիկ սենեակը յատկացուցած է այն անզամներուն, որոնք գոլիս են քլուպ կարգալու և խօսելու համար:

Այդ մի հատիկ սենեակի վրայ մի քանի տսելիք ունիմ:

Նախ որ՝ նա շատ փոքրիկ է. ոորա վրայ տեհլցներ և այն, որ ահազին ընթերցանութեան սեղանը բանում է նորա կէսը, իսկ միւս կէսը կը մնայ մօտ 30—40 հոգի կարգացողների և խօսողների համար. երեակայեցէք թէ որքան մեծ է աղլի ոսկի փէնսնէ՛ով պատկառելի ալեգարդ աղայի հոգսը քլուպի անդամների մասին:

Սենեակը փոքր է, ասացի, և նորա մէջի հիւրերը շատ:

Բայց այսքան չէ նորա անյալմարութիւնը: Արեկեքի կողմի երեք պատուհաններէն այնպէս սաստիկ փշում է ցուրտը, իսկ արեմուտքի կողմէն այնպէս սաստիկ այրում է նոցի կրակը, որ մարդ մէկ բուքէ տեղը անշարժ մնալ չէ կարող՝ կամ աջ կողմը մըդ մըսում է ու ձախ կողմդ այրվում, կամ աջ կողմդ այրվում ու ձախ կողմդ սառչում. պահը մէմը տանտլիկի նման ման պիտի գաս, որ չայրուիս կամ չի սառչիս: Այս էլ ամենը չէ: Արեմուտքի կողմէն, բացի անտանելի հնոցէն կայ մէկ ուրիշ ան-

յարմարութիւն այդ է նորա դուռը, որ տանում է դէպի պիլ-լիարդի սենեակը, ուստի ականջիդ անդադար դալիս են իրար դիպչող զնդակների ձայները, որ մարդու ականջ են խլացնում:

Եսու Քաջը մտանք այս սենեակը, որն, ինչպէս ասացի, խօսարան և միանգումայն ընթերցանէ: Մեկ ոչ ոք չահսաւ շատ հասկանալի պատճառաւ, նախ որ՝ հիւրերը աչքերը մութ-կոխած վիճում էին զանազան նիւթերու վրայ, և երկրորդ՝ հիւրերը քառասուն բերանով այնպէս սաստիկ ծխում էին, որ ծխախոսի ծուխը թուխագ ամազ նման կանգնած էր օդի մէջ և մինչեւ անզամ ճրագ-թուխագ ամազ նման կանգնած էր օդի մէջ և մինչեւ անզամ ճրագ-թուխագ ամազ նման կանգնած էր: Մենք նոտանք հաջլիի մօտ ու սերի լոյսը խաւարեցնում էր: Մենք նոտանք հաջլիի մօտ ու սկսանը ականջ դնելու: Ծուխի պատճառով ոչ ոքի հրես տեսնել արել առջեւ կեցովին համոզելու խորհրդով աջ ձեռքի երեսով, այսինքն ոսկրուտ մասով ամուր-ամուր սեղանին զարնելու թմբուկի նման, ինչ և իցէ: Այսպիսի պարագայի մէջ, ինչպէս ասացի, անհնար էր խօսողներին ճանաչելու:

Ուրեմն ինձմէ մի պահանջէք, թէ ով ինչ ասաց. կրկնում եմ, ձայները լուսում էի, բայց երեմները չէի տեսնում:

Խօսել: Զարմանք բան: Մեր-Տեղացին չունի խօսել բառը, և եթէ այդ խօսքը երբեմն-երբեմն մի քանի մարդոց կերնէն դուրս գայ, այդ նշանակում է, որ այդ մարդիկ նորեկ, բերնէն գուրս գայ, այդ նշանակում է խօսելը. գորա տեղ նա ասում է՝ կաչգիտէ ինչ նշանակում է խօսելը. գորա տեղ նա ասում է՝ կաշ-չամիսնէ անել լափ անել պօշպողազութին անել, չանկա խալցունել: Լամի անել լափ անել պօշպողազութին անել, չանկա խալցունել: Եւ շատ իրաւունք ունի: Մեր-տեղացին չի խօսում. նա միայն առում է: Խօսել նշանակում է մի առարկայի վրայ իւր կարծեքը առում է: Խօսել նշանակում է մի առարկայի վրայ իւր կարծեքը յայտնել ուրիշին և ուրիշի պատասխանը նոյն իսկ առարկայի վրայ լսել:

Մեր-տեղացին խօսել չգիտէ, նա գիտէ միայն տսել: Երբ մեր-տեղացին տսում է՝ նա պահանջում է, որ առջեւ մարդը անպատճառ լուս ու մունջ լսէ նորան: Երբ մեր-տեղացին դը անպատճառ լուս ու մունջ լսէ նորան:

սկսում է ասելու, Էլ նա գագրելիք չունի. նո տառում է, ասում է, ասում է անգաղում, անվիշանալի, անհատապէս, մինչև այնքան ասում է, որ նորա ձայնը խըռզում է (կերկերում է), բերանը փրփրում է. եթէ թոյլ տառ՝ նո պատրաստ է հինգ ժամէն մինչև ութն ու կէս ժամը ասելու, կանչվառելու, փրփրալու, ձեռքի երևովը սեղանին թմբկանարելու, ու հէնց որ ութն ու կէս ժամը եղաւ, իսկայն միտքն է գալիս, որ տանը իւր սիրական ամռանի եփած՝ եղու խալմուխ-չայը կը ստոի, իսկոյն, ավարթափակ աչքը մութ կոխուծ շտապում է տուն: Ուրեմն, ինչովէս որ տեսանք, մեր-աեղացին չի խօսում, այլ նո տառում է. նա ամենին լնարութիւն չի անում ասելու առարկայի մասին. նո իմանալ չուզէ, որ նորա տուիրը արգիօք հետաքրքրականն է լուղին, արգեօք կատ ունի նախընթաց խօսողի ասածի հետ. այդ ամենը նորա «ումուսին չէ»: Նո տառում է այն, ինչ որ այն բողէին նորա մտքի մէջն է. եթէ նորա մտքի մէջ է ամպարի ցորենը՝ նո իւր առջե կեցողին պատմում է ցորենի բանը. եթէ նորա մտքի մէջն է ցանած ծխախոտը՝ նո պատմում է ծխախոտի բանը. եթէ նորա մտքի մէջն է խոթմիշ արած բուրգը՝ նո պատմում է բուրգի բանը. միով բանիւ՝ զպրաց, բուրգ, հոգարձու, քիրած, ջաղաց, ցորեն, սէքթու, օթառ, ուաճայ, լրագիր և այն, և այն, անգաղը լավում է քրուպի հիւրերու բերնին խառնի խուսն և ոչինչ կատ չունին մէկզմէկու հետ: Աչ մէկ ձանտան նանկայի խուսամայէ հուզան այնքան խայտաձամուկ չէ, որքան Մեր-Տեղի քլուպի «լաֆարանի» խօսակցութիւնը:

Պարոն մեր-աեղացիները տառմ էին, ևս ու Քաջը լսում էինք:

— Ախագար, սուտ բան ուն չէ, ոչմինարին հէջ կրնալու չէ կիմնաղին բանը անելու—ու, զերէ...

— Աս քեզի վով կատ որ, շինուին ու մէմը պաղարը եւ միսին քովը մօտիկնալու բանն է. վով լսիլ էր առ առեններո Փունթը տասներկու քաղիկի միս, շատ-շատ՝ իրեք ևս չորս քաղիկ ըլար. հապա խարիս ու խաղարը ինչ անէ օղորմելին...

— Շինուըն ար, սէօզտէ, կաղէթ պիտի զրին ու կաղէթով

բերել պիտի տան սէքթօսին: Կաղէթով բանուոր ևս քուչուռ բերել տալը լսիլ էինք, ամա հեռուներէն կաղէթով սէքթօս ծան տալը հէջ լսած չէինք, զաֆուէմ խելքը թուսուցել է ու մեր հալիք. տրածը ինքն ալ չխտէ...

— (Զախը-ու-չուխուր). Աս ևս լսիլ կուզի՞մ օր, մեր սուալըն յիսուն հինգ քաղիկի գաղուիլ է. հապա ինչ տաէ որ մարգը թուանզիթին վրան չի զարնէ...

— Աս տանա քաղաքէն չէլլած գիտէի որ՝ աղլի վարժատունին բանը հէջ կոլոխ գալու բան չէր. կասէի, կասէի՝ ամա մեզի բող կար որ: Ան հարամ սատկածէն վեցհարուր հազար չէքի, վեց քաղիկի ալ տանուն նը՝ մեծ մարիֆէթ է. ևս նացա անլը տեկովը կը ճանչում ու, քարիխ-նիզութ տասը-տատնըհինգ հազար մանէթին համար անախիբուա մարգուն, անալ իրեն աներածաղին տանավ-տեկով հօխ տրաւ ու. տացամէն իւմէտ պիտի անենանք վեց հարուր հազարը խօփարմիլ անելու. վայ մեր ինելքին...

— Չէ, զուն ինչ կասիս. Անի կասին նը՝ ան մեր եվէլրի հինութ թագաւորներուն կեցած քաղաքն է. չէքի չորս՝ տասնըն չորս հազար ալ կամէ նարա մէջ մէկ ժամ փաշինքա անելլ. փամիլլայ՝ առ ինչ աղու կալամիներ է արածներդ. Անին մեզի փամիլլայ՝ առ ինչ աղու կալամիներ է արածներդ. Անին որ կայ՝ սօփսինի հայի տեկի պէտք է, նեծելի կրուսաղէմը. Անին որ կայ՝ սօփսինի հայի տեկի է, կրուսաղէմը՝ առ աղու ջուհուտի աշխարը է. շինալիս ալ անհաւատ տաճիկներուն ձեռքն է:

— Հածէ՝ հոն տէվի պէս Փօսօխօվը, Վէյէսմանը, Սօլոմոն իրենց միլիօննոց ձաղաչիներով նստիլ ին, զուն քու բ... վ... վը իրենց միլիօննոց ձաղաչիներով նստիլ ին, զուն քու բ... վ... վը բան կրնաս պաշարելու. եյազնը, նափասանը մեր շաշիմները իսա բանին վըզիաթցա կըլան...

— Ես ալ շաէ առ կասիմ. մեր հալիք ինենայ նը՝ իստ կաղէթը հէջ խայիլ պիտի չիւց մէշտան բերելու. մեր իստ կաղէթը իստ կաղէթները թիֆլիզին կաղէթներով մեր թէմիզ հօխ ըլալու խալէմները ակաղիկին կաղէթներով մեր հալը, եփօր սօփսինի կաղէթ ըլալին բիթերուս տակը զնին նը. ան առեննը կոլոխ կաղէթ ըլալին բիթերուս տակը զնին նը. աս զիմաներս պիտի առնունը ու փախչենք մեր քաղաքէն, աս զիմաներս պիտի առնունը ու փախչենք մեր քաղաքէն, սէղէդ ժամկլտելու, բերնէդ խօսք հանալու բան չէ, ալիտը, տեղէդ ժամկլտելու, բերնէդ խօսք հանալու չիս... Համան աշխարը կը փոխն:

— Եյլօ՞ւմ նէ փանիմայու, կասփատա. Ե՞նչ հօրըս ցաւին
համար իստ պահշան բերին չափ ժամին աղպարը խոթեցին.
նայինք օրէնքը տազվոլիթ կանէ մուղիք չալելու, ետ ոախի ծա-
խելու այդ տեղը... չիտիմ. թահմինովո դիտիս քի ովէթէր հօ-
ռըխորդ բան է...



1.

ԳԵՐԵԳԱՑՅՈՒՆ.

Я знаю: Ты здесь. Ты близко.
Тебя здесь нетъ. Ты — тамъ.

Александръ Блокъ.

Ես, խորհրդասքօղ ու սիրագորով,
Արշալոյների հրահրումից շըշմած,
Վառեցի հոգիո շուքից ցոլրերով
Ու ազօթեցի անով քո դիմաց:

Իսկ Դու զընացիր հուրի ովէս անշեջ
Զիւնոտ սարերով դէպի խոր գիշեր,
Այստեղ, ուր զժիւեմ մըշտշների մէջ
Թողի յաւիտեան իմ անձիր յուշեր:

Այստեղ, ուր կորցրի Բախտիս արահետ,
Ուր կոյս տատպերի լոյսը գրկեցի,
Եւ աղատարշաւ մրբիկների հետ
Յւիտենական վառքըդ երգեցի:

Հիմա ես մենակ՝ կենարի զաշտերում
Ապրում եմ որպէս տարամերժ խոտիկ,
Եւ մեր սրտերի կապերն եմ փնտրում
Միշտ թեղնից հեռու և միշտ Քեզ մօտիկ...

2.

NOCTURNE.

Երկար շրջեցի ևս կարօտակէղ.
 Քեզ շատ փնտրեցի շուշանների մէջ.
 Եւ դու չըգիտես, թէ ինչն ևս քեզ
 Այնչափ փնտրեցի շուշանների մէջ:
 Ու ևս լուսնեակին հարցրի խոսվացոյզ
 Արդեօք թագլստիգ տեղը չըգիտէ.
 Բայց նու լուս մընաց ու ժպտաց անյոյու.
 Նա, սէրը որտում, սիրել չըգիտէ:
 Եւ որոնումիս անուշ տագնապում
 Քեզ շատ կանչեցի, իմ հոգու ծաղիկ.
 Երկինքն էլ ինձ հետ քրափնք էր թափում,
 Քրանում էր արօտ, քրտնում էր ծաղիկ:
 Քեզ ամբողջ գիշեր ևս կարօտակէղ
 Փնտրեցի տնրիծ շուշանների մէջ.
 Բայց դու չիմացար, թէ ինչն ևս քեզ
 Այնչափ փնտրեցի շուշանների մէջ...

3.

ՄԱՅԻՍ ԵՒ ԳՐԻՌԻՆ.

Ահա և Գարուն... կենարար ցօ եր...
 Կեանքը հողիթով ձոխ ու դարձարուն.
 Տես, ժպտում են քեզ վարդիր ու տառեր,
 Մայիս և Գարուն:

Ահա, ինձ այս թովքի գծինմ վըկայիս
 Վայելք է լրգում արձաթեայ առուն.
 Բայց այն դու լըսիր—քեզ համար՝ Մայիս,
 Քեզ համար՝ Գարուն:

Սիրտոս սեացաւ, Գարունըս անցաւ,
 Կեանքի հողմիրից հալածուից հեռուն.
 Քո որտում միայն թող ապէն անցաւ
 Մայիս և Գարուն...

4.

ԳԻՇԵՐՈՒԵՆ ԺԱՄԵՐ.

Ծաղիկը դաշտում վայելք է շնչում,
Անտառի խորքից կը կուն է կանչում.

 Անուրջի նըման գունատ ու լըսին
Մահիկն է ժպտում քընտմրափ երկրին:

 Աշխարհ է իջնում հագած մութ սաւան,
Սև ուրուների անծայր կարաւան.

 Կապոյտների մէջ քամին է պարում,
Մէկը երկնքում ասողեր է շարում:

 Իսկ այնտեղ հեռուն խաւարի հոկ
Յուշեր են անվերջ թռչում սըրաթե.

 Ու Յաւերժութեան սրբազան հովտում
Հոգուն ու Մըտքին անցեալն է ժպտում:

 Գիշերն է սահում դէպի Արշալոյս,
Մայր երկրի սըտում ծաղկում է նոր յոյս.

 Ծաղիկը դաշտում վայելք է շնչում,
Անս առի խորքից կը կուն է կանչում...

5.

* * *

Մի փոթորկուիլ, ոսկի անտառ,
Շուտ տուր գաղար ահազանգիդ.
Եւ առանց քեզ մըրրիկների
Ահասալսուս, ըմբոստ Ոգին
Կըգայ հոգիս փոթորկելու
Կանքի անքակ առեղծուածով:

 Եւ դու, երկինք, աշնան երկինք,
Զուր մի ողբար խուլ գիշերով.
Մի անձրեիր ցուրտ արցունքներ
Մութ աչերիդ անդունդներից.
Եւ առանց քեզ հըսկայ Ցաւից
Արտասուախեղդ եղաւ աշխարհ:

 Դադար առէք խոր ծովերի
Ազատածուփ, վայրակ Ջըրեր.
Դուք չէք խեղզի ցաւը սրուիս,
Որ մարդկութեան Ցւն է անհուն.
Նըրան կեանքի ծովը մի օր
Ահեղ թափով տի կը նետէ...

ՈՆՈՓԲԻՈՍ ԱՆՈՓԵԱՆ.

Նոք-Նախիջեան.

ՍԱԶԼԾԻՆ.

Ասկից չորս-հինգ տարի առաջ Սուրբ Խաչ վանքին պախչան կը նացողները վանքին մերտեղնէն վեր էլելու համար տոշնէ փառէ քիօֆիւրը կանցնէին: Առ քիօֆիւրը ցըված էր սապլեխին վրայէն, որին մէջէն էրկան խամիշ կը բուսնէր:

Պաց կապուտ էրկինքը արեգակին լուսը կը մազէր բնութինին վրան, սետիքէ ամուկըն ալ մարզըրիտներով շարած ճամբան կանցնէին կերթային վով կիտանայ որ աշխարքը:

Խուշերը, որը իրենց պկտիկներուն համար չորս դին եմ կը փնտուէին, որն ալ ծառերուն վրան թառած եալ կանէին, իրենց պլուրթուա թունչերը խումաշէ ետիրախներով կը սրբէին, կուտացները թաղէ պուտազներուն վրան կը սրբէին ու էղկիները ձգոծ, անուշ երգերով չորս դին կը թնատացունէին ու իրենց սիրտերուն տէրան ու մուրատը կը յայտնէին:

Խըրըմրզի, ոհե, եալարզը, ալաճա կուներով խըրըմրիկները ու անուշ աշխատանքէ գաղբում՝ չունեցող մեղուները՝ ըսպըզաններէն շուշաններուն, զամպախներէն խաթմեր-վարդերուն կը թուչէին, անկածներուն սուլօվէն պաներ կը փրսիցային ու շաշմիշ արած՝ չիչակներուն կը փաթթվէին կը պագնէին, մէջի անուշաթիւնները կը ծծէին ու կենծութիւն, թախէթ առած՝ արեգակին լուսին մէջը կը թաթիւլվէին՝ կը լողային:

Ֆառըլ-Փառըլ ցոլացող մատղաշ արօտներուն արալըխէն կանանչ եախութէ մորթիով, պարակ մէջըով քէրթինքէլին մէմալ տա նայիս, զը՞վ կանէր կանցնէր ու խայիպ կը լար աշըդ մէկ պահամ փակիմի մէջ:

Խայեայէն զարնող ճուրն ալ պիլօրի պէս անարտա, կը և կը վազէր ու չորս քովի ծառերուն ու արօտներուն սիրտը կը պաղեցունէր ու զօրութին կուտար:

Ամեն նեփէս, բուս ու ճուր իրենց կեանքը կապրէին ու աշխարքէն մայիլ՝ Աստուծու մեծութինը կը զգային ու կը փառքանէին:


Սապլըխին մէջի խուռազաղներն ալ իրենց կեանքը կապրէին: Փիւթիւն օրը՝ տիրլիքները կորուցած, ծաները աշխարք, քիւֆլիմիշ էղած ճուրին մէջը մէծ տաղազայի մէջ էին՝ եալտա կուտային ու, վեր-վար կը ցարըլտէին ու, սահաթութիւնները կորուցած, կը տատէին: Ամա էմէկները ինչի վրայ կը թափէին, պէլլի չէր, զերէ վով խապեր ունի խուռազաղներուն հալէն ու կեանքէն:

Արեին լուսը ու տարբութինը սէպէպ կը լլային, արաստան մէմը խուռազաղներուն ճուրին քենարը կը քաշէին՝ կը հանէին ու երոր ատ ատենը խուռազաղները կը տեսնէին, որ իրենց զնտան, որդուս, քիւֆ կապած սապլըխին տուս մեքամ պալապան լուս աշխարք կայ՝ խուշերուն զուրուցովը, թաժա կանանչներուն փոփած հոտովը, արեարեկակին եալթ-եալթ լուսովը, ոլուկանթ ճուրով ու պացըու լաճիվերակ կիւմպէթով, կարմըն-նային կը մնային—հազ կանէին:

Ամա խուռազաղներուն թապիկիթը անպէս ման էկած է որ, զայիր, ատ ամին թիօյփէ պաները վրաները զօրք չէր ունենային, զերէ մէմալ տա նայիս՝ աճելէ, ուորերը կը վերցունէին ու—վիզի խոյին—ճճմր կանէին, կինէ իրենց սապլըխը կը թափէին ու զար, զար զալ կանչելէն սապին մէջը խոյիպ կը լլային:

Սապլըխին ուժը մէծ էր, մակնիթի պէս անդառնալի կը քաշէր:

ՏԱԼՂԱ.



ԲԱՐՏԻՆ.

Զարդին աւանդավեպը.

Ա.

Հողագործը երբ իր պապէն մնացած հողը հերկելով վարուցանն ալ ըրտւ, նայեցաւ երկնախօս բարտիին և անոր չղապիրկ քաղուկներուն մէջ գրկուած արագիլի բոյնին, նշմարելու համար օգին մէջէն շիւզ մը, կամ հասկի նմանող բուսեղէն մը, զոր սովոր էր ամէն ատրի երիզայի առաջիլը տանիլ այդ պատմաբոյր և մարգարէացայտ բարտիին:

Փոթորկավար նաւարետին պէս, որ օձարերձ կոհակներու ըմբոսացումէն՝ փարոսին կը նայի, երիզայի հայ մշակը՝ վարուցանէն հաք կը նայի բարտիին և անոր արագիլի բոյնին, հոնկց հանելու համար գուշակութիւն մը, որով կը նայ հաստատուիլ այդ տարսուն հունձքին տառառութիւնը:

Բ.

Բարտին՝ հողին պորտէն դուրս ցցուած ծառացեալ մարդարէութիւն, կ'աչքէ ամբողջ բուսականութիւնը Հայ զաւառին, կը հոկէ ժայռերուն, որոնք իրենց մարդախստան վայրի ձեւերով անցորդը կը ծագրին, քարացած ծիծաղի մը պէս...

Արագիլը՝ վայրի երազիս պէս թռչող խորհուրդ, ամէն տարի իր ցորենահասկը կը բերէր բարտիին մէջ պահուըտած ամպախօս բոյնին, ու մամիկները մունհարիկներ կը կարէին, աւելցնելով ցորենարտերուն վաղայաջորդ ծովացեալ տուառութիւնը:

Հազար ութը հարիւր իննըսունըլից տարին, հողագործը իր մարդկային սովորական ակնկալութեանը վրայ գերազոյն ուժ մը

աւելցնելով, հերկեց իր պապէն մնացած և Ղուզուլջանի քիւրտելուն կողոպուտին արժանացած արտը. հողին ալիքները այդ տարի, Հայ մշակին գուշակել չի տուին հանգստաւէտ սարահարթը: Եփրստ՝ իր լոյծ կատաղութիւնը թքաւ չորագին, իր հորթակուլ վիշապի մը ալիքները թափելով, ինչպէս ամպերը կը թքնեն երկնածալը առեկիներու կողն ի վար:

«Գաղան-Գահա»-ի* ապառածը՝ երկինքէն վար սոհարկած ամպերու քարացում, գմնետեսիլ ուրուականի մը երեսյթը առաւ, իր քարէ կուրծքին տակ ցոլացնելով պատկերը հրդբատեսիլ Զէքէզ Զէքիին՝ Բէլիաբին:

Հողագործը ձգեց արտը ու հեռացաւ պահ մը անկէց, անգամ մըն ալ նայելով ծերունի բարտիին, որ կուլար ամպերուն հետ, արագիլին ուշանալը դիտելով: Այս անգամ անգղ մը՝ իսաւարտկիաց բաղէներու ճախրը կանխելով, կը սաւառնէր սէւ վէրքի մը պէս, շարժուն սէւ գերեզմանի մը պէս, քննելով երկրային իրերն ու մարդկային սիրտերը, ուր նահատակութիւնը վազայաջորդ Զահին կրակը պիտի լուցէր:

Մամիկը խաճրկալթը** դնելով թոնիրին վրայ, պառկիները շարեց ու գուրս ելաւ տան սեմէն, սպասելով հասկաբեր արագիլին, աչքն ալ բեկոնելով ամպերուն հետ լացող բարտիին՝ երկրին պորտէն վեր ծառացած այդ ցից մարդարէութեան: Կա..փ, կա..փ, կա..փ: Արագիլն է որ բերնին մէջ կարմիր լսաթի կտոր մը իսածած կուգայ: Կարմիր լսթ, որ մայր երկին փլատակը երգող աներեսյթ կարմիր Քնարին իրեր ծածկոյթը պիտի ծառայէր:

Հողագործը՝ երէի մը պէս խուսափեցաւ իր արօտավայրէն, ու կնաց թեք ժայոի մը կողն ի վար ընկողմանիլ երակներուն մէջ զգալով Վեստիան կոյսերուն կրակը, հալած երկաթէն իսկ ջեր:

Մամիկը՝ որ խորշոմնալից լճակին շատ բան ունի ըսելիք՝ չայլէց ծնրագիր: Հողին ալիքները՝ բերանաբաց սատակ օձերուն ման իրենց ակոսները կը ցուցաբրէին, բանին կճրտումէն իրենց վորը ճնշուած ըլլալուն...

* Լեռ մը երիզայի մէջ, ուր կաթսոյ մը քարացած է, ըստ աւանդութեան:

** Խաշաձկ երկաթ մը:

Առամիկը կրկեն ջայլելով ծճրագիր՝ տուն շտապից, ու
խաճրկաթը թռներին վրայէն վար առնելով, պատուիրեց իր
թռոնիկներուն որ մեռնող հաւերնուն անիծերդը երգեն:
Կա..փ, կա..փ, կա..փ:

Արագիլը ալ հասած է բարտիին կատարը և անկէց վար՝
գէպի իր բոյնը, հոն նետելով իր կարմիր լաթը: Բարտին,
ջղազալար սոսկավիթիսարի մը կարշնեղ բազուկներով սեղմառա-
կեց ցախազատ բոյնը, որուն ծոցէն տարածուեցաւ մամիկներու
չարագուշակ մարգարէութիւնը՝ ճաշըլը...

Քանի մը գիշեր լուսինը բանուեցաւ: Եւ առուն, որ բար-
տիին միաճիւղ ստքը տարիներէ ի վեր ժողոտիկմ կը լոււար՝
լացաւ աստուածախօս այդ հսկայ ծառին հետ, որ կոտորածի
տարին՝ իյնողներուն մահարձան ծառայից, կամ բողոքի կոթող
մը՝ հողին արզանդը պատուելով անոր աղազակը խուլ Աստու-
ծոյն տանող...

Լեհոն էսսձանեսն.



1.

ԶԵՅԹՈՒԽՆԻ ԹԱՅՄԱԼԵԹՆԵՐԻՆ.

Սա մոխրացիխ ուղեղներով քարցած լեռնէն
Նետուող զնդակն՝ ուրկէ. խաչէն է փշախոց,
Հաւատաւոր ազգին հրացանն՝ չէ խաչն արգէն.
Ետմ չէ սիւնը ուժարագիր՝ մը փրփրարոց:

Սա կիրճերու պատկառանքն ետ ետ փախած
Ոսոխի վրանն՝ արգանդ է կամ պիղծ հըմայիկ,
Ո՞ր շնացողն հոդ թողուց սաղմն իր տոփարաղձ,
Ո՞ր խաւարը եղաւ այգտեղ սաղմին դայիկ:

Մոթը սեփ սե մաղձ կը թափէ վար կուժ տո կուժ,
Բարերու տակ կը կրծին քաղց շուներն սոկոր.
Սկիւթական կըզակները՝ ակացից, դուժ,
Շընատամի սրդոցին տակ կը գերփուխն խոր:

Կորսաայ ամպն և շանթերը՝ հրեղէն որայ,
Կը խորտակին թեզօշներու ուղէշը չոր,
Ամէն մէկ շանթ որ հրացանէ մը կը պոռայ
«Զէյթոն» բառը կը գլխազակ հըրատոչոր:

Մէկ զնդակը մէկ աղազակ, ուր ազգ ամրողչ:
Մէկ ալիքը մէկ խոր յուղմունք, ուր ծնվն է կանչ:
Կը դըղըրդան այսպէս այր ու կիրճերն ու որչ
երը կապարներ երգեն Զէյթոնը քաջալանջ:

Հրացաններ, շանթայարոյց փողեր ցեղի.
Որոնք հպարտ նոր պատմութեան կ'ուղեն ձայն տալ
Որ նոր խանդով դիցերդ հիւներու զայ պիտի
Գմբէթներու, կամարներու տակ յաղթակալ:

իՄ ՅԵՂՈ.

Եմիլ Վենաստի հայրենաբորբ գիւցադներգութիւններէն.
 Ես զաւակն եմ այն ցեղին
 Որուն ուղեղներն աւելի հաստատուն
 Աւելի եռանդուն ու լափող են
 Քան ակռանելը:
 Ես զաւակն եմ այն ցեղին
 Որուն ծրագիրները յաղթակալած են
 Խորունկ գօտեմարտերու մէջ
 Աշխարհէ աշխարհ,
 Ես զաւակն եմ այդ ցեղին
 Տոկուն
 Որ կ'ուզէ, ուղելէն ետքը
 Տակաւին, տակաւին և աւելի տակաւին:
 Ցեղեր եւրոպեան և ամերիկեան յանկարծահամներուն,
 — իմ ցեղու—ծն, որչմափ գեղեցիկ են ձեր քայլերը,
 Երբ քնարերգական գաղաթներուն վրայ
 Միշտ աւելի վեր կը կրեն
 Վաղնջական ջահերուն պայծառ պահուած կրակները:
 Աշխարհն ամբողջ էսքիտեաններու պարտէզն է
 Ուր կը քաղէր, ոլորած ծառերու մէջ,
 Բազուկներով կաշմբուռն, ձեռքերով տօթագին,
 Ուժն ու գիտութիւնը, կամքն ու ոոկին:
 Եթէ ճակատագրային գօտեմարտերու մէջ հարուածներնիդ ծանր
 Գոնէ ձեր անման և մտաւորական գործը
 Լուսուրութեան թեկերով
 Կը սրօղէ անգթութեան արարքը ստորին:
 Չեր անունները: Ի՞նչ կարենութիւն ունին ասոնք, որով պատ-
 մութիւնը կը կոչէ ձեզ,

Դուք ամէնքնիդ կը ճանչցուիք, միենոյն կնիքէն՝
 Դրոշմուած ձեր որրաններուն վրայ,
 Ուրկէց կը ծնին մարդոց ամէնէն ողջախոնները:
 Մեկին նայուածքներով, զօրեղ ու խորաթափանց,
 Բոլոր երկիրը կը հետազոտէր,
 Ամէն նշոյլ որ կը թորի գերկը անծանօթին
 Զեռքերնուդ մէջ լոյս մը կ'ըլլայ ահագին:
 Նորութիւն մը ընելու շտապանքը ուղեղնիդ կը չարչրկէ.
 Ու կը շատցնէք շարժուն սանդուղները
 Բազրիքներն ու նոր նախաստիճանները,
 Վերը, անդրդուելի ձշմարտութիւններու շուրջ:
 Գանել, խմբել, կանոնաւորել, ընտրել ու բարենորոգել
 Զեր ուղերութիւնները, խուզարկութիւնները, գիտութիւնը,
 Ամէնքը կը նիզակցին ձեզ զինելու համար
 Իմացականութիւնով մը ամենապայծառ:

Կը գործածէք օդը, ջուրը, հողն ու կրակը,
 Եւ անանց արդնընկէց արհաւելքէն գեր կը հանէք.
 Եթէ նախապատմական ժամանակներու մէջ, տառնք Աստուածներ
 Կ'ընտեկանան և ձեր գաղափարներն իսկ են:
 Ամէն ինչ կը կանոնաւորուի, ամէն ինչ կը վերածուի, ամէն ինչ
 կը կանխատեսուի:
 Խոլ ու հին բազգը, հաշիւններնուդ տակ, կընկճուի.
 Գործունէութիւնը կը թրթույ ձեր մէջ բայց առանց ձեի, առ-
 ուսնց ձայնի,
 Եւ մէկի կը վերածէ արագահաս իմացականութիւնով:
 Ո՛ հոյակապ ցեղեր, Արեկելք, Արևմուտք, Հիւսիս,
 Երկիր և երկինք, ընեւններ ու ծովեր են գետինները ձեր ուսուց-
 նասիրութեան,
 Իշխացէք, քանի որ բագրին կամքը ձեզմով
 Մարդկային կամքը եղաւ հետզհետէ:

Լեհոն էսսաննեան

«Les Forces tumultueuses»
 par Emile Verhaeren.

ԵՐԿՐԻ ՎԻՃԱԾԸ.

Տնքում էր երկիրը, հծծում այն օրից, երբ եղբայրասպան կայէնի ձեռքից դիաթաւալ ընկած զոհի արիւնով կարմիր ներկուեցաւ:

Տնքում էր հողը, տնքում, անիծում այն գժբախտ օրը, երբ նու սարսափած՝ առաջին անգամ արեան հու առաւ, խեղդող, սպանիչ մի հոս մահագոյժ, որը շնչում էր և անէծը, և ցաւ, և վիշտ, և կակիծ:

Անցան տարիներ, և նու շատ անգամ տեսաւ թէ ինչպէս տուուկի նման առաւ, շատ առատ հոսում է անվերջ մարդկային արիւն, տեսաւ թէ ինչպէս եղբայրն եղոր դէմ սուսեր է ճօճում, չնչին, աննշան մի վէճի ճամար արիւնն է լինում գերագոյն առահան, — նա է բողոքին կտրուկ վիրջ առլիս, նա է զըժգոհին գոհացում առլիս, տեսաւ թէ ինչպէս վայրի մարդկութեան վարող ձեռքերը միշտ գէպի սուրն են ձգտել անխըսով:

Ամեն ինչ սրտվ, կարմիր արիւնով...

Մարդկութեան օրէնք՝ սմբը ու զօրութիւն:

Պատմութեան խաղեր՝ պատերազմ, արիւն...

Անցան շատ դարեր: Երկիրը վաղուց, վաղուց էր հաշտուել իւր վիճակի հետ. խենթուկ մարդկութեան թափած աշրիւնը նա շատ սառնասիրա իւր խորքն էր ծծում, իւր խորքն էր ծծում խելազար մարդուն արդահատելով, նրա խենթութեան այդ վայրի խաղին խոժու նայելով:

Լուս էր երկիրը, նա էլ չէր հըծծում, տեսնում էր արգէն,

թէ ինչպէս կեանը պահանջ է դրել միշտ արիւն թափել, արդարութեանը մարդիկ այս կեանքում հասնում էին լոկ արնոտ ուղիով, իրաւունքներից զրկուած անհատը գիտէր լոկ միայն մի կտրուկ միջոց—առաք արիւն վոթել, ապա նոր՝ կորցրած իրաւունքներին հզօր տէր լինել:

Եւ այս ամենը տեսաւ նա անցեալ անկիրթ դարերում:

Իսկ մարդկութիւնը միշտ առաջ զնաց: Անցան վայրենի դարերը գաժան. եկաւ զիտութիւն, եկաւ նոր կրօն, խաղաղ կեանք ու օր տւետնիկ կրօն:

— «Մարդիկ եղբայր են»— հնչեց նա զօրեղ դիւթիչ շեշտերով:

— «Էլ ոչ դառնութիւն, ոչ սրածութիւն, և կը գայ շուտով այն օրն երջանիկ, երբ գտոն ու գայլը միտուել, անվախ հանգիստ պիտ առնեն, մատադ գտնուելը էլ չի յօշտուի, մօտալուտ օրը ժամում է նրան կեանքի երջանիկ, աղան առաւօտ»:

— «Մարդիկ եղբայր են, ոէր, խաղաղութիւն, հաւատարութիւն»...

Եւ հատոքներով հաստափոր զրքեր, և թանաքոտուած թղթերի կոյսեր նոյնը պնդեցին, նոյնը մարդկութեան բարձր ձայնեցին:

Անցան տարիներ, ոչինչ չփոխուեց, կեանքը միւսում էր նոյն գաժան կեանքը: Ո՛չ զիտութիւնը օգնեց խենթերին և ոչ էլ կեանքի անցած փորձերը:

Առաջ է գտում ողջ մարդկութիւնը, առաջ իւր անզուսպ, հսկայ ընթացքով. նրա հրաշագործ միաքը թափառուն ամեն մի վայրկան նոր զիւտ է անում, մի զիւտ, թէ ինչպէս մի ակըն թարթում արեան հեղեղով պատէ երկիրը, խեղդէ ամեն ինչ...

Փառք քեզ մարդկութիւն, պարձիր ու փրուիր զու քո զիւտութեամբ, ծ, զու շատ ու շատ բարձրը ևս կանգնած, քո վեհ բարձունքից արհամարհանքի ժպիտ արձակիր խզճուկ կայէնի էտութեան վրայ, որ քարով միայն իւր եղոր կեանքի թելը խորտակեց:

Պարծիր ոռւ հսկայ, մոդեռն մարդկութիւն, ոռւ այսօր ոչ
թէ քար ևս գործ գնում, այլ թնդանօթներ, պատերազմական հա-
զար ու մի նոր մահ որոտացող ամբակուռ զէնքեր:

Պարծիր մարդկութիւն, պարծիր ու ծաղրիր թշուառ նա-
խորդիդ, որ պատերազմում քչերին միայն կարող էր ջնջել. իսկ
ոռւ կարող ևս ողջ լեռներ կազմել սպանուածներից, երկիրը պա-
տել մարդկանց գիակով, գետեր ու ծովեր արիւնով ներկել:

Պարծիր ու խղճա թշուառ կայէնին ու տգիտութեան ծո-
ցում խարխափած նախորդ մարդկութեան:

Տնքում է հողը, հծծում է նորից:

Նա շատ ըսպասեց: Անկիրթ դարերի թափած արիւնը նա-
սովրեց տանել անձայն, անմոռւնչ:
իսկ այժմ:

Այժմ նա էլ չի կարող առանց բողոքի արիւն ներս ծծել:
Տնքում է, անքում ու անէծք կարդում դժբախտ մարդկութեան:

Նա ցաւակցելով տեսնում է ինչպէս յառաջ սրացած մարդ-
կութիւնն անարգ նոր գաս է տալիս խղճուկ յեղերին, իրա-
ւունքներից զրկուած ազգերին՝ արիւն թափելով հասնել բար-
ձրութեան, պաշտպանել կեսնքը այս երկրի վըրայ:

Տեսնում է ինչպէս կրթուած աշխարհը զիւտկան ժպտով նա-
յում է անփիրջ թափւող արիւնին, համը է ձեանում և խաղաղ
կեանքի մի նոր առաւոտ նա չի աւետում:

— Նա պահանջում է արիւն, միշտ արիւն...

Եւ հեծեծում է հողը վշտապին:

— Ա՛չ, ևս յոպնեցայ արիւն ծծելով, ախ, ի՞նչ է կեանքը,
դու, խենթ մարդկութիւն.

— Արիւն, միշտ արիւն...

Նոր-Նորիիշեան:

ԱՐՃԱԿ ՍԻՄՈՆԻ



ԳԱՄԱՆ ՔԱԹԻՊԱ.

Հայ հասարակութեան ուշագրութիւնն ենք դաշնում մեր
անմահ Գամառ-Քաթիպայի հետեւալ անտիպ բանաստեղծութիւն-
ների վրայ: Առաջին երկուորը գրւած են 1850 թուակոններին և
մեծ բանաստեղծի համարեան առաջին փորձերն են:

Մենք տալիս ենք իսկական պատճենները: Առաջին ուսանա-
ւորը, նումակի նման ծալուած, ունի հետեւալ հասցէն՝

«Его Высокоблагородию Керопэ Петровичу

Г-ну Патканьяну

Въ Украинскомъ подворьѣ № 31. Весьма нужное.

ԲԸՆԴԳՅՐԿԵԱԼ ՈՒՍԵՆՈՂ.

«Սիրեւեր՝ աղասութիւնը սիրեցէք»:

Բանդ ասածդ խիստ վատ բան է.

Ուսանողին տըխուը կանէ.

Հագիս շապիկն էլ կ'ուտայի,

Թար որ զրանից աղատվէի:

Զորս պատ. միջին մի ու սեղան,

Տիրատեսիլ հինգ պատուհան,

Անձէթ կանթեղ առաստաղին.

Ահա այս է իմ կարասին:

Գիշեր յերեկ գուռը փակած,

Մունջ զինուորը յետին կանգնած.

ինքըդ ասում, ինքըդ լըսում.

Ո՞վ է խօսքիդ պատասխանում:

Գիշերները չեն տալի մոմ.

Անթէյ անցնում եմ երեկոն.

Ո՞չ ծըստախոտ, ոչ գլւանիկ.

Մըսիցդ հանիր՝ գինի, աղջիկ...

Մենակ երգել ես չեմ սիրում,

Բայց ինչ անհս,—կարօտութիւն.

Բաց յայտանէ՝ արձագանգը

Փոխիըխում է երգիս հանգը:

Օրն անցնում է ինչպէս տարի.

(Դէ եկ զլուխըդ մի տալ քարի.)

Պառկում, ելլում, զարձեալ պառկում,

Ես է իմ գործըն օրն ի բուն:

Ո՞վ գիտէ, իմ ընկերները,

Աւախ անցնում են ժամերը.

Ես միմիայն արխուր, արտում

Պատի ճանձերն եմ համարում:

Թէկ բաղդէս զանգատող չեմ,

Ինչ էլ լինի՝ ախըր մարդ եմ.

Բան է՝ որ անցածն եմ յիշում,

Են ժամանակն եմ ահմ տըխում:

Ազատութիւն, ազատութիւն,

Քեզ սիրողին ուր ես թաղնում,

Երեկ ես քեզ վայլում էի,

Պանդոկները համրում էի:

Այսօր (վայ իմ նաչար գլւխին)

Յուսակըտուր ամենեին,

Գլւխակոր և տիրագին:

Վայ, բանտարկեալ, քու ու բաղդին:

Եղբայր,

Այս սպասաւորին հազիւ կարողացայ յորդորելու, որ քեզ այս նամակը բերէ, ուրիմն ես չեմ կարող յաճախ քեզ կանչելու. այս ինչ գու Աստուրովի հետ միշտ կարող ես իմ մօտ գալ, և հաւատա, որ միշտ ինձ տանը կզտնիս: Այս շան փիջից հարցուր՝ ինչպէս պէտք է ծառափաղոյներով իմ մօտ համնես. սա կպատճէ քեզ՝ թէ որ ջուխտ մի քաղցր խօսք և փողպատաքամակի բցելու բան մտնէ ձեւը, ես խօսել չեմ կարող, բացի ամենահարկաւոր ըստների վրայ, պատճառն որ անփծից ծնունդ ինցպէկտորը խստիւ արգելել է. ես կենում եմ օհոտ, քայլ առաջի թւումը հին համալսարանի, երկրորդ գտնիկոնումը. 1 և 2 պատճենանները սայշալագուից, այնպէս որ, թէ անունը տառ՝ կլսեմ. նաև կարող ես ինչ տաս մէջը զցել, մանաւանդ ծխախոտ ու լուցափայա, որոնց համար ջերմաջերմ երվում եմ. իմ կանոսորկումն կան ճրագ, բայց բանալին այստեղ է. ինդրիմ տաս Աստուրովին, որ մինից առաջամանակ տանէ քանի մի ստէորին և բերէ. յետոյ ես փոխանակ կընառացանեմ: Աստ տղերին, որ զան իմ մօտ. շատ տաղակալի է: 10 տան ոտանաւորը շատ թոյլ նկարագրութիւն է դիւ:

Եղբայր քո Ռափայէլ.

18 16
V 53

Дежурная комната. Թէ զառ՝ քեզ շատ հեշտութեամբ և ուրիշութեամբ աս իս կ'հասցնէ առաջն հանդիպած արքունիուսունողը, նոքա շատ լաւ տղերը են»:

Երկրորդ ստանուորն աս նամակի ձեւ ունիւ վրան գրուած է՝

«Студенту Керопэ Патканьяну отъ Рафаэля Патканьяна.

Եկ սիրում են, մեկ յարգում են,

Խելօք, բարի մեկ տառւմ են՝

Երբ փող ունինք, բայց տառւմ են

Թէ փող չունինք. խիստ տառւմ են:

Եկ մատնում է փողի համար

Եկ սիրելին՝ նոյն և եղբայր.

Ուրանում է մեկ նու իսպաս,

Թէ փող չունինք, ան հոգի չար:

Թէ փող ունինք՝ միշտ փարուելով
Անցկացնում ենք օրն ինդալով
Թոչում ենք երգով, պարով:
Թէ փող չունինք՝ մընառ բարով:

Նա զընում է, ճեռանում է
Նոր ըզբօսանք որոնում է,
Թէ կուշտ սեղան հոտոսում է,
Անխղճանք մեզ թողնում է:

Երա զլիէն այն ժամանակ
Յրուեց կորաւ քու յիշատակ
Թէկուզ քարի, թէ որ դարտակ
Տեսաւ քիստ. այ անառակ:

Ով անառակ Քերոր հղբայր,
Պայծառ օրս արիր խուար,
Երբոր ինձնից այսօր փախար,
Խեղճիս թողիր անմըլիթար:

Այս, խղճացէք վրաս ամպեր,
Փայլվրեցէք փայլատակներ,
Երկնից բացուեն թող ունատներ
Օրը գտոնայ մըթին դիշեր,

Անձրե թող դայ յորդանոսան,
Դաշի մարդիկ տանը մընան,
Եւ կամ թրջած հաւի նման
Խայտառակած քաղաք դառնան:

Դժբաղբար շատ ոտանաւորներ կորել են անգարձ,
Ահա ինչ է զրում 1885-ին ինքը միծ բանաստեղծը՝ «Միայն
այս տարի, այսինքն՝ 1885-ի սեպտեմբերի 18-ին ոկտոցի թըզ-
թիրիս մէջ ցրիւ ընկոծ ոտանաւորներն ժողովելու. իսկ մինչե
այժմ ևս ամենեին հոգս տարած չէի այդ մասին և այդ պատ-
ճառաւ հարիւրաւոր ոտանաւորներ անդարձ կորած պիտի հա-
մարել բարեկամացու և ծանօթներիս մօռ»: Այդ ժողովածուից
տպում ենք այստեղ մի քանիսը դեռ լոյս չտեսած ոտանաւորներից:

I.

Պատանի գոլով՝ էիր սուտ իշխան,
Զափահան՝ հղար սուտ լըրադրապետ,
Բայց երբ սպիտակի մօրուսըզ երկայն,
Անշուշտ կըլինիս գու սուտ վարդապետ:

II.

Լըրազրիդ անուն տուր «Դար», «Ժամ» կամ «Օր»,
Ածական էլ զիր վըրան հին կամ նոր,
Գըրէ գու թէկուզ կըրքստ կամ հանդարտ,—
Հայի համար նու կըլինի միշտ նորշղարդ:

III.

«Դժկամակած եմ՝ թըրել եմ ուզում.
Սիրալս պըրզար է՝ փիխան է ինձ յուզում.
Շուտ լազան բերեք՝ սաստիկ եմ փորհար...»
Մեզը է ամանը, — անու քեզ ն. Դ.

IV.

ԶԱՐ ԼՈՒՅՈՒՆԵՐ.

Գէշ կասին քեզի ու կը մեղղըրին.—
Կիսիմ՝ ալայն ալ սուտ-մուտ լափեր ին,
Համինձի, խամազ, տանսոչիք կասին,—
Ալ ալ նափիլէ քեզ կը պամպասին:
Կուսենաս, կասին, գուն թեղով դաւակ,—
Ալ տեղն ալ կիսիմ, գուն չունիս յանցանք:

V.

Ցօոմը թամամ կէմշիւ.
Երէոը շունի կաշի.
Մէջը զե է, ոչ հոզի.
Թէկուտ անունը հրեշտակի.
Արհեստով քնու, դաւաճան,
Զէ թէ ուսիալ փաստարան:

VI.

ՓԵՓԵՂԵՆ.

Մեր տեղի խոշոր ու պէլլի աղան
Մօսկօֆէն պէրից մէքամ փափաղան,
Որին չողէին պայիշու նեսը,
Զէրէ կաձլուէր, կասին խափեսը:
Էյ, ինչ ալ լանը: Շինաըխ մեր աղան
Կուզէր որ գործի մտնէր փափաղան:
Կիտիք որ առ աօյ խոշերը մեր մէջ
Բանի պէտքական էղած չունին հէջ.
Ու խորտ ալ ասինք—միսը չին ուտիւ,
Ինքն ալ չի ածիւ, թուխսի չի նըստիւ,
Ու սալթը սնդ օր սուսնակ ու հայնակ
Լաթիննակ, տահա հինութ հոօմնակ
Երկու եա իրեք խօսք կըլըփըստին,
Ամա ինչ կասին—ինքերն ալ չիտին:

Էտե ինչ արաւ մեր պէլլի աղան:
Հրամայից որ առ վարած փափաղան
Չորս քովը ժողվէ կուէլի ձաղեր,
Հաւի ճիփմաներ, խաղի պալաներ,
Սորվեցնէ նացա լաթիննակ կանչել,
Հոօմնակ լըստը, փունցուդնակ հաջել:

Խարված միամիտ հալիսը կըսպասէր,
Ու մեր բաղաքը հրաշքներով լցվէր—
Պիլակիլի պէսնակ խաղը պիտ զուրցէ,
Հաւն ալ օսկիէ հաւկիթ պիտ ածէ,
Փափին խըսդիի թէ պիտ ունենայ,
Ու ամպին մէջէն պիտ բանէ թուսնա:

Օր շաբաթ, ամիս ու տարի անցան,
Հաւ կուէլ ու խաղ հէջ չի փոխիցան,
Մհանակ ճողեցան, միսերէն ինկան,
Հաւկիթ ածելէ, թուխոէ վաղ էկան:

Աղա, աղա, ձնի—աղա,
Ճաղաչք ունիս ան աղա,
Խահըլը ուսման, դիրերին
Խելքէդ շատ վեր բանիր ին:

Ի վերջոյ մենք տպում ենք Ռափայէլ Պատկանեանի մեղ
դրած նամակներից մինը, որը կարող է նրա կենսագրութեան
նիւթ լինել: Աշխատութինը, որի մասին բանաստեղծը խօսում է՝
«Անի» ողբերգութիւնն է, որ այնպէս էլ միաց չվերջացրած, նախիր-
գանը նմանում է Շէլսպիրի Համէտի սկզբին. ընդհանուր տոմարը
թոյլ գրուածք է:

Նամակի մէջ լիշուած երեք տնօւնները մենք քօղարկեցինք:
Բայց Ժամանակին այդ քոզը կհանենք, մանաւանդ ինչ վերա-
բերում է այն պարսին, որի մասին յիշուած է նամակի մէջ
«որն, երիի զիտես, ինձ ատողներիցն է»: Մենք այդ կանենք
Ժամանակին և նամարձակ մեր մտերիմ բարեկամ և ազգիս պար-
ծանք միծ բանաստեղծի բարի յիշատակը պաշտպանելու համար:
Յաւում ենք, որ տուղին զամբանական խօսդներից մինը այդ
«ատողներիցն»-էր և աւելի ցաւում ենք, որ առաջինը՝ իրը իր
անաչառ յիշուածիւնները Գամա Քաթիոպայի մասին աղողը
զարձեալ մինն էր այդ «ատողներից»: Ահա այդ նամակը.—

Յ Նոյեմբերի 1883, Ն. Նախիջևան.

Աղնիւ բարեկամ

Գրիգորիյ Խրիստոֆորովիչ,

Նոյեմբերի 22-ին ուղարկեցի իմ նոր աշխատութեան նա-
խիրգանը և մի փոքրիկ էլ միացեալ կառից (ասաջին գործո-
ղութիւն): Աւղարկելուս նպատակն էր ինքս ինձի ուռուգենի, ար-
դիօք աշխատութիւնն մի բանի պէտքական է, թէ ոչ, համակիս
մէջ ինպիրել էլ ցոյց տալ ընկերներէդ նացա, որոնք կարու էին
ինձ իրենց դատմունքով որ և է օգուտ տալ այս ընդհանուր գոր-
ծին, որպիսին է թատերական գործը. բաց յայլմանէ, խնդրել էի
կարծիքը նաև որ. Աղամեանին, որն, առանց յիշայլութեան,
այս բանիս մէջ նշանաւոր տեղ պիտի ունենայ: Կատարեցիր խրն-
դիրս, թէ ոչ չպիտիմ. եթէ կատարած ես չլինիս, մինչև անզամ

թերթած չկինիս տեսրս, ևս չեմ կարող բարկանալ վրադ, իմառնալով թէ՛ հրքան թանգ է ըսւ այժմեան ամէն մի լուղէն: Յետ ձանապարհ ձգելուս այդ յօլուտին՝ ևս գործը շարունակեցի, և թէպէտ վերջացուցած չեմ, բայց բովանդակութիւնը արդէն ունի մի ամբողջութիւն (եթէ կարելի է այսպէս տուել), այնպէս որ հեղինակի ասելիքը արդէն երկում է: Տակաւին գործը ի կատար չասուցած, տակաւին նորա յղութեան մէջ, ևս կամենաւմ եմ նորա կենսականութիւնը ապահովացնել, այսինքն, նրքան կարելի է, ներելի թերութիւններէ արդէն իսկ աղասիկ, որպէս զի, յետ աւարտելուս ստիպուած չկինիմ նորից և նորից ուղղելու և փափոխելու, որով ամէն գեղեցիկ բան կորցնում է ամբողջութիւն և ստանում է մեր «հանկաներու խուսամտ հոսղանի» կերպարանքը: Ես կուզէի ամբողջ 2 գործողութիւն (ամենը երեք կ'ուինին, բացի նախերգանքն) ուղարկել թիֆլիզ, որ այստեղ պր. Սունգուկեանցը, Զմէկեանցը, Ա. Յովհաննիսիանցը և այլք, և մասնաւոր Քիւրքչեանցը տչքէ անցնէին... Ես ցենսուրայի մտուն չեմ խօսում. արդէն վաղուց է, որ ցենսուրան իմ զրչի վրայ իւր արգելման կնիքը գրել է, եթէ այժմ կամ Գամառ-Բաթիպան կամ Սիւլիկը գարնան տերեների գալարութիւնն ևս զավեն նա պիտի տեսնէ կամ ջանայ որսներու տէրութեան ընդդէմ մի ձըդտամունք... Ես կուզէի չմեղանչել հոգեբանութեան և էսթեթիքայի զէմ... ահա որտեղ որոնում եմ երիտասարդ ոյժերի ինձ օգնութիւնը: Ի՞նչ և իցէ: Այժմ խնդրում եմ, որքան կարելի է շուտ վերագարձնէր տեսրակը, որ, ինչպէս տասցի, վրան տւելացնեմ ձեռքիս տակի գտնուած շարունակութիւնը և ձեռագիրս ուղարկեմ, ուր որ վերը յիշեցի:

Այժմ ևս Զեղ 2 խնդիր ունիմ, ուն, խնդրեմ կատարէք, իսկ եթէ կատարել, որ և է պատճառաւ չէք կարող, խնդրեմ Զեղ խօսք տուէք՝ ցման մուսանալ և մարդու չասել:

Առաջին խնդիրս այս է. Ի՞նչ էր խելական, անսուտ պատճառը Հ-ի զուրս զալուն ձեմարանէն. ի՞նքը ելաւ, թէ արտաք սեցին, ի հարել, բաղաքավարի ձև տալով այդ արտաքսմանը: Ի՞նչպէս վարժապետ և մանկավարժ ճանաչվում էր (այս երկու խօսքը ևս ստամիկ ջոկում եմ, դուք եւ ջոկեցք) և ի՞նչ պաղաքար կազմուած է առնասարակ նորա լատինագիտութեան և յուշ-

նագիտութեան մէջ: Ինձ ցանկալի էր հեղինակական կարծիք-ները ձեմարանի վարժապետաց և պլիաւորապէս Քանանեանին: Երկրորդ խողիրս: Ես, ըսւ կարծիքի վրայ հիմնուելով, այսպիսի մտերմութիւն ցոյց տուի պր. Հ-ին, որ հաւատացէք, այդպիսի զգացմանց արտայատութիւն միայն կարելի էր ունենալ հարազատ եղբօր, այն էլ՝ տղինի, խելօր և տուքինի եղբօր: Ես նորանից խօսը էի տուել որ հեակեալ օրն նա գարձեալ ինձ կուգայ, ես նրան կ'ատանմ բաղաքազիու, հաշտարարի, Ա. Ալաձալհանի տները, յիսոյ միասին կ'երթանք Կոկոյեան վարժարան, յիսոյ Ռոստով միասին կ'ձաշենք (իմ խրճիթի անյարմարութիւնը խօ լաւ գիտես, ես այդ բարեկամաբար յայտնեցի նորան) Շչոլօբովի մօտ և յիսոյ կ'նայենք մեր արուեստանոցները և, վերջապէս կ'երթանք մեր ըլուսպ, ուր նորան պիտի ծանօթացնէի տմին հայերի (իմ բարեկամների) հետ: Պր. Հ-ը իջել էր Կ-ի մօտ, որն, երիի գիտես, ինձ տառներիցն է: Երրոր պր. Հ-ը երեկոյեան հետացու ինձանից, առանց ծանուցանելու, զգեց եւ վիտիս, տսիս թէ կոուփով թրեց վրաս... Ես էւոզէի իմանալ խելական պատճառը նորա այդպիսի անմիկնելի վարժունքին: Բայց ես կրկնում եմ նորան այդպիսի քննոյշ զգացմունք արտայալակիլս էր այն պատիւը և սէրը, որ կուզէի քեզ ցոյց տալու՝ ցուցնելու քու գոված և սիրած մարդուն: Կուզէիմ, կ'պահանջիմ մեկնութիւն այս իլրթին պատահարին. առացէք ինձ ուղիքը, թէկուզ գորանով ինձ ստատիկ մեղագրուծ լինիք և կամ... նոյն խոկ Հ-ին: Շատ սակաւ որտառնել է, որ ես ցայդ աստիճան թրած և արհամարհուած լինէի:

Այս երկու հարցիս տնսուտ պատասխանները սպասում եմ, չիմանաս որ հետերը պիտի կտուիմ, ամենին ոչ... Կամ մարդիկ, որոնց սիրտը կ'նմանի զաղակուրին. հէնց որ ցաւեցաւ՝ մէջէն թանգագին մարդարիու կ'ձնի:

Որդուս տեսամք, ինցիքը թօրի հետ խօսեցաւք. օգնեցի՞ր: Ապասում եմ անհամբերութեամբ նամակիս պատասխանը:

Վշտացած մի. Պատկանեան.

Հաղիւ հաղ Գամառ-Բաթիպան փակել էր իր տչքերը: Դեռ նրա մարմինը սեղանի վրայ չէր դրւած, զաւակներից մինը

վրդովուած վազեց ինձ մօա և յանձնեց ինձ «պահելու համար» նրա երկերը, բացատրելով, որ այդ «ասաողները» եկել են և չյարգելով հանգուցեալին որոնում են այս ինչ այն ինչ գրուածքը ոչնչացնելու համար: Իսկ Տվիխառում ճէնց մահուան գոյցը ստանալով, «Արծագանք»-ի խմբագիրը խկոյն սկսեց տպել այն «Աստառ»-ը, որը Գամառ-Բաթիպան արգելել էր տպել: Դա արդէն մէկ տեսակ քանքան էր հանգուցեալի գերեզմանի վրա:

Ռ. Պատկանեանի կենսագրութեան մէծ նիւթեր կտան նրա նամակները և առաջին տեղն են բռնում դրանց մէջ այն նամակները, որ գրւած են Քիրովիչ Պատկանեանին և Գէորգ Քանանեանին: Այդ նամակները մէնք յանձնել ենք սրանից քանի տարի տուալ և ան Սարգսեանին, որպէս զի նա տպէր «Մուրճ» տմաւթերթում և յիսոյ յանձնէր իշմիածնի թանգարանին: Ամսաթերթը խափանուեց, ուր են նամակները, չզիտենք:

Գամառ-Բաթիպան կնքեց մտհկանացուն 22-ին Օգոստոսի 1892 թ. իր ծննդավայրը՝ Նոր-Նախիջևան, գեղեցիկ, տար, ամառնային օր: Ամառանցից գալով քաղաք և անցնելով քաղաքային վարչութեան տան մօտից, ես նկատեցի շատ կառքեր կանգնած այդ տեղ: Երկի պատահել էր մի բան, մի արտակարգ բան և ես վագելով բարձրացայ սանգուղքի աստիճաններից: Վարչութեան գահինձում ժողով է կազմւած քաղաքաղլիսի Մ. Ե. Պալապանեանին նախագահութեամբ: Գամառ-Բաթիպան մեռել է: Որոշուել է թաղել քաղաքային հաշւով քաղաքային գերեզմանուցում: Մենք բողոքում ենք և յայտնում ենք հանգուցեալի կտակի մասին:

«Կհանքիս մէջ մի հատ սին փառք ունեցայ,
Սուրբ Էջմիածնում թաղվիլ ցանկացայ.
Սիրական իմ ազգ, թէ Աստուած սիրես,
Եսո իմ մի հատիկ իդըս կտարես»:

Բայց այդ անկարելի էր և մէնք պահանջեցինք, որ թաղումը կայանայ Սուրբ Խաչ, մէծ հրապարակախօս Մ. Նալբանդեանի կողքին, որպէսզի մտնելով վանքի տաճարը և իջներով եկեղեցու սանդուղքներից, մէնք տեսնենք երկուսին կողք կողքի կանգնած, տեսնենք և ճանաչենք մէկի ընարի հանձնարը, միւսի սուր գըրիչը, մէկի «Հիմի Էլ լուհնք»-ը, միւսի «Հիմի Էլ խօսենք»-ը, մէկի

«Հայկ ու Լեռնին մոռանունք, եղբարք»-ը, միւսի «Հայկ ու Լեռնին յիշենք, եղբարք»-ը, որպէսզի մենք տեսնենք երկուսին, մէր մտաւոր կեանքի այդ երկու հսկաներին: Եւ բազգաւոր են այդ հսկաները, երբ հանգիստ ննջում են Ա. Խոչ վանքում, նրանք չեն տեսնում այն խեղճերին և այն խենթերին, որ այժմ նըստ չեն առաջանում այն խեղճերին և այն խենթերին, որ այժմ են մեղանում, այն թիւու տպանդիս տճել են և բազմացել են մեղանում, այն թիւու տպանդիս էրներին, «իսկական հայերին», որ ատում են օտարերին կորօրէն, այն թշուաներին, որ ատում են ազգ, փախչում են ազգութիւնից և ուրանում են հայութիւնը: Կապիկը աւելի նման է մարզուն, քան թէ այդ խմաստակները Պատկանեանին կամ Նալրանդեանին: X

Ժողովում ինձ առարկում էին, թէ քաղաքային գերեզմանոցում աւելի պատուաւոր մարդիկ են թաղուած, քան թէ Գամառ-Բաթիպան, թէ Ա. Խոչ վանք թաղուելու համար պէտք է եղմիտնից թոյլաւաթիւն: Ես պատասխանում էի ապագայ սերնդի տնտեսից, պահանջում էի անաշառութիւն և ասում էի, թէ վարչութիւնը եթէ թաղէ մէծ բանաստեղծին քաղաքային գերեզմանոցում մէծ յանցանք արած կը լինի ամբողջ հայութեան գիտականութեամբ: Աւզարկացինք համոզուեց: Աւզարկացինք համոզիրի: Տեսաջ: Պալապանեանը համոզուեց: Աւագ քահանան ու Լուսուորիչ եկեղեցում զապահը թոյլաւարեց: Աւագ քահանան ու Լուսուորիչ եկեղեցում գաղաքայ քարտզ. «Յիշատակները, բայց չիշենք: Գամառ-Բաթիպան մեզ համար տասնեակ տարիներ Սիւլիւկն էր, նա պոկում էր մեր մէկ համար տասնեակ տարիներ Սիւլիւկն էր, նա պոկում էր մեր միամակները, քսում էր մեր վրայ մուր, քարկոծում էր, մտրակում էր մեր բարեկրը, թունաւորում էր մեր հանգստութիւնը: Ի՞նչպէս մոսանայինք»: Ինչպէս մոսանար հայր քարոզիչը...

Բայց թաղումը հայակապ, հարուստ և շքեղ էր: Կանաչ գալարէ կամարներ, զոյնզգոյն զրօշակներ, պատկներ, պատկներ անվերջ և խուսն, մէծ բազմութիւն:

Փառաւոր թաղում...

Այն, մէնք հայերս, չզիտենք գնահատել մեր ոյժերը, մեր հանձարները, բայց թաղել թաղել փառաւոր, առաջնակարգ, մէնք միշտ պատրաստ ենք:

Գնա միսիր, տրի սիրեմ...

Սիրեմ դիակ... լոկ դիակ...

Խոհարհւելով՝ Գամառ-Քաթիսայի կտակի տուաջ, մենք զի՞-
մեցինք քանիցս, ուր հարկն էր, զրով, անձամբ, բայց անկարող
եղանք մեծ բանաստեղծի մի հատ և վերջին իդը կատարելու...
թէ թաղման ժամանակ, թէ արձանը կանգնելիս, մենք աչքի
տուաջ ունեցել ենք այդ հանգամանքը և եթէ մի օր ստացւի
թոյլտութիւն, մարմինը կարելի կը լինի տեղափոխել և կտակը
կատարել:

Այժմ Ռ. Պատկանեանի և Մ. Նալբանդիանի վրայ մենք
դրել ենք արձաններ, որ տաղանդաւոր քանդակութ Անդ-
րէս Տէր-Մարուքեանի աշխատութիւնն է: Մենք յանձնեցինք
Ս. Խաչ վանքի վանահայր արժանապատիւ Վահան վարդապետին
մի գումար (500 ր. մօտ), որպէսզի նա հոգայ այդ երկու ար-
ձանների վրա: Վանահայրը, որ վայելում է Նոր-Նախիջևանցոց
սէրը և յարգանքը, համարում է իր տնեսավորմ պարտքերից
մինը հոգալ նրանց վրա: Ողջ ամառը զեղեցիկ ծաղիկներ գարդա-
րում են վանքի այդ սիրեցեալ անկիւնը:

Յիշենք այստեղ մեր տաղանդաւոր բանաստեղծ Ծատուր-
եանի ուսանաւորը, որ նա արտասանել էր արձանի բացմանը:

ՈՒԹԻ ԵՍ, ՀԱՅ ԲԼԻՌՈՒ...

(Գամառ-Քաթիսայի յուշարձանի տուաջ).


Ո՞ւր ես, հայ բըլբուլ, ձայնիդ է կարօտ
Մեր հոգին էրված, մեր սիրտը եարում...
Սև սուզ է պատել մեր կեանք ու օրին,
Սև թռւխպ է կապել մեր սալ ու ձորին.
Գիշելն է անլոյս մեր կեանքը մաշում,
Քո լոյս-երգերի կարօտն ենք քաշում.
Էլ մեղ չես երգում գարնան տուաւոտ...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, երգիդ ենք կարօտ...

Ասրէսամբ ընկած մենք վայ ենք կանչում,
Բախտաւոր ազգն մեզ չեն ճանաչում.
Ծարման ենք, նօթի, օտար, խըղճալի,
Հաց-ջուլ ենք ուղում—մեզ թոյն են տալի.
Մեր ճամրէն դժումբ, մեր ճամրէն քարժու...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, ձայնիդ ենք կարօտ...

Անտէլ հօտի պէս, անկայան կեանքում
Մենք յօշտպում ենք գայլերի ճանկում...
Երկինք ենք նայում—նա չի մեղքանում,
Մեր լեզուն կտրած մեզ խաչ են հանում.
Անձէն մատաղ ենք կապած ձես ու ոտ...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, ձայնիդ ենք կարօտ...

Լեզուով չի պատմուի հայի դարդ ու ցաւ,
Հայի արխւնով աշխարհ ներկուեցաւ...
Աիրտն է մղկըտում, սիրտն է սեանում,
Ոչ որ մեր լացին ականջ չի անում.
Եթիմ կանզնել ենք զերեղմանիդ մօտ...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, երգիդ ենք կարօտ...

Բըլբուլ գու մեզ հետ տանջվում ու լալիս,
Մեր անյոյս օրին—յոյս էիր տալիս.
Գու երգում էիր—մղկ իմ, մի սրգա,
Յուսով եմ, քո վարդ-գարսոնն էլ կըգայ...
Բայց, աւազ, ուր է գարուն վարդանու...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, ձայնիդ ենք կարօտ...
ԿՐ. ԶԱԼԽՈՒՇԵԱՆ.



1.

ՆԵԿՈՐԴՆԵԲԻ.

Յուզվում է ծովի անլոյս, մըսայլ գիշերին,
Խոր մոնչում, որպէս առիւծ վիրաւոր.
Մերթ կատաղի ցատկում ժայռոտ ափերին,
Մերթ թուլացած՝ քաշվում խորքերն հեռաւոր...
Լուռ կախուել են երկնից գումարան ոև ամպեր...
Չար սուլում է մոլեզնածուփ, ժանտ բամին...
Ժամն է ահեղ, դըժոխաշունչ, մահարել—
Ահոելի՛ է տարերքի խազն այդ ժամին...

Բայց մի անահ նաւորդների քաջ խըմբակ
Ծովի խորքից, ահա այդ ծով-խաւարում,
Խոր ձեղքելով ալիքները դըժնողակ,
Իր յաղթ նաւը զէպի ափն է նու վարում:
Վարում է քաջ, վարում, կովում անընդհատ.
Կըսուի տաղնապն առելի՛ է ոյժ տալի.
Նըրա կըծքում վառ շողում է ջերմ հաւատ—
Պիտի հասնի՛ նաւահանդիսոտ ցանկալի...

Ով ընկերներ իմ ոսկեվառ խոհերի,
Որ ներշնչուած ապագայի յայսերով,
Դուք ձգտում էք միշտ վարդաշող օրերի
Մեր ծով-կեանքի փոթուլի զէմ կըսուերով—
Կըսուէք անվախ, կըսուի կոչէք փոթորիկ.
Առաջ տարէք կեանքը այս ժանտ խաւարում...
Դուք էլ ներուս-նաւորդներ էք, սիրելիք,
Իմ հայրենի ծով-ալեկոծ աշխարհում...

2.

ԳԻԾԵԲԸՄՈՒՏԻՑԻ ԵՐԳԵՐԻՑ.

Լեռան լաճնջերից հովաբոյր շընչով
Գիշերն է իշնում՝ լոյսերը վասած,
Իշնում նըրբաքող թհերը փըսած,
Ու յուշիկ անցնում սաղարթի միջով...

Եւ զով համբոյրով նու ձանապարհին,
Սիրով մօր նըման, անուշ զգուանքով
Ներհ է շըշընջում մեզմ օրօրանքավ
Թաւշայ գալարին, ծաղկին ու ծառին...

Ներհում է երկերն օրօրների տակ,
Յոգնած ցերեկուայ անլուս աղմուկից,
Լաւինն էլ որպէս մի բոյր կտրեկից,
Սփոռում է վերան շողահիւս վերմակ...

3.

ՄՈՒՐԵՑԻԱՆԻ ՄԵՇՔ.

(Թարգմանութիւն).

Մեռաւ նայ որպէս արքայ մեծապանձ,
Մեռան... Բայց ով էր—ոչ ոք չիմացաւ.
Միայն տեսան թէ՝ ինչպէս կուչ եկած՝
Նա հին լաթերով ծովի տփ եկաւ:

Եկաւ ու պառկեց քարերի միջում,
Չեռքերը խոչած ցաւակար կըրծքին.
Եւ թոյլ հայեացքը, ուր կեանքն էր հանգչում,
Նա յառեց անհուն, կապոյտ երկնքին...

Իսկ նրա վերե, որպէս հըրեշտակ,
Թըռչում էր ամպը երկնի երեսով.
Եւ ճեսուն՝ ազմա, պայծառ, կապուտակ
Փայլում էր ծովը անդորր մի լուսով...

Ա. ԽԱՏՈՒՐԵԱՆ.

Եալթ, 1909 թ.

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ.

Սահակ ու Մեսրոպ անբաժան, և Հայրիկ ու Նահապետ իւրարմէ անբաժան մեղմէ անբաժան։ Ասոնց համակրանքը ալ սըրբացած է մեր մէջ։ Եղան քնար սիրտ, խրախոյս և սփոփանք, ակնկանիրու անրջանքնին պարզուկ պապիկնիրու անոյշ լեզով վիսեցին, հիասքանչ մտիկ ըրինք ու սիրեցինք զիրինք, վասն զի Հայաստանի բերնով խօսեցան։ Նահապետ գրքերու մէջէն մեղի պատմեց մեր հողին պատմութիւնը, իսկ Հայրիկ Արարատեան գաշտէն ձայնեց մեր եղեմաշունչ երկրին փառքին, ողբին արձագանքը:

Արտի պատմութիւնը հաստակութեան կը թողում, գրչին, մաքին պատմութիւնը զրականութեան։

Ինչ էր Հայրիկ իբր գրագէտ։

Հայրիկ իր առջև նկատած է երկու հիացումի պատկերներ։ Հ. Արսէն Բագրատունի հէ, Սլիշան։ Ասոնց քնարը զինքը խանչ գավառեր են, անոնց մեղմ ու պարկեշտ արձագանգն եղած է, ինքնին Հայրիկ իր «Հրաւիրակ Արարատեան» քերթողական գրքի յառաջարանին մէջ կը խոստովանի թէ իրեն շարժառիթ եղած է։ «Ե օրինակ Մհեծաննար Քերթողն Բագրատունի»։ Անզուզական մշակուած միտք մեծ վարպետ Բագրատունին՝ Հայաստանին Հայրիկը իրեն աշակերտ կ'ունենար։ Իր երկերն են անոր ուսուցիչները։ Հայրիկ ինքնուղնութեան վարժարանէն եղած մեր նշանաւոր գէմքերէն մէկը կ'ըլլար։

Ո՞չ ախտանիան հայկարան, այլ պապենական բերթող Հայրիկ մեղաւ։

Սիրով Հրաւիրակին ունկնդիր, մաքով կ'այցելենք Արա-
բատիան երկիրը:

Հոն փոփոխութիւնները ներհաջ տպաւորութիւններ ունին
մեր սրտին վրայ. Հայրիկ մի տա մի կը բանայ նահապետական
գարեւու պերճագեղ պատկերները, որոնց կը յաջորդեն սպաւոր
անապատական աւերակ տեսաբաններ, նախ փառայեղ կեանք, յե-
տոյ կոտրած է կենդանութեան ծառը, հայկական մոխիրը կը
ծծէ այցելուին արտասուրը:

Հայրիկ հայլական սիրտ է և հոգի, մեր մարդկային ցեղա-
պետ Ազամէն ազինական գրախաէն կը սկսի իր քերթողական
պատմութիւնը. պահ մը հովուերգական երգը կ'երագենք, Ազա-
մին հետ կը խայտանք դրախտի բարաստանական զարդ ու հըր-
ծուանք երէներուն, թոչուններուն և ծաղիկներուն հետ, պար-
կեշտագեղ քօղով կ'երթանք ասաքինի Սէմ և Յարեթ զայգին հետ,
նոյեան մերկութիւնը գոցելու, կը պժոանք նախանձի հոգիէն, որ
արիւն վազցուց, պղծեց դրախտին կոյս հողլ: Մասհաց ստորսուէն
առաջին պատարազի ձենձերին սուրբ բուրումը կը համի երկնք,
ու վերէն Աստուած կը խոնարձի հոտն առնելու այդ զահամուն-
քին, և այդ սիրուն պատկերը Հայաստանի եղեմաշունչ հորիզո-
նին վրայ կը գծուի. կը տեսնենք Մծրնայ հայրապետին անոցը
նինջը, և Մասիսէն իջած հրեշտակը որ հայրապետին կը յանձնէ
կտոր մը նոյեան տապանէն: Ու կ'ուզենք քալել Արարատեան
գաշտին վրայ, քաղել ծաղիկները որոնց վրայ մեր նահապետնե-
րը, թագաւորները կոխեր անցեր են մեր ոսկեղէն փառքի օ-
րերուն:

Եւ տեսէք ինչ առողջ ժամանակակից իմաստախրութեամբ,
կը խոկայ, կ'երգէ, կը խորհրդածէ, ընութեան ծաղիկ միտք, հայ
սիրտ Հայրիկ կոյս հանձարը:

«Վաշ, քանի՞ քաղցր էր նոցին կենցաղ երկրիս Արարատու.
Յորժամ ոչ էր ըընաւոր և հարկահան անարգորոյն,
Ոչ կը ոփումն անաւագին և աղալակ զըրկեցելոյն,
Ոչ իշխան ոչ իշխեցեալ կամ թագաւոր և ժողովուրդ,
Ոչ զօր ոչ պատերազմ և խաղմարար աշխարհաւեր:
Ոչ ՚ի սուր ձուլէր երկաթ այլ ՚ի մանգաղ և գերանդի
Լոկ ՚ի պէտս երկրագործին և ոչ մարդոյն մարդախոշոշ»:

Եւ այսպիսի գաղափարներ ունենաւը հիմայ, լուսաւոր կար-
ծուած գարուս մէջ իտէալական գիւցազնութիւն մը կը համա-
րուի, Հայրիկ գաղափարական այդ խրոխտներչնումը ունեցեր
է 1850-ին: Սայցիկեան այդ համաշխարհական եղբայրակցութեան
գաղափարը այն ծաւալը դեռ չէր գտած ինչ որ հիմայ յայտնի է:
Կէս դար առաջ Հայրիկ նահապետական հաւասարութիւն քարո-
ղած է, ուզած է ջնջել քաղաքական և աղքայնական խարողա-
կան կաշկանգումներն, ուզած է վերցընել եղբայրակցութեան ար-
գելքները: Զէ ուզած ձանշնալ սահման, ցանկապատ. իմ և ըսյի
գծոխալուր ձանը չէ ուզած լոկը ու կը բողոքէր ուրիշն ար-
գար վաստակին պառուղը յափշտակողին դէմ. Կ'օրհնէր ձակտի
բրտինքով վաստըկած հացը: Նախանձելի կը զըանէր նախապատ-
մական համեստ խրճիթները, և դաշտերու մէջ արկակէղ աշ-
խատանքը:

Հայրիկ իր «Հրաւիրակ Արարատեան»-ով մեզի չէր տար-
տզգասիրական վէպ մը, կամ գիւցազներգութիւն մը: Տարա-
գրեալ հայութեան կը յիշեցընէր Հայտատանի անցեալը փառա-
ւոր՝ և ներկայն ողբերգու. դեռ իր վարպետը Հ. Բագրատունին
չէր հրատարակած «Հայկ գիւցաղը», և ահա Հայրիկ կ'աճապա-
չէր կը շարժէր իր քերթողական քնարը: Բագրատունին Հ. Ար-
մէն Վիրգիլիոսի «Մշակական»-ով դատած ու քարտզած էր հայկա-
կան չափը ու այդ չափով Հայրիկ կ'երգէ իր Արարատեան հրա-
գիրակը. զինքը իր բառով կ'անուանեմ «քնար թուլադաշնակ»,
բայց կատարեալ հայրենասէր, լի զգացմունք, և զգացուած հոգի
է Հայրիկ: Հայոց մանկանին կը մտածէ քնարը զարնելուն, հայ մա-
նուկիներուն կը յիշէ թէ որքան մեծ էր հայ ցեղը, ինչ ճոխութիւն կար
Հայտատան, կը պարծի Բագրատունի գեղապանծ օրերով, և սուր-
բերը որ Հայտատանի աղքային եկեղեցւոյ պաշտպաններ են, ա-
նոնց հակիրճ ջատագովանքը կ'երգէ. Եղիշէն կը յիշէ և տնոր
Աւարայրի գիւցազները, կ'ողբայ գտապանները, աղեխարշ որտի
մորմոքումով կը բամբառահարէ գտղթականին հայրենասիսութիւ-
նոր: Բայց ամենէն աւելի բնարը կը յուզուի, երբ անցեալ փառ-
քին վրայ կը թրթուայ սրտին լարերը: Իր վերջին երգը աւելի
զրական շնորհք մունի, վասն զի իր ծանօթ ծննդավայրը Վանայ
Ակարագիրը կ'երգէ, հայրենասիրական զգացմունքին հետ միա-

յուցած է տեղագրական, աւանդական պատմութիւնը և նկարագրութիւնը: Այդ երգին մէջ կայ վ.իրգիլիոսի «Մշակական»-ին քերժողական շնորհքին համեստ կաթիլ մը: Հայրիկ իր այս «Հրաւիրակ»-ով կը յիշեցընէ Արխոտակէս Լաստիվերացիի ողբական նկարագրութիւնը Անոյ և ողբերգու քերժողական շնորհքը Ներսէս Շնորհալոյց: Իր բառարանը աղքատ է, ունի սակայն մուրացիկ գեղեցիկ բառեր Բագրատունիան գանձարանէն:

Որչափ լացինք, հայրենքի սիրով, որչափ մորմոքեցանք, և իրաւունք ունի «Հրաւիրակի» քերթողը երգելու:

«Ոչ կարեմ այլ հանգուրժել և չունիմ յիս տեղ արտասուաց.

Զի լըցաւ ծոցըս ողջոյն՝ ի գերարտօսր աշաց գետոց.

Ո՞հ, ով տէր, զիս արտասուաց ամմն եղիր հայոց մանկուոյն»:

Եւ այս երեք տողը՝ անմոռանալի կը մնան. փափուկ, զգայուն սրտարեկ զգացմունքի քնար մըն է այդ բարբառը, տիտրիրականութիւն:

—

Հայրիկի սիրու կատարեալ հօր սիրո է, կը զգայ ցաւը, վիշտը, տառապանքը ցեղին՝ որուն ինըը հայր է, և հարազատ հօր կոկիծները կը լացընեն, կը յուզեն: Անկեղծութեան այդ գրոշմը անուրանալի է Հայրիկի հայ երեմիականներուն մէջ:

Վանկոյժ, Հայոյժ, տիրունի քնարներ են, արուեստը պահ մը մունալու ենք, սիրոն է ողբացողը: Կու լայ, կը լացընէ: Վանքաղաքը վշտերու վառարանն է գարճած. Հայրիկ իր «Վանկոյժ»-ով չի կրնար մարել իր հայրենիքի կրակը. ինչ է ուրիշն այդ արձակ ողբերգութեան նպատակը. «Ես մի կաթ ջուր պատրաստեցի, չէ թէ այրած ժողովուրդին մորմոքեալ սրտին ջուր տալու մաքով զի զորա համար զետեր և ծովիր պէտք ենա այլ մի միշտնայ զպրատանց աղբատիկ մանուկներուն ծարաւն ու պապակը զովացնելու համոր»: Ողբերգութեամբ մեզմէլ հայ մանուկներուն սրտի ցաւը... Բայց չէ, իր լեզուն ուրիշ է և նպատակը այլ, Հայրիկ ուղիր է ողբալ ցաւերը իր հայրենիքին. այս է իր պարզ ու զուտ նպատակը: Ստրկանալ, ամէն վայրկեան թշնամիին հարուածներուն տակ ընկճիլ, բանարներու լուծով կաշկանդուիլ, տառապիլ, այդ կեանք չէ մեսնել.

սակայն յուսահատութիւնը բնաւ առաքինութիւն մը չէ: Լեռնացած տառապանքները սրտէն հանել կուտան յուսահատ հառաչներ: Եւ Հայրիկ թէկ շուտով չի լքանիր, և սակայն իր ժողովրդին աղիողորմ պատկերները զինքը այնքան կ'ահարեկեն, որ կը սափուռի լալագին ողբալ. «Ողբմիմ քեզ, ժողովուրդ Հայոց, ողորմիմ, արդիօք լաւագոյն չէր քեզ, որ միանգամ մեռնէիր և կնքուէր քո հանգստեան գերեզման և գու երթայիր գաղարէիր առ հարս քո, քան թէ այսպէս ի գետին թալկանալով արինացամար մեռնիս»: Եւ կը ցաւի որ հայը գիւցազնութեան գաս չառնիր: Հայրենիքի վրկութեան համար՝ պէտք դիւանագիտական գաս տանել, և պէտք է անձնանուիրութեամբ մեռնել:

Մի առ մի կը տեսնենք նկարագրուած մեր վշտերու պատկերները. անսնք սոսկալի են, սակայն դժոխային ահարկութիւն մը կ'աղղէ Հայրիկի սա խօսքը. «Ո՞չ ոչ, մեր զմեղ անգիտաբար ջախջախեցինք և արդ փշուր փշուր եղանք»: Եւ ո՞հ նշանաւոր կոմ աննշան հայ զրիչ այս տիտր ճշմարտութիւնը չի հաստատեց գողգոջուն ձեռքով:

Հայրիկ զիւանագիտական խոր տհուութեամբ օժտուած է: Քըրտական կարմիր սխրագործութիւնները զապողը՝ պիտի ըլլարինին թուրբը: Եւ ասոր համար կարեոր էր թուրբ և հայ իշրարու հաւատարիմ մնալ, իրարու եղբայրութեամբ ձեռք տալ և զործել. այսպէս մտածեր են մեր ամէն ջոջ հայ խոհեմ դասակարգը: Հայը պատրաստ էր կարծես իր համերաշխութեան ձեռքը երկնցնելու, սակայն զիմացինը սուրբ պատեանէն հանած կանգնած էր. ու այդպիսի պահապանին բնական էր որ Հայրիկ պիտի ըսէր.

«Նախատեսէ, նախատեսէ, ո՞հ թուրբաստան. սուր ու դանակ քաղաքակրթութեան պատեսին մէջ գիր, զիտացիր եթէ ջաշնաս միշտ քո վաստակաւոր եղն իւր վարած ակօսին մէջ մորթել լինչ կը լինի այնուհետեւ քո շանս, ոչինչ, միայն միսն ու կաշին. և յայնժամ զու անագան ուրիշն կուշաբերիս. և աւազ, կը տեսնաս որ երկիրդ անմշակ մնացեր է, հացին ու գանձին սովը կը տիրէ, երկրին զաւակներ քաղցած կը մնան: Ծանիր ուրիշն ծանիր, այդ ժրագործ եղին շահաբեր արդիւնքը, փոխանակ աղապուն պահելոյ՝ գարման տար ու պարարտ պահէ զայն,

որ իւր ուժով կարենայ վարել ըս խորդացեալ երկիրը»: Ահաս-
նացած, ամբանացած թուրքը կարող չէր գիւանագիտօրէն խոկալ
ու գործել: Այդ անոյշ յորդորները գազանացած խուժանին հա-
մար բնաւ օգուտ մը չունին: Թուրքը ոչ միայն չուզեց ըմբռնել
հայ ցեղի բարեկամութեան ուժը, այլ ընդհակառակն բրտօրէն
մտածեց, իր զէնքը չէր բաւեր, բուրդ վայրենիներուն ալ ուուր
ու կը ակալ տուաւ որ հայութիւնը հայ օճախէն բնաջնջ վերնայ:
Զարմանալի չէ, թուրքի քաղաքականութիւնը իր հարազատ
որդիներուն ալ չի ինայեց, իրեն զաւակները և իրեն ապագան
կործանելու ամէն ջանք գործ զրած է, աւելի մեծ պահանջ մը
կար՝ ժամանակաւոր իշխանութիւնը չի կործանելու ուա-
հանջը: Բնանակալութեան հրէշին ոտքին տակ հաւասարալէս կը
ձուան թէ Ալլահին և թէ Մահմէտին զաւակները: Հայրիկ ըմ-
բռնեց որ թուրք բռնակալը միշտ անսասա կը մնայ, և իմացաւ
որ հայկական հլու հալատակութիւնը, կատարեալ մահ է. ինքը
թէ աւետարանի մաքուր, խղճամիտ բարողիչն, և սակայն ակն-
յայտնի իմացուց որ հայր այլ ևս պէտք չէ սարուկ մնաւ, թշնա-
մին կ'ապատակէ հայն ալ պէտք է ապատակել, ուրիշ կերպ կա-
րելի չէր. հայն ալ պատիւ ունէր. հայկական անձնասիրութիւնը
կը վառէ իր այս տողերով. «Միթէ գուհնաց կաւ ևս զու աշխար-
հիս երես, ևս էլ կը զատեմ զքել թէ այշչափ ստրկանսս և ա-
զարտես մարդկութեան ազատ պատիւ»: Ու պէտք է նկատել
որ հայուն թշնամին աւետարանին ըմբռնած թշնամին չէ, հայուն
թշնամին վայշագ գազանացած մարդկութիւնն է, կրօնը և ազգի
ոխերիմ ոստիս հրէշը: Աւետարանը պատառիրած չէ որ երբ գու-
զանները ճիրաննին երկնցնելով պատուն մեր մէկ երեսը, գործ-
նանք և միւսը... Մեր թշնամիները, ըմբռնենք որ գուզաննիր են,
մեզի ալ թշնամի, մեր Աւետարանին ալ թշնամի:

Հայրիկ թէ իր հայրենի հողին մէջ մանկութիւնը, պատա-
նեկութիւնը անցուցեր է և կատարեալ հասուն և ծեր հասակին
ալ այցելեր է մեր բնաշխարհի սիրուն վայրերը, բայց իր մէջ
տարագրութեան վիշտը, շատ կոկծալի է: Պանդխտութիւնը բանտ
կը նկատէ. «Ո՞հ, ևս էլ նոյն ըղձով կը փափագիմ, որ միանդամ
արձակիմ այս պանդխտութեան շղթայէն, երթամ ոտքովս
շրջիմ և աչքովս տեսնեմ մեր աւերած աշխարհ, և թէ լամ թող

արտասուքս այն կարմիր հողոյն վերայ կաթի, ուր կատարուե-
ցան հայեր և ուր թափեցաւ անմեղ մանուկներուն և անըիծ
կոյսերուն արիւնը»: Եւ այս անկեղծ ըզձանքներէն վերջը, կը
սկսի իր սրտամմիկ «Աշխարհնը»: Ու կարծես մաղձուու-
թեան քնարն է որ չուզեր մեղցընել անցիալ ու ներկայ կոծը:
Հայրիկ ինչպէս ուրիշ եկեղեցական գրիչներ՝ տեսնելով հայ
հօտին գառնուկի պէս յօշյօշումը, ողբին լարերով կը չանայ
Հայաստանի ցաւերն մեղմացընել: Հայրիկի ողբերգու գրիչը
վիստական և իրական պատկերներ կ'ուրուազրէ, և գժրազգարար
սուզի ներկը կը տիրապիտէ. կորմիրը սկին հետ թանձրացած
կը գրոշմեն Հայաստանի ողբերգու պատկերը: Բայց չի մոպ-
կը Հայրիկ Արարուի, Եփրատայ ջուրը խմեր, մեր սարելուն
օղը ծծեր է, կազդուրուած կորիծ հայ մեծ դէմքն է, և որով իր
պատկերներուն կը փչէ խիզախութեան շունչը: Պատառիկներ
արտազրելով հոս իր նկարագրութիւններէն, անոնք թարգման
կըլլան իր գրչին փափուկ նկարչական ներշնչումներուն, լահնը
իր աղու աշխատանքն:

«Դստերը հայոց, բիւր երանի կուտայի ձեղ նոր Շահա-
պաս մի գար զձեղ ի զերութիւն վարէր, և զուր երթայիք միա-
համուռ և կամակար թափուէիք Երասխայ զետին մէջ, զետն
զձեղ զլրէր տանէր՝ ի կասպիտական ծով, ծովն ձեղ գերեզման
լինէր, իւր խոր անդունդին մէջ ծածկէր ձեր մերկութիւն, քան
կերպ կուտական արեան մէջ թաթախելով նշաւակէր զձեղ վատ-
թէ կուտական վերաբերութիւն»:

«Հայոց լերանց մտերիմ էրէվայրիք, և դուք իսկ վայրենի
գազաններ, բացէք ձեր որջեր, ցնյց տուէք ձեր մութ խորշեր,
հիւրասիրեցէք հայոց փախուցեալ կիսեր և կոյսեր, որ մարզա-
կերով գազաններէն վախչելով ձեր գթութեան կապաստանին»:

«Ո՞վ ևս զու, ողորմիլի կին, որ մերթ խուճապիլով կը
փախչիս և մերթ ծունկերով կթուալիս ի գետին.
Հերովգէսի գահիձներ զքեղ կը վարեն, ոհ, երկունրդ առ երկիւզի
հոսեր զքեղ ըմբռներ է, սորտ համտր անցար մտար մեկուսի
ցու ինաբոյս արտին մէջ, զու ինքնին անդայեալ ծնար, զաշտի
կոկուզ խոտերէն խանձարուր շինեցիր, փաթութեցիր մանկիկդ.
չզիտեմ թէ բերկրեցմբ, երբ անցաւ երկունք և ողջամբ ծնար»:

«Երիկուն էր, քո տիսուր ոև սրտին հետ մութ գիշերն ևս եկաւ զքիդ պատեց. այլ ևս ապահով եղար թէ քո վարիչ որսորդ ներ անցան. առիր նորածին մանուկի՝ զնացիր մօտակայ զիւղ. մանկիկդ կու լար կաթ կ'ուզէր, և զու՞ հաց-հաց կը խնդրէիր. զի քաղցէն նուազելով կաթդ ցամքէր էր: Զգիտեմ, զժբանդդ կին, թէ այսուհետեւ ազատեցար բազէներուն ճանկերէն»:

«Փողոցէն ելէք, քահանայք, մտէք այդ մերձակայ տան մի սենեակին մէջ, ուր երկու նոր ամուսնացելոց հարսնարան և առագաստն է. տեսէք, զուցէ կը ճանաչէք. ճերես դնւք պատկ դրիք ու կապեցիք այդ զժբանդդ զլուխները. տեսէք զոյտ համանման նորահաս կարիճ ամուսնաներ, երկու լծակից սիրելիները, զորս վայրագ քիւրտեր միմիանց վիրայ գնելով ընդ գետին զամեր են, որ զիտես թէ ուխտեր էին նոյն իսկ մանոււան մէջ իրարմէ չըածնուել»:

«Ժամնար, թնդ այդ ցցահան զիակներ, մտիր ՚ի տանտուն թոնրին սալլսուփն ՚ի վեր առ. տես, մարած մոխրին վերայ խանձողած կոճդ մի կայ, հան ՚ի զուրս. մի կարծեր թէ այրած հացի կուտ է այդ, այլ հացթուխ և հացարար տանտիկնին է, որ մինչ բարկ թոնիրին շուրջ նստած անօթի Քիւրտին համար հաց կ'եփէր, ապիրատներ կերան նորա հաց, զարկին ձգեցին վասած թոնրին մէջ ու զնացին»:

«Արեն ՚ի մայր մտաւ, այլ ձեզ համար հանգիստ ու զաղար չկայ, կտրիճ ժամնարներ. Տովիրթի նման առաքինացէք, զիշերաժամուն ելէք՝ լուսով ժողովեցէք հայ մարտիրոսաց նշխարներ. մայրերու զրկէն ու կուրծքէն մի բաժնէք յօշոտուած մանուկներ. մի դպիք, մի կրկտէք այդ արիւնշաղախ զիակներ. պատան պէտք չէ, կանաչ խոտերու մէջ փաթթեցէք Հայոց կանաչարեւ և ծուռումուռ մեռիներ. թէ պատառ մի կտու կը զըտնէք, կենդանուցն մեռած Հայոց հոլանի կիներուն և կոյսերուն տուէք, որ պատառեն իրենց առականքը. բաւ է՝ թէ այդ անտէք մեռիներ, Քրիստոսի անուան զոհեր՝ իրենց արիւնուռ շապիկներով և պատառատուն ցնցոտիներով թաղէք: Թողէք նոցա ողիներ երթան Երկնից մէջ պայծառազգեստ լինին»:

Հայրիկի «Հայզոյժ»-ի այս պատառիկները մը զգայուն հայու սիրու չեն պատռեր. լինչ է այդ լեզուն շարժողը. Հայաստանի

վիշտն է որ Հայրիկի երջանիկ հոգին կը յուզէ. կարծես կը բացուի մեծ գերեզմանը, ու չենք կրնար ներս հայիլ: Սոսկալի է տիսրութեան պատկերը: Հայրիկի միայն «Հայզոյժ»-ը բաւական է զինըը զգայուն զբագէտներու զասակարգին մէջ ամենէն բարձր մէկ աթոռին վրայ հստեցընելու: Այդ համեստ զիրքը մեր Երեմիականն է. դեռ զայն մեր ծոցէն չենք կորզերու թուականներէն մնացած մեր հոգին, հայ հոգին ծծող սուրբը:

Հայրիկի երեակայութիւնը նշուլած է շատ երփներանգ ու փափուկ մտքեր. ու մինք իր պատկերներով կ'երազենք Հայաստանի զոնէն ներս պարկեշտ հայ հարսներու ամօթխած գորովական կացութիւնը, անոնց ահաբեկութիւնը խոշտանգիչ է. ու հայ պատաները, հարս ու փեսայ, քաղցած մանուկներ՝ իրենց ահաբեկիչ զիրքով, տիսրութեան տաճար մը կը կանգնեն. հոն կազօթէ Հայաստանի լալկան բնարը:

Հայրիկի «Հայզոյժ»-ական ամէն մէկ պատառիկ կարող են վիպասանութեան նիւթ ըլլալ. և վիպագրողը կրնայ ստեղծել զգացմունքի ուժանդիկ գիրքը, ուր կարելի է կարգալ մեր վըշտերու սրտաճմիկ վիպուածոց պատմութիւնը:

Հայրիկ «Հայզոյժ»-էն առաջ ու վերջը՝ շատ գլած է, սակայն «Հայզոյժ»ին հետ անման կրնայ մնալ այն ընդարձակ քերթուածը, որ ողբերգ մէքը մեծ հանրական հայ մարտիրոսումին: Կ'երգէր. բայց իր ձայնը չի լուծ, պատրաստուինք թէ ինչպէս զնահատուած է իր այդ երգը: Դժուարահամ Արփիարն է, որ կարգալով այդ քերթուածի տուաջին մասը՝ «Գեղաւի»-ի մէջ, կը յայտնէ իր տեսութիւնը իր այս որոշ բառերով. «Գեղաւիսաւական այդ հանդէսը նաև գրական ալ համ հոտ ունի: Ու թէ երազմաթիւ յօդուածներ կը գրաւեն ընթերցողին ուշուղութիւնը, բայց Հայոց Հայրապետին թոփին է որ պիտի յափշտակէ անոր հոգին: Հրափիրակ Արարատիանի բանաստեղծը Արարատ՝ կը ձայնէ Ս. Ղոկար. ու հոնիկ՝ ամէն Հայոց:—Արուն համար կրնանք ըսիւ եթէ ոչ կաթողիկոսի մը, և Հայրիկ կաթողիկոսի մը բանաստեղծութիւնը համար «Ճաշակեցէք և տեսէք զի քաղցը է Հայրիկ»: Հոս ամբողջովին կը հրամցընենք*
* Քերթուածին մէկ մասը անտիպ քոփս կը մնար, այժմ ահաւասիկ յարմաք կը գտանձ զայն ի լոյս ընծայելու: Ե.

այդ, համով հոտով քերթողական քաղցրութիւնը. միշտ նկատեցէր որ այն՝ սրտէն կը բղխի, ոչ հանձարէ:

ՊՐԵՅԵՐԸ. ԶԵՆԵԵՒԻ ՅԹԵՍՏԱԿԻՆ.

Հրեշտակ հոգիս իմ վերացոյց,
Տարաւ իջուց մեռելոց դաշտ.
Ո՞ւր է, զիտէք մեռելոց դաշտ,
Ի Բարելո՞ն թէ Հայաստան.
Հայաստան է, Հայաստան,
Հայոց աշխարհ և հայրենիք.
Ուր զոհուեցան անմեղ անպարտ
Հայ զաւակներ բիւրշիւր հազար:
Ես շուրջ եկայ մեռելոց դաշտ
Հոգիս պատից զարհուրանք.
Դաշտին երես լեցուած էր ողջ
Մարդոց ցամքած ոսկերուօք.
Ասի, աւազ, ոսկերք հայոց
Դուք տի տեսնաք խաչէն յետոյ
Այն հրաշալի յարութեան օր:
Տեսայ մի տեղ քարակարկառ
Կոյս մի նստած վերէն կուլար.
Գերեզման էր քարակարկառ
Ոչ զիր ունէր, ոչ խաչաքար:
Ասի. աղջիկ, ինչո՞ւ կուլաս
Ի՞նչ է անունդ, ուստի՞ ես դու,
Քաղքըցի ես թէ զիւղացի.
Ի՞նչ բան ունիս մեռելոց դաշտ:
Ասաց. «Սօնէ է իմ անուն,
Ես չփառեմ քաղաքն ինչ է.
Ես զիւղացի եմ, զիւղացի,
Մշոյ զաշտի Խորհոյ զիւղէն,
Եւ այս զաշտին մէջ ծնած եմ,
Մեր Եփրատոյ գետին եգեր,
Ինչպէս ողումիր է ինձ մայրիկ»:

Զեմ մոռացել, ես կը յիշեմ.
Նո մինչ կ'երթար ոչխարին կիթ,
Յաւն ու երկունք բռներ է զինք
Եւ հասնելով Եփրատին ափ
Զիս ծներ է ողջամբ աղջիկ.
Սուրբ Եփրատին ջրով լուացեր,
Ո՞հ, չունելով խանձարուրիկ,
Կակուզ կանաչ խոտով ծրարեր
Եւ տուրիկին մէջն է զրեր:
Կաթի սափորն հետ տուրիկին
Ուսին առած զիւղն է գարձեր:
Ես զիւղացի եմ, զիւղացի
Զարքաշ աղջիկ եմ զիւղացի.
Դու տառմ ես, ինչո՞ւ կուլաս,
Ես որք մնացի տպա չի լամ:
Ասի, Սօնէ, խօսիր դու ինձ ցաւերուզ ճառ,
Գուցէ զանհմ ես քեզ մի ճառ:
—«Յաւս մհծ է լեռներու չափ,
Դու չը կարես գտնել մի ճառ.
Հէրիկս այստեղ ըսպանեցին
Այս քարերուս մէջ ծածկեցին.
Մէրիկս առան տարան գերի.
Ո՞հ իմ մէրիկ, անուշ մէրիկ,
Սօնէն թողիր որք ու մինիկ»:
Ասի. Սօնէ, չունիս քուրիկ
Որ մենութեանդ ընկեր լինի
Եւ վշտերուզ քո վշտակից:
—«Ա՞հ, իմ քուրիկ, Նազլու քուրիկ,
Որ նշանուած էր Մուշեղին.
Էն էլ հետ մօք զնուց զերի
Որ քրդի տան նա հարս լինի:
Լսեց Մուշեղ քաջ մշեցին,
Հեծաւ տրագ իւր նժոյզ ձին,
Ասաց կ'երթամ ես ի կոխ,
Կամ կ'ազտամ գերի նազլուն

Կամ կը մեռնիմ նորա սիրոյն»:
 Ասի, Սօնէ, չունիս աղբէր,
 Քո վերջի յոյս և ապաւէն:
 Ասաց.—«Ունիմ ես մի աղբէր,
 Կտրիմ, ջիվան, հայրենասէր
 Նա պաժ* ունէր սոսի նման
 Ուսէն կախէր թուր ու վահան.
 Ա՛ն, նա թողեց հայրենի տուն,
 Գընաց օտար երկիր պանդուխու,
 Ո՛չ թուղթ ունիմ, ոչ բարի լուր
 Չգիտեմ ուր է, մեռաւ թէ ողջ»:
 Ասի. Սօնէ, անբաղդ Սօնէ,
 Աշխըրհիս վերէն էլ տէր չունիս:
 Ասաց.—«Աստուած է և Զանշե,
 Որ որբերուս նա հայր լինի»:
 Ասի. Զանշե դու ճանաչես.
 Ասաց. «միայն անուն լսեմ.
 Ես որդեգիր եմ Զանշեին,
 Աշկերտ նորա որբանոցին»:
 Ասի. Սօնէ, ես լուր ունիմ,
 Լուրս վատ է, չկարեմ խօսել,
 Գումկան լինել խեղձ որբիկիդ
 Եւ վրդովիլ մատաղ հոգիվ:
 —«Խօսիր, Բանբեր, դու մի պահեր,
 Ես էլ երազ վատ եմ տեսեր.
 Կստուած բորին դարձնէ,
 Չեմ վրդովիլ ու խոզվիլ,
 Ես վարժած եմ ցաւեր տանիլ.
 Պատմեցի քեզ միթէ մոսցար.
 Ինչեր անցան իմ ու զլիսէս
 Չկարեմ խոյս տալ ճակատագրէն»:
 Ասի. Սօնէ, ո՞չ և աւանգ...
 Նոր գոյժ հնչեց Մոսկուայէն,

* Քրդերէն՝ հասակ:

Մեռաւ Զանշե և թաղեցին:
 Պարծող Սօնէն լոեց այս գոյժ...
 Եատ տատանուեց կանացի ոյժ.
 Պահ մի մնաց նա լուս և մունջ,
 Ինչպէս արձան որ չի խօսում.
 Խաժ աչքերուն զոյզ ակներէն
 Հոսեց թափեց աղի արտառնը,
 Լեզուն բացուաւ ձայն արձակեց
 Ո՛հ, իմ Զանշե, միթէ մեռար:
 Ո՛չ անունդ անման է յաւիտեան:
 Հայր և մայր իմ թողին զիս որբ
 Եւ դու թողիր Սօնէն քո որբ»:
 Յոյսը հասաւ Սօնէին յօդն,
 Սօնէն դարձաւ լուրջ և զգօն
 Սրբեց աչեր, դարձուց ի վեր
 Գէպի երկնուց կտպոյտ վրան,
 Կեցցէ, գոչեց, յոյս ու հաւատ,
 Մեռաւ Զանշե մահկանացուն,
 Ողջ ես դու, ով երկնաւոր հայր,
 Աստուած դըթած և Բարերար,
 Որ կը հոգաս ճնճղուկներ,
 Դու չես մոռնար քո խեղձ որբեր:
 Ասի. Սօնէ, ես ախ դառնամ.
 Հայոց դաշտի ծաղկիներէն
 Բաղէ կապէ մի ծաղկեփունջ,
 Տուր, որ տանիմ քո Զանշեի
 Գերեզմանին պսակ դնեմ:
 Ասաց. «Թիաթոս դու շուրջ եկար
 Մեռելոց դաշտ ծաղիկ չունի,
 Խորշակ փչեց հարաւ կուսէն,
 Խամբեց, թափեց բոյսն ու ծաղիկ:
 Իմ վարսերէս փունջ մի հանեմ
 Ոլորելով պսակ հիւսեմ,
 Թաց աչքերուս ցօղով թրջեմ,
 Տար Զանշեի անման շիրմին,

Այս է միակ սուրբ յիշատակ
Իր որբացեալ հէզ Սօնէին»:
Հարցուց Սօնէն. «Ո՞վ էր Զանշե.
Պատմէ զու ինձ նկարագիր»:—
Ասի. Զանշե փոքրիկ մարդ էր,
Հսուակ կարճիկ, ուսեր կուզիկ,
Հողին բարի սիրտն էր աղնիւ,
Իւր ուսումն էր իրաւաբան
Միշտ ջատագով ճշմարտութեան.
Բարի խորհուրդ տալ պատրաստ էր
Ով որ լինէր նա չէր խնայեր.
Գրի մշակ էր մեր Զանշե,
Տիւ ու գիշեր անխոնջ արնէր.
Թափէր ոչքէն լոյսն ի թղթին,
Թուղթն լինէր փող և ոսկի,
Ոսկին փոխէր հաց և սնունդ
Ճարակ լինէր իւր որբերուն:
Ասաց Սօնէն. «Ափսոս, ափսոս,
Պէտք էր Զանշե որ շատ ապրէր,
Մեզ որբերուս ինամ տանէր.
Ասութոյ կամք օրհնեալ լինի»:—
Ասի. Սօնէ, ողջամբ մնաս,
Յոյն ու հաւատ զքեզ պահէ.
Հերիք ողբառ լաս ու կոծիս,
Թռաղ գերեզման քարակարկաս,
Թող մեսելոց գաշտի ողբեր,
Կ'անցնի ձմեռ, կուզայ զարուն
Մենելոց զաշտ ծաղկազարդի,
Անջատ, անջատ ոսկերոտիք
Շարժին հրաշիւք, կցին իրալ
Շունչ մի շնչէ կենդանաբար
Յառնի կանգնէ մեսելոց զաշտ.
Սօնէ, չմեռնիս, ապրես անչափ
Մինչև համես հարսնութեանդ օր.
Ո՞ւ տայր, և ես ողջ մնայի.

Քո հարսնութեան երգ երգէի.
Մինչ վերածնին Հայոց որդիք,
Եւ Հայաստան յասնէ փառօք.
Օլհնեալ է օրն այն յարութեան
Ասաց հրեշտակ իմ առաջնորդ
Ե՞ս եմ զուարթուն աւետաւոր
Ես աի հնչեմ յարութեան փող,
Ասաց այս բան և վերացաւ:
Ասի, հրեշտակ զիս ուր թողուս,
Առ տար զու զիս ուսափ բերիք.
Ասաց. «Լաց զու մեսելոց դաշտ,
Ապասէ աւուրն այցելութեան»:
Ասի. հրեշտակ, ո՞հ, մինչի ցերը
Նոտիմ ու լամ ողբանուէր.
Ասաց. մինչի տեսնաս աղեղ
Նոյան նշան և ծիածան,
Կամոր կապած երկնուց երիս,
Մի ծայր Մասիս, միւսն Արագած
Եւ Եսային հնչէ պատգամ,
Այսպէս ասէ տէր զօրութեանց,
Աւ ես հաշտեալ եմ ես ընդ քեզ
Ո՞վ տառապեալդ Հայաստան
Որ զայս հիւսեց և ողբագրեց,
Ուժգին ելաց Հայոց Հայրիկ:
Ասի Սօնէ, մնաս բարով,
Յոյն ու հաւատ զքեզ պահէ,
Դարձիր, Սօնէ, գարձիր քո տուն.
Բաւ է հերիք թափես արտսունը,
Թող մեսելոց գաշտի քո սուզ,
Թող զերեզման այդ քարակոյտ.
Մոսցիր հայրիկդ, մոսցիր մայրիկդ,
Մոսցիր գերի Նազուռ քուրիկդ,
Անդարձ պանդուխտ ջան աղբերիկդ:
Ես ողբակից եմ քեզ Սօնէ,
Անդին կորուստ է քո կորուստ,

Դու ճար չունիս էլ գտնելու,
 Դարձիր, Սօնէ, դարձիր քո տուն,
 Հայրենի տան մարած ճրադ:
 Գնա վառէ, մի թողներ մութ:
 Վերջին բողբաջն նո դու Սօնէ,
 Նոր տի ծաղկիս պտուղներով.
 Կայտաս սիրուն մանկիներով,
 Շուտ կը մոռնաս անցելոյն վիշտ,
 Խայտաս, բերկրիս որդիքներով,
 Խորնոյ գեղի Սօնէի տուն
 Թող շէն մնայ չըփակուի դուռ,
 Թող չպակսի հացն ի գաշտէն,
 Առատ բարիք մառանատնէն,
 Դէմ հիւրերուն, աղքատներուն,
 Միշտ բաց լինի Սօնէի դուռ,
 Թող վառ մնայ քո տան թոնէր,
 Ծուխն երդիքէն ելնէ ի վիր.
 Տևանին գրացիք, ուրախ լինին,
 Սօնէին տուն շէն է ու շէն.
 Մեր շինական ժողովուրդին
 Շէն տան նշան ծուխն է ասեն:
 Է՛ դու բանքեր, ասաց Սօնէն,
 Ինչ խօսում ես յորդոր յորդոր,
 Կոտրած որտիկս շինել կ'ուզես,
 Ես տուն ունիմ, որ գառնամ տուն
 Տունս քանդուեր, աւեր դարձեր,
 Եւ բուերուն բոյն եղեր
 Ոչ մարդ կայ, ոչ մարդահոտ,
 Ոչ տիրասէր, ոչ անտասէր,
 Շուն ու կատու չըմնաց տուն:
 Սարեակ ծիծառն ունին բունիկ,
 Ես բունաւեր եմ, բունաւեր.
 Ասես թողնեմ մեռելոց գաշտ,
 Մոռնամ անգին իմ կորուսաներս,
 Դառնամ գնամ հայրենի տուն.

Մարած ճրադ վառեմ լուսեմ,
 Շինեմ տնակս և շէն պահեմ:
 Ի՞նչ օգուտ է և ի՞նչ պարծանք,
 Որ սոսկ միայն Սօնէի տուն
 Ճրադ վառի և շէն մնայ,
 Մինչ անուանի Մշոյ երկրին
 Հազար հազար ճրագներ մարեր,
 Այնչափ զոհեր, այնչափ արիւն
 Դեռ չշիջուց մոլեգին հուր,
 Դեռ գուժ հնչէ Սամնոյ սարէն,
 Սամնոյ քաջեր կոտորուեր են,
 Մնացորդ ճիտեր, մնացորդ ճիռեր
 Ո՞հ ժուռ ու մուռ ճըմլըվեր են.
 Ազատ որդիք ազատ լերանց
 Անմեղ էին գերթ այծեմունք,
 Առնն խեթկիչ եղջիւր ունին,
 Եղջիւր վտանգ է մեզ վտանգ,
 Զարնենք վշրենք այդ եղջիւրներ.
 Մեզ պիտոյ է քոլիկ* ոչխար
 Որ նա լինի հլու հնազանդ
 Որ թէ մորթենք և թէ բերթենք
 Անմոռնչ կայ չհանէ ձայն:
 Անգութ անխիղճ բռնակալաց
 Այս օրէն և դատաստան,
 Գուռ այս բաներ գիտես բանքեր,
 Աշխարհ դիտէ և վկայէ:
 Տէր գտառաւոր, արդար Աստուած,
 Քեզ թողուած է որդին ու աղքատ,
 Տառապեալ քո Սօնէին,
 Իմ գթած Տէր, զու այց արա,
 Ես չունիմ տէր, տիրական
 Իմ տէր դու ես, ինձ այց արա:
 Թէ ողբակից ես, ով բանքեր,

* Անկոտոյ:

Եխել ցաւոյս իմ կարեկիր
 Մի ջանար զիս մխիթարել,
 Անմխիթար է որբ Սօնէն:
 Թող որ մնամ մեռելոց գաշտ
 Մօտ հայրիկիս ի գերեզման:
 Եփրատին ափ ուր հէդ մայրիկս
 Ցաւոց զաւակ ծնուռ Սօնէս,
 Ես ուխտեր եմ ապրիլ այս տեղ
 Մինչև առնէ Աստուած հոգիս:
 Իմ կուսական ոսկերոտիքս
 Կոյս մարտիրոս իմ քոյրերուն
 Ոսկերոտեաց հետ խառնուին,
 Երանի թէ վաղ մեռնէի
 Մանէր արեն իմ արշալոյս,
 Խաւար փակէր աչքիս իմ լոյս
 Որ չըտեսնէր դժբաղդ Սօնէն,
 Ճակատագիր ու օրերուս:
 Ինչ վհատեալ և յուսահատ
 Դու բան խօսիս Սօնէ ջան:
 Դարձուր աչերդ, գարձուր ի վեր
 Դէպ ի հիւսիս այն բարձրասար,
 Հա կ'երեի Գլակայ վանուց
 Կաթուղիկէն խաչն ու նշան,
 Ուր բազմեր է իւր բարձր աթոս
 Մշոյ Սուլթան Սուրբ Կարապետ,
 Որ Քրիստոսին քաւոր եղաւ,
 Եւ մկրտեց Յիսուս Փրկիչ,
 Նորս սուրբ աջ պահպանէ,
 Մշոյ երկրին ժողովուրդին:
 Որ քան զամէն սուրբեր մեծ է
 Մկրտիչն առ մկրտեան
 Միշտ բարեխօս է առ Քրիստոս:
 Կանչէ Սօնէ, կանչէ յուսով,
 Սուրբ Կարապետ կանչէ քեզ յօդն,
 Նո չի մոռնար Մշոյ աշխարհ,

Մուշն ու Տարօն իւր գերդաստան:
 Դարձիր Սօնէ, դարձիր ի տուն,
 Բո պահապան է ամլորդին:
 Ժրացիր Սօնէ, ժրացիր յուսով,
 Ժրացիր խաչով և հաւատով,
 Քիզ աւետիս տամ, աւետիս,
 Այցելու տէր մօտ է Սօնէ:

Հայրիկ այս քերթուածը գրելուն, իր վրայ ծանրացած էին
 Ջարգերու թուականին երկնարերձ տառապանքները. միայն
 Վասպուրականի հայը չէր որ զինքը իր Հայրիկը կը ճանչնար,
 այլ ամբողջ Հայաստանին հայը էր և Հայրապետը. Ու հայուն
 ցաւերը անսահմանորէն ծովացած էին: Սօնէ կը պատկերէր
 սգաւոր, վիրաւոր, հաշմանդամ, լքեալ Հայաստանը. Զանշե բա-
 րերաբութեան հրեշտակը պիտի սփոփէ մեր որբերը, բայց եր-
 կար չի տեեր այդ սփոփումը: Հայրիկ յոյսերու վառ խանդով
 կը նուազէ, չուզեր որ Սօնէ յուսահատի. Խաչն վերջը յարու-
 թիւն կայ, այդ յոյսը կուզէ արծարծել Սօնէի լքեալ սրտին
 մէջ: Բայց խաչուած Հայաստանը վրկութեան նշոյլ մը չի տես-
 ներ: Սօնէն մահուընէ կը սպասէ երջանկութիւնը: Խեղճ Հայրիկ
 շատ սպասեց, յուսով ապրեցաւ, սակայն Այցելու տէրը որ մօտ
 էր, չի հասու: Հ. Ալիշան ալ յուսախարութեամը մտաւ զերկ-
 ման, և նոյնպէս Հայոց Հայրիկը աղնուական շողոքորթ յոյսէն
 խարուեցաւ:

Օր մը Փիէր Քիար հայասէր բարեկամո՞ իր մտերմական
 մէկ բանակցութեան առթիւ՝ ինձ կ'առաջարկէր. «Ախ, որքան
 հիանալի էր Հայրիկի «Արծուի Վասպուրական»-ի էջերէն լու-
 սատպել կարեորները և ցոյց տալ հանրութեան, թէ այդ պատ-
 կառելի ծերունին՝ կէս գար տուած ինչ մեծ գեր կատարած է»:
 Համամիտ գանուեցայ Պ. Քիարի աղնիւ զպացումներուն: Ու երբ
 իրարմէ բաժնուեցանք, միշտ երբ կը յիշէի Պ. Քիարի Հայրիկ-
 եան պաշտումը, կը մտածէի, ինչ է այդ կրտկը որ մինչի իսկ
 Քրանոսացիին մէջ Հայրիկ մեծ ու անկեղծ պաշտումի խորտն մը
 կը կանգնէ: Ու երբ արդէն իսկ ինձի խիստ ծանօթ Հայրիկեան
 սիրով՝ կրկին կ'ուսումնասիրեմ, իր հրատարակած հատորներով

ալ տարակոյս չեմ ունենար: Դրիչ մը որ այդ էջերուն մէջ շարժեր է, կը տրոփէ հայրական սիրտ մը. և կարելի չէր, որ սրբառվ գործօն անհատ մը՝ այդ աստիճան հանրական պաշտում մը չունենար: Ինչո՞ւ Աբովեանի «Վէրք Հայաստանի»-ն կը սիրենք, վասն զի հոն Հայու սիրտը, կրակոտ մաքուր սիրտը քեզի հետ կը խօսի, անոր վշաներու ձայնը քեզ կը մորմոքէ. ան քու առջեղ իդէալ Հայաստանի հոգին կը մարմնացընէ, ու դու հիասսքանչ, յափշտակուած՝ ունկդիր կ'ըլլաս անոր: Գրականութեան, հոկտորութեան վարպետ շպարուած արուեստը չէ որ քեզի հետ կը խօսի այդ էջերէն, և ոչ ալ Աղասիի աննման երկնքի տեսն թաղուհին քեզ կը դիթէ, այլ Աբովեանի սիրտը որ կուլայ Հայաստանի գալաւոր հարստահարութեանց, ջարդերու, հալածանքներու վրայ: Համանման զգացմունքը կրնանք ունենալ, երբ մի առ մի թերթենք Հայրիկի ամէն մէկ հատորները, փոյթ չէ անոնց բովանդակութեան նիւթը: Միենոյն հայրական սիրտն է որ զգացմունքով կը տրոփէ: Գրագէտէն աւելի, Հայրիկ՝ Հայր ուզեր է ըլլալ. ու այս պատճառու չէ փափագած «Հրաւիրակ Արարատեան»-ի քերթողական քնարովը ձայնել. իր հատորներուն մեծ մասը քեզի հետ շատ ընտանի լեզով կը խօսին. Հայրիկ մամուլավ ուզած է ըլլալ ընտանի քարոզիչ Աւետարանին, զատիքարակ, վարժապետ, գիւղատնտես: Մեր մէջ արծարեր է Հայաստանի կրակը և գիտութեան ոէրը: Ու ուզած է համոզիլ զմեզ որ կ'անցնի ամէն տառապանք, և մենք կարող ենք զարձեալ կանգնիլ, կեանք ունենալ եթէ սիրենք գիտութիւնը: Ամէն ընկճեալ ազգ իր ամբողջական կսկիծները կը վերագրէ իր սալըրական վիճակին. և ազատութիւնը կը նկատէ աղբիւր ամէն տեսակ յառաջադիմութեան. բայց տեսէր Հայրիկ ինչ կը զրէ. «Խեղճ և ստրուկ ժողովուրդներ բանարարուած են և կը զոչեն ազատութիւն ազատութիւն: Այլ ոչինչ ճար չունին, զորա միակ ազատութեան ճար՝ լոյս և կրթութիւնն է. զու զայն երբ 'ի ձեռու բերես, այն օր է միայն քո ազատութեան տօնահանդէս»: Եւ որքան ճիշտ է իր այս նկատողութիւնը: Տգիտութիւնը դիս աւելի կաշկանդեց մեր ձեռքը, և միենոյն տգիտութիւնը ներբին պառակումի գաղափարը արծարծուն պահեր է, գիտութիւնչն, լուսաւորութիւնէն կարելի էր սպասել, ազատութեան փրկիչը:

Իսքը գիտութեան ջերմ պաշտպան կ'ըլլայ, բայց մեր մէջ իր օրերով գիտութիւն տարածելը շատ գիւրին չէր: Հայաստանի ժողովուրդը իր գութանէն չէր հեռանար, աւանդական սովորութիւններով մշակութիւնը տուած կը տանէր: Պօլիսը գիտուն էր, բայց Պօլիսը կամ Բիւղանդական մայրաքաղաքի հայութիւնը, այդ կաթիլ մը հայ ժողովուրդը՝ հանրութիւն չէր: Հայաստան կատարեալ խաւալ էր: Ու Հայրիկ շատ լաւ գիտէր որ այդ խաւածարեալ ինչ մեծ խոչընդուն է հայկական յառաջադիմութեան: Գիտութիւն քարոզովը ինքը Հայրիկ օրինակ տուաւ թէ ինչպէս կարելի է մշակել յառաջադիմութեան այդ գաշտը: Եւ անտարտակարելի է կամքը կարող է ամեն արգելք խորակել: Տեսէք Հայրիկ իր Արծուի Վասպուրական-ի մէջ ինչ կը զրէ: Ինքը ունի Պօլսեցի երախտաւոր բարերարներ, Տփխիսեցի, Պարսկաստանցի մտերիմներ «որք հայրենալոյս ձեռնտուութեամբ և հանապաղորդեան խախտուանոք, երբ ջնջանաւ մաքրոյ սրբեն տապակէզ ճակատուց մերոց զկայլակնացեալ զբիւտ և տան նույիլոցս 'ի պայծառութիւն օրնեալ Ազգիս 'ի վեր քան չկար նահատակիլ անգիներ ընդուէմ ամենայն լեռնացեալ գժուարութեանց. մի միայն նպատակ ունենալով սակաւ առ սակաւ ածեալ մուծանիլ կաթնածարաւ. մանկտին 'ի զեղաւոր տաճար լուսածեմ զարդարութիւն...» և այս տողերը իր շնորհիւ կը տիշեցընէր Նոր-Զունէն, ուր Վարագայ վանքը իր շնորհիւ կը տիշեցընէր: Պայի Խաչատուր վարդապետի տպարանական զործունէութիւնը: Հայրիկ իր պարբերական մամուլը նախ Պօլիս կը հաստատէ, յետոյ կը տեսնէ որ Հայաստանի սրտին մէջ պէտք է զործել: Վանտոսուի Վարագայ վանքը պիտի ըլլար նոր Սատիշատ մը և գիտութեան տաճար: Հոն Հայրիկի հովանիին տակ կը միծնար Արուանձեանց սիրուած սրբազան մեղուաբան աղգագրաղէտ բանասէրը, որուն համով հոտով գրիչը, անոյշ ու բուրումնաւէտ կեանքով կ'անմահանաց մեր գրականութեան մէջ: Պարբերական թերթը կը հաստարակուի շատ գժուար հանգամանքներով: Բայց Հայրիկ իր նպատակին հասած էր: իր մամուլը կը ճռնչէր Հայաստանի մէջ, անմիջական օդնութիւն, լուսաւորութիւն կը հասցնէր գեղջուկ հայութեան: Փոյթը չէ, թէ շատ հեռաւոր աշ-

խարհի մէջ կը գտնուի, ահա թէ ինչ կը զրէ իր պարբերականին մէջ. «Բազմամղոն հեռաւորութիւն տեղոյս յափանցն Պոնտոսական ծովու, յորմէ միայն կարեմք ընդունել շարունակ զրովանդակ նիւթս տպագրութիւնս, զկազալար, զթուղթ, զմելան և զայլս»: Եւ սակայն ժամանակի պահանջներուն համեմատ, իր պարբերականը փառաւոր դիրք մունի այդ հեռաւոր աշխարհի մէջ, ազգային գրականութիւնն վերաբերեալ զեղեցիկ յօդուածներ՝ իր թերթին մէջ կը կրեն ստորագրութիւնը Ռաֆֆիի և Սրունճտեանցի: Քիչ շատ նման «Արարատ» ամսագրի:

Հայաստանի ներքին ժամանակակից կացութիւնը, պատմութիւնը և գրութիւնը Հայրեկին շատ ծանօթ էր, ըստ այնմ զեղու գարման կը ժամանէր իր ազգային զաւակներուն. Անտարակոյս կակծալի էին յաւիտենական սրածութիւնները, կհանքերու անգութ մշտնջենաւոր քաղոցները, սակայն անոնցմէ աւելի հայ կհանքի թշնամի կը նկատէ Տղիտութիւնը: Հայաստանէն Պոլիս դառնալուն ինքը կը յայտարարէ թէ «Հայաստանի վշտերուն պատկերն» է ինք: Բուժումը կը տեսնէ գիտութեան զօրեղ լոյսին մէջ: Ու ամէն ջանք ի գործ կը դնէ որ հայաստան ծաղկին վարժարաններ, հոն ձայն ունենայ հայկական մամուլը: Եւ ինքը գիտնալով թէ իր ժողովուրդը բարոյական և քաղաքակրթական ինչ սնունդներու պէտք ունի, ըստ այնմ քերթողական մատենագրութիւնն աւելի կրթական զրքերու ձեռք կը զարնէ: Ու մինք կ'ունենանք իր գրչին արդիւնք վորբիկ համեստ հատորիկներ: Իմաստուն խրաներ կը կարգայ. իր նպատակն է Սոլոմոն, Սիրաք, խրատախոս մտքերու հանճարեղ բարոյախօսութիւնը հոսուցնել հայ մանուկներու սրտին մէջ: Իր այդ հատորներով հայ ժողովուրդը դրախտի ընտանիք կ'ուղէ զարձնել: Եւ Պապիկ կը դասնայ ու իր հայ թոռնիկին թեէն բանած մշակութեան դաշտը կ'առաջնորդէ զայն, ուր կը կարգայ երկրագործական սիրուն խրատներ: Հայոց Հայրեկը համեստ է, իր հայրապետական աշխուէն պարծանք կը համարի իր խեղճ ծագումը յայտարարելու. «իմ սիրեկի գաշտաբնակ մշակ ժողովուրդ, Հայոց Հայրեկ, որ այժմ ծերացած մի պապիկ գարձած է, նա սիրեց և փոքրկութիւն չհամարեց, որ ինքն պահ մի իրեն մի շինական պապիկ ձեսնայած»:

որպէս թէ Վասպուրականի Առճակ զիւղի մէջ ծնած է, Վարագայ վանքում մաճկալ եղած է, շատ անգամ ի Պոլիս գնացել եկեր է և առանց գպլոցի նա միտյն մտիկ անելով ու զրքեր կարգութիւնը մի բան սովորած է և իւր սորված կ'աւանդէ իւր սիրական թունիկին»: Պարզ հակիրճ կենսագրական ու պարզութեամբ է աւելի պերճապայծաս, բան Մակսիմ Կորքիին լակոնական ինքնաւկենսագրութիւնը համերածանօթ: Եւ զիտէ ամէն հայ անհատ, որ Հայրեկ ունի պատմութիւնը. մեր ժամանակակից պատմութեան մէջ ապրած է իրը պատկառելի գարաւոր կաղնի մը: Իր ուշագրաւ գէմքը ամէն պարագայի մէջ նկատելի կ'ըլլոյ հայ սրբարութիւն կը համեստութենէն փառքի ծայրագոյն աստիճանին կը համար, ու օրին մէկը միահամուռ ձայնակցութեամբ մաճկալ վտապուրականցի համեստ եկեղեցականը հայրապետական բարձր աթոռին վրայ կը բազմի: Ու անկէ այդ հոյակապ փառքի նորի գիտութիւնը վրայ կը բազմի: Ու անկէ այդ հոյակապ փառքի նորի գիտութիւնը վրայ կը բազմի: Ու անկէ այդ հոյակապ փառքի նորի գիտութիւնը վրայ կը բազմի: Ու անկէ այդ հոյակապ փառքի նորի գիտութիւնը վրայ կը բազմի: Հայրեկ ոչ փառքին, այլ հայրենիքին հետ էր կապուած վհճախտ վեհարանէն. իր ծերունի ալեղարդ հայրապետական օրերուն կը գրէ. «Վարագայ Խաչի սար ծածկուած է աչքէս: Վասպուրական Արծիւն էի երեխն, բայց այժմ թեաթափ ծերացած եմ, և ու տայրինձ որ նորափիտուր արծուի լինէի, թոչէի վերանայի գէթ վերցին անգամ տեսնայի բարձր քարի վերայ գրուած իմ աւերակ ըունիկս»: Հայրեկ ոչ փառքին, այլ հայրենիքին հետ էր կապուած. իր հայրենիքի ինընավարութեան համար Պերլինի վհճածողվէն ձեռը կը ձգէր 61-րդ յօդուածը, որով մեր երկիրը՝ Լիբանանի պէս քրիստոնեայ վարիչ մը պիտի ունինար: Հայաստան պիտի ապատէր հարստահարիչներու ձեռքէն, անյապաղ բարենորոգութիւններ պիտի մասնէին հայրենիքի մէջ: Թուրք Սուլթանը մեր բարերարը պիտի ըլլար. ու Եւրոպայի վեց պիտութիւնները պիտի հսկէին մեր հողին բարեկարգիչ գործին վրայ: Հայաստան կը մանէր այդ եւրոպական հեղինակաւոր պետութեանց հովանիքն տակ: Սուլթանը պարապային էր կէտ ոտ կէտ բարենորոգութիւններ մացնել Հայաստան. հակառակ պարագային վեց պիտութեանց սաստը ահարեկիչ պիտի ըլլար: Հայրեկ Պերլինէն անոյշ և երջանիկ երազով մը կը գտանար: Հայութիւնը երկար ատեն յափշտակուած կը մնայ այդ երազանքով, բայց դժբաղգարար ե-

բազը՝ ոսկեղօծ իրականութիւնը արիւն կարմիր կը մընար՝ 61-ը դ յօդուածին արգիւնքը այդ էր: Հայրիկ երբէք բովոքելէն չի դա- զրեցաւ, նոյն իսկ մահուընէն առաջ այդ յօդուածը երկու անդամ նուիրակներով Եւրոպայի վեց պետութեանց երեսին զարկաւ, անոնք թէն շահամոլութեան հաշիշով զինովցած՝ անբարոյական անգիտութիւն ցոյց կուտան: Հայրիկ իր հայր և Հայրապետ մեր իրաւունքներուն զիւցազնական պաշտպանը կը մնայ, ու միշտ խնդրող, բողոքող:

Եւրոպայի բազաքագէտ մըսած է Հայրիկի համար. «Այս, որքան կ'ուզէի պատկերանան մ'ըլլաւ նկարելու համար այս հիասքանչ գէմքը»:—Այդ գէմքին բարոյական սքանչացումը աւեհ- մի շահեկան էր մեզի համար: Հայրիկ երիտասարդ ժամանակնե- րէն սկսեալ գրաւիչ կ'ըլլայ ժողովուրդին, որուն հովիւն է, վար- ժապեալ, քարոզիչ վարդապետը: Արտասահմանի թիրթերէն մէ- կուն մէջ յօդուածագիր մը կը գրէր 1891-ին. «Բարոզի սկսու (նոր եկի արկանել յերկիր), գոներ կը խորտակին, ժողովուրդը զիրար կը կոխոտէ միանդամ տեսնելու համար այդ հիացման գէմք որ նոր հաւատք, նոր յոյս կը ներշնչէր, լոել այն սրտա- խոս ձայն, որ վարդանանց թմրած թոռներու կենդանութիւն տալու նորանբաշ զօրութիւնն ունէր:—Առաջին անգամ տեսայ զինքը, բովանդակ Արտասու աշխարհի արմանք, զարմանք զրա- ւող Հայրիկ-ն իւր հասակի կորովի առուզութեան մէջ և այնու- հետեւ սիրառ կաղուեցաւ անոր հետ»: Բայց ամբողջ հայութեան սիրառ կը հապուչը Հայրիկին հետ, վասն զի իր սրտի տրոփիւ- նով հայուն հոգեբանութիւնը կը յուզուէր: Ու ոչ միայն Հա- յաստանի և գաւառներու եկեղեցիներուն մէջ այլ նոյն իսկ Պոլսոյ եկեղեցական աւագ ընկերէն խուռն բազմութիւն մը միծ հիասքանչացումով ունկնդիր կ'ըլլան իր քարոզներուն: Պէտք է խոստավանիլ ու իր խրատական զրքերը ինչպէս ցոյց կուտան, ինքը իր զրիչը և միտքը մշակած չէ հանճարեղ հեղինակներու տաղանդաւոր զրքերով, իր մտաւորական պաշտը Ա. Գիրքէն է, անոր ընական պերճ պայծառութեամբ կը շարժէ իր յորդորական լեզուն:

—
Ժամանակը զեռ զրական միծ քայլեր առած չէր. և Հայրիկ

թէկ ինընօգնութեամբ առաջ եկած, բայց իր ժամանակին գիտուն եկեղեցականը կը համարուի: Իր Պատրիարքական շրջանը շատ նշանակութիւն ունի մեր զբական շարժման համար: Հայտաս- նէն եկած պատրիարքը մը բնակմանբար զուրգուրանքով պիտի դիտէր բնաշխարհի վրայ: Արքիար Արքիարեան Լուսունի իր «Նոր Կեանք» հանդէսին մէջ կը գրէր. «Խրիմեան Հայրիկին պա- տրիարքութեամբը Հայաստան և Պօլս աւելի սերտ իրարու կա- պուեցան: Մինչև այն ատեն պատրիարքները կուգային Պոլսոյ շրջականերէն կամ փոքրՀայքն: Նիկոմիդիա, Պրուս, Ռոտոս- թօ, Իզմիր, ասոնք էին պատրիարքներ պատրաստող մենաշնորհ- եալ քաղաքները: Իսկ Հայրիկ ընիկ վանցի մըն էր, Հայաստա- նը բարոված էր, ու Վանէն կը բիրէին զինքը: Ազգային ժողովը հայ ազգին զաղափարներուն և զգացումներու թարգմանը կը հանդիսանար: Այդ նոր սերունդին պարագլուխը Օտեանն էր, որ Հայրիկին ձեռքէն բռնեց և պատրիարքական աթոռը բարձրա- ցայ ազգին զաղափարներուն և զգացումներու թարգմանը կը հայ ազգին զաղափարներուն կը պատրիարքութեան օրով բռնոն կերպով վերստին կ'արծարծի Հայաստանի հարստանարութեանց խնդիրը, կերպով վերստին կը մտածուի հայ վարժարաններու կը թական ամենա- կարեսը զործը: Գիտուն երիտասարդներ Հայրիկի աչուըներուն կարառ կ'արծարծի Հայաստանի կը թական պէտքերը, ու մայր Հայ- մէջ կը կարգան Հայաստանի կը թական պէտքերը, համար 1876-ին խանգավառ երիտասարդները կը թական պաշտօնը իրենց մենաշնորհը կ'ընկն և կ'աշխատին. Արտասահման ընկերութեան հետուրիշ չորս կը բ- թական ընկերութիւններ կը զործեն՝ Հայաստան գիտուն աշտ- կերտ, և ներհուն վարժապետներ հասցնելու համար:

Հին ու նոր զրիչներուն հիացումը, ամբողջ զարումը հայ սերունդին սրտին մէջ պաշտում մ'ուղեցող Հայրիկը՝ առաջին ան- գամ տեսայ Գիտազարձ Պիտրոսի Ամենատիրկշեան վանքէն անդին կը լկութուրի քովերը, իրը իր ձերմակ ձին քշեց Պոնտոսի մայրա- քաղաքի զոնէն ներս. և փոքրիկ և ընկերներով Սուրբէնի և Ար- տատաշէսի հետ բարե բռնած կեցանը ու Հայրիկ իր ու ծիրանիին մէջ փաթթուած, զմեկ ու բանի տեղ զրաւ, բարեհց օրհնեց, իր հոնէն կուգային դինք դիմաւորող հինդ հաղար ձիաւորներու

բազմամբոխը։ Վանէն վերջին անգամ կը դառնար. Տրապիզոնց
զիք զինքը մեծ հանդիսով կ'ընդունէին, ազգային հոգի մը տուած
էին անոր յաղթական մուտքին. հնչակեան անգրանիկ զլուպը
դործի մէջ էր։

Եթ նոյն օրէն ի վեր անցած է զրեթէ երեսուն տարի, և
ինչեր կարդացի Հայրիկի վրայ և կրնայի գուշակել, թէ Հայրիկ
Կաթողիկոսը իմ վարած պարբերականներուս մէջ վեհափառ գրչի
աջակցական կարկառում մը պիտի ունենար. Ու իր համեստու-
թիւնը զիս կը շուարեցընէր։ Յիսուսական տիպար հեղութեամբ
անած սիրու աստիճանով, փառքով ու պաշտումով չի խրոխտար։
Երիմհան Հայրիկ, Պատրիարք առաջին անգամ Սուլթանին կ'հ-
րենայ Վանի շայախէ հագուստով. զինք շրջապատողներն ևն
բարապաններ, սպասաւորներ, սենիակապաններ, անոնց հետ կը
նստի կ'ելլայ, և այդ առթիւ զինքը քննադատողներուն կը պա-
տասխանէ, թէ Յիսուս ալ իրեն մտերիմ ընտրած էր կըկըօրս-
ները։ Ու կը մտածենք մեծ պաշտումի տէր դէմք մը, այդ ա-
մենուն հայր Հայրիկը կը ստիպուի հրաժարիլ պատրիարքութե-
նէ, վասն զի, զինքը շրջապատողները կը նեղէին զինքը, առար-
կելով թէ արիստոկրատներու մենաշնորհ չըներ ազգային ժողով-
ները։ Խամկապարական մեծ միտք մէր։ Զոր զնահատեց հասա-
րակութիւնը և հանրութեան ձայնը կաթողիկոսութեան հրափ-
րեց։

Պիտի սիրուէր Հայրիկ, վասն զի զուտ անկեղծ ժողովրդա-
կան գէմքն էր. արտասուքն ալ անկեղծ, սէրն ալ անկեղծ. ու
երբ գէմք մը ժողովրդական պաշտում մը ունի, իր գրիչը խօ-
սուն է, իր լեզուն կ'երգէ, իր գործերը կ'ամահանան։

Հայրիկ իր հիացումը ժողովրդականութեան կը պարտի։

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ.



«ՅԱԿԻ ՀԵՖԵՎՈ» ԳՐՔԻՑ.

1.

Մեղմիւ փուեց քնքոյշ մութ
Խորհրդաւոր-թափանցիկ.
Երեկոներ իմ կապոյտ,
Երազներ իմ փութանցիկ!..

Ժանհակները լուսազարդ
Լայն երկնքի ծովերում
Հիւսւածներով անաւարտ
Մոռացումն են օրօրում։

Ժըպիտներով խաղացկուն
Երգն է ձուլել իմ կեանքին.—
Սէր ու երգ է իմ հոգում,
Սիրոյ երգ է իմ հոգին!

Իմ սիրոյ պէս խորն ու մեծ
Շուրջըս աշխարհն է ծփում.
Ուկէ հերեաթ ով պատմեց
Քեզ կախարդւած իմ հոգուն...

Մեղմիւ փուեց քնքոյշ մութ
Խորհրդաւոր-թափանցիկ.
Երեկոներ իմ կապոյտ,
Երազներ իմ փութանցիկ!..

Զըգիտեմ այս տխուը աշխարհում
Որն է լաւ, որը վատ. —
Ես սիրում եմ աչքերը խոհուն
Եւ խօսքերը վճառ:

Ես սիրում եմ արտերը ոսկի
Եւ դաշտերը պայծառ,
Ես սիրում եմ խորհուրդն այն խօսքի
Որ չասիր և անցար:

Մէն-մէնակ ես սիրում եմ նստել
Երերուն լոյսերում. —
Ես սիրում եմ երազ ու ըստեր
— Ես իմ սէրն եմ սիրում!

2.

3.

* * *

Դու չքացել հս
Դու էլ չըկաս. —
Սէրը ցնորը է
Բախտը — երազ!

Քեզ չըգտայ հս
Կհանքում խաւոր.
Իմ սիրոյ լոյսն էր
Պատկիրը վառ:

Քաղցր պատրանք էր,
Խարող ժըպիտ —
Կորօտիս երգն էր
Պայծառ հոգիդ:

Սրտիս երազն էր
Թովիչ լեզուգ. —
Կեանքը հէքեաթ է
Աշխարհը — սուտ!..

ՎԱՀԱՆ ՏԵՐԵՂՆ.

ԶԱՆԳԱԿՆԵՐԸ ԽՈՍԵՑԻՆ...

Պատկեր.

Ա.

— Այստեղ հս, երիցուհի, հարցըրեց քահանան և բարձրացաւ պատշգամբը...

Լուսինը երկնային անհուն բարձունքներից նայում էր աշխարհին ուրախ, գեղաժպիտ զէմքով:

Երկուան էլ՝ քահանան ու երիցուհին, կարծես, յանկարծակի հագան արծաթեայ ցոլուն զգեստներ ու ձեռք ձեռքի տուած կանգնած մնացին:

Հրաշագեղ գիշեր էր:

Շուրջը իջել էր խորին լսութիւն. միայն երեմն զիշերահայի ձայնն էր հնչում:

Օդը լի էր ծաղիկների անուշ բուրմունքով, վարդերն ու արծաթերանդ շուշանները բարձրացնում էին գեղանի զլուխները, պատիւ տալով իրանց տիրոջը:

— Ա՞խ, ի՞նչ հիանալի զիշեր է, ասաց քահանան, դասնաւով կողմը՝ երթանք, նստենք պարտիզում:

Դնացին, նստեցին, կողք կողքի, մօտիկ, ձեռք ձեռքի տուած:

Նրանց աչքերը խոր նայում էին միմիանց մէջ, որտերը խօսում էին ու երգում անուշ և հոգեթով երգ:

Այս իրիկուն այստեղ, կարծես, երջանկութիւնն էր իջել և բախտ էին շնչում օդը, ծաղիկները, թոշունները, քահանան, երիցուհին...

Բ.

Քահանայի մաքով անցաւ իւր ամբողջ կեանքը. նա ուշ ձեռնազբուեց, նրա երխասարգութիւնն անցաւ ծանը ու զժուար զբութեան մէջ. չունենալով ոչ հայր և ոչ մայր, նա փոքր առ փոքր առաջ զնաց սեփական տաժանելի աշխատանքով և ուսումն աւարտելոց յետոյ եղաւ ուսուցիչ: Նրա լնութիւնը պահանջում էր բոլորին նուիրուել ժողովրդին, այդ պատճառով էլ նա ու բաշեց հոգեսրական դասնաւ...

Հենց այդ ժամանակները նա պատահմամբ տեսաւ մի օրինակ, որին առաջին անգամից իսկ հաւանեց և սրանց սիրեց առաջին անգամ: Եւ երբ նա յայտնեց օրիորդին իւր սրան ոչը և ստացաւ համաձայնութիւն, նրանք ամուսնացան...

Երեք տարին անցաւ անչափ բախտաւորութեան մէջ. կարծես Աստուած ստեղծել էր նրանց երկուսին մէկոմէկու համար...

Նրանց բախտաւորութիւնն ու ոչը իրանց հրապութիչ լոյսն էին: ափուում այն ամէն տեղ, ուր նրանք զանուում էին. նրանց ջերմագին ոչը բախտէր ներշնչում այն ամէնքին, որոնք նրանց տեսնուում էին:

Երիցուհին ուրախ զէմքով, վասկուկ ու մաքուր սրաով մտնում էր երնաւուների մէջ իրրե վարժուհի և նրանց զիտութիւն ու լոյս էր տալիս:

Քահանան շիտակ նայուածքով ու վասաւորուած սրաով մտնում էր հկեղեցին, ուր, կարծես, բաց էր անում ժողովրդի սիրու և լցնում եղբայրական աննըկուն սիրով...

— Ա՞խ, ի՞նչ հրաշալի բան է աշխարհը, սիրելիս, լուսեց կամաց քահանայի ձայնը:

— Եւ ի՞նչ մեծ երջանկութիւն է առլելը... առլելը քեզ հետ, մեծաշնորհ քահանաս, էլ աւելի կամաց մրմնջաց երիցուհին...

Բայց երջանկութիւնն էլ ունի վախճան, ի՞նչպէս վախճան ունի և կեանքը...

Գ.

Մի ցրտաշունչ ու մութ զիշեր, ուշ ժամանակ ծեծեցին քահանայի տան դուռը և եկան նրան տանելու մի մահամերձ հիւտն-

գի մօտ. հիւանդը պահանջում էր հոգեու հօրը, որպէսզի նա ճանապարհ լանար իւր մեղաւոր հոգուն գէպի երկնային ալքայութիւնը:

— Տէրտէր, սիրելիս, մի գնալ, ծանր է այսօք իմ սիրալ,
ասաց երիցուհին, մի գնալ, ևս վախենում եմ:

— Միամիտ եղիք, հսկիս, և շուտ կվեռապահնամ

— Մի գնալ, խնդրում եմ քեզ: Այսօր ինձ տանջում է մի վատ նախազգացում...

— Սիրող քեզ խափում է, երիցուհիս առաջին անդամը չէ, որ ևս թողնում եմ քեզ զիշեր ժամանակ. Ես պէտք է զնամ կատարելու սրբազն պարագա:

Եւ նո զնաց...

Երիցուհին մնաց մենակ, խսովայոցու որտով և արտասուքն աչքերին, զոցեց զոներն ու պատուհանները, վառեց զիշերային լսադերը և սիրալ գող՝ մտաւ անկողին:

Նա շատ տանջուից չարագուշակ մտածմունքներից մինչեւ
ուր ընի մէջ մոռացուեց:

Փողոցում այդ միջնորդն երկու ժարդ զգոյշ քայլուածքով ու շարունակ իրանց շուրջը նայելով, մօտեցան քահանայի տանը, հանեցին զբանակրից երկաթէ գործիքներ, կտրեցին լուսամուսներից մէկը և զգոյշ մտան երիցունու ննջառանո...

Երիցուհին հրեշտակի նման պառկած էր իւր անկողնում
ձեռքերը ծալած զլիսի ետե, մաղիրը սփռած բարձի վրայ, զի-
դիցկալէմ և անվրդով։ Աւ այդ հնջարանի մէջ, ուր բնակուած
էր մաքուր անմեղութիւնը, մտաւ չար կամքրու..

Երկու անժանօթները, գաղանասիրտ ու գաժան, մօտեցան երիցուհուն... բանեցին կոկորդից և անզթալար սկսեցին սեղմիւ.

— Երիցուհի, փողերդ տնւր... տնւր փողերդ... բոլորը...
կանչեցին հառապոծնեոս:

Սարսափահար, չուած աչքերով երիցուհին նայից նրանց լրաց.

— Սիմօն... Սիմօն, դժւ իս...

— Հը, ճանաչեցիր... ուրեմն... մահու է...

— Փողն... այստեղ է... առէք... առէք բոլորը... Բայց
կետնըս ինձ թողէք... կեմնքս...
— Սնւս... սնւս... մեռիք, անդգման...
Զանցաւ մի բաղէ և կատարուեց սովորված վճիռը...
Երիցուհին լոեց յուիտեան...

Ք.
Քահանան կատարեց իւր պարտքը և ուրախ սրանվ վերա-
ռարձաւ տունն:

6.

Այդ գիշերը նրա սկ մաղերը ձիւնի նման սպիտակեցան.
Նա կորացաւ, կոտրուեց ինչպէս մի կայծակնահար ծառ: Նրա
օրը սկացաւ, աշխարհն աչքին մթնեց: Աենեակի չորս պատերի
մէջ նա կատաղած տուիծի նման դէս ու դէս էր լնկնում: Նրա
աչքերը լցուել էին արխանվ, մաղերը քբքուած էին:

Օ՛, Տէր, Ալարիչ Աստուած... Ինչու... Ինչու...

Եւ թնդում էին տան պատերը նրա ձայնից ու լրւց գալիս էին ընկերները, բարեկամները, բայց յետ էին զառ-դրախտ մարդուն չտեսած, տեսնողն էլ չէր կարողանում մնալ նրա մօտ...

— Եղբայրներ, թողէք ինձ... իմ թշուառ զրութեանս ոչչ.
իս իմ խաչը պէտք է միայնակ տանեմ. թողէք ինձ խօսելու,
անվիրջ խօսելու եմ թանգարին կնոջ հետ...

Միայն երբ մութն էր կոխում, գալիս էր զիշեր ու մարդիկ ընում էին, տան դուռը կամաց բացւում էր և... տարածախոս քահանան խոչը քայլերով գնում էր խաւար փողոցներով, լայնաբաց աչքերով նայելով հեռուն, ձեռքերը կրծքին պլիսակոր, լայնաբաց աչքերով նայելով հեռուն, ձեռքերը կրծքին լայնաբաց աչքերով նայելով հեռուն, ձեռքերը կրծքին լայնաչած, արուտականի պէս. գնում էր ու գնում, մինչեւ որ հասկած էր իւր համար թանգտպին գերեզմանին ու խելայեղ ընկենում էր համար գերանի վրայ ընկնելով, նա լինքն էլ հող էր գառնում և նրա միտքը ծակելով այդ հողը, հասնում էր իւր սիրականին..., նրա շրթունքները կարծես գիպչում էին կոոջականացնիք և նրանք երկուուր երկար, երկար խօսում էին և յայտական միտքանց իրանց սրտի ցաւերը... Հանդարտ ու մեղմ ձայնը ամրանում էր, տիսուր խօսքերն ու ծանր լացը բաց էին անում

նըս սիրաը, դուրս էին սլանում և... այն ժամանակ լսում էր
մի թախծալի ու սրտամաշ երգի ձայն:

Քահանան երգելով ոտքի էր կանգնում, ձեռքերը պարզում
էր գէպի առաջ, երկինք էր նայում լացից կարմրած աչքերով
ու շարունակ երգում... Նրա երգի ելեկցները քանի գնում զօ-
րանում էին, բայց յետոյ նորից մեղմանում: Բոնկը էր ար-
շալոյսը, լուսանում էր առաւօտը և ճեռուից, կապտաւոն լոյսի
մէջ կարծես շուրջառի մէջ փաթաթուած երեռմ էր քահանայի
յաղթ կերպարանքը երկնարարձ ձեռքերով, արտասուաթոր աչ-
քերով, խառն ու քըքիր մագերով...

2

Անցաւ մի տարի...

Ժողովուրդը սպասում էր իւր քահանային նա հկաւ և մտաւ հիեղիցի:

Վերջապէս ժաղավուցքը տեսաւ իւր սիրած հոգուին, բայց... մւր էին նիմա նրա սկ մազերը, վայելուչ, բարձր հասակը և փառաւոր քայլուտածքը... Եկեղեցի եկողը տանջուտած, ծերացած ու կորաքամակ մի մարդ էր, միայն բոցավառ ու սուր աչքերով: Բայց այն աչքերը մարդ չէին տեսնում, այլ անդագար որոնեւմ էին... որոնեւմ էին... Աւրախութիւնը տեղի տուից արամութեան. կարծես թէ քահանայի հետ միասին ներս մտաւ եկեղեցի ինքը մարմնացած արամութիւնը: Երբ քահանան խօսեց ամէնքն էլ մօտ էին լուս, իսկ երբ նա երգեց, ամէնքը լույնին...

12

Մեծ պասի վերջին շաբաթը, երբ ժողովուրդը ապաշխարհանքի մէջ էր, մի օր ժամերգութեան վերջին մօտեցաւ քահանային մի շքեղ հագնուած Կրիտասառ:

— ζρ̄, Ζημόν, γὰς λα,

— *Oprahw h Stew...*

— Աստուած օրհնել. ինչ մեծ փոփոխութիւն ես կրել Սի-
մոն...

— Այս, աէր հայր, ես այժմ մի շատ հորուստ մարդ եմ,
իմ հօրեղբօր անապին հասուառելիննեն ենձ ահաւա

— *Bmrg...*

— Բայս, ուե՞ս հայր, իս ամենաանբախտ մարդն իմ...

— 19 —

— իսկ եկալ ձեզ մօտ, աէր հայր, խոստովանուելու...

— Եսամիր, որդեամկ:

Քահանան նստեց, Սիմօնն էլ դիմացը:

— Ասան, Սիմօն, իս լսում եմ...

— Ինչպէս դուք զիտէք, տէր հայր, ևս մի խեղճ տղայ
էի... առաջ, հայրս գետ չմեռած, մենք ունէինք բաւականաչափ
կարողութիւն, իսկ երբ նա մեռաւ, մենք՝ մի քանի երբայր
միասին՝ կորցրինք մեր հարստութիւնը և լնկանք ծայրացեղ աղ-
քատութեան մէջ, բայց մեր սովորութիւնները մնացին առա-
ջուայ նման, ինչպէս և մեր պահանջները. ևս իմ չար կամքի և
մոլի սովորութիւնների գերին դարձայ... և դրամ ձեռք ձգելու
համար օրէցօր ընկնում էի բարոյալէս: Բանն այնտեղ հասաւ,
որ ևս վճռել էի արդէն ինքնառապահութեամբ կեանքիս վերջ
գնել... այդ իսկ ժամանակ... այդ ժամանակ...

— Ասա, որդեմ, ասա...

— Ո՞չ, աէք հայր, չիմ կարող... Երբ այդ զորժը... ոչ, ոչ,
ձեռ ասելու ովքս չի կարում... ոչ...

— Շարունակիթը, բայց սիրտդ խոստովանահօրդ առաջ; Դու,
ի հասելէ, լաւ գիտես, որպիսակ, որ ինչ էլ ասես, հետո կմիռնի:

— Ես այժմ հարուստ եմ... ունիմ զեղեցիկ նշանած, մի
շաբաթից պիտի ամուսնանամ, ուրիմի ևս բախտաւոր եմ, չե՞
տէր հայր... Բայց այն չափ գործը, որ ևս այն ժամանակ կատա-
րեցի, գալարում է սիրաս, տրորում է ուղեղս... ևս հանգիստ
չունիմ: Ո՛, ինչ սարսափելի դրութեան մէջ եմ... կարծես սա-
տանան առել է հոգիս իւր ձեռքը և չարաչար բղկառում է նրան...
— Ե՞նչ իս գործել, ասա, սիրելիս:

— Այս, իս պէտք է ասեմ, պէտք է ձեզ ասեմ, որ հանգստանամ և ապրեմ նոր, երջանիկ կեանքով կամ... Ուրիշն առում հմ... լսեցէք... լսեցէք և սարսափեցէք, տէր հայր...

— Ասա, Միմօն, ասա...
Մութ սենհակում... անկողնի վրայ հրեշտակի նման պառկած էր մի երիտասարդ կին, կամաց բացուեց... կամաց բացուեց պատռհանը և ներս մտան երկու չարտպարձներ, «փողեր

տուր, փողերը» կանչեցին նրանք, բռնեցին կնոջ կոկորդից...
չանցաւ մի բողէ և... չարագործների ձեռքին մնաց միայն այն
գեղանի կնոջ դիտկը:

— Եւ... և... ասա, ով էր այն կինը, սարսափելի ձայնով կան-
չեց քահանան:

— Չարագործներից մինը ես էի.. այն կինը... քո կինն էր...

— Դու... դու... կանչեց քահանան սարսափած և վազրի
նման վազեց Սիմօնի վրայ, բայց... վեր բարձրացրած ձեռքերը
մտրակի նման ցած ընկան, աշքերը լցուեցին արիւնով, դէմքն
ընդունեց մի սոսկալի արտայայտութիւն և մի ձեռքով դուռը
ցոյց տալով, խոպոտ ձայնով կարողացաւ միայն արտասանել՝

— Գնա, գնա, կորիք...

Մի քանի վայրկեան քահանան մնաց ձեռքը կարկառած,
սարսափանար աշքերով դէպի դուռը նայելով: Յանկարծ նա
բարձրացրեց դէպի վեր երկու ձեռքերը, բռնեց մազերից և
բարձրածայն ողբալով, ընկաւ սրբի պատկերի առաջ... Ուրեմն
այդպէս—անցաւ նրա մտքով,—ահա կեանքի ակնյայտնի մի
ճշմարտութիւնը: Ո՞, ոյժ տնուր ինձ... ոյժ տնուր... նա իմ կեանքն
առաւ, առաւ իմ սիրտը իւր զարշ ոտների տակ և տրորեց: Նա
երջանիկ է, բայց Բո... ինչու, ինչու... և կարծիս իւր հարցի
պատասխանը լսելու համար նա յանկարծ դուրս ելաւ եկիդեցուց
և գնաց... գնաց հեռու...

Ը.

Քաղաքը մնաց հեռու նրա հոեւ:

Երեան էին զալիս զաշտեր, լեռներ, անտառներ, իսկ քա-
հանան գնում էր ու գնում: Մարդիկ, տեսնելով նրան, զարմա-
ցած, ճանապարհ էին տալիս և, զլուխները շարժելով, երկար
նայում էին այդ հաղուտղէպ տեսարանին: Իսկ նա դարձեալ
գնում էր ու գնում: Երբեմն նա կանգ էր առնում, նայում էր
շուրջը և ձեռքերը կրծքին խփելով, խօսում էր ձառերի, թոշուն-
ների, գետնի հետ և նորից՝ աւելի զայրացած ու սրտնեղած
գնում էր ու գնում.

Անցաւ երկու օր...

Գիշերը, երբ մոայլ ամպերի տակից դուրս սողաց բուժինը
և իւր թախծալի լոյսը սփոհց երկրի վրայ մի գերեզմանի մօտ

յայտնի երեաց քահանան... Նա կանգնած էր, թեարեկ արծուի
նման ողորմելի ու խղճաւել: Նրա երեսը բոլորավին սեացել էր,
շորերը պատառուուած էին, մագերը խճճուած և վշերով լի:

— Ուրիմն այդպէս — լուեց նրա սուր ձայնը գիշերուայ
մեռելային լսութեան մէջ... Ինչու խլեցիր դու իմ երջանկու-
թիւնը և ինչու լախտաւոր են աւաղակները ասա... ասա...

Այս խօսքերը նա արտասանեց դէպի երկինը նայելով:

— Ինչու չես պատասխանում... և, չստանալով պատասխան
նորից կանչեց զիւ ձայնով և կանգնեց գերեզմանի վրայ:

— Պատասխանիր... պահանջում եմ... Ա՛... չես լսում... չես
լսում... ահա ես իմ կնոջ գերեզմանի վրայ կոխեցի... քեզ աւե-
լի մօտեցայ... ասա, պահանջում եմ, ասա...

Այս ասելով նա բարձրացրեց ձեռքը, սոսկալի հայեացքով
ու դէմքի կատաղի արտայայտութիւնում նայեց դէպի երկինը և
ձեռքի գաւաղանը ձգեց դէպի վեր:

Բայց երկինքը համբ էր ու լուռ:

— Ա՛... չես լսում... ահա, տես... և, կատուի նման մաղլ-
ցելով, քահանան բարձրացաւ եկեղեցու զանգակատունը:

— Տես, ես մօտեցայ... այժմ զարձեալ չես լսում. պէտք է
լսես... ապա թէ ոչ կպարթեցնեմ...

Այս խօսքերի վրայ նա բռնեց զանգակների թոկերից և... քաշեց:

Հնչեց նրանց բարձր ու երկար զօղանջը... մէկ էլ... մէկ
էլ անվերջ, ինընամուացութեան մէջ, ուժով խփում էր նա
առանց տեսնելու ու լսելու... Նրա խելացնորի խօսքերը, լացը և
անհասկանալի երգը չէին լսում ուժգին զօղանջից:

Զանգակները խօսեցին...

Զանգակները լացին...

Զանգակները երգեցին խելացարի երգ:

Ժողովուրդը խովված ու ահարեկ գիշերուայ տարաժամ
պահուն վազեց գերեզմանատուն և տեսաւ տարօրինալ քահանա-
յին: Բայց քահանան ոչինչ չէր տեսնում, ոչ ոքին չէր ճանա-
չում. նրա ուղեղը մեռած էր, նրա սարսափելի աշքերը սառել
էին, լեզուն կապուել էր, կենդանի էր միայն ձեռքը, որ անդուլ
զանգանարում էր գիշերացին սպաւոր լսութեան մէջ:

Քահանային տարան հիւանդանոց...

Հիւանդանոցում նա ըարձ էր տալիս իւր խորտակուած կեանքը. կարծես այդ խեղճ մարդու սիրոն առել ձգել էին շիշ կացրած երկաթի վրայ և անվերջ այրում էին. նա կանչում էր ու չարչարում. կարծես նրա ուղեղի մէջ որդներ էին մտել ու վխտում էին այնտեղ: Այդպիսի ժամանակ նա պիհնդ սեղմում էր զլուխը ձեռքերով ու բարձրածայն սղրում. կարծես նրա մարմնի մէջ հալցրած արձիճ էին լցրել և նա թափահարում էր ձեռքերը ու շարժում մարմինը, կամհնալով կրակ կարած արձիճը մարմնից դուրս թափել...

Նա ամէն օր, երբ պատարագի զանգն էր հնչում, զարմանալի ճարպիկութեամբ խափում էր ծառաների արթնութիւնը և փախչում գնում էր:

Նա գնում էր եկեղեցի մարդաթափուր փողոցներով ծածուկ և աննկատելի: Օձի նման սողալով, այծի նման ցատկստելով, բարձրանում էր նա զանդակատունը և երկար, երկար առաջնայելով, վերադառնում էր հիւանդանոց:

Նա մի բան էր փնտրում, մի բան էր սպասում և մի կիրակի օր տեսաւ այն, ինչ որ վազուց տեսնել էր ուղում—Սիմօնի պսակի հանդէսը:

Փողոցը լի է՛ շքեղ կառքերով, գեղեցիկ ձիերով և ժողովրդի խուռն բազմութեամբ: Այդ բոլորը փառաւոր ընթացքով շարժում էր գեղիկ եկեղեցի:

Առաջին կառքը, ծաղիներով լիցուն, կանգ տռաւ եկեղեցու դռանը. միջից դուրս եկաւ Սիմօնը:

Քահանան ամբով մարմնով կռացաւ գեղի ցած, խայթող աչքերով նայեց Սիմօնի երեսին... տպա շտապով, առանց մի բուպէ կորցնելու դողահար ձեռքերով առաւ զանդակի թոկը, փաթաթեց վզին, միւս ծայրն էլ կապեց զանդակատան երկաթէ ցանկապատին...

— Ահա քեզ հարսանիքի ընծայ—կանչելով, զանդակատանից ցած նետեց իրան...

Սիմօնը առաջինը տեսաւ և նրա սոսկալի աղաղակը օղը ձեղքեց...*

Նոր նախիջեան,

ԷՄ. ՊԱԽՉՈՍՍՐԱՅԵԱՆ.

* Ներկայ պատկերը հեղինակը զբել է նոր նախիջեանի բառըառով և մեր ժողովածուի համար վերածուած է զբական լեզուի: Խմբ:

ՆԱԽՅԱԻԵՐՃԱԿԱՆ ԱՂԲԻՒՐԸ.

Ստանիսլաւ Պահպիշեակուց:

Ո՛, նախյաւէրժական խաղաղութիւն—

Յաղեցրն իմ սիրալ,

Ո՛, գոյութեան անքննին գաղտնիք—

Կուլ տուր թախսիս անդընդիդ մէջ:

Ո՛, վերադարձների և յաւէրժ կհանքի մշանջնաւոր կոհակ—

Լեցրն հոգիս յոյսի խնդութեամբ:

Էլեյսն, էլեյսն:

Եւ, որովհետեւ հս կամ սկզբից և եթ և պիտի վինիմ մինչեւ էրժութեան անծայրածիր սահմանները—

օգնիր ինձ, Տիրուհի:

Եւ, որովհետեւ անունդ ինձ համար միշտ և հանապազ որբութիւն էր և երեք ունայն տեղը հս նրան չեմ յիշատակել—

լիր ինձ, Տիրուհի:

Եւ, որովհետեւ տանջանքի ամենածանր բեռը հս անտրառունց վերցըի ուսերիս վրայ և տարայ խաչըս ճակատիս արիւնքը բարին զագաթը—

փրկիր, ինձ, Տիրուհի:

Էլեյսն, էլեյսն:

Չարչաւանքի և բերկութեան աղրիւր—

Ոգեորութեան անմիտ հիացում—

Աշնան փոթորկի թախծաթրթիս հառաչանք—

Ցոփութեան և սուրբ զմոյլանքների ամուսնական անկողին—

Վրէժի և նախանձի արիւնաթաթու սուր, սիրոյ և յաւէրժ հաշտութեան խորհրդանշան—

Դէպի քեզ եմ, Տիրուհի, պարզում ձեռքերս երկիւղած լոռնաբնութեամբ և խնդրում, և պաղատում՝

մի թողնիր լինձ:

Արշալոյսների և բոցաթրթիո լուսաբացի նախաղգացում—
Գարնան բեկրալի աւետարեր—
Սառոյցները հալեցնող ջերմին ճառագայթ—
Բոլոր արեների ցոլքերը կլանող տաղ—
Լեռնաշղթաները ձեղքող և ժայռերը փշող արագահոս
հեղեղ—

Ընդունիր իմ սէրը, Տիրուհի,—խաչածե ևս պանկած եմ ահա
քո առաջ երեսի վրայ, համբուրում եմ զարշապարներդ և հիտ-
ցումի աղաղակով կանչում եմ քեզ՝

Եկ, արշալուսի մսաղ:

Կասկածների խօլ գաւանութիւն—
Յուսահատութեան մէջ կախ ընկած ձեռքերի հրացնցող
թոյն—

Կախարդի գաւաղան, որ սրբութիւնը ցեխ է դարձնում—
Թունաւոր նետ, որ անմեղների սիրաը գեհենի հրավառ
խորքն է գահաւիժում—

Խափուսիկ օթերեոյթ, որ անյայտ դրախտների պատրան-
քով է հրապուրում—

Դէպի քեզ եմ պարզում, Տիրուհի, յուսահատութիւնից ա-
հաւոր բազուկա:

Անիծուած լինիս:

Մայր գեղեցկութեան—

Մայր ասուապանքի և տանջանքների—

Մայր հմայքների և հիացումի յաւերժական թափերի—

Մայր հրաշքի և թախծութեան—

Յաւէրժ մղձաւանջ, վամպիր, սասանայ—

Ես փոշեթաւալ պանկած եմ քո առաջ:

Էլեյսն, Էլեյսն:

Դու, որ իմ հոգուց խլեցիր սարսափի աղաղակ—ցաւի տան-
ջող հոռաչանք—թովիչ հնչիւնների փայփայիչ շշուկ—երկինք
բարձրացող վատի մեղմագին հեծեծանք—սիրտ ձեղքող դղջման
յուսարեկ թոթովանք—մայրական օրերպի խաղաղ օրօր—վրէժի
և նախանձի ահարկու աղմուկ,—

Գլթա, Տիրուհի:

Դու, որ երկնքում դիւթական շուք ափահցիր հօթներփեան
ծիածանի, շիկակարմիր արշալուսի և թաւիշ-գիշերուայ աչքի ա-
ռաջ—գու, ամենակարող Տիրուհի, որ արեի խաւարման և երկրի
սե, ահաւոր ստուերի մէջ ամէն մի էակի սարստիցնում ես
վերջին գատաստանով, որ ջրային յորձանքների շեղչերը գէպի
կապուտակ երկինքն ես ժայթքում—գու, որ արեակէզ անա-
պատներից թոչող աւազների թանձը մշունիք ես բարձրացնում
և նրանցով մեր աշքերից երկնակամարը ծածկում—գու, որ ծո-
վային ալիքների զայրացկոտ փրփուրն ես զսպում և դարձնում
նրան մանուկի հեղիկ ժպիտ,

Գլթա, Տիրուհի:

Թաթառի և փոթորկի ահարկու ոռնոց—
Կատաղի ծիածանի երանգներով շողացող ներկերի մրրկանոս
հեղիզ—

Աշնան մանրամատ անձրեային եղանակի լալկան հառաչանք—
Բեղմանառումների և զարնանային խօրութիւնների նեցուկ—
Անհձքների սարսափ, զղջման արտասուր, սիրոյ շշուկ,
հրճուանը թոթովանք—

Էլեյսն, Էլեյսն:

Ամենաբարի—

Յաւիտենական—

Օթերեոյթ—Տանջանք—Բերկութիւն,

Ամէն, ամէն, ամէն...

Թարգմ. ՈՆՈՓՐԻՈՍ ՍՆՈՓԵԱՆ.



1.

ԱՅՆԵՆԻ ՃՈՎԱՓԻՆ.

Ավոնս, անցան, գընացին
Ցոլքեր, փայլեր երկնածին.
Հողմը խիզախ թափերով
Անցաւ խոժոռ տփերով:

Կոհակն՝ անեղ ցաւկոտաձ՝
Ավին զարկեց—որոտաց.
Ճայը ճչաց ոարսափից,—
Թռաւ, փախաւ քարափից:

Մըշուշն իջաւ՝ ինչպէս զող,
Մարեց լոյսի ամեն շող
Եւ մոխրազոյն ծածկոցով
Վարագուրեց տփն ու ծով:

Ամրան ալիք ու եղերք,
Ծուփի անուշ, թովիչ երդ
Մընաս բարե առացին,
Խոր սուդ մըտան ու լոցին...

2.

ԳՈՒ ԱՅՍ ԳԻՇԵՐ...

Դու այս գիշեր քուն չը լինեմ,
Գուցէ յանկարծ վաղէվազ
Հասնի զուժկան, կանչէ և քեզ—
Ու օդնութեան դու զընաս:

Մի մսոանար, որ մեղ վաղուց
Զէ լուսանում շողուն օր.—
Մենք՝ մերժըւած մեծ Ասաւծուց՝
Ոչ տեղ ունինք, ոչ անդրբր...

Արթուն մընա, դուրս եկ, շրջէ.
Գուցէ՝ վէրքից ուժաքամ՝
Անզօր ձայնով մէկը կանչէ—
«Փրկի՛ր, ընկեր, բարեկամ»:

Պատրաստ եղիք ամեն ճամբի—
Կըժւար, խաւար ու զագիք,
Թոփի՛ ինչպէս ըստւերն ամպի,
Հէնց կոչ լսիս. «Ռ, հասիր»:

3.

ՀՅՊԻՑԻՆ.

Ես գիտեմ քո հոգին, ու, հապիտ...
Խնդացրու տօնօրեայ ամբոխին.
Երեսիդ միշտ ծիծաղ ու ժըպիտ
Դու ասա ինչ որ գոյ քո գլուխին:

Խեղճ հապիտ, ձեացիր ու կեղծիր:
Թող ամբոխն անսալով քո խօսքին
Ծիծաղէ, քեզ դիտէ անձանձիր
Եւ թափէ քո առաջ իր ոսկին:

Թող հոգիդ ցաւ, կոկիծ միշտ կըրէ
Ու՝ ջարդւած՝ զթութիւն մրմնջայ. —
Խըլացրու զու նըլան. թող լըռէ. —
Ծիծաղիր, իսկճ հապիտ, բըրբըջան:

Հարազատ էտկներ զու թաղիր,
Բախտն անգութ թող իսպառ քեզ քանզէ,
Բայց դարձեալ ինդացրու, ծիծաղիր,
Քրքիջնէլ խեղճ հոգիդ աւանդէ...

4.

ԱՊՈՔԻ

Երբ վըհասաւթեան բայքայիչ ողին
Մեր սրտերի մէջ բոյն զընէ ըզզոյշ,
Շնորհիր մեզ, Աստւած, այնպիսի մի ոյժ,
Որ կարողանաք ներհակ հսանքին
Դիմագրել ուժգին:

Երբ մըրիկների պարը որոտայ,
Երկինքը ծածկուի ոըգաթոյլ քօղով, —
Մեր սոսազը վասիր յուսափայլ շողով,
Որ գէոլի սուրբ գործ ամեն մարդ երթայ
Ազատ, անշղթայ:

Ու երբ զոհ գնանք վեհ ուխտի սիրուն,
Մեր յեանորդների քաջ սրտերի մէջ
Դու պայծառ վասիր այն կըրտին անշէջ,
Որ մեր զոյութեան ոգին անըկուն
Պահպանեց տոկուն...

5.

ԵՅՍԵԼ, ՈՒԹ ԴԵՅՏԵՐՆ...

Այստեղ, ուր գաշտերն անծայր, անստհման փռել են փեշեր,
վեճ, արքայական խաղաղութեան մէջ իջնում է գիշեր.
Հանգչում է քամին, լուս են քիչ-քիչ արա ու անդաստան
եւ կուլ է գընում թանձրացող մըթում լուների շղթան:

Նախաւէրժական անդունդը՝ զուքւած շողուն զարդերով՝
Հըսկում է լոիկ յոգնած գաշտերի հանգիստն անխըսով,
եւ՝ չընաշխարհիկ, նուրբ ըստերների կախարդանքի տակ՝
Ծծում են գաշտերն անուշ թմրութեան նեկտարը յըստակ՝

Շուրջը՝ փառանեղ ու համատարած խորին լըսութիւն,
վերը՝ երկնային նախշուն դմբէթի անհուն խորութիւն.
եւ ըզգում հմ հս՝ վեճ խոկումներից խորապէս ազդւած,
թէ այս բոպէիս այստեղ է Աստւած:

6.

ԳԵՂԹԵՄ ԳԻՒՂՈՒՄ.

Հեաց, մարեց մահահամբոյք
Վերջալոյս,
Մութը սողաց, բազմեց զիշեր
Խոռվայոյդ.
Բայց լուս մըթում չ'առկայծեցին
Կըրակներ,
Չը հնչեցին մելամաղձիկ
Նըւազներ...

Գոցւած զոներ... փըլած պատեր
Ու երդիկի...
Ա՞հ, ուր էք զուք, ինչու փախաք
Խեղճ մարդիկ.
Ինչու յաւէտ հրաժեշտ ալւիք
Մայր-հողին
եւ ինդացրիք արիւնածուծ
Ոսոիին...

ՍԻՄ. ԲԱՅԻԵԱՆ

ՊՈԼՍԵՆ ԿԱՐԻՆ

(Շամբորդական յուշեր)։

1894 թուին էր, Կարնայ Սահասարհան վարժարանի կողմէն պաշտօնի կանչուած էր։

Պօլսենի առհասարակ ճամբորդութեան սովորութիւն չունին. այս պատճառով շատ գժուար էր ինձ՝ 18 տասայ պատանիի մը համար, որ կեանքի մէջ գիտ նոր կը թեակոխէի, յանձն տառնել այնքան ճեռու ճամբորդութիւն մը։ Սակայն պաշտօնիս պատուիլ, նիւթեական պէտքը և մանաւանդ աշակերտական նստարաններու վրայ այնքան սիրուած ու երազուած Հայաստանը տեսնելու պատեհութիւնը բաւականին խրախոյս տուին ինձ։

Հայաստանի նաւահանգիստը Տրապիզոնն է։ Պօլսեն Տրապիզոն կան բազմաթիւ շոգենաւային գծեր, այլ և այլ ազգերու և այլ և այլ ընկերութեանց ձեռքը. ինչպէս օսմանիան, Փրանսական, աւստրիական, յանական, ռուսական, վրացական ևն։ Ասոնց մէջ ամէնէն անպիտանները օսմանիան ընկերութիւններն են, իրենց փաած ու խարխուլ նաւերով, որոնք հազիւ հազ կրնան վիրենք մէկ նաւահանգիստէն միւսը ձգել։ Յատկապէս յարգի են Փրանսական և աւստրիական ընկերութիւնները։ Ֆրանսական ընկերութեանց մէջ յայտնի է Բաքէն, որ ի սկզբան հայկական ընկերութիւն մը եղած է։ Հայ վաճառական մը միաւնալով մարոքիի մը հետ (ուրկէ ուր) հիմներ է այս ընկերութիւնը, բայց յետոյ ստիպուեր է ծախել Փրանսացի Բաքէն, այն պայմանով որ ընկերութեան, ինչպէս և շոգենաւաններուն անունները անփոփոխ մնան։ Այս պատճառուաւ է որ նոյն ընկերութիւնը այժմ ալ կը կոչուի «Բաքէի հայկական և մարոքիան»

ընկերութիւն», իսկ շոգենաւանները կը կրեն Արմենie, Anatolie, Russie ևն ծանօթ անունները։ Հայկական շարժման ժամանակ Տաճկան կառավարութիւնը, որ Հայաստան անունէն կը գոզար ու կը սարսափէր, հարկազրեց որ Արմենie շոգենաւանին անունը այլ ևս չիշուի. կը բաւականանային միայն Ա տառը դնելով։

Պօլսեն Տրապիզոն ճամբորդութիւնը ամէնէն արագ գնացքով 2 ու կէս որ կը տեէ։ Օսմանիան շոգենաւանները՝ որոնք սովորութիւն ունին Սկ ծովի բոլոր նաւահանգիստներն ալ մըտնելու, այդ ճամբորդութիւնը հազիւ վեց օրէն կը կատարեն։ Ես որոշեցի մեկնիլ Բաքէի շոգենասով՝ որ պիտի հանդիպէր միայն Սամսոն և Տրապիզոն։

Յուլիսի 16, երեքշաբթի, մեկնելու օրս էր։ Anatolie շոգենաւան հոկայ իրանը ցցած, ծուխի թանձր ամպերը բերնէն արձակելով, կանգնած էր ծովան լոսցը։ Հայրս ու երեք սրտակից գասլնկերներ ինձ ուղեղիր եկան մինչ շոգենաւը։ Արտասուր ներ չեղան մեր հրաժեշտի բաները, այլ բաջալերտկան յորդորներ իրենց կողմէն և խոսուումներ իմ կողմէս։

Երեկոյեան դէմ շոգենաւը պատրաստուեցաւ ճամբայ ենին, ահազին իրարանցում մը ներսն ու զուրուը, ծովին վրայ, շրջապատող բազմաթիւ նաւակներուն մէջ, ճամբորդներու և բնուներու խոսնաշփոթ ելումուտը և այն, այս բոլորը այնպիսի եռուղիսում մը առաջ բերին, որ մարդ գլուխը կը կորանցնէր։ Եւ ահա շոգենաւը արձակեց իր խորունկ ու թաւ սոյլը, որ այնպէս ախորժելի եղած է միշտ ինձ, որ չպիտիս ինչ մը ունի իր մէջ սրտապըտ, տիսուր ու խորհրդաւոր, մանաւանդ երբ այդ սոյլը կուգայ հեռուէն՝ զիշերուան թանձր մթութեան ու լուսթեան խորերէն։

Խարխուը վերցուցին, անիւնները շարժուեցան և մեր շոգենաւը ճանապարհ ընկաւ փառանեկ ու հանգարտ։

Երեսնիս դարձուցած դէպի Սկ ծով, մենք կը յառաջանանք գեղեցիկ վոստորէն։ Մեր հուեն է արգէն Հին Պօլիսը, որու անհամար մղկիթներու բարձրաթոփիչ սրտայրը մինարէնները աշտարակներու ծով մը կը ձեւցնին, Մարմարան՝ որ մինչ հորիզոնը կը փռուի իր կտպուակ սաւանով, կղզինները՝ որոնք հեռուէն

կապտին կուտան կապոյտ ծովին ու կապոյտ երկնքին մէջտեղ
կարծես կախուած: Աշ կողմ Ասիական ափին է, ձախ կողմ Եւրո-
պական ափը, իրենց բազմաթիւ գիւղերով՝ որոնք մհծատարած
Պօլսի արուարձանները կը կաղմին: Իրարու ետեէ կը շարուին
Քառըքէօյ, Իւսկիւտար, Գուղկունուք, Պէցէրպէօյ, Զէնկէլքէօյ,
Վանիքէօյ, Գանտիլլի, Գանլըճա, Անատօլու Հիսար, Չուպուքլը,
Պէքոզ, Հիւնքեար Իսկէլէսի՝ ասիական ափին վրայ. և Պէշիլթաշ
Օրթաքէօյ, Գուրուչէշմէ, Առնաւուա քէօյ, Պէպէք, Պօյաճը քէօյ,
Ռումէլի Հիսար, Մթէնիսա, Ենիքէօյ, Թալապիա, Պէօյիքաէքէ՝
Եւրոպական ափին վրայ:

Անցանք Պէօյիքաէքէն՝ դեսպանական ամառանոցներու
այդ կեզրոնավայրէն. անոր ետեէն Մէսար-Պուրնու, Սարը-Եար,
Ենի-Մահալէ: Հոս ահա, ծովին ափը, խայտացող ջուրիրուն
առջև նստած է փոքրիկ ու անշուք իմ հայրենի տունս: Հոն է
անշուշտ մայրս, որ աչքերը ծովին յառած՝ դուրսի շոգենաւու-
րուն կը նայի, վերջին անգամ մ'ալ տեսնելու իր պանդխառող
որդին: Դիտակ չունիմ նայելու համար, բաւական հեռուէն կտնց-
նինք և աչքերս չեն գորիր: Անգին սաւան մը ունիմ պատրաստ.
կը փոհմ շոգենաւէն գուրս և իրր գրօշակ կը ծածանիմ: Տունէն
տեսներ են իմ այդ ձերմակ թաշկինակս և պատասխաներ են:

Մէկ ժամ կը տեէ Վոսփորը, ահա արդէն հասանք Գավազ-
ները, երկու համանուն գիւղեր գէմ առ դէմ, Վոսփորի երկու
եղերները: Պօլոյ ասհմանն է այս: Հոս՝ բազմաթիւ մարտկոց-
ներու ետե, երախնին դէպի ծովը կարկառած՝ շարուած են Օս-
մանեան Տէրութեան ամէնէն խոշոր թնդանօթները, նեղուցին
մուտքը պաշտպանելու համար՝ Աև ծովէն եկող նուատորմներու
դէմ:

Գավազներուն առջեէն ծովը կուսի լայննալ. Վոսփորը
տեղի կուտայ, և ահա յանկարծ աչքիդ առջի կը բացուի Սև
ծովը, իր անհուն լայնածաւալ տարածութեամբ, որ հեռուն՝
հորիզոնին վրայ՝ տարտամ մշուշին մէջ կը հալի: Մութ է ար-
դէն, և Վոսփորեան զով գիշերը, տատղալոյց երկնքէն ծովին
ծփան ալիքներուն վրայ փուտած՝ փոխադրել կուտայ քեզի ե-
րազներու աշխարհը: Մտածել չես ուզեր իրականը, կը մոռնաս
նիւթականը, ու չես տեսներ ու չես լսեր նոյն իսկ ոտքիդ առջն

փուտած ձամբորդներու ոս խառնիճագանճ բազմութիւնը, ո-
րոնցմէ ոմանը կերգեն, ոմանը կը գոռան, ոմանը կը խորդան
և ուրիշներ ալ տիսուր նստած՝ ով գիտէ ի՞նչ գառն նոգիր կը
մտորեն:

Ճամբորդներուն մեծ ժամը թուրքեր ու պարսիկներ են,
երկուքն ալ ծայրազոյն ապակութիւնն մէջ՝ շոգենաւին տախտա-
կամածներուն վրայ, անցնող գարձողներու ոտքի հարուածնե-
րուն առջև անտարրեր՝ փուտած են: Հայեր շատ քիչ կան: Մեր
սենեակին դէմն է թուրք փաշա մը՝ որ Պաղտատ պաշտօնի
կերթայ, քանի մը կին ունի՝ որ զբեթէ պարկերու մէջ փաթթած՝
սենեակին մէջ զիտեղեր է, և երկու հոտ ալ չարտճի աղջիկ-
ներ՝ որոնք իրեր աղախին ու հարճ կը ծառայեն իրեն: Ծովե-
նաւին սենեակը նեղ կուզայ վայրենի փաշային և նա տեկի
լսւ կը համարէ վիր երթալ և խոնաւ տախտակամածին վրայ՝
հոտած պարսիկներու շարքին մէջ խոմմիալ:

Իմ բարեկամներս եղան յոյն պարօն մը՝ Քռնսթանթինի,
որ վաճառականական գործերով նովորոսինի կերթար, Ասորի
կին մը, Քհամիլ անունով երիտասարդ թուրք մը՝ որ Հալքալըի
երկրագործական վարժարանը կուսանէր, Սուրբիա ազա անունով
հայ բարի մարդ մը՝ որ Սամսոն պիտի ելլէր, և շոգենաւին ծա-
ռայողները: Ասոնց մէջ հետաքրիր տիտ մէր շոգենաւին սրճա-
րանապեաը, որ չոր ու կտրուկ մարդ մէր, անշափ լեզունի,
ազատ կը խօսէր թուրքին հետ թուրքերէն, յոյնին հետ յունա-
րէն և ֆրանսացոց հետ ֆրանսերէն: «Այսքան լիզու խօսող մէկը
անշուշտ հայ ըլլալու է, ըսի:—Հայերէն գիտեմ, ըստւ, բայց
կտրականօրէն մերժեց թէ հայ է:

Այսուհետեւ յայտնեց նա թէ ինքը նշանաւոր ուսումնական
եղբայր մը ունի, որուն նմանը ամբողջ Պօլսոյ մէջ չի գտնուիր:

— Ի՞նչ է անունը, հարցուցի հու:

— Թովմաս Թէրզեան:

— Ի՞նչ կըսէր, բացազանչեցի ես, Թովմաս Թէրզեան, այդ
նշանաւոր բանաստեղծը, պօլսանայ զիտականութեան ամէնէն լու-
սաւոր դէմքերէն մէկը ձեր եղբայրն է:

— Այն:

— Բայց նա հայ է:

— Ոչ, ամենին, նու հայ չէ. նու կաթոլիկ է. և եթէ յանդգնի մէկ օր ինքինքը հայ կոչեվ ևս անոր զլուխը կը կտրէմ:

Գիտէի թէ հայ-կաթոլիկական վէճերը շատ խոր են պօլսեցոց մէջ, բայց այս ցայտուն օրինակը շատ խոր ազգեց իմ վրասի կետնքիս մէջ չկրցայ բնաւ մասնալ:

Կաթի պէս հանդարտ ծովին վրայէն, կատառակ հեղուկը երկու կողմ ձեղքելով, ուրարշաւ կը վաղէ շոգենաւը: Ամբողջ գիշերը մենք կը կարենք կանցնինք Սկ ծովի հարաւային ափի (հինն Բիթանիոյ) բազմաթիւ գլուխներն ու աւանները՝ Գարապուրուն, Քիլիս, Ազչէ քիլիս, Քիլիքէ, Ազչէ էնիր, Մէլէնայսի, Ալափլը: Առաւոտ է. այդուն թարմութիւնը ծովին մեղմաշունչ հովին հետ միացած կրկնակի հաճելի կը նեն ճամբորդութիւնը: Արդէն երէյլիի բացերն ենք:

Երկար ժամանակ ծովին վրայ մնացինք առանց բան մը տեսնելու, հեռուն միայն երկու նաւեր կային, որոնք առագաստները բացած ձերմակ անշարժ կէտի մը երեսին ունէին: 7-8 ժամուն մէջ հասանք անոնց ու անցանք, թէկ մէր մէջտեղը խիստ մեծ հեռաւորութիւն մը կար: Նաւերուն կորսուելէն ետք չորս կողմերնիս ուրիշ բան չկայ, բայց եթէ ջարի անհուն տարածութիւն մը: Ծովը կը խոժոսի կամաց կամաց, ձերմակ ձերմակ ալիքներ չորս դինիս կը սուրան փրփրալից: Բայց շոգենաւը տնվըրդով անոնց վրայէն կարծես ցատկելով՝ միշտ առաջ կը սուրայ: Հիմայ արդէն Պաֆլագոնիոյ ծովափնիրն են՝ որ շատ հեռուն աննշան ծառուղիի մը նման՝ իրենց ծիրը կը գծին: Ահա այդ ծովափնիրուն վրայ կը շարուին իրալու ետիէ Պէօյիւք Օքսինա, Գոզու, Զոնկուլտար, Քիլիմլի, Պարթընի զլուխը, Ամասրա, Տէլիքլի հրուտնդանը, Զարբաս, Քիտրոս, Ճիտէ, Թիմլէ, Քէրէմփէի հրուտնդանը, Ֆաքտա, Մէսէթ, Զարիմանա, Ինէպօլու, Էվրէնիէ, Ափանա, Քինոլու, Այանտուն, Խոթիփան, Եալաննըր, Բառա-քիլտի: Կը դառնանք Ինձէ-Պուրունի նշանաւոր հրուտնդանը, որմէ քիչ յետոյ կը համնի Սինոսը: Դշ. գիշեր ժամը տաճական երեքն էր, հսու ծովեղերը շատ խոր ըլլալով շոգենաւը բաւական մօտէն անցաւ, գիշերուան մութը ու կարուան անցաւ զիստի վարչութիւնը էր ամէն մէկ անձէ՝ որ ցտմաքիստներու վարչութիւնը կ'առնէ ամէն մէկ անձէ՝ որ կողմանը կը կոխէ: Հոն թողուցինք նաև մեր անցագիրները՝ վիրա-

կարէր ծովէն ներս. ծայրը կը վառէր փարոսը. և այսափ: Գրլի խուն ետեն է Սինոս, որ Պաֆլագոնիոյ թագաւորութեան մայշաբաղաքն էր և հիմայ Տրապիզոնէն ու Սամսոնէն ետք Սկ ծովի ամէնէն նշանաւոր նաւահանգիստն է:

Մեր շոգենաւը Սինոս չի պիտի մանէր. թողուցինք նաև Չոպանլար, Կէրսէ, Բուսափէթ, Բումինա, Ալաչամ, որմէ յետոյ Գլզըլ-ըրմազի գետարերանն է, Գուրուպալութ և Սամսոն:

Սամսոն հասանք եշ. առաւոտ կանուխ, ժամը 10 քառորդ անցած. շղթաներուն գոռում գոչումէն արթնցայ. ընկերո՞ւ Սուքիս աղան կը ժողվառէր մեկնելու համար: «Սամսոն հասանք» ըստ: Ցատկեցի անկողնէս. գուրս նայեցայ սկսեակիս. փոքրիկ պատուհաննէն: Ընդարձակ դաշտավայրի մը մէջ՝ որուն, ետեր լիուն կը բարձրանային կամաց կամաց, կը փուտէր Սամսոնը: Նաւուին կամուրջին վրայ վաղեցի յոյն ընկերոջն հետ. հսնկէ կը դիտէինք քաղաքին ամրողչութիւնը: Ահա եկեղեցի մը, երկու ձամիներ իրենց երկոր աշտարակներով. քաղքէն քիչ մը հեռու զէպի արկմուտք՝ պղտիկ գլուխի մը վրայ, ժայռերուն առջն կը կանգնի սպիտակ փարոսը: Ետիէ ետի բարձրացող լիուներէն մէկ կամուրջ ապահով փարոսը: Գայի լիուն բարձրացող լիուներէն մէկ կամուրջ ապահով փարոսը: Արուն երքին երեսյլով գեղեցիկ սիրուն քաղաքիկ մէկ Սամսոն, որուն երգութիւնը կը տեէ մօտ կէս ժամ:

Շատ կը փափաքէի ելլել պատիլ քաղաքը, բայց ընկեր չունէի: Վերջապէս զտայ հինգ հայեր, որոնք նմանապէս փափաքունէին պտտելու: Ես ալ անոնց միացայ: Գացի խօսեցայ նաև յոյն ընկերոջս և պարոն Քեամիլին, որով եղանք 8 հոգի: Նստանք նաւակ մը և ելանք նաւամատայցը՝ որմէ քիչ հեռու կեցած էր մեր շոգենաւը: Նաւամատայց ելլելով վճարեցինք 20-ական փարս, իրեն թօփրաք-պատուը: Այս այն տուրքն է՝ որ նաւահանգիստներու վարչութիւնը կ'առնէ ամէն մէկ անձէ՝ որ ցտմաքիստներու կը կոխէ: Հոն թողուցինք նաև մեր անցագիրները՝ վիրա-

գարծին ետ ստանալու համար: Մեր ընկերներէն երկորքը բաժնուեցան, մենք ալ 6 հոգի գիշեցինք գէտի հայոց եկեղեցին, մեր յոյն ընկերը խաչը տեսաւ և զացինք գտանք մենք մեկի: Փլիկած տուն մըն էր այդ եկեղեցին, խեղճուկ պարտէզի մը մէջ՝ ուր 2-3 տապահաքարեր

ալ կային՝ հնութենէ եղծուած զրերով։ Կով մը ելաւ դիմացնիս՝ երբ եկեղեցին պարտէզը մտանք։ Այդ կովին զատ ուրիշ մէկը չկար. եկեղեցին զուռը զոյ էր. ժամկոչն ալ չկար. հեռացնը կարենալ տեսնելու։ Շուկայէն անցնելով ուզգաւեցանք դէպի այն գեղեցիկ եկեղեցին, զոր ծովին վրայէն տեսած էինք և զոր մեր յոյն բարեկամը իրհնցը կը կարծէր։ Եկեղեցին լատինական էր. մեր ընկերները մէկ մէկ ծունկ ազօթք ըրին և մեկնեցանք։ Սկսանք շուկան պտտի՝ քաղաքին արդիւնաբարձրութեան վրայ գաղափար մը կազմելու համար։ Պտուզ շատ չկար, եղածն ալ կամ խակ կամ փառած. հասուն և ընտափը մրգեր կը պակսէին. խաղողը մանր, կեղել հաստ, ջրալի ու անհամ. այն ալ օխան 60 փարա։ Հացը խմոր էր։ Հոս կայ նաև տեսակ մը հաց՝ ճիշտ սիմիթի ձևով, լայն, հաստ և շատ խմոր։ Տեղացիք շատ տարրեր չեն պօլսեցիներէն, բայց չափազանց հանդարա։ Հոս բարձր խօսիլ չկայ. շարժում չկայ. ձայն, կենդանութիւն չկայ. բոլորը խառնութներուն անկիւնը քաշուած՝ կարծես իրարու ականջի կը խօսին։ Հայու կոկիկ ճաշաբան մը գտայ, ուրկէ 100 տրամ խորափկնեցի 90 փարայով։

Սամասնը Փոքր-Ասիոյ ներքին գաւառներուն զլխաւոր նաւահանդիսան է. ասոր համար ալ օրէ օր շնչնալու վրայ է: Կեսարիա, Սեբաստիա, Եւգոնիա, Ամասիա, Մարտունի Սամասնի միջոցով կը կապուին Պօլսոյ և Եւրոպայի հետ: Էնկիւրիի երկաթուղին գեռ հեռու է տնոր այս առաջնակարգ գիրքը խախտելէ: Հայերը Սամասնի մէջ շատ չեն, ոչ ալ չեն: Գիւղերուն բնակչութիւնը՝ որ աւելի շատ է, Համշէնցի գաղթականներէ կազմուած է. իսկ քաղաքը Փոքր-Ասիոյ ներսերէն եկող գաղթականներէ, մեծագոյն մասը Կեսարացի, մնացեալը Ակնէն, Եւգոնիայէն և Սեբաստիայէն: Ընդ ամէնը 200 տուն են: Թուրքերը հայերէն շատ աւելի են. բաւական ալ յոյն կայ: Մեր եկեղեցին Ս. Նիկողայոս անունը կը կրէ, որ ինչպէս տեսանք՝ իւղճուկ բան մ'էր: Ընդհակառակը զպրոցը գիղեցիկ ու բարձր շէնք մ'է, աշակերտներուն թիւն է 200:

Սամսոն, ինչպէս ըստի, արտաքին երկոյթով բաւական գեղեցիկ և սիրուն է, բայց ներքինը ոչ այնչափ. փողոցները սալայտակ չկայ: Տուները բաւական մեծ են, տանը թէկ փայտա-

շէն հն, բայց դուքսէն այնպիսի ճերմակ ծիփ մը զարկած հն, որ
բարաշչէնչն ինաւ տարբերութիւն չունին:

Մեծ հրապարակէն անցնելով հա կը գառնայինը շողինաւ դիմիլու համար, պատահնեցանք քանի մը սայլերու որ ծխախոտի չոր տերեներու ահազին կապոցներով բենաւորուած՝ ճնշալով առաջ կ'երթային։ Այս առթիւ պատշաճ կը համարեմ յիշել տեղ զիս ծխախոտը, մտնաւանդ Պաֆըայինը, որ շատ ընտիր տեսակ մը կը համարուի, և ամէն տեղ միծ յարգ ունի, կազմելով տեղ զական արդիւնաբերութեան ամէնէն շահուէտ մէկ մասնածիւզը։

Նաւամատոյցին վրայ անցագիրնիս ետ ստացանք ու նաւակնիրով նորէն շագինաւ զիմեցինք: Կէս օրուան ժամը 6½ ին շոգենաւը սուլեց և ձամբայ հլանք: Նախ սկսանք բացուիլ ու բացուիլ ծովին խորը, մինչև քաղաքէն բաւական հեռացանք, նաւը իր ցառւկը դէպի արեկիլք գարձուց նորէն: Ուզգակի Տրտպիւը կը կողմիրնիս հորիդանին վրայ գեղեցիկ տեսագոն կ'երթանք: Աջ կողմիրնիս հորիդանին վրայ գեղեցիկ տեսագոն մը կայ, ամերժող երկար ծառուղի մը, որքան տեղ որ աչքունէ, բնաւ լիս մը, բարձրութիւն մը չկայ:

Շողենաւին մէջ վերջին օրս էր այդ օրը, որ զբեթէ ամ-
րողջապէս պր. Քեամիլի հետ անցուցի: Ազնիւ ու լուսամիտ
տղայ մ'էր: Իրրև բարձրագոյն վարժարանի մը աշակերտ՝ զի-
տութեան մէջ ձեռք բերած էր բաւական պաշտը: Խօսեցանք գի-
տութեանց զանազան ձիւզերուն վրայ, բուսաբանութեան, մար-
դակազմութեան, հոտնկինաչափութեան վրայ: Յետոյ անցանք
կրօններուն: Թուրքը կրօնամոլ ժողովուրդ մ'է. բայց լուսամիտ
թուրքերուն առաջին նշանը անհաւատութիւնն է: Ի նկատի ու-
նենալով այն ժամանակի քաղաքական ճգնաժամային զրութիւ-
նը՝ մենքի հարկէ չէինք կընար ասկէ տւելի խորելը դիմել: Հա-
յը թուրքին գաստիտրակն եղած է միշտ. մենք եղանք որ սոր-
յա վեցուցինք իրեն երսովական գաղափարներ: 1876-ի պալատական
յեղափոխութիւնը և Օսմանեան Սահմանադրութիւնը Օտեանին
կը պարտի իր երկունքը: Նոր երիտասարդ Թուրքիան վերջին
հայկական շարժումներու մէկ արձականզն եղաւ: Այսօր ալ բռ-
գանզուկ Փոքր Ասիրյ մէջ եթէ կայ ու կը կատարուի լուսաւո-
րութեան փորձ մը, հոն անշուշտ հայուն մատը կայ: Մենք Օս-
մանցոց հպատակ ազգ մ'ենք. բայց ևս չիմ տեսած քիչ թէ շատ

ուսեալ թուրք մը, որ հայուն գիտութիւնը և հանճարը չճանչնայ և անոր առջև չխոնարհի:

Սամսոնէն ճամբայ ելլելէ հոր ծովը սկսու զէշնալ. շտահը ծովախտէն բոնուեցան, բայց իմ վրաս ազգեցութիւն մը չունեցաւ: Շոգենաւին ցուկը կացի: Գիշերուան խորունկ մթութեան մէջ, մինչ ծովը կը պսայ, մեքենաները կը դպրան, ալիքները կը փշուին ու փրփաւները կը խշրան, կ'երթանք մինք առանց բան մը տեսնելու: Լուսին չկայ երկինքը և ոչ աստղեր կը պլուպլան: Միայն ծով, մութ ու փոթորիկ: Բայց հեռուն, շատ հեռուն, աջ կողմի վրայ, կարծես դարձեալ տղօտ լոյսի նշմար մը կայ, որ եղերքը կը յիշեցնէ: Ուշ պառկեցայ այն զիշեր, աւելի շատ վայելելու համար ծովին ու փոթորիկին այդուժեղ հաճոյքը, որուն տարի մը ամբողջ կարօտ պիտի մնայի:

Սամսոնէն հոր. Սկ ծովի ափիրաւն վրայ շարուած հն թէրմէ, իւնիէ, ֆացա, Փէրշէմպէ, Օրսու, Ալպաւ, կիրասոն, Զէֆիրէ, Թիրէպօլի, Ելէկիւ և Փրսթանա. առանց հանդիպելու այս տեղերը՝ շոգենաւը կը սուրար նոյն օրն ու ամբողջ զիշերը:

Շոգենաւին ու շղթաներուն զսպոսոցը արթնցուց զիս միւս առաւօտ՝ ուրբաթ: Տրապիզոն ենք, ամէն մարդ միկնելու վրայ է. վեր վաղեցի. քանի մը երգնկացի հայեր զտայ, նաւակ մը վարձեցինք և գուրս ելանք: Նուավարնիս հայ մըն է: Քարաչէն, բայց քիչ մը փլիփլած նաւահանգիստն ելլելով անցափիւնիս առին: Անցանք մաքսը, ուր շատ դժուարութիւն չկրեցինք, որովհետեւ տաճկական մաքսային խստութեանց արգէն ծանօթ ըլլալով, հետերնիս ամենահասարակ իրեր միայն առած էինք: Հոյ ուղիկից երէս մէկուն վրայ հասարակ զմելի մը զըտան. հայու մը համար այսքանն ալ շատ էր. գրաւել ուղեցին. նա ընդդիմացաւ և բարկութենէն ծուը նահաց:

Ուղեկիցներուս հետ տաճկի պանդոկի մը մէջ սենեակ մը վարձեցինք. յետոյ գացինք մաքուր ճաշարան մը, ուր շատկան վրուշ վճարելով կէս-կէս հաւ կիրանք. սեխ մ'ալ առինք 60 վարայով, զոր այնչափ հոգի միասին ուտելով չկրցանք վեր- ջացնել:

Տրապիզոն զեղեցիկ քաղաք մէ. կիանք ու շարժում կայ. շոգենաւային աճէնթաները փողոցներուն մէջ կը պսոտն. «Պա-

թումա, Նովորոսիսքիյէ» և այլն, ուրիշ մը «Սթամպօլա օն քուրուշա»: Տասը գահեկանով առկէ մինչեւ Պոլիս... երեք օրուան ճամբայ...: Միաժամանակ միկնող շոգենաւներու մրցումն էր այս, որ ժողովուրդ գրաւելու համար այսպիսի առասպեկտական զիջումներ կ'ընէին:

Տրապիզոն՝ որ կաղիստանի մայլաքաղաքը և Սկ ծովի առաջնակարգ նաւահանգիստն է, բնակուած է մեծագոյն մասսամբ լազերէ և թուրքերէ: Յետոյ կուգան յոյները: Ասոնցմէ աւելի սակաւաթիւ են հայերը, որոնք 65,000 բնակչութեան մէջ 1,300 տուն կը հաշուէին նոյն թուին: Մեծագոյն մասսամբ զաղթած են գանազան տեղերէ և նու հաստատուած: Երեք եկեղեցի և մէկ հրաշալի առաջնորդարան ունին: Մեծ ու քարաշէն շնոք մ'է գպլոցը, որ 600 աշակերտ ունիր: Ռւսումնասէր Տրապիզոնցիք յատուկ ուշագրութիւն դարձուցեր էին անոր վրայ 1893-ին և Պօլսէն ու գաւառներէն հրատիրեր էին ճհմարանն ու Սանտար սարեանն աւարտած մի քանի երիտասարդ ուսուցիչներ, որոնց մով կրթութեան զորձը քիչ ժամանակի մէջ շատ առաջ գնաց:

Տրապիզոնէն կարին երկու ճամբայ կայ. մէկը արքունի խճուղին, որու համար կ'ըսին թէ ամբողջ Փոքր-Ասիոյ մէջ առմէնէն կանոնաւորն է, և երկրորդ՝ լիոնային հին ճամբան, որ կ'երթայ թորոսուսի վրայէն: Ճամբորդելու համար երկու միջոց կայ. ձի կամ կառք: Ձիով ճամբորդութիւնը կը տեէ 10 օր արքունի խճուղիով կամ 8 օր լիոնային ճամբով. իսկ կառքով ճամբորդութիւնը՝ որ միայն խճուղիով կրնայ ըլլար, 5 օր կը տեէ: Թղթատարը 3 օրէն կ'իջնայ:

Ես որոշեցի ձիով երթալ: Քսանի չափ վանեցի հայեր նոյն օրը ճամբայ պիտի ելէին: Ասոնք հաւաքուած էին վանեցի Մկրտչիչն խանը. ևս ալ հան զացի և 140 լրուշով վարձեցի ձի մը՝ որ զիս մինչեւ կարին պիտի տանէր: Վեց հոգի էինք ձիաւոր, միւսները՝ աղքատ ու պանդուխտ մարդիկ, քալելով պիտի երթային: Մինչեւ մինք պատրաստուեցմք, ճամբորդներու ուրիշ մեծ խումբ մը, որ կը բազկանար 80 քուրզէ և քանի մը հայէ ու ասորիէ, ճամբայ ելաւ: Գրեթէ մէկ ու կէս ժամ յետոյ տաճկական ժամը 9½-ին, ճամբայ ելանք մինք ալ և սկսանք

յառաջանալ գէպի ծովկերքը: Անաթոլին դեռ չէր մեկնած. ծովին վրայ կ'ապասէր. վերջին տեսնելու էր:

Ծովին եղերքէն քիչ մը յառաջանալով, տաճկական պաշտօնեաները կանգնեցաւցին մեղի և անցագիրնիս նայեցան. քիչ յետոյ ճամբան երկուրի բաժնուեցաւ. քաղքէն դուրս ելած էինք. մէկ ճամբան՝ որ ծովին եղերքէն կերթար զուգահասարար, Պաթումի ճամբան էր. իսկ միւսը՝ որ գէպի ներս կը ծոէր՝ աջ կողմ, մէր ճամբան էր, որ կերթար Կարին: Այդ ճամբան պիտի չափէնք 10 օր շաբաթնակ....

Մեկնած օրս ուրբաթ էր, յուլիս 19: Նոյն օրը երեք ժամ ճամբորդեցինք. ճամբան խիստ զուարձալի է. ամէն կողմ լիսներ, ձորեր, կարկաչուն գիտեր, անտաներ, քարաժայուիր, անդունդներ ու հովիտներ: Գիշերը կեցանք Մէքէրէլի ըսուած տեղը՝ խան մը. ասիկա եղաւ մեր առաջին իջևանը: Հոս արդէն ուրիշ շէնք մը չկար, բայց եթէ այդ խանը, որ ունէր 2-3 սենեակ: Ես անկողին ու վերմակ չունէի, ուստի առանց հանուելու պառկեցայ գետինը: Մեր ընկերներէն վանցի Գասպար՝ որ հոգալ կուզէր զիս, իր վերմակն ինձ տուաւ: Օրուան յովնութինէն, որովհետեւ երեք ժամու չափ քարեր էի, հանդիսա հանդարտ ընացայ:

Եարաթ առառ շատ շուտ, ժամը 8-9-ին զոռաց ձիապանին ձայնը. «Գալզըն, ուշաւլար» (ելէք, տպայք): Արթնցանք, ձիերը բեռնաւորեցինք սնառուկներով, անկողիններով ու վերմակներով, մենք ալ բարձրացանք այդ ահագին գէղերուն վրայ, ու զանդաղ քայլերով ճամբայ ինկանք:

Դեռ չէր լուսցած երբ ճամբայ ելանք. շուրջերնիս մութ է: Անա ձորին մէջէն գանգաղարայլ առաջ կը շարժին բեռնաւոր ձիերը, անոնց վիզերէն կախուած կոշտ զանգակները խուլ ու միօրինակ հնչում մը կը ձկնի, որ իր տիրութիւնմը կը համոպատասխանէ մենաւոր լիռներուն սարսուպեցիկ լուսթիան: Հետեակ ու աղքատ մէր ընկերներն ալ, ումանք առաջ ինկած իրեւ առաջնորդներ, ումանք ետքէն, ուրիշներ ալ ձիերուն երկու քովերէն, ձեռքերնին մէշ-մէկ ցուպ, մեղի կը հետեին: Անընդհատ կը քալենք: Բարձր լիռներուն կատարները բէջիչ կակսին լուսաւութիւն մինչզեռ վարը ձորին մէջ դեռ խաւարը կը տիրէ:

Զալս կողմերնիս դեռ մը կայ, որ մէր ճամբան կը գծէ. եր հասանուատ ընթացքը, մէրթ հանգարտ ու լոին, մէրթ խրոխտ ու փրփրուն, մէր աչքերուն ու ականջներուն զուարձութիւնն է:

Կէս օրին մօա կը հասնինք Աթլը-քիլիսէ ըսուած գիւղը, ուր եկեղեցի մը կոյ եղեր, թիրիս «յանուն Սրբոյն Գէորգայ», որ ձիաւոր սուրբ մըն է: Այդ գիւղը, ինչպէս նաև բոլոր միւս զիւղերը, զորսոր պիտի յիշեմ տակէ յետոյ, կը բաղկանան խանութներէ: Ի երբեմն ալ միայարկ խեղձուկ տուներէ: Էնդհանը պէս լազարնակ են: Ճամբան նվ որ տեսնես, 100-ին 80 լազ է:

Աթլը-քիլիսէի առջի քիչ մը կանգ առինք՝ ուտեկիք առնելու համար, որ սովորաբար ուրիշ բան չէ, բայց եթէ խաշած հաւկիթ, չորսած պանիր կամ աղի կարաղ. ուրիշ բան կարելի չէ գանիշ այս գիւղերուն մէջ. և եթէ այս երեքն ալ միանգամայն գանուեին, մէծ բան է: Հինգ վայրկեան անդին կը գանուի ուրիշ գիւղ մը՝ Շէվիզիիր առունուվ: Հոս յանկարծ մէր առջեր կտրեցին քանի մը տաճիկ պաշտօնեաներ, ու ըսին թէ խուզար կութին պիտի կտարեհն, անցագիրնիս ողիտի ստուգին և այլն: «Տրապիզոնէն կուգանք, ըսինք, ճամբորդ ենք, Կարին կերթանք. Տրապիզոն մանրամասն խուզարկեր են մեզի, անցագիրնիս պատրաստ են, բայց ի ոէր Աստուծոյ, այդ խուզարկութիւն նեղութիւնէն պատեցէք մեզի, որովհետի ճամբէ կը մնանք»: — «Անթինէն պատահեցէք մեզի, որովհետի ճամբէ կը մնանք»:

Եւ հրամայեցին ձիապաններուն, որ բեռները քակեն: Առաջին ձիապանը կանխաղիս ճանօթ տաճկական պաշտօնեաներու սովորութիւն, իսկոյն բեռները վար թափից. կարաւունաղեալ աչք ըրաւ մեղի. կաշտակ պէտք էր, ուրիշ կերպ չէր ըլլար: Մեր ընկերներէն մէկը՝ վանեցի Սահակ աղան, կաչէր ըլլար: Մեր ընկերներէն մէկը՝ վանեցի Սահակ աղան, կատակասէր ու զուարձախօս մարդ մը, և հաշիւ մեր բոլորին՝ առաջ անցաւ և հարիւր փարանոց մը տաճարկեց: Կարելի չէ, ըսին տաճիկ պաշտօնեաները, օղուշէն պակաս չենք վերցներ: — Հարկ եղաւ 5 զրուշ տալ պաշտօնեաներու երեսին վրայ փայլեցաւ քաղցր մակար, շնորհակալ եղան, թէմէլահ ըրին, բարի ճանապարհ մաղթեցին մեղի ու ետ քաշուեցան:

Ճէվիզիլիսէն անդին գարձեալ շարունակեցինք ճամբան ան-

Ընդհատ՝ շատով հասնելու համար քուրդերու կարաւանին, ուրոք՝ ինչպէս ըսի, մեզմէ 1½ ժամ առաջ մեկներ էին Տրապիզոնին։ Ճամբան երկիւզալի էր և քուրդերուն ուղեկցութիւնը մեզի համար օգտակար։ Մեր կարաւանապետը կըսէր թէ անոնք ձէվիզիք զիշերած ըլլալու էին։ Մենք այն օրը (շաբաթ) մինչև երեկոյ քաղելով՝ հասաներ Խամսի-քէօյ։ Ճանապարհը մինչև այդ զիւզը՝ ճշմարտապէս հիսնալի էր, և թերևս մինչև Կարին և ոչ մէկ տեսարան կը հասնէր այդ օրուան տեսարաններուն զիզեցւութեան։ Մեր ճանապարհը շինուած է լեռուն մը ստորոտը, ժայռերու, ահազին սարաւանդներու, հսկայ բարձրաւանդակներու տակէն կերթանք։ Մեր զլիունն վրայ երբեմն այնպիսի ահազին վիշապանման քարածայրեր կը տնկուին, որ մարդ կը սոսկայ գլուխը վեր բարձրացնելու։ Աջ կողմերնիս ահազին անգունդ մըն է միշտ, որուն ստորոտէն զետն է կարկաչուն փրփրուն կը վագէ։ Գիտէն անդին մեր զիմացը ճիշտ՝ կը կանգնին նոյնպէս ահազին լեռներ, ժայռեր, ապառաժներ, սարսափելի մհծութեամբ։ Լեռներուն միծ մասին գագաթը մշուշի մէջ ծածկուած է, ուրիշներ մշուշի թանձը ամպերով ընդհատուած և յետոյ վերատին սկսած են շարունակուիլ։ Աւելի հեռուն ձիւնապատ մասեր ալ տեսանք Զգանաւաղը կոչուած լեռան վսալէն։

Խամսի քէօյի ճամբան հանդիպեցանք կարդով Մէսքիլա,
Խօմուրա, Աղուսա լազարնակ գիւղերը: Խօմուրա շինուած է
Մէսքիլայէն 10 վայրկեան հեռու՝ լեռան մը գազաթին վրայ:
Բայց այդ լեռը այնպէս սեպ է, որ անկարելի է թէ մարդ հոն
կարենայ բարձրանալ. ճամբանէրը՝ որ փորուած են այդ լեռան
վրայ, գրիթէ ուղղահայիաց են: Խօմուրա մեր աջ կողմն էր,
գետին դիմացը: Նոյն լեռան ստորոտն է Աղուսա գիւղը, ուր
ճերմակ քարաշէն և բաւական մեծ եկեղեցի մը կար, որը դիմացէն
կը տեսնէինք: Ըսին թէ հոդ յոյն լազեր կը բնակին: Աղուսայէն տաղին, ինչպէս նաև անկէ քանի մը օր ալ անդին՝
երկու կողման լեռները լնդհանրապէս մշակուած են: Ծխախոտի,
և գիպտացորենի և կանհիփի արտերը կը փոսւին այդ սարսափելի
բարձրութիւններուն վրայ: Տեղական ժողովուրդը ցորենի սովորութիւն չունի արդէն. Վարացոց ու Մինկըներուն նման Լազերն
ալ հացը կը պատրաստեն եղիպտացորենի ալլիքէն: Այսպիսի

հաց կայ նաև հայոց մէջ, որ ճաթ կը կոչուի: Բայց տեսնելու
բան է այդ երեք լոյսելուուն քանակութիւնը, մինչև հինգ օր
ճամբար ամբողջ ատոնք են ցանուած: Տեղ տեղ՝ բացի գիւղեւ-
րէն, կը զանես առանձնակ տուներ, քարաշէն ու ճերմակ: Լա-
զիստոնի ժողովրդեան մէկ յատկութիւնն ալ սիսումն է, շատ
գիւղերու մէջ տուները բով բովի շինուած չեն, այլ իրարմէ
հինգ-տասը վայրկիան հեռու, այնպէս որ շատ անդամ հասարակ
գիւղ մը ժամռան մը երկարութիւն կ'ունինայ:

Աղուսայէն անդին կուզայ Քիրէմիթիթ-քէօյ, որ մէկ գիւղ
մը չէ ամբողջ, այլ մաս մաս ցրուած գիւղերէ կը բազկանայ:
Քիրէմիթիթ գիւղին առջև թափեցիկը: Այսպէս կ'ըսուի կարաւա-
նական լեզուով, փոխանակ ըսելու «իջնել հանդչիլ»: Կարաւան-
նիքը սովորութիւն ունին օրը երկու անգամ թափելու, մէյ մը
կէս օրին, երբ ճամբարգները հաց կ'ուտեն և անասունները հան-
գիստ կ'առնեն, և մէյ մ'ալ երեկոյին՝ իջնահնելու համար:

Քիլէմիթլի զիւղին առջև քանի մը լաղերու սպատահեցայ
և քանի մը տեղեկութիւններ առի: Բոխն թէ այս կողմերը բո-
լորը լազ են և մեծ մասը յոյն լազ, որ այլակերպ յունարէն մը
կը խօսին: Ասպորութիւն ունին բառերուն ծայրերը կտրելու.
ինչպէս՝ Սփիր՝ փոխանակ Սփիր, սթափիլ՝ փոխանակ սթա-
փիլիս ըսելու: Բոխն թէ Աղուսայէն անդին Ֆէնա անունով զիւղ
մալ ունին: Հարցուցի թէ լազերէն զիւղք. — Գիտենք, ըսին.—
Սի լազուրի կի՞շըինի, հարցուցի ևս լազերէն լեզուով. ապուշ
ապուշ սկսան երսս հայիլ: «Ասիկա լազերէն է», ըսի: Պատաս-
խանեցին թէ իրենք լազերէն ըսելով թուրքերէն կը հասկնան:
իրենց մայրենի լեզուին վրայ գաղափար ալ չունէին:

Լաղերը կովկասիան ժողովուրդ մ'են, մօտիկ ցեղակից Վրաց
ցոց: Երկար ժամանակ Բիւզանդական կայսրութեան հպատակ
նացին. իրենց Ծաթ թագաւորը բրիստոնէութիւն ընդունելով՝
մկրտուեցաւ. և իրեն հետ զարձուց նաև ամբողջ ժողովուրդը:
Մեր Ռւխտանէս պատմազիրը կը յիշէ այս Ծաթը, բայց առան-
ձին ազգ կը համարէ: Մահմետական տիրապետութեան ժամա-
նակ լազերուն կէսը մահմետականութիւն ընդունեց. ասոնք են
որ հիմայ տաճիկ-լազ կը կոչուին: Միւսները՝ որ յունադաւան
թուցին, այնպէս յարեցան յունաց, որ այսօր իրենց ազգայնու-

թիւնը զրեթէ կորսնցուցած, մայրենի լեզուն մուցած, զիրենը յոյն կը համարեն և յունութէն կը խօսին: Մահմետական լազերուն մէկ մասն ալ մոռցաւ իր լեզուն և խւրացուց թուրքերէնը, այնպէս որ այսօր լազերէնը խխատ քիչ մասին մէջ միայն կը խօսուի, այն է արևելեան գաւառները, զլխաւորապէս Աթինա, Վիցէ, Խօֆէ, Արհավի:

Գրեթէ կէսին հասանը Խամսի գիւղ՝ որ գետին անդիի կողմն էր, զիշերը Քղեցի Օհաննէս անուն կծծի ու ժլատ մարդու մը խանը իջևանեցանը: Միակ այս մարդն եղաւ որ օթողչէք 40 փարա առաւ, ըսելով թէ այս սենեակը մէջքի է (առաջին կարգի), մինչդեռ ուրիշ տեղերէ բնաւ տարբերութիւն չունէր: Օթողչէքը ամեն տեղ 20 փարա է. նոյն իսկ Կարինէն մէկ ու կէս օր ասդին Աշկալա գիւղը, որ քանի մը հարիւր տուն ունի, մաքուր խան մը իջնելով, զարձեալ 20 փարա ուղեցին: Անկողին չունենալով՝ այս անպիտան մարդէն անկողին մը ուղեցի: Աթոռներուն վրայ բան մը փոեց, պառկեցայ: Առառուն 5 զրուշ ուղեց. երբ գիտողութիւն ըրի, ըսաւ թէ «Այս տեղ ևս երկու մէճիտ ալ վարձիւ տուեր եմ». մինչդեռ ամբողջ խանը իրեն հետ ծախսաւ երկու մէճիտ չըներ:

Խամսի գիւղ կեցանք շաբաթ զիշեր. կիրակի առաւօտ (յուլիս 21) ալշալյախն ճամբայ ելանը: Զմոռնամ ըսել թէ նոյն զիշերը քիւրդերն ալ մեղի հետ Խամսի գիւղն էին իջևանած. մենք անոնց հասեր էինք 1½ օրուան մէջ 2 օրուան ճամբայ կարելով:

Շարժուեցաւ կարաւանը, առաջ ինկան վայրենի քիւրդերը, ոմանը ճիռվ, ոմանը հետեակ, հազած տարօրինակ կիրպով լայն զգեստներ, գուլխնինքօլոզ, բոլորն ալ հրացաններով ու դաշոյններով գինուած, նայուածքնին խոժոս ու վայրենի:

Մեր ընկերները ըսին թէ այսօրուան ճամբան գժուար, յոդանցող ճամբայ է, որովհետեւ միշտ զասիվեր է: Մեր զիմացը կը բարձրանար Զղանա ըսուած լեռնախումբը. մէկ կողմն էր զարձեալ ուրիշ ճերմակ քարաշէն միծ և զեղեցիկ եկեղեցի մը՝ որու մասին տեղեկութիւն ուղեցի Քղեցիէն: Ըսաւ թէ յունաց եկեղեցի է, երբեմն տօնավաճառ կը ըլլայ հոն. այլպիսի եկեղեցիներ ասդին անդին կան:

Ամբողջ օր մը տեսեց Զղանա լեռնախումբն անցնելը. ահազգին բարձրութիւններու վրայ ելանք, զորոնք յետոյ հեռուէն մշուշի ամպերու մէջ թաղուած տեսանք, քովերդ ահուելի անդունդ, ուրկէ վար նայիս գլուխտ կը վառնայ. արկը կը զարնէ և շուրջ անդունդին անդիի եղերքին վրայ կը խաղայ. կը սոսկաս: Մեր ճամբան են կունդ կունդ կանաչ ապառաժներ, որոնց մէջտեղիքէն կ'անցնինք. նեղ կիրճեր, ափափաններ, զարուվերներ: Կիրակի երեկոյ հասանը Արտասա ըսուած գիւղը. քիւրդերը կեցան թաշքօփրիւ, մօտ Զղանա գիւղին, մեղմէ մէկ քառորդ հեռու զէպի Տրապիզոն:

Արտասայի մէջ գացինք Տիգրան անուն մարզու մը սըրձաբանը: Խանութին առջել կանդնած էր Տիգրան՝ հպարտ ու խրսխս կեցուածքով. հազած էր եալովացիի զգեստ. նեղիկ զըփուն քաշած, կապոյտ կարձիկ չէփքէնը վրան, գլուխը պաշուլիս մը փաթթած, որուն ծայրերը ոչ կողմէն վար կը կախուէին: մը փաթթած, որուն ծայրերը ոչ կողմէն վար կը կախուէին: Քաջին վայել քաջի զգեստ: «Եալովացին ես», հարցուցի: — Զէ, Քաջին վայել քաջի զգեստ: Կիւմիւշխանէ ծնած եմ, բայց եալովա շատ եմ կեցեր»:

Սրճարանին մօտ ճաշարան մը կար. 100 տրամ խորտիկ կերայ 50 փարայով ու դարձայ սրճարանը: Տիգրանին հայրը կերկար տառիկու մարդ մը, մեղմ մէյմէկ թէյ հրամցուց, խմեղինը ու երկար խօսեցանք:

Փիշերը անկողին մը ճարիււ մասին հարցուցի: Տիգրան ինձ տարաւ մօտակայ խանութ մը, որ նոյնպէս իրն էր և ուրախիչութիւն կընէր: Ափիքեան մնացի խանութէն ներս մանեսափրիչութիւն կընէր:

— Ասոնք քննկդ են, հարցուցի:

— Հապա որինը պիտի ըլլայ:

Եւ նա իսծի պատմել սկսու իր հետաքրքիր պատմութիւնը: Քանի մը տարի տուած, ըսաւ նա, այս տեղերը աւազակներու խումբ մը երեան ելած էր, հանուղը կը զարնէին, կը կողապտէին, կ'ոպաննէին: Տրապիզոնէն մինչեւ Բարերդ ճամբան ահով լցուած էր: Տէրութիւնը քանի մը անգամ զօրք զրկեց ա-

Նոնց վրայ, բայց բոլորն ալ յաղթուեցան ու ետ դարձան. աւազ-
պակները չըսնուեցան և իրենց չարագործութիւնները աւելի ըն-
դարձակեցին: Ես այն ժամանակ Արտասա կը կենալի: Տէրութիւ-
նէն հրաման ուղեցի որ ինծի զէնք տան, երթամ այն աւազակ-
ները բռնեմ: Հրաման տուին: Գացի քանի մը լազ ընկերներ
գտայ և անոնց հետ միասին ելայ աւազակներուն վրայ գացի:
Ասոււած յաջողութիւն տուաւ. աւազակներէն մէկ երկուքը սպան-
նեցինք, մնացածն ալ բռնեցինք և տէրութեան յանձնեցինք: Ասոր
վրայ տէրութիւնը ինծի նշան և պարզեներ տուաւ, ու հրաման
ըրաւ որ ասկէ հարը զէնք կրելու ազատ ըլլամ: Սա զեղին մէջ,
կը տեսնես, մինակ ես եմ հայ, մէյ մ'ալ հայրս: Բոլորն ալ կը
նախանձին վրաս. կեավուու ըլլայ և այսովէս քաջ: Օր մը զէնքերս
կախած սա ճամբէն կ'երթայի: փաշա մը անցաւ քովէս կառքով.
մէկ քով էարեկի կեցայ: Կայնեցուց կառքը և «Դում ի՞նչ մարդ
ես» ըսաւ: Գրապանէս հրամանադիրս հանեցի, իրեն տուի: Ասու,
կարգաց. «Ափսառս, ըսաւ, որ հայ ես. հայ ըլլաս ու աղջափ քաջ
ըլլաս»:

Այս միջոցին բարձրահասակ լաղ մը մտաւ խանութ, բարեւց, մէկ երկու խօսք բրաւ և հիռապաւ:

-- Կը տեսնե՞ս, շարունակեց Տիգրան, ասոնք ամէնն ալ ասպէս են. երեսիս աղէկ, սիրով բարեկամ են. բայց ներսէն թըշ-նամի. ամէնքն ալ արխւնս խմել կռւպեն:

— Զես վախճառ այսքան լազերուն մէջ կը կենաք:

— Զէ, թող անսնք վախճան: Անունս մէյ մը ելեր է, մէ-
կը չի համարձակիր մօտենալու: Գիշերը գուռս չեմ զցցեր, բաց,
դէնքս ալ քովս կը պառկիմ, կը քնանամ: Մէկ երկիրւոց մինակ
ունիմ, զէշութեամբ եթէ ելլէ մէկը, ներս մտնէ, քնացած ժա-
մանակս զարնէ... ալ ուրիշ վախս չունիմ:

Գիշերը Տիգրանին խանութը պառկեցայ: Երկուշաբթի առառու, շատ կանուխ, ժամը 10-ին ճամբայ Ելանք Արտասառէն:

Արտասահի հովին ահռելի բարձրութեամբ քարտայսիր կան, այնքան սարսափելի բարձրութիւն ոչ տեսած էինք և ոչ ալ տեսանք, այնպիսի տիտիայ լիս՝ որ վրան քայլ մ'անդամ չես կընար յառաջանալ:

Գեղեցիկ ճամբով մը առաջ կ'երթանք. Իհոնիրն այլ այնքան

բարձր չեն. քանի կը յառաջանանք, այնքան կը ցածրան: Կէս
օրին մօտերը սկսան կիւմիւշխանէի պարտէզները հրեիլ: Ժամե-
րով պարտէզ է, ուր մշակուած են խնձոր, տանձ, սալոր, վա-
րունդ և ճմերուկ: Կիւմիւշխանէի տանձն ու խնձորը հոչակաւոր
են. քիչ մը գնիցինք փորձի համար, բայց զեր խակ էին ու
թթու: Կիւմիւշխանէ քաղաքը չկրցայ տեսնել որովհետեւ կը գըտ-
նուի շեղ լիռան մը ետին: Մենք անցանք անոր ստորոտի կիւ-
միւշխանէ—Ալթը կոչուած զիւզէն: Հոս գարձեալ հանգիստ պիտի
առնէինք, սոխողողական հանդիսատ: Տաճիկ պաշտօնաները նո-
րէն մեր առջեր կտրեցին և պաշտօնատուն՝ իրենց մհծին քով
հրաւիրեցին:

Ներս մտանք երկիւզով, պաշտօնաւորը սովորական գառնութիւնն չցուցուց մեղի: Անունու ամբողջ հումքին մէջ «վարժապետ» էր, լուրը իրեն հասցուցած էին արդէն:—Բարի եկաք, վարժապետ, լսու նա, հրամմեցէր հստեցէք: Խոչչափէս էք, հանվարժապետ, լսու նա: Կ'երեայ թէ զիշերը Մ'ըստաստ մնացեր էիք:

Մեր պատասխանը միայն «էվէլ էֆէնտիմ» էր: Գիտենք
աշուշ մասեին լեռով արևից բան պիտի յաջորդէ:

ուրիսք, զարդաց, առագ, բարձրաց, ապահովեաներուն

Եյսունին զարգաց պաշտօնական լուծություն է առաջ բերելու համար հարցուց.

— *Rhombopoda* *Proboscidea*

գիլուած բան մը դանուի:

— Եֆէնսիմ, ըստնք, արդիւուած բան

ալ խուզարկեցին, ճէվիզվեկ ալ խուզարկեցին. բայ մը չգտան.
Եղան հասկեկ է, ճշաման տուէք երթանք:

— ի՞ն, ասոնք չգտան, կրնայ ըլլալ որ մենք գտնենք: Ի՞նչ

գիտեք, կը նայ ըլլալ ո՞վ թուղթ մը, բան մը ինկած ըլլայ մէջիւ-

բը. Կէշ Ժամանակ է. Կորչը առաջ է և առաջ է առաջ կը բարձր
Հերթը Սահակ աղայինն էր. Պրապանէն 5 զբուշոց մը հա-

նեց, մօտեցաւ, պաշտօնատարին ձեռքը գրաւ: Այսքանը բաւական էր: Դուրս ելանք, պաշտօնեաները ձեռքերնին հազիւ քսեցին բիստներուն, ոմանց վրայ ալ հեռուէն հայեացք մը ձգեցին և խուզարկութիւնը կատարուած համարուեցաւ:

Ժամ մը ուշացեր էինք հոս. նորէն ճամբայ ելանք դէպի
թէրքէ ըստած տեղը, ուր պիտի գիշերէինք երկուշաբթին:

Թէրքէ հասնելով, հինգ հոգի զնեցինք մորթուած ու մը՝
որ հինգ օխու եկաւ. օխան 40 փարայէն՝ վճարեցինք 5 զլուշ:
Հոս հացը՝ 50 փարա, աւելի սուղ էր քան թէ միսը: Քիւրդերն
ալ միսին էին և նոյն տեղը ուրիշ խան մը վարձեր էին: Մեր
ընկերներն ըսին թէ վաղուան ճամբան շատ երկիւղալի է. պիտի
անցնէինք Պօղաղ-քէսէն (կոկորդ էտրող) կոչուած նեղ ձորէն, որ
մէկ ժամու երկարութիւն ունի: Մենք զէնք ևն չունէինք. ուս-
տի մեր յոյսը քիւրդերուն վրայ զրած էինք:

Երեքշարթի առաւօտ կանուխ ճամբայ ելանք քիւրդերուն
հետ միտոին: Վերջապէս հասանք ձորին բերանը: Մայր Հայա-
տանի մուտքն է այս...:

Քիւրդերուն ամէնէն քաջերը դաշոյննիրը մերկացուցին,
հրացաններն ուսիրնէն վար ասին ու առաջ անցնելով՝ իրար հ-
տեւ արձակել սկսան, որպէսզի աւաղակներ եթէ կան, վախչին:
Տասնեակ հրացաններու որոտի ձայնը ժայռու ձորին մէջ հաշ-
բիւրապատկուելով՝ ահազին արձականպնիրով կուգար մեր ա-
կանջներուն բաղխելու: Աւաղական, արհաւրալի, բայց եռանդ
արձարծող տեսարան մէր այն: Քիւրդերուն ետեէն մտանք մենք
ալ, երկար ու նեղ կիրճ մէր այն: Երկու կողմերնիս կը բար-
ձրանայ շատ խոշոր ժայռերու անսասան շարք մը, որ կարծիս
մինչև երկինք կը բարձրանայ ու արկին լոյսը կը խափանէ: Մի-
այն Արտասայի ժայռերը կրնային հասնիլ անոնց բարձրութեան:
Տեսանք հեռուէն աւանդական Քեօր Օղուին բերզը, որ այդ ա-
հազին բարձրութեանց վրայ կը ցցուէր: Տակէն ծակ մը կար, որ
այդ բերդին մուտքն է եղեր: Նոյն երեկոյ ապահով հասանք Քա-
տիր աղա քէօյի:

Երեքշարթի գիշեր (յուլիս 23) մնացինք այս պիւղը. քանի
մը խանութ միայն կար հոն և խան մը, խանձին ըստ թէ գիւ-
ղերը լեռան վրայ են, ինչպէս Քայացըրաք, երմէնէ են: Կարկա-
չուն առուակ մը կ'անցնէր զաշտին մէջէն, գեղեցիկ լուսնեակ
գիշեր էր. առուակին առջե նստայ ու երկար վայելելով քաղցրա-
շունչ զիփիւը, հոն, այդ անխոռվ լուսթեան մէջ, երգեցի ու
երգեցի:

Դշ. առաւօտ ճամբայ ինկանք դէպի Բարերդ. լեռներու տեղ
ընդարձակ դաշտեր են հիմոյ որ կ'անցնինք: Քրդերէն մէկը հա-
յախօս էր. այս տնձին հետ բարեկամացայ և գրեթէ ամբողջ
ճամբան խօսակցելով կ'երթալինք: Մեր նիւթը անդպալի կեր-
պով հայ-քրդական յարարերութեանց վրայ ինկաւ վերջապէս:
«Մենք երկու մարդու միայն թշնամի ենք, ըստու նա. մէյ մը քա-
հանայի, մէյ մ'ալ վարժապետի, ասսնք եթէ մէջտեղէն վերնան,
միացած ժողովուրդը անշուշտ մերն է»: Սահակ աղան մէկ կողմ
քաշեց ինձ և զգուշացուց. «Հայերէն զիտնալուն հայ կամ հայա-
սէր կը կարծիս, ինչ է, նորէն քուրդ չէ. սոխին անուշը ըլլար,
զգոյշ եղի. այն դաները զոցէ»:

Կէս օրէն բիչ յետոյ հասանք վարդանան. ասիկա 70 տունէ
բաղկացեալ հայաբնակ զիւղ մ'է: Փոքրիկ երեխաները ասղին
անզին կը վաղվատէին բոկոտն ու հողաթաթախ. հայ ամօթիած
աղջիկներ ցորենի փունջեր ձեռքերնին՝ մեր դիմացը կը կանզին
լուս ու տախօս, սպասելով մեղմէ փոքրիկ դրամական նուէր մը,
զոր սիրայօժար կը նուիրենք: Ճամբուն վրայ ամէնուս ուշա-
զրութիւնը կը զրաւեն երեր հոյակապ տաճարներու աւերակնե-
րը. երերն ալ իրարու մօտիկ, կիսակործան շէնքեր են, զեղե-
ցիկ սրբատաշ ճերմակ քարերով: Բոլոր հայերս ալ բնականաբար
շեղցանք ճամբէն, մտանք ներս, աւերակներուն մէջ, ծունկ մը
աղօթք ընելու: Ես կը փնտուեմ հին արձանագրութիւններ. հնա-
գիտական առաջին փորձս էր ասիկա հայ հոգի վրայ: Եկեղեցւոյն
սիւներէն մէկուն վրայ գտայ Զ թուէն արձանագրութիւն մը:
Եկեղեցիներուն շուրջը՝ ընդարձակ զաշտին վրայ սփռուած են
բազմաթիւ գերեզմանաբարեր, որոնք կարգալ ու պրզտել չէր նե-
րեր գժրախտաբար ժամանակս:

Վարդանէն երկու ժամ յետոյ կը հասնինք Բարերդ, ուր
պիտի մնանք դշ. գիշեր:

Ի՞նչպիսի անձկութեամբ կ'սպասէի տեսնել վերջապէս բուն
Հայաստանի բաղար մը. Ենչ զեղեցիկ, Ենչ հրապուրիչ տեսա-
րան պիտի ունենար արգեօք այն: Արգէն հեռուէն կ'երեան պա-
րիսպի նման ըստեր. քիչ մ'ալ առաջ կ'երթանք և ահա քա-
զարքը ամբողջութեամբ մեր առջին է: Ո՞հ, որքան յուսախարու-
թիւն: Հոգակերտ հասարակ տուներ. կարծիս թէ համուճարակ

հրդեհ մը լափեր է ամէն ինչ, և ընդհանուր աւերակ մ'է միայն մնացեր: Անշուք Հայաստան, դարեր ամբողջ հարուած հարուածի ետեւ հասցուցին քեզի, սուր, սով, հուր ու մահ, ասոնք եղան քու բաժինդ, քու շէն բաղաքներդ աւերակ դարձան. քու հպարտ զաւակներդ սորուկ դարձան, քու միլիոնաւոր ժողովուրդդ ցանցաւ ցրուեցաւ ի սիմոս աշխարհի: Եւ հիմայ, այրի կնոջ նըման, գու հատեր ես աւերակներուն մէջ, աչքերդ արցունքով. ող պիտի գայ քու քովդ, քեզի ձեռք կարկառելու, քու զաւակներդ քեզի դարձնելու, քու աւերակներդ նորէն շէնցնելու:

Բարերդ փոքր բաղաք մ'է թուրք ու հայ բնակչութեամբ: Թուրքիրը բաղմաթիւ ըլլալով, հայերը կ'ապրին խեղճ ու հանդարս: Շուկան կը պատահմ. բաւական կեանք կայ, խանութիները լի են զանազան տպրանքներով. յաճախորդները խումբերով կ'երթան ու կուպան: Պատելով պատերով քաղքէն դուրս կ'ելլիմ. հոս ձախ կողմա բաւական բարձր ըլուրի մը վրայ հին բերգաքաղաքին աւերակներն են: Պարիսպները՝ որոնք գեղին զոյնով են, գրեթէ ամբողջութեամբ կանգուն են: կը բարձրանամ բլուրէն վեր, և ճիշտ բաղաքին մեծ գրան առջև կը հասնիմ: Դուռն ձոկաւը արարերէն արձանագրութիւն մը միայն կայ, հայերէն գրեր չեմ գաներ: Պարիսպները բաւական հաստ են: Դուռնէն ներս մոտնելով՝ ամբողջ բաղաքը աչքիս առջևն է, գրեթէ բառուկուսի և խիստ փոքր: Անիէն շատ աւելի փոքր է, այնպէս որ մէկ հայուածքով կարելի է ամբողջութիւնը ընդունել: Քաղքին ներսը ընտեւ շէնք մը չկայ. ազբանոց մ'է միայն. հոս ու հոն կոտըած կզմինտրի, աղքի, քարի կտորտանքներու կոյտեր են դիզուած: Նորէն վար իջայ բլրէն, մտայ հայու մը խանութը և խօսք բացի աւերակներուն մասին: Յայտնեցին թէ բաղաքին մէջ պարիսպներէն մէկուն քով՝ մուտք մը կայ, քանի մը սաք սանդուխներով: Անգամ մը քանի մը հոգի իջեր են վար՝ մեծ գժուարութեամբ, որովհետեւ սանդուխները լէզով պատած էին. վարը ընդարձակ այր մըն է բացուեր, որ նոյնպէս լէզով պատած է եղեր: Կը կարծէին թէ ջրամբար եղած ըլլայ, պաշարման ժամանակ քաղաքին ջուր մատակարարելու համար: Բայն թէ կառավարութիւնը հիմայ արգիլած է բերդ մտնելը և ոչ ոք կը համարձակի երթաւ պատիւ: Բարերախտաբար այս արգելքը

նախապէս ինձ ծանօթ չէր և աւելի բարերախտաբար իմ պառյառ մէկը նկատած չէր:

Երեկոյիան դէմ բարեկամ մը ինձ սրճարան մը առաջնորդ գեց. ձորոսի վրայ շինուած էր: Ասիկա Հայաստանի նշանաւոր գետերէն մէկն է, որ Բարերգի մօտերէն կը բխի, և Բարերգէն, Սպիրէն, կիսկիմէն ու Արթվինէն անցնելով՝ Պաթումի քով Սև ծովը կը թափի: Ճորսի վրացի բառ մ'է և կը նշանակէ «ցիխոս, աղմոտ». տով գետին անունը Արտազի Տղմուտին հոմանիշ կ'ըլլայ: Տաճիկները՝ ըստ իրենց սովորութեան, օտար տեղական անունները տաճկերէն բառի մը վերածելու համար՝ կոչած են Զիւրիք սու (փատած չուր). ինչպէս որ կ'ըսին նաև Ուզունլար փոխանակ Օձուն, Ալագեազ փոխանակ Արագած և ալին:

Բարձր պատշաճմին տոչի նոտանք սուրձերնիս խմելու. տակէն յօխորա գետն է որ կարկաչելով կը սահի. երկու կողմը ծառեր են անկոււած, որոնք բաղցը զովութիւն մը կը սփռին չորս զին: Ուշ ժամանակ վերագրածայ իշեան:

Հինգշարթի առաւ Բարերգէն ճամբայ կլանք: Աահակ աղանդ, զիտնալով որ քաղքէն զուրս ելլերու ժամանակ նորէն պիշտի խուզարկուինք, կանխաւ զիմեց իրեն ծանօթ տաճիկ պաշտօնեացի մը և խորհութիւն հարցուց: «Ո՞վ որ ձեզ խուզարկելու կլէ, թեէն բանեցէք, ինծի բերելը» ըստ նա:

Քաղքէն զուրս ելանք, հինգ վայրկեան հազիւ. հեռացերէնք, մէյ մ'ալ յանկարծ լսեցինք տաճիկ պաշտօնեայի մը զոռագոռոցը, որ չզիտեմ որ ծակէն բուսաւ ու ձիերուն առջեւ կարելով, «կանգնեցէք» կը պոսար:

— Ի՞նչ կայ, ի՞նչ կուզես, վրան վազեց Սահակ աղան:

— Առանց խուզարկութեան մ'ը կը փախչիք. կը կարծէիք թէ չի պիտի ահսնեմ, ի՞նչ է. թափեցէք բեաները, որ խուզարկեմ:

— Հոս խուզարկութեան աեղ չէ. փողոցին մէջտեղը խուզարկութիւնը չըլլար. եթէ խուզարկել կ'ուզես, հայտէ, երթանք բաղաք, էֆէնտիին քով, միասին կը խուզարկէք:

Պաշտօնեան հասկցաւ գաղտնիքը.

— Զեզի ով որ այդ բաները սորվեցեր է, ևս անոր հէրը անիծնմ:

Ու ձայնը կակռած, մօտեցաւ և 5 զլուշ խնդրեց:

— Բան մ'ալ չեմ տար, ըստ Սահակ աղան:

— Գոնէ մէկ զրուշ տուր:

— Մէկ զրուշ ալ չեմ տար:

— Եղբայր, գոնէ մէկ հաս գլանիկ փաթթէ տուր, ասանկ բան կ'ըլլայ, ևս հոս ձամբուն մէջտեղը այսքան ժամանակ ձամբորդի սպասիմ և գլանիկ մ'ալ չկընամ փրցնել:

— Աղպէս ըսելուդ համար գլանիկ մ'ալ չի պիտի տամ, ըստ Սահակ աղան: Չիերը քշեցինք ու տուջ անցանք:

Բարերդէն գուրս ելլերով կը կարենք Մաստիթի երկար հովիտը: Այնուհետեւ կ'սկսի Թոփի կոչուած բարձր լիսներու շղթան, որոնց գագաթը 10,000 սոք բարձրութիւն ունի: Չիերէն վար կ'իջնենք, որովհետեւ ոտքով վերերը աւելի զիւրին է: Կը բարձրանանք, անվերջ կը բարձրանանք: Կը համենք վերջապէս Թոփի բարձրագոյն դիրքը: Չորս զիս կը նայիմ. հիանալի՞ է տեսարանը: Աչքիս առջե կը բացուի լիսներու ընդարձակ ծով մը. կունտ կունտ, շարքերով, ընդարձակ տարածութեան մէջ ցրուած կանգնած են անոնք, Թոփի փոքր եղբայրները. հեռուն Փալանչէօքէնի գագաթն է: Ասոր տակ ահա անորոշ սեռութիւն մը կ'հերեայ. Կարինն է այն, մեր ձամբորդութեան համբոււանք, Տաճկահայաստանի մայրաքաղաքը: Չիալանները ձամբուն վրայ նստած, թաշկինակ մը առջենին փոստ, աչքալոյս կուտան մեղի, որ ապահով արժանի եղանք կարինը տեսնելու: Ամէն մէկս 5 զլուշնոց մը կը ճգնանք ու կ'անցնինք: Թիչ յետոյ հողը կ'սկսի դէպի վար թեքուիլ. լիսան գագաթը անցեր ենք. կ'սկսի զասիշ վայրը. Թնաս բարձր Թոփի: Ժամերու բարձրութիւնը քանի մը վայրկեանէն վար կ'իջնամ վաղելով: Թոփի ստորոտ՝ դաշտին մէջ կը կանգնիմ գագաթի տեսարանը զիտելու համար: Եւ ահա գագանային սոնոցներով, վայրենի աղաղակներով, ահոելի խուժան մ'է որ լիսն ի վար գրոհ կուտայ: Ի՞նչ է այս: Մեր քիւրդ ընկերներն են, որ լիսներուն համը առած, իրենց վայրենի բը հաղդները արթնցած, գագանային գուգոսցներէ ոչ շատ տար-

բեր վայրենի երդ մը սրոտալով դէպի դաշտը կը վազեն խըմ-բովին:

Դիշերը Թոփին քիչ հեռու Թոփիայ խան կոչուած տեղը պիտի մնայինք. ճամբորդները ըսին որ ի՞նչ խանը և թէ շըա-կայքը վտանգաւոր տեղեր են. աւելի վտանգաւոր է խանձին. ուստի աւելի լաւ համարեցին բացօթեայ զիշերել: Քիւրդերը ընդարձակ օղակ մը կազմեցին. հայերս մտանք օղակէն նիրս. քիւրդերէն խումբ մը պահապան նշանակուեցաւ և սկսաւ օգա-քիւրդերէն խումբ մը պահապան նշանակուեցաւ և սկսաւ օգա-կին շուրջը հսկել: Մնացեալը հանգիստ կը քնանար: Լուսին չկար նոյն գիշերը. հազիւ քանի մը ասազեր կը փայլէին. մութը աւելի պիտի սասակացնէր շրջակայրին ահաւորութիւնը. բայց ոչ կը մատձէր այլ ևս երկուզի մասին: Կէս գիշերին թեթի անձրի մը սկսաւ մեր վերմակները ծեծեւ բայց ով այդպիսի չնչին բաներու ուշադրութիւն կը դարձնէր:

Ուրբաթ առու ճամբայ ելանք մեր բացօթեայ իջևանէն. քիչ յետոյ կը հասնինք Թոփիայ խանը, որ մեր իջևանը պիտի բուլար հախորդ գիշերը: Ցորեկին կը հասնիապան հայտ-ընակ գիւղը և երեք ժամ յետոյ ալ Աշկալա:

Աշկալա շրջակայ տաճկաբնակ զիւղերուն մէջ մեծագոյնն է. ընդարձակ հրապարակի մը մէջ տաճկի խան մը կար. բոլորս ալ հան զիմեցինք զիշերելու համար. խանձին գուրս վճնաց քիւրդերը, ըսելով թէ «աղտոտ մարզիկ են և զրամ զնարելու սովորութիւն ալ չունին»:

Շաբաթ առու զուրս ելանք Աշկալայէն. այլ ևս կարնոյ ընդարձակ զաշտն ենք. երկու ժամ յետոյ կ'անցնինք Սև ջուրը, որ եփրատի արևմտեան ձիւղն է և Կարնոյ լիսներէն բխելով կ'երթայ Խարբերդի մօտ կը միանայ Մուրբատ չալին, կազմելու համար Եփրատը: Երեկոյեան դէմ հասանք իլիձէ հայաբնակ զիւղը. եթէ քիչ մ'ալ ուղեկինք շտապել՝ կրնայինք նոյն գիշերը զիւղը. եթէ քիչ մ'ալ ուղեկինք շտապել՝ կրնայինք նոյն գիշերը հասնիլ. բայց ձիերը յոդնած ըլլալով աւելի լաւ համարին հասնիլ. առառուն մանել քաղաք:

Ինչպէս իլիձէ թուրքերէն բառը ցոյց կուտայ, զիւղիս մէջ յայտնի ջերմուկ մը կայ հանբային ջուրի. ուղեցի փորձել

զայն, մանաւանդ որ գիշերուան զիս շատ ժամանակ կար: Բաղ-
նիքին մէջ ընդարձակ քառակուսի տւազան մ'է շինուած՝ ուղղակի
ակունքին վրայ: աւազանին տակը լցուած է բարակ աւազ:
ակունքին ջուրը պղպջալով դուրս կը բխի շարունակ: Աւազա-
նին մէկ կողմը բացուածք մը թողնուած է, ուրիէ երեսին ջուրը
շարունակ դուրս կը թափի՝ աւազանին ջուրը միշտ նոյն բարձ-
րութեանը պահելու համար: Աւազանը հասարակաց է, ամէն որ
անխափի կիջնէ մէջը ու կը լուացուի: ոմանք մարմինը կ'օճա-
ռեն նախապէս ու այնպէս կը մտնեն, ուրիշներ առանց օճառ-
ուելու: Զուրին խորութիւնը մինչեւ վիզը կը հասնի. ջուրը
շատ տաք չէ, այլ մարմինը զիմանալու չափու Ռւզովը կրնայ
յառաջանալ աւազանին խորը, ուղղակի ակունքին վրայ, որմէ
բղիսած թարմ ջուրը բնականարար աւելի տաք է քան աւազա-
նին հեռու մասերը:

Շաբաթ գիշեր մնալով իլիձէ, կիրակի առառու՝ յուլիս 28,
ճամբայ կ'ելինք գէպի կարին: Շուրջերնիս զիս մութ է. ձայն ձուն
չկայ, մեղմաշունչ զեփիւսին ոլուցն է միայն, որ կուզայ երբեմն
մեր ականջները շոյելու: Քիչ յետոյ ախորժալուր հնչեն մը կը
բարձրանայ, այնպիսի նուրբ, այնպիսի քնքոյշ ձայն մը, որ ոչ
մէկ մարդկային լիզու չի պիսի կրնայ նկարագրել: Կան զիւզի
եկեղեցւայն գեղջուկ զանդակն էր այն, որ բարեպաշտ հայ շինա-
կանը աղօթքի կը հրաւիրէր: 15 տարի անցեր է այն օրէն
մինչեւ հիմայ, և զիւզական զանդակին անուշ այդ հնչենը զիս
ականջէս հեռացած չէ կարծիս: Այսպէս քաղցր են անցեալի
յիշատակները:

Հոգէ բազմաթիւ մարտկոցներու մէջտեղերէն անցնելով կը
մտնենք կարին, հոս ալ հայոց խրոխտ եկեղեցւոյն զանդակա-
րութիւնն է՝ որ կը զիմանորէ մեզի: պատարագի ժամն է: Կար-
նոյ եկեղեցին, Ա. էջմիածնի տաճարին նման, սովորութիւն ունի
բազմաձայն զանդակներու հարմամք, ախորժալուր գաշնակու-
թիւն մը յարմարել, որ շաբաթ երեկոյ ու կիշակի առաւօտ մտ-
նաւանդ աւելի կը գեղեցկանայ:

Տարի մը մնացի կարին, Սանասարեան վարժարանին մէջ,
1894 յուլիս 28-էն մինչեւ 1895-ի ամառը: Հայ ազգին համար

այզերու և յոյսելու տարի մըն էր այս: Ճիշտ այն օրերը՝ երբ
մենք կարին կուզեսրէինք, անզին Սասունի հազարտւոր հայերը
տաճկական սրին դոհ կերթային: Խոսվութեանց լուրերը կը
համնէին մեզի, բայց բոլորովին ուրիշ ձեռվ: Կարսեցիք կը
պատմէին թէ տէրութիւնը անդադար զօրք ու թնդանօթ կ'ու-
ղարկէ և որպէսզի ծածուկ պահուի այս և հայերը չիմանան,
փոխազրութիւնը կը կատարեն ուշ զիշերով և թնդանօթներուն
անիւները չուխաներով փաթթած՝ ձայն չելլելու համար: Կառա-
վարութիւնը զօրաշարժին ուրիշ գոյն մը տալու համար այնպէս
լուր էր տարածեր, որ իբր թէ քուրդերը ապատամբեր և Ռու-
սաց վրայ կոտի են զացեր. տէրութիւնն ալ պատերազմի առիթ
չտալու համար՝ մեծ զօրքով վրանին կ'երթայ, բանի ետ զարձ-
նելու նպատակով: Բանի մը տմիսէն՝ սարստիկի իրողութիւնը
պարզուեցաւ. հայութեան հետ յուզուեցաւ ամբողջ Եւրոպան,
մանաւանդ Անդլիական աղնիւ աղով: Վեց մեծ Տէրութեանց
քննիչները եկան Կարին, ուրիէ անցան Սասուն, կոտորածին
մանրտմանութիւնները բննիլու: Բացուեցաւ հայոց համար
վարդագոյն յոյսերու շրջանը: Ամէնէն սկեպտիկն ալ հաւատա-
ցած էր թէ ահա կուզայ Հայոց իշխանը և վեց վիլայէթներու
իշխանապետութեան գլուխը կանցնի: Մեծ էր սգեորութիւնը:
Գինեպան մը իր մթերած զինիներու տոռւսուրը զաղբեցուց,
ըսելով թէ Հայոց իշխանին եկած օրը, քաղաքին ուրախութիւն
պիսի տայ: Օր մը Սանասարեանի աշակերտաները խմբովին բաղ-
նիք տարինք. խանութներու տոջի շարուած՝ տմէնքը մեզ կը
դիտէին. երեկոյին երբ ետ զարձանք՝ կը հարցնէին մեզի: «Հա-
պա՞ ուր է» — Ո՞վ — Հայոց իշխանը: — Կարծեր էին թէ Հայոց
իշխանը կուզայ և մենք զիմաւրելու զացած էինք:

Թուրքերն ալ զիտէին այս բոլորը և հայոց հետ մեզը ու
կարագ գարձած էին, ալ ոչ ոք տաւարը կամ հօտը տուն կը
տանէր, բաց զաշտին մէջ կը թողէին. մէկը չէր համարձակեր
գիպչելու:

Սակայն երբեմն հակառակ լուրեր ալ կելէին: Անզամ մը
լուր տարածուեցաւ թէ տաճիկները որսշեր են Զատկին Հայոց
վրայ յարձակելու և անխնայ կոտորելու: Մեծ մարտկոցին վը-
րայէն թնդանօթները լարած էին Սանասարեանի վրայ, որ կը

կարծէին թէ սումբերու և զանազան տեսակ հրանօթներու մթերանոցն է: Դրութիւնը խիստ լուրջ էր, այնպէս որ գպրոցին օտարանպատակ տեսուչները հիւպատոսներու պաշտպանութիւնն էին խնդրուծ: Մեր ու աշակերտներու կեանքը ըստ կարեւոյն պաշտպաննելու համար քանի մը հրացան և տարձանակ ճարած էինք և քանի մը որ զինուած գառարան կը մտնէինք:

Կարնոյ ձմեռը խիստ սաստիկ և երկարատե է: Ճուրտը մինչև 30 տատիճան կը հասնի, բայց քաղաքին դիրքը խիստ բարձր և օգը շատ չոր ըլլալով, առողջ ու հաճելի է: Ամէնէն ցուրտ ժամանակն ալ կը տեսնես երկինքը պայծառ, արել ժառքուր կապոյտին վրայ կը ցոլայ: Զմեռուան երկարութիւնը առակի կարգ անցած է: Կը պատմէն թէ մէկը կարին գացեր է, վերտարձին հարցուցեր են թէ ձմեռը քանի ամիս է:—Զգիտեմ, պատասխաններ է, ևս 5 տարի մնացի, ամտու չեկաւ. եթէ իմ գումա յետոյ եկիր է, տեղեակ չեմ: Աւրիշ մէկուն գարձեալ հարցուցեր են թէ կարնոյ ձմեռը քանի ամիս է:—13 ամիս.—Տարին տասներեք ամիս կունենայ:—Մէկ ամիս ալ միւս տարիէն փոխ կառնէ:

Երբ ամտու եկաւ, Սանտասարեանի աշակերտները ըստ սովորութեան Սրտաձոր տարինք ամտուն անցնելու: Հոս բաց գաշտին մէջ, առուակի մը առջն, քանի մը ընդարձակ վրաններ գարկինք, մէկը իրեն սերտարան, միւսը իրեն ննջարան, ուրիշ մը իրեն խոհանոց և այլն, և հոն բնակութիւն հաստատեցինք: Շատ անդամ շրջականները կ'երթայինք պտտելու, բնութեան գեղեցիկ տեսարանները կամ հայրենիաց հնավայրերը դիտելու: Ասոնց մէջէն կարեւոր կը հոգարեմ յիշել Խաչկավանքի հին գերեզմանատունը, որ Սրտաձորէն հեռու չէ: Գերեզմանաքարերը հին հայկական սովորութեամբ խոյածե կամ օրբանածե են. վըրանիքը կան արձանագրութիւններ, ժամանակ գարերէն, որով գերեզմանատունը կ'ունենայ գոնէ 6-700 տարուան հնութիւն: Բայց հոս կարեւոր արձանագրութիւնները չեն, այլ այն զանազան պատկերները, որ քանդակուած են քարերուն վրայ, ինչպէս բաժակ, նուագարան, գործիքներ և այլն: Այս տեսակ պատկերները վերին աստիճանի հետաքրքիր են հնագիտական տեսակշառվ: Մեր հին առանին կեանքի ուսումնասիրութեան համար

մեր մատենագիրները դժբախտաբար բան մը տուած չեն. շատ բան կընայինք հետեցնել այսպիսի պատկերներէ, որոնց իւրաքանչյւրը նապար նկարագրութենէ կամ գունագեղ ենթագրութիւններէ աւելի կ'արժէ: Օրինակի համար եթէ ունենայինք հարսանիքի կամ որսորդութեան պատկեր մը, հոն պիտի տեսնէինք մեր աչքին առջն կենդանացած թէ զգեստներ, թէ շէնքեր, թէ զարդեր, թէ առանին կահաւորութիւն և այլն, և այլն:

Խաչկավանքի գերեզմանատան պատկերները, որքան կըրնայի, խնամքով նկարեցի և անոնցմով յօդուած մը պատրաստեցի չանդէս Ամսօրեային ուղարկելու համար: Կոտորածներու ժամանակ՝ տաճկական բոհակալութիւնը չթողուց որ այս թղթերը սահմանն անցնին, զրբերուս հետ գրաւուեցան և անշուշտ կրակի մատնուեցան:

Տամնընիսկ օր միայն մնացի Սրտաձոր և սիրելի աշակերտներէս ու յաւէտ սիրեցիալ պաշտօնակիցներէս հրաժեշտ անհելով՝ Փարիզ երթալու համար Պոլիս վերագրանայ լեռնային ձամբարով: Այս անդամ միւսակ էր, ուղիկիցներս էին քանի մը ձիապահներ, որոնք մեծ քանակութեամբ ապաւստ կը փոխադրէին Կարինէն Տրապիզոն:

Աշկալոյի մէջ ծանօթացայ թուրք երիտասարդի մը հետ, որուն հետ անցուցի գիշերը: Ժամանակին այրող հարցը հայկական խնդիրն էր և հոս յանդեցաւ մեր խօսակցութիւնը: Նա ալ ամէնուն պէս համոզուած էր թէ շուտով հայերը կ'ստանան ինքնավարութիւն:—«Ղուրանի մէջ այս բանը գուշակուած է արդէն, ըստու նա. Մուհամմէտ զրած է թէ 600 տարի Հայաստանը Տաճիկներուն ձեռքը ի պահ պիտի զրուի, և անկէ վերջ ազատ պիտի ըլլայ: Ինչպէս որ առջև այսուղ Հայաստան էր, այսուեհան ալ Հայաստան պիտի ըլլայ»:

Բարերդի յետներն անցնելէ յետոյ, հոն ուր Հայաստանի վերջին սահմաններն են, ձիապահներէն ծածուկ, վար իջայ ձիէս, ծունը զրի գետինը ու կարօտով համբուրեցի հայրենիքիս սուրբ հոգը, զրու ով գիտէ մէյ մ'ալ պիտի տեսնէի՞ արդեօք:

Ճամբրուս վրայ խուզարկութիւն կամ որ և իցէ այլ խստութիւն չտեսոյ այս անդամ: Տաճիկ պաշտօնները ամէն տեղ

սիրալիր վերաբերմունք մը ցոյց կուտային: Նոյն իսկ երբ Պօլ-
սոյ մաքսատունն իջայ, «Հայ հո» հարցուցին:—Այն, ըսի:—
Անցէք, խնդրեմ, անցէք, ըսին կռնակս շոյելով: Խուզարկելու
պէտք չկայ. Հայերը մեր Տէրութեան ամէնէն աղնիւ, ամէնէն
հաւատարիմ ժողովուրդն են»:

Մէկ տարուան մէջ այսքան փոփոխութէն: Բայց քիչ ժա-
մանակէն սկսող արհաւրալի կոտորածները ցոյց տուին թէ ինչ-
քան անկեղծ էին այդ խօսքերը:

ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ

Նոր-Նախիջևան, 1909 ապրիլ 20.



ՎԵՐՋԱԼՈՒՑԻՆ.

Աչերը փակեց Ցերնկն անվրդով...
Արփին իւր օթի փակ գուռն է բաղիսում.
Դու ինձ մօտ եկար երփնալոյս սրտով,
Դու ինձ մօտ եկար լուս մըթլնշաղում:

Դու ինձ ըերեցիր սուրբ մէր, յիշատակ՝
Վերջալուսի պէս պերճ ու սոկեծիր,
Ու Բախտի շողով որպէս լոյս հրեշտակ,
Կհանքիս քառուղին մեղմ եզերեցիր:

Ես քեզ կըզգուեմ ինչպէս մի ծաղկի,
Հոգուս քարալուս խորքը կըբանամ,
Ու քս կհանքի հետ կհանքըս կըծաղկի,
Քո կըբակի մէջ ես կըմոխրանամ:

Եւ երբ գուերթաս, ճամբից նայիր յիտ,
Ոսկի յուշի պէս ցոլա ժպատղէմ,
Որ հո էլ մեռնող աւ շողերի հետ
Քեզ իմ մելանոյշ ողջոյնըս նետիմ:

ՈՆՈՓՐԻՈՍ ԱՆՈՓԵԱՆ.

ՆՈՐ ՆԱԽԻԶԵՒԱՆՑՈՑ ԲԱՆԱՀՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ.

Թուոցիկ ակնարկ.

Մի աղդ, քանի որ ոտքը չէ գրած պատմական ասպարիզի վրայ, զանուում է առասպելական և զիւցազնական ժամանակի շրջաններում, երբ զնո խանձարուրի մէջ են նրա բեղուն, սովորոյթները և կրօնը: Բնական է, որ ժողովուրզները այդպիսի տհաս հասակում չմնային և կենդանու յատուկ կեանք չփարէին, այլ հետզհետէ մօտենային բանական արարածների կենցագին: Փոփոխման այսպիսի աստիճանաւորութիւն նկատուում է ժողովրդի սովորոյթների և նրա բանաւոր ստեղծագործութեան վրայ, որ մեզ ներկայանում են տարրեր զոյներով, ֆիզիքական հասկացողութեան հետ երեւմ է նոգեոր կարողութեան բովանդակութիւնը և ըստ այնու ժողովրդի համար ապագայ հետանկարի պատկերն է ստեղծւում: Բրտութիւնը կամաց-կամաց անհետանում է տեղի տարով բարոյական գգացումների, կեանքի նոր խղէաների: Ժողովրդների բարոյական այս զարգացումը, նրանց ընտանեկան և ընկերական կեանքի պայմանները, նրանց խորհելու, զգալու և առգրելու առանձնայատուկ եղանակները արտայայտութիւն են զտել տուածների, ասացուածքների, վէպի, զրոյցների, կենդանական վէպի և երգերի մէջ, այնպէս որ բանաւոր զբականութիւնը յաճախ կարող է ազրիւր հանդիսանալ որի է ժողովրդի շամանդաղով պատած անցեալի այն մասի, ուր պատմութիւնը անդօր է լինում մուտք զործելու:

Ամեն մի ժողովուրդ ունիցել է, անշուշտ, բանաւոր զբականութիւն, որովհետև չի կարող լինել մի ժողովուրդ, որ ականատես-լինի բնութեան պատահարներին, իր հերոսների սիրահործութիւններին, հերոսական արկածներին և չանմահացնինքանց:

Այդպիսի դէպրում ժողովրդի երեակայութիւնը զրգուում է, լինուում բացւում, ոյժ ստանում և ահա պատրաստ է այդ վառ երեակայութեան պատմութիւնը, համառօտ կամ ընդարձակ, չափածոյ կամ արձակ, պարզ զգեստի մէջ: Այս անարուեստ երգերը և վէպերը, որ ժողովրդի հոգու թարգման են հանդիսանում, արտայալուում են, ուրիմ, նրա հոգեկան կեանքը, նրա զարգացումը, ներքին աշխարհի արամագրութիւնը և այս ահապահուց աւելի արժէքաւոր են, աւելի պարզող նրա կուլտուրական բարոյական կեանքը, քան թէ այդ նիւթի մասին զրած ենթադրութիւնների վրայ հիմնուած զրքերը *:

Մենք էլ ունեցել ենք մեր խորը անցեալում և յետոյ ստեղծած և սերնդից սերունդ տւանդած բանաւոր զբականութեան ըոլոր տեսակները, որ պահպանուել և կենդանի են մնացել մինչ անցեալ զարու երկրորդ կէսը, երբ արդէն զբականութեան տուած զարով, շատ տեղերում սկսուել են մոռացուել սեփականութիւն դասնալ հին սերնդին: Մինչեւ այժմ եղած բանաւոր զբականութեան ժողովածուները, որ վերջերս միայն եռանդուն կերպով էր տուած զնուում և որ կազմում են, զուցէ, մեր ժողովրդի ներքին աշխարհի զեղման միայն մի փոքրիկ մասը, փըշը բանքներ միայն, տարով ապացոյց են, որ նայ ժողովուրդը բանասեղծական տիւն ունի, որ նա կարողացել է իր տիրութիւնը, վիշտը և ուրախութիւնը այն աստիճանի խորը, զգայուն կերպով արտայայտել որ լսողին կամ ընթերցողին կախարդում է, ապացոյց Ակնայ, Վանի, Ապարանի և այն կողմերից ժողոված փնջիկները, ուր արտացուում են ընկերական ամենամաքուր և անկաշոռ յարաբերութիւնը, որինտեկցական մաքուր ոչըրը, կոյս սիրոյ զգացմունքը և բնութեան ծոցում աշխատանքին ընկերակցող ու նրան թեթեութիւն պատճառող սրտի ելեէջները, որոնք միայն ընդունակ են և միենայն ժամանակ խթան են հանդիսանում անհատին թէ ժողովրդին արտայայտչ լինելու սիրաը ձընչը շող, հոգին յուղող լաւային, որը այնքան պարզ, բայց երբեմ էլ կրտսու ու կրբառ է, որպէս ընութեան ծոցում, անհոգութեան զրկում ապրող զբա կենդանի աղբիւր ժողովուրդը:

* Իմ «Ժողովրդական նիւթերի մատենակրութիւն» վերնագրով անտիու աշխառութիւնից: (Ա. Տ.-Յ.)

Զարմանալին այն է, որ մայր երկրի ծոցում ապրողներն են այդ հովերով տարուած, որոնց բանաստեղծական արտազրութիւններն իրենց զգացմունքի առատութեան և խորութեան պատճառով քաղաքակիրթ ազգերի ուշադրութեանն են արժանանում, իսկ մայր երկրից կարուածները, հոռու ընկած հատուածները, ընդհակառակը, կորցրել են ոչ միայն նորը ստեղծագործելու, այլ և հինը պահելու ընդունակութիւնը։ Գուցէ կարելի լինի նրանով բացատրել, որ վերջիններս փոփոխուած տեսնելով կեանքի պայմանները, ենթարկուելով տիրապետող բնութեան և տարրի ազգեցութեան, կորցրել են ստեղծագործելու հոանդ, զգացւելու ընդունակութիւն, կամ պէտք եղած ժամանակն էլ բաւականութիւն են գտել շրջապատի թելագրած շեշտերով, և որ այդ նոր վայրը, նոր պայմաններ առաջ բերելով, վերացրել է նրանց միջից անհոգութիւնը, մի կողմ թողել հոգու այդ տեսակի տրամադրութեան արտայայտութիւնը, առաջներս դնելով զոյութեան կոուի համար գործնական կեանքին յատուկ նոր միջոցներ, նոր զգացումներ։

Այսպէս է և Նոր-Նախիջևանի ժողովուրդը։ Բացի նրանից, որ մօտիկ լինելով քաղաքակրթութեան կենտրոններին, ննարաւորութիւն է ստացել զրանց ձաշակով մասամբ իրեն հոգին կըրթելու, մի կողմ թողնելով այն սովորոյթները, աւանդութիւնները ու երգերը, սրոնցով նա սնուել և զգացուել է, այլ և կեանքի պայմանները ստիպել են նրան գործնական լինել, նիւթականը առաջնորդող ունենալ։ Մեր միւս զաւաների նման Նոր-Նախիջևանը կեանք չունի. սրան անծանօթ է օրինակ՝ վար ու ցանքի ժամանակ լծկան գոմէշների և եղների զոյգերի երկար շարքերը կառավարող փոքրիկ տղաների երգած և կիրճերում կամ սարերում արձագանք գտնող հօրօվեները, որոնք զանազան տեղեր բնութեան համապատասխան բովանդակութիւն և ներգաշնակութիւն են ստացել, օտարուախ է դաշտային աշխատանքը հետ ընկերակցող գեղեցիկ սեռի աղատ բնութեան սիրոյ մէջ ընկած հիմքը, ինչպէս և պանդիստութեան մէջ տառապողների և կամ սիրելիներից զրկուածների յուզումնալից կարօնները։ Եւ եթէ ընդունելու լինենք, որ մայր երկրից կարուած հատուածները գաղթավայրերում շատ շուտ են առաջ դնում կուլտուրական կեանքով։

մոռացութեան տալով աղգային սովորութիւնները, ծէսերը, նախապաշտումները ու հաւատալիքները, համականալի պիտի լինի, որ նախիջևանցիք վաղուց մոռացած են այդ ծէսերի և այդ արարողութիւններին համապատասխան երգերը։ Նահապետականութիւնը կորցրել են նաև նրա բնորոշ յատկանիջները։ Ընկերական խմբակցութիւնների բաւականութեան, տօնական սովորոյթներին և նրա հետ կապուած ուրախութիւններին փոխարինուած է եւրոպականը իր լաւ և վատ կողմերով։

Սրա վրայ աւելացնենք անապահով կեանքը, առևանգումներն ու հարստահարութիւնները, որ նոյնպէս պակաս երգերի պատճառ չեն եղել մայր երկրում, այն ժամանակ ընդունելի կլինի, որ նախիջևանցիք երգ չպիտի ունենան, զգացուել չպիտի գիտնան։

Կեանքը խաղաղ, ապտհով, վաճառականական և վերջերն էլ կրթական հովերով տարուած, հանգստութեան ժամանակ նա միայն կարող էր ուրախութիւններ անել, քէֆեր սարքել, և շատ բնական է, որ այդ խնջորների ժամանակ երգուած լինեն գեղեցիկ սեռին ուղղուած երգեր, չենք ասում սիրոյ, որովհետ մաքուր զգացմունքով շեշտեր այդ բովանդակութեամբ նրա բանաւոր գրականութեան մէջ չենք պատահում։

«Նոր Նախիջևանում կապուած պականները մեծաւ մասամբ հաշուի և գործնական գիտութիւնների արդիւնք են։ Ամուսնութեամբ ինտիլիքնատ մարդիկ կեանքի ապահովութիւն են ձեռք բերում, վաճառականներն իրանց մայր գումարներն են մեծացնում և իւրիանց առևտրական գործերն ընդարձակում, գործակատարները դուրս են գալիս իրանց «աղանդերի» ու «չորպաշխների» մօտից և իւրիանց սեփական գործը սկսում», «գրում է պ. Ե. Շահաղիկ (տես «Ն. Նախիջևանը և Նոր-Նախիջևանցիք. 1903 թ. թիվին էջ 76.»)։ Շատ հասկանալի է, որ այսպիսի հաշուի ամուսնութիւնները, որ չեն հիմնուած փոխարած սիրոյ և զգացմունքի վրայ, չպիտի տան այն մեղմ հնչիւնները, կուսական սիրոյ կարօտը, թախծութիւնը, ինչպիսին նահապետական կեանքն է արտադրում։ Վրա համար է, որ Ն. Նախիջևանում «սիրահարական երգ չկայ և յիշողութիւն էլ չկայ», որ մի ժամանակ շատ հած լինի» (տես «Նոյն տեղը»)։ Այսպէս էլ միւս պայմաններում, կեանքի այլ հանգամանքներում։

Այս պատճառով է, որ նրա բանաւոր գրականութիւնը աղքատ է, ամփոփուած է Գ. Տիգրանեանի ժողոված «Ասածը, ասացուածք և զրոյց հայոց Նախիջևանի», (1891 թ., Ռուսական Գույքի վերնագրով մի զրքոյշի մէջ. կան հատուածներ-երգիր, առածներ պ. Շահազիզի վերոյիշեալ զրքի մէջ, Ք. Պատկանեանի «Գоворъ Нахичеванскій» ում. կան նաև մի քանի հէքիաթներ Խրիմի բարբառով Նաւասարդեանի ժողովածուների մէջ, մի քանի երգեր »Բնար Հայկական»-ի մի քանիսն էլ, որ չգիտենք ինչու, Պատկանեանի երգերի Գ. հատորի մէջ են մտած:

Որ նախիջևանցիք հնումը երգեր են ունեցել դրա մէջ կասկած չեայ, ապացոյց հին սերնդի բերնում պատռող տները կամ առղերը, որոնք ամբողջ երգերի փշտանքներն են միայն:

Ամենից աչքի ընկնող ժողովածուն Տիգրանեանին է, թէ այդ էլ հարուստ չէ. հետաքրքրութիւն են զարթիցնում՝ միայն վերջը դրած մի քանի երգերը. «Ճայոց առնատան», «Աղջկան տանտան» և «Երգը» վերնագրով. այդ տանտանները (փոքր երեխաներին ձեռքի վրայ խաղացնելը) ամեն տեղ էլ կան, երբեմն երկար, երբեմն կարճ և համարեա թէ միենայն բովանդակութեամբ. տղայի գոտին են կապում, թուրը կախում, ձի նստեցնում, ուզարկում թշնամու վրայ, իսկ նախիջևանցիք ո. Կարապիտ են ուզարկում:

«Յերեք արդիս չալ ձին,
Գտակ գըրից ալչին,
Սըրմացէ խամչին
Զարնինը շուտով փախչի,
Սուրբ Կարապիտ հասնի»:

Իսկ աղջկայ համար էլ մտածում են իշխանի որդու տալ. որտ մի վարիանտը, քիչ փոփոխուած, ունին պօլսեցիները. (Տիգ «Աղջապական Հանդէս» 1X գիրք, էջ 168.):

Աւելի հետաքրքրութիւն են զարթիցնում՝ միւս երեք սիրահարական երգերը. որոնք իրենց կազմութեամբ աշուղական են և երեսում է, որ արուեստով են զրուած. Հաւանական է, որ աշուղներից մէկը ինչոյցքներում երգել է այդ երգերը, որից յիշոյ ընդհանրացել են ժողովրդի մէջ, ինչու Պատկանեանի երգերից մի քանիսը. Եւ ինչպէս երեսում է, Աղջապակի անունով մի

աշուղ էլ եղել է, որին պէտք է վերտապրե «Ասմավարի երգը», որի մի վարիանտը «Քնար հայկական»-ի մէջ է (ահա՝ 1868 թ. էջ 172.), մանաւանդ որ աշուղների նման իր անունը վերջին անհրում յիշում է:

Ամբողջութեամբ երեք երգն էլ բերում ենք, որից ընթերցողը կարող է մտամբ ժողովրդի ճաշակի և զգացմունքի մասին գաղափար կազմել, մաս աւանդ որ այդ երգերը սիրելի են նախիջևանցիներին:

ԱՌԱՋԻՆ ԵՐԳ.

Երեք օրվան լուսնի նըման ունըերըգ,
Խելքը առաւ սիահ կանթեղ աչքերըգ,
Վարդ բացուիլ է կարմիր ճերմակ թուշերըգ,
Փընտըսելով չըդաշ և քու ընկերըգ:

Կամոր ունըրը կանթեղ աչքիդ շաւին¹⁾ կուտայ,
Նազ արտծըգ քաղցըր ուրսիս ցաւ կուտայ.
Ծով ծով աչքիդ քիվիկները²⁾ օխի³⁾ պէս,
Ծակեց սիրուս չիմ զիմանաւ, արի տես:

Մայիլ⁴⁾ էղայ ծոցիդ ճիվթէ⁵⁾ նառերուն,
Կըրակ լըցիր ճաճիլ⁶⁾ սըրտիս եղերուն,
Նըմանեցայ ևս քու սիրոյդ խեկերուն,
Չըգար ինձի ի մէջ մէծ մէծ սարերուն:

Իմ սիրելիի, իմ սիրական սըրմայ⁷⁾ մաղ,
Ասիմ աէրտըս⁸⁾ աս սահաթին⁹⁾ իմանաւ,
Ասիլըն¹⁰⁾ չըլայ ասած խօսքիս անիս նազ,
Անկլիցըրայ քառէթ¹¹⁾ նըստիս ինձի գտու:

ԵՐԿՐՈՐԴԻ ԵՐԳ.

Այսօր ևս կերթամ տեսնելու
իմ սիրականիս,
Սիրականս գու համբերիս
մինչե իմ գալուս,

1) Ցոլք. 2) Արտհամաւնք, Թարթիչ. 3) Նետ. 4) Զմայիլ. 5) Զոյգ. 6) Մաղաղ. 7) Ասկեթել. 8) Ցու. 9) Ժամ. 10) Մի զուցէ. 11) Անկլիցըրայ կառք.

Թըռչուն ձագերուն հարցանեմ
իմ նաշխուն հարիս 1):

Միաքըդ է՝ քեզ հետ մէկտեղ
պախան 2) զնացինք,
Սերկելին ծառին տակը
նըստանք ու լացինք.

Թըռչուն ձագերուն հարցանեմ
իմ նախշուն հարիս:

Ինձմէն ձեզ խրատ թաղ ըլայ,
սիրելի եղբայրք,
Զելայ որ տեկմէ 3) ճիվանի 4)
այսպէս սևտա 5) տաք:

Թըռչուն ձագերուն հարցանեմ
իմ նախշուն հարիս:

Պօղոս—պատէ տէֆթէր 6) գըրից
չի տեսնուած փորձանք,

Թըռուցին տեսօքըս ձեռքէս,
Կըփնտըռիմ հս քեզ.

Թըռչուն ձագերուն հարցանեմ
իմ նախշուն հարիս:

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ.

ՍԱՄԱՎԱՐԻ 7) ԵՐԳ.

Խնամիներն էկան հազար բարտվ,
Ծոցերն իլինք թուրինջ նառով 8),
Քէփ 9) պիտ անին սամավարով:

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Սամավարին կըռանթն 10) սոկի,
Մախպուլ 11) բան է ամէն տղղի.
Զայ 12) խորթողը կուզայ խօսքի:

1) Սիրական 2) Բուրատուան, պարտէզ. 3) Որ և իցէ. 4) Կորիճ.
5) Սիրով կախարդեալ. 6) Տերպակ. 7) Ինքնեռ. 8) Նուռն. 9) Ուրախութիւն.
10) Ծորակ. 11) Լնդոնելի. 12) Թէյ.

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Զայ ասածըդ շատ լաւ բան է,
Պէհէզուր 1) մարդուն ոահաթ 2) կանէ.
Զի խըմողին զոռ 3) պիտ անէ:

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Զայ խորթողին աչըլ սիրիմ,
Զեռքէն բըռնիմ, քովըս ընրիմ.
Կարմիր թուշէն ես համբուրիմ:

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Քանփօքան է վըրան ույզուն 4),
Մէջի կրակը խիստ վառվըռուն.
Զայնիքը 5) վըրան կուտայ խիստ զուն:

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Կամաց կուգայ, նազով կուգայ,
Փատնոցն 6) իլինք մեղի կուգայ *):

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Արծթէ փատնոց ֆառֆոռ գաւաթ,
Ռօմի շիշան 7) օրթան զըրած.
Զանինք շատ խօսք, խըմինք տաք տաք:

Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Աղապալին խըմիլ ու խըմիլ ու,

1) Անհանգիստ. 2) Հանգիստ. 3) Հարկադրել. 4) Յարմար. 5) Թէյնոց.
6) Սկուտղ. 7) Սըրուակ.
*) Պակասի մի տող, զոր ոչ գոլի:

Զեռքը ստքը թըփը՝ո թըփը՝ո,
Չայ կը խըմէ շափուս շուփուս:
Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Ազապալին այսպէս մարդ է,
Փունձ 1) խորթողը կարմիր վարդ է.
Ռոմով փունձը պէթէր 2) սէրթ 3) է:
Սամավարը գովական է,
Մէջի ջուրը բաւական է:

Ասաջին երգի վերջին տունը, շատ հաւանական է, որ աւելացրած է ուրիշի ձեռքով և կամ ազաւազուած է, որովհետեւ իր յանգերի զասաւորութեամբ և թէ բովանդակութեամբ չի համապատասխանում առաջին մասին, որը վերին աստիճանի զգացմունքու երգ է, հարուստ ճոխ պատկերներով և վառ երեսակայութեամբ, յիշեցնելով Քուչակի սիրային կրքու բանաստեղծութիւնները: Երգի հեղինակը այնքան օժառուած է եղել երեակայութեամբ, որ նկարագրութիւնը բաւական գեղեցիկ է գուրս եկել, էպիտեաները հարուստ, պատկերաւորութիւնը ճոխ և ինքնատիպ: Ափսոս միայն, որ այս բովանդակութեամբ երգիր շատ քիչ են. ինչպէս երեսմ է այս տեսակէտի գաղթավայրի ստեղծագործութիւնը անպատուղ է եղել և ոչ միայն այդ, այլ և չի պահպանել հնուց ստացած ժառանգութիւնը:

Այս, ի հարկէ, ասիթ չպէտք է տայ ենթագրելու, որ նախիջեանի ժողովուրդը անընդունակ է, բանաստեղծական ձիրք չունի և կամ երգել չի սիրում, որովհետեւ նրա մօտիկ անցեալը և ներկան հակառակն են ցոյց տալիս. գեռ չյիշած այն, որ ազգութեան պարծանք զաւակներ է տուել և այժմ էլ անուցանում է իր ծոցում նոյնչափ յարգանքի արժանի անհատներ, բաւական է շեշտել այժմուայ նախիջեանցու այն անչափ մեծ սէրը, որ նու տածում է զէպի թատրոն, օպերա, զէպի նկարչութիւնը, որին նուիրուած ունի ապագայ խոստացող երիտասարդներ, զէպի զեղարուեստական ցուցահանդէսները և մանաւանդ զէպի

1) Շաքարօղի, 2) Սաստիկ, 3) Կորուկ.

երաժշտութիւնը: Ժողովրդական բանաւոր գրականութիւն չունենալու միակ պատճառը, ինչպէս վերև նկատեցինք, պէտք է վերագրել կեանքի հանգամանքներին, շրջապատի ստեղծած պայմաններին, որոնք թողնել տալով հահապետականութիւնը, ստիպել են ապրել նրան այլ կեանքով:

Ա. Տէր-ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.



«ՀՈՎՈՒԱԿԱՆ ՍՐԻՆԳ».

Գրեց՝ Եղիշէ Եպիսկ. Դուրեան.

Ինքնօգնութեան գպլոցին այն բեզուն իմացականութիւնը զոր Եղիշէ Եպիսկ. Դուրեան կը կոչենք, իր «Հովուական Սրինգ»-ը կը նուերէ գրական աշխարհին, սրինգ մը որ աղատութեան գէթ այսրան մը բաղձացուած օրերուն՝ կը հանդիսանայ միխթարիչ քնար մը, ամէն անկիւններու մէջ ալ թափելով իր կը բռնականի հոյակապ գաշնամանումները, որոնք միշտ բարձրէն կուգան, սրբազն լեռներէն, ամպախոս կատարներէն, ինչպէս Մովսէսին քայլը Արևացէն։ Այն հզօր ու բազմատաղանդ իմացականութիւնը, որ իր մէջ Պետրոս Դուրեան մը զարգացուց, նորոգեց ու գաշնաւորեց լքուած քնարի մը թելերը, այսօր այնքան բազմարեղուն տարիներէ յետոյ, մատենագարաններու փոշշին թոթուելով վար կ'իջնայ Որփէսոի մը (Orphica) ընծայ բերելու։ Դուրեան Սրբազնն է ան, որուն բեմական գրականութիւնը տեսակ մը անբացատրելի հիացում ներշնչել տուած է, հիացում մը որ գերազրտկանի կը մօտենայ, ամէն պարագային ալ—ըլլայ բեմական թէ գրական—յիշեցնելով նախկին հոգեցունց հայրապետներու շարունակութիւնը։

«Հովուական Սրինգ»-ը՝ ուր հոգւոյ տառերը կը խնկանան քան գրչի, սրտածօնուած է թրբահայ աղքանուէր անձնաւորութիւններէն Աւոն Էֆ. Սէմէրթհանի մէկ հատիկ զաւկին, վաղամեռ Վահէի, որուն տարածում մահը խորապէս յուզած է որդեսէր հայրեր ու մայրեր և Դուրեան Սրբազնը, որուն քնարը այս անգամ կը նուերուի այդ մատաղատի տղուն գերեզմանին, անոր հողին շուրջ խմբուելիք մատաղագին ալ յատկացուելով «Նպաստ

Սովելոց» զոր կը կարդանք արդէն հատորին երկրորդ կափարիչին վրայ։

Ահաւասիկ «Հովուական Սրինգ»-ի առաջաբանէն երկտող մը, ուղղուած՝ որդեկորոյս հօր Տիար Լիոն Սէմէրթհանի։

«Թէ իսկ լուկի լուկ սպակից ըլլալով քեզի՛ վստահ էի որ պիտի ներէիր ինծի, շատ կանուխէն ու շատ մօտէն ճանչնալով զիս ոչ իբրև աշխարհիկ բարեկամ մը, այլ իբրև հոգեկցորդ եղբայր, ու պիտի զգայիր որ կոկիծիդ ահաւորութենէն կը փորձուէի խոյս տալ վերքիդ նայելու քսամունքէն գողահար։ Բայց իբրև միխթարութեան պաշտօնեայ մը նկատելով զիս իմ սքեմիս տակ՝ զուցէ գայթակղէիր, որ երկրաւոր սուզիդ վրայ երկնաւոր սփոփանքի ցող մը անգամ սրակելու անկարող եմ...։ Ահ, այդ մտածութիւնդ յանցաւոր կ'ընէ զիս, սպաւոր բարեկամս, ու ես յանուն Աւետարանի լոլոր ուժովս սպառազինուած կուզամ կոչում ընկել Հաւատքիդ՝ որուն յարած ես այնքան անկեղծ ու բարձր ըմբռնումներով, ու անմահութիւնդ լուսաւորող Տիրոջ պատգամը կը յիշեցնեմ քեզի։ «Երանի սպաւորաց»։

Երանի սպաւորաց։—Կը քրտընի ճակատս այս պատգամին տոշն, միխթարութեան բաժին մըն ալ հանելով Հայութեան։ «Հովուական Սրինգ»-ի այս խտացուած նամակ-տուաջարանը՝ լաւագոյն նամակ մըն է «համականի» խորագիրով լուրջ հաւաքածուներու յատուն։

Մեր մէջ կրօնական գուսաններգութիւնները չեն որդեզրուած այնպէս՝ ինչպէս ուրիշ կարգ մը այլասեռ քնարերգութիւններ, բայց սկսը, ինչ տեսակ ալ ըլլայ, երբ եղական կամ գէթ գերազանց զրոշմ մը ունի, կը խանդավանէ գրասէր անհատը։ Դուրեան Սրբազնի «Հովուական Սրինգ»-ը իր տառական իմաստով եղակի ու գերազանց քնարերգութիւնն է, քանի որ իրմէ առաջ կամ իրմէ ետքը՝ հանգուցեալ Նարպէյ Սրբազնն ալ հաշուելով, ոչ ոք կրցած է ցոյց տալ քերթողութիւն մը, սահուն ու տիրական, առնական ու նկարչական աշխարհաբառվ, որուն կը լծորդուի վեհիմաստ վարդապետութիւն մը և նորօրինակ փնտուած խորք մը։ Մեր բացարութիւնները կրօնական քերթողութիւններու շուրջ կը դառնան։ Դուրեան Սրբազնի «Անառակ»-ը հոյակապ էջ մըն է, բոլորովին նոր

տաղերով ընդհաւուած: Բնդվզում և սորջանք, որոնք երկու եղբերը կը կազմին «Անառակ»-ին:

Անէծքլդ, Հայր, փոխեց ուկիս մութ պլղինձի,
Բայց քանի որ շամբուշ կուսք մը պէտք էր ինձի
Ես պըղինձով ալ պատրանքներս ձուլցի:

Անէծքլդ, Հայր, գարձուց նաշինըս սև հացի,
Բայց քանի որ սեղան մը շուայտ պէտք էր ինձի
Ես սև հացովն ալ հեշտ պատառըս ծամեցի:

Անէծքլդ, Հայր, փոխեց կընդրուկս անարդ գուզձի,
Բայց քանի որ ըզդլիսանք մը պէտք էր ինձի
Ես այդ գուզձովն ալ երազներս ձըլիցի:

Անէծքլդ, Հայր, պերճ պատմուանս գարձուց քուրձի,
Բայց քանի որ կուշտ վայելը մը պէտք էր ինձի
Ես այդ քուրձովն ալ կուշտիս հերը ծածկեցի:

Անէծքլդ, Հայր, ճրագըս գարձուց ճայրոտ ըոցի,
Բայց քանի որ հըրայրք մը տենդ պէտք էր ինձի
Ես այդ ըոցովն ալ շիլ աչքերըս վառեցի:

Անէծքլդ, Հայր, գոհար քարերս գարձուց խեցի,
Բայց քանի որ գիրկ մը գըրգանք պէտք էր ինձի
Թամարներու կուրծքէն գանօնք հս կախեցի:

Անէծքլդ, Հայր, ցուաս ալ գարձուց բարկ խայթոցի.
Որ արիւնեց զիս խածուածքով պատիժ օձի,
Բայց քանի որ ապրել մը կար, ահ, վայ ինձի,
Ազտոտ խոզի երամակներ արածեցի...:

Վերոյիշեալ հոյակառ քերթողութիւնը արաբական ոճով
գրուած գերազանց նորութիւն մըն է, արաբական ոճ ըսի, ո-
րովհետեւ յանդերը ամէնքն ալ համանման են, ինչպէս շատ կը
պատահինք ուշագրաւ աշուղներու երգերուն մէջ: «Հովուական
Սրինգ»-ի մէջ կիրտկուած յանդերը, որոնք գերանուրը և նը-
կարչական բառերով կ'ընդմիջուին՝ հասարակ և կըկնուած, հին-

ցած յանդեր չեն, այլ հմուտ հայտգէտի մը ճարտարապետու-
թիւնը՝ պարուհան մարմարներու վրայ: «Անառակ»-ին քով հա-
ւասար բարձրութիւն մը ցոյց կուսան «Ճեառնընդպառաջ»-ը,
«Մարդուն Ստեղծում»-ը, «Պատիժ»-ը, «Ներում»-ը, «Յայտնու-
թիւն»-ը, «Ապրուած երազ մը»-ն, «Եմմաւուսի ձամբորդներ»-ը,
«Եփիտթա»-ն, «Այլիին Զըոյց»-ը, «Անստանին մէջ»-ը, «Այլա-
կերպութիւն»-ը: Այս կանխակալ քերթուածներուն ցայտունու-
թիւն քով միւսներն ալ կը մնան նոյն բարձրութիւնը, արտես-
տի ու գաղափարի տեսակէտներով զուգահետ:

«Մարդուն Ստեղծումը» հատուածէն տաղեր.

Եթէ փոխան ափ մը հողի՝
Մատներուն մէջ զանգէր Աստուած խորձ մը շող,
Ո՛չ մահը շուք մը կոթողի
Եւ ոչ գրախար կ'ունենար օձ մ'երկրասոզ,
Ո՛չ աղիքէ մը կը վիճէր ճապաղի,
Ո՛չ ալ փայտէ մը կը կաթէր արեան ցօղ:

Եթէ փոխան ափ մը մոխրի՝
Իր մատներով լըմէր նա կուց մը կայձեր,
Ո՛չ միուն ճարպ մը գեղնեղի
Եւ ոչ կեանքէն կը ծորէր մուր կամ ճենճեր,
Ո՛չ գանկն ոճիր, ոչ կուրծքը կեղ մ'աղտեղի,
Ո՛չ ալ անդունդն անյուսութիւն կը տածէր:

«Պատիժ»-ը Յորի կեանքէն գրուագ մըն է. «Լուիցէ ունկն
իմ զանէծս իմ»:

Եթէ ինձմէ հաց ուղողին
«Քար» մը տըւած եղայ երբէք,
Թող երկարի կեանքիս ուղին
Բեթորոնէն մինչև Ազեկ,
Ու քարերուն տակ կարկուած
Անհետի ստուերըս ունոտի:
Եթէ ինձմէ «Ճուկ» ուղողին
«Օձ» մը տըւի զաղաթորմի,

Թող սողմամ մերկ վըբայ հողին
Ծովէն մինչև ծայրն Եղովմի,
Ու թոյներն վը քարպերուն
Թող կըպրանայ մազձս ու արխւն:

Խորիմաստ բերթողութեան պատկանող հոյակապ էջ մըն
է նաև «Յայտնութիւն»-ը, որ ամէնէն խորհրդաւորն է հակառակ
իր մթութեան, ամէն մէկ քասեակ իր խոր իմաստը ունի միակ
վարդապետութեամբ մը տոգորուն, այսինքն յայտնութեամբ,
Յայտնութիւնը՝ Քրիստոսի վարդապետութեան ժողովրդականու-
թիւն գտնելն է, Անոր քարոզներուն, Անոր սկզբունքներուն
աւելի բուռն ընդունելութիւն գտած շրջանին է որ կ'ըսենք յայտ-
նութիւն, ոչ սակայն այն թանձր բացարութիւնը զոր կուտան
շտահր:

«Ապրուած Երազ մը» հատուածէն տաղ մը.

Այս, ըՍտուեր մը զիս վարեց անապատ՝
Ուր ժամերով ևս քալեցի անընդհատ.
Քաղցած էի երբ ինձ ըստաւ. Ոտքիդ տակ
Կեցած քարերն կրբնան փոխել դու հացի.
Ու ևս հըպարտ ոչնչութեանս անգիտակ՝
Առանց հրաշքի մը կարծըր քարը խածի....

«Եմմառուսի Ճամբորդները». Խորախորհուրդ նիւթ մըն է
ինքնին, որուն բերթողը Պօէմե barbare-ի հեղինակին ասպետա-
անս և թիւնը ունի:

Խոնջ ու տըրտում կ'երթան երկուքն Եմմառուս.
Անդիմագիր վիշտ մը զիրենք կը տանի...
Ուրքան յօյսեր իր հետ թաղած էր Յիսուս
Ու աչք մը դեռ չէր տեսած զինք կենդանի:

«Եփիմաթա» խորագիրով անլուր բերթուածէն մէջբերումներ.
«Եփիմաթա» որ է՝ ըացիր» ըստ Մարկոսի:

Մօտնցիր լիզուիս, զուրս քաշէ ցամաք
Խցի մը դարձած կըտորն այդ միսին,

Բոցի մանոր մէջ դնելու տենչն ու սլաք՝
Զոր մունջ ժըխտումներս վազուց կորուսին,
Հայ Եփիմաթա,
Որ համը էութիւնս Քեզ օրհնել փութայ:

Դիր մէջն ականջիս ծայրերն մատներուգ՝
Լուս ու ծամածուս խորը այդ բաւզին,
Ու հոն թալացած խօսքերդ ու խորհուրդ
Յաւիտենական շըփմամբ մը խըտպին.
Հայ Եփիմաթա,

Որ խուլ էութիւնս Քեզ լըսել փութայ:

Կաւ մը գիր մհոստ աչքիս կապերուն՝
Կապոյտէն լըքուած բիրերուս մըթար,
Որ փառքըդ յարկող երկինքը հեռուն
Դիտեմ որեու լրյուղն անվըթար.
Հայ Եփիմաթա,

Որ կոյր էութիւնս Քեզ տեսնել փութայ:

Լուծէ սա ոտքիս կապանքները պինդ
Որ ճամբուդ վըբայ կը զլորի յաձախ,
Ու կիրթ վաղքերու կայթումներով թիւնդ
Վեր առ դայթումիս հզէզը ջախջախ.

Հայ Եփիմաթա,
Որ կազ էութիւնս Քեզ գիմել փութայ:

Մօտեցիր ձեռքիս կարկամ ու կըծիկ՝
Իր իսկ հարուածէն շանթուած այդ զէնքին,
Ու ըլոնած ծայրէն քանցըրիդ վեղեցիկ՝
Հիւսուիմ զօրութեանդ անպարոյր հէնքին.

Հայ Եփիմաթա,
Որ զօս էութիւնս Քեզ զըրկել փութայ:

Պիտի մօտենանս սըրտիս ալ, ով Տէր,
Փակ ու փըլատակ այդ վհնավայրին,
Ուր ճանձիկ աստուածն ունի բագինսներ,
Ու Ակկարոնի խունկերը կ'այրին...

Մ' ըսել՝ Եփփաթա,
Մինչ որ հոգիս դայն սըրբի փութաց:

«Ալիին Զըսցը»-ին մէջ կը տիրապետէ հզօրակոյն
technique մը: Այսպէս.—

Գիրկէ գիրկանցաւ, բարձերէ բարձի,
Ու հեշտ ժամերու գալկացնող դարձի
Յեղյեղութիւն միշտ ակընկալու՝
Ատեն չունեցաւ իր սուզը լալու:

Գիրկէ գիրկ անցաւ, բարձերէ բարձի,
Պէք խոստումներով օժիտ ու վարձի...
Հին առագաստի նոր հիւրընկալու՝
Ատեն չունեցաւ իր սուզը լալու:

Գիրկէ գիրկ անցաւ, բազձերէ բազձի,
Խէթ մը չըզգալով կարօտ ու բազցի,
Հաճոյքի գըրաստ մը դարձած հըլու՝
Ատեն չունեցաւ իր սուզը լալու:

Գիրկէ գիրկ գլեցաւ, շրտումէ շրտում,
Ու մեռելական ձայներն երբ տըրտում
Վերջնին համար ալ լացին լու ի լու...
Ինքն ալ նըստաւ լուս իր սուզը լալու:

Ա՛լ տեհն մը չունէր ապրելու կըրկին
Մահուան պաշտօնի նըւիրուած այդ կինն
Որ սըրսկապանի նըզովին իր վըրան
Զը կըրցաւ կանգնել կեանքի մը որբան:

Եղեմն ու բազին, աւագանն ու բոյն,
Կընդլուկի լեռներն, աշտանակն ոսկւոյն
Անցան, սահեցան... Ինքն արեւ տակ
Ո՛չ մայր մը եղաւ, ոչ վերն ալ հրեշտակ:

«Լուսնին տակ»-ը՝ Հայնէալոյր երգ մըն է:
«Անտառին մէջ»-ը՝ ամէնէն մելանուշ մեղեղին է, որ Սօ-
սեաց Անտառին շատ լու պիտի յարմարի, իր մթութեանը մէջ
անգամ այզպէս կարծեցնել կուտայ, և արգէն այլպէս կը թուի:

Ո՛չ անիրաւ էին և ոչ ալ անմիտ
Անոնք որ զձեղ կը պաշտէին անհրաւէր,
Զեղի նըման՝ վերբերումով ճշշմարիտ՝
Ուղերձելով իրենց աղերսն ու թեր:

Թէ եղեին ըլլայիք դուք կամ նոճի,
Զեր շուքին տակ ըզգայնացմած անսովոր՝
Կը հըմայէր մարդ թէ խորհուրդ մը կ'աճի
Թուխ կանանչի փըթթումին մէջ դարաւոր:

Տերհաշարժ թէ ըլլայիք դուք կազնին,
Կամ անտառը սօսիներուն այն զառամ,
Մէջ ձեր անուշ սօսաւիւնի ու ձայնին
Բուրմը կըրնար կարգալ դարիր մը պատզամ:

Թէ ըլլայիք հովանաւով դրախտն Հայեաց
Լուս պուրակին՝ ազբերակին ջինջ ու զով,
Երկըրպագուն ձեր մօտ կուզար անձկայրեաց,
Բոյն մը երգի՝ բոյր մը խունկի երազով:

Թէ ըլլայիք դուք բարձրաբերձ բարտիներ՝
Արձանացած պաշտումներու սլացը անքուն,
Արհորդին ձեր կողին մէջ կը գիտէր
Խաչ մը խոկում մահուան ձորին վրայ կանգուն:

Թէ ըլլայիք նոյն խոկ ցածուն մորենին
Խոր տեսիքի մը կրակներովս հբրդեհուած,
Զեր թաւուտքին մօտ՝ ուր բոցեր կ'արիւնին՝
Պիտի զիրար տեսնէին մարդն ու Աստուած....

Ո՛չ անիրաւ էին և ոչ ամբարիշտ
Անոնք որ զձեղ կը պաշտէին, ով ձառեր,

Ու նուազելու համար իրենց տեսչն ու վիշտ՝
Ուրքան երեխն հոգիք ձեր շուրջն են թառեր:

Հիմտ սակայն լըքուած էք՝ լերկ ու անշուր,
Ցաւի քուրջեր կապուած են ձեր կանանչին,
Ու զրիազներ խուսած՝ ձեր մէջն անշըշուկ
Աւ չեն մըափեր իրենց անուրջքն ասաջին:

Իսկ ես թէ ձեր քուրջն ըլլայի օր մ'ե եթ՝
«Ոսկի ոստ»-ով կը զընէի ձեզ պատուաստ,
Որ ձեր այն նոր բողբոջումի դիրկն յաւէտ
Տերե՛ մ'իսկ կեանքն ըլլար պաշտում և իմաստ:

Ծանօթ հայ ձայնազրագէտ մը, պր. Ահարոն Մորլեան, այս
քերթուածին արժանի եզանակ մը հեզինակած է, որ լոյս պիտի
տեսնէ աղատ մատենաշարներու հրատարակիչ Զարգարեան եղ-
բայրներու ընդարձակ ձայնազրուած երգարանին մէջ:

«Հովուական Սրինգ»-ը իր ամըողջութիւնովը ցոլարան
մըն է, կեանքի լուծին տակէն մարդկութիւն մը յասնող. հոս
կը առզենք ցրիւ մէջբերումներ, որոնք իւրաքանչիւր հատուածին
ցայտուն կողմերը կը կազմեն:

Անոպատն ու հոփն ըզքեզ կ'ընդունին,
Ունչն ամայութեան ու շունչն անհունին.
Ու այդ երկուքէն ժառանգած ես զուն
Մենաւոր խոկումն ու շոինչն անհունն: («Սրինգիս»):

— Գնա արածել իմ ոչխարներս, և զու ինը
Հովիւ եղած առ քեզի հետ ցուպ ու սրինդ,
Մինչեւ այն օրն՝ ուր իյնայ ցուպդ ի գետին,
Եւ ուրիշներ կապեն մէջքիդ թոյլ գոտին,
Մինչեւ այն օրն՝ ուր քու սըրինզըդ մաշած
Աւ չարձակէ այրումի երգ մը կոմ լաց...
Գնա արածել իմ ոչխարներս անձանձիր,
Ու այս է վարձքդ՝ եթէ զիս շատ սիրեցիր:
(«Կը սիրե՞ս զիս»):

Նոյն այս քերթուածին պատկանող սա տողը՝ «ցորչափ
աղիքս գութ ունենան ու սիրեն», պատկերի շփոթութիւն մը
կը զգացնէ: Աղիքը՝ սրտի զգայնութիւնը կընալ ունենալ:
Երբայսկան մարգարէտանութիւններու մէջ կը զանուին
սակայն հմանօրինակ զարտուղութիւններ:
Յաջող մէջբերումներ. այսպէս,—

Եթէ մըտնես իր ամպին մէջ՝
Ինքը քեզի շանթ մը կուտայ,
Որպէսպի իր վրէժը անշէջ
Փոյլատական երկինքին աստղադարդ.
(«Խաչը»):

Տանուաբըն է. իրեններուն կը բանայ
Հարսանիկան սրահի մը ծոցն անաղարտ,
Հոն պարը թոփչ երգն է անհուն ովսաննայ,
Քօղը կապոյտն է երկինքին աստղադարդ.
Անոնք սակայն՝ որ իր Խոկմանն հազորդ չեն
«Երազատես» զԱյն կը կոչեն:
(«Տանու Տէրը»):

«Աղի Արձանը»-էն մէջբերուած յետակայ քառեակը գրա-
կան հեզնող սրտմտութիւն մըն է, նոյնքան ալ իսկատիպ, որ
Ղովտ անուն ծանօթ կնոջ շուրջ կը գառնայ:

Կին մ'էր, յիշեց արդեօք զարդերն ու գիպակ՝
Զորոնք մոռցաւ անուլ՝ վասնզէն խելայեղ,
Յիշեց իր շղարշն ու նարօտներն կապուտակ,
Հիւսքն ու մանեակն, ոսկի գոտին լանջագեղ:
(«Աղի Արձանը»):

Գինով լուացուած պատմուձանիդ ծալքերով
Իջիր հընձանն ուր իմ ողկոյզո ճըմեցի,
Կաթիլ մ'եղիր բաժակիս խոլն անխըռով,
Որ մօտենաս զու ինձի:

Եթէ հոգիդ նըմանութեամբը ոսկւոյն
Շողայ, մարմինդ ալ արծաթով կիտուածի,

իմ խորանիս զարդը կ'ըլլաս վեհագոյն,
կը մօտենաս գու ինծի:
(«Մի մերձենար յիս»):

Դուրեան Սրբութանի կրօնական քերթուածներուն այս հաւաքածուն, ուր ամէն ինչ յղկուն նրբերանգութիւն մը ունի, կը վերջանայ հայրենաբաղձական «վերջալոյս մը»-ով, ուր թերես Ալլարատի մը պատկերը կը ծրաբուի:

Լեհան էսսէսնեան.

1909 Ապրիլ, Կ. Պոլիս.



Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ.

«Աւրաքուրները շատ են, այնտեղ երրեք չեն լուսանում»
Յունական առած.

Դժուար, կաւելացնեմ, չար ժամանակ ձեռնարկեցինք մեր ժողովածուն:

Առաջին յօդուածներն արդէն շարւել, տպւել էին, երբ հասաւ մեզ Ատանայի սոսկալի գէպքերի գոյժը:

Անտիօքում, Մէրսինում, Ատանայի շրջաններում և այլ տեղերում միաժամանակ պատրաստել և սարքւել են ահուի հայկական ջարդեր, կոտորածներ...

Հայկական սարտիները կրկնեցին...

Երկրորդ և, հաւատանք, վերջին անգամ կարմիր սուլթանը կոտորում էր հայկերին:

Առաջին անգամ նա կոտորեց հարիւր հազարաւոր հայեր, որովհետեւ մենք այնչափ սիրել էինք Ռուսաստանը, իրեւ աւետեց երկիր, այնչափ օգնել էինք նրա զօրքերին և այնչափ ծառայել էինք նրա շահերին...

Կարմիր սուլթանը մեզ էր համարում իր պարտութեան պատճառը և Բերլինի վեհաժողովից յետոյ, որ մեզ տւեց 61-դ յօդուածը, նա երգւեց մեզ պատժելու, իրը իւր ըմբոստ, անհաւատարիմ հալատակներին:

Եւրոպան, չպահանջելով 61-րդ յօդուածի զործադրութիւնը, դարձրեց նրան մի կատարեալ անէծք մեզ համար և երբ սկսւցին հայկական սարսափները, մնաց իրեւ լուռ հանդիսատես:

Միայն Մեծ Գլազոսնը բողոքեց և այդ բողոքը՝ նրա կարապի ամենագեղցիկ երգը, մնաց ձայն բարբառոյ յանապատի...

Վերջապէս վրայ հասան անցեալ տարւայ յունիսեան դէպ-
քերը:

Թիւրքիան ստացաւ սահմանագրութիւն, կազմակերպւեց:

Մի օրւայ մէջ մենք մռացանք մեր դարւոր չարչարանք-
ները, հալածանքները:

Մռացանք մեր սրտի ամենախոր, անբուժելի ցաւերը և
գէրքերը:

Մենք շտապեցինք հայրենիք և «կորչի Թիւրքիան» աղա-
ղակը, որ կրկնում էինք անդադար, յանկարծ փոխւեց ուրիշ,
անսպասելի աղաղակի—«կեցչ Թիւրքիան»:

Կեցչ Թիւրքիան...

Ահա եկաւ և այս գարունը, սէւ գարունը...

Նորից հայկական սարսափներ...

Կարմիր սուլթանը այժմ՝ վրէժինդիր էր իր նոր պարտու-
թեան համար:

Այն ժամանակ մենք օգնել էինք ոռուներին, այժմ երիտա-
սարդ Թիւրքերին:

Սուլթանը մեղ էր կարծում յանցաւոր, որ շնորհեց սահմա-
նագրութիւն Օսմանիան պետութեան բազմաչարչար ազգերին
սրոնք հիծեծում էին նրա լուծի տակ:

Սահմանագրութիւնը սրբւել էր հայկական արիւնով, ակտը
էր խեղեկ սահմանագրութիւնը նոյն հայկական արիւնի մէջ:

Սուլթանը հրամայեց քանդել մեր տները և ոչնչացնել մեր
ազգը:

25—30 հազար հայեր գարձան ողջակէղ սահմանագրութեան
խորանի առաջ:

Բնդունելի եղաւ Աստծուն այդ մէծ զոհը, սահմանագրու-
թիւնը փրկւեց, իսկ կարմիր սուլթանը զսպւեց...

Վաղ չէ արդեօք կանչել— «կեցչ Թիւրքիան»...

Փոքը ինչ սպասենք, խոհեմութեամբ նայենք մեր շուրջը:
Այնքան սիալներ մենք արել ենք անցեալում, այնքան մոլո-
րուել ենք և յոզնել, այն, յոզնել, ոչ սիրտ, ոչ հոգի, ոչ ոյժ,
ոչինչ, ոչինչ կարծես չի մնացել:

Մաշւել ենք, քանդեել:

Իսկ ժամանակը, քանի զնում դժուարանում է, չարանում...

Հացակարօտ Զէյթունի հարցը չքանում է մեր առաջ:

Զէ որ այժմ կարօտ է ոչ թէ միայն զէյթունցին, այլ և բո-
լոր հայ ժողովուրդը, և ոչ թէ միայն հացի, այլև ազա-
նով կեանքի, խաղաղ աշխատանքի և զարգացման...

Ի՞նչ անհնը:

Ո՞ւմ ապաւինենք:

Ասացէք, ինզրեմ, ինչ են անում մրջիւնները և մեզուները,
երբ յանկարծ թշնամին քանդում է նրանց բոյները և ոտների
տակ տրորում նրանց աշխատանքը:

Բողէ, վարկեան չկորցրած, նրանք նորից նոյն տոկունու-
թեամբ, նոյն սիրով, նոյն ոյժերով սկսում են իրանց աշխա-
տանքը և բոյները նորից շինում:

Մենք էլ սկսենք շինել մեր աւերւած, քանդւած, ապականւած
օջախները և տները: Ժողովնք հայ որբերին: Լինենք նրանց հա-
մար խկական հայրեր և մայրեր և չյուսահատւած սկսենք նորից
անվիճեր, անվախ մեր աշխատանքը:

Աշխատանք և լուսաւորութիւն... Դրանք կսփոփին մեր սըր-
տերը և կրուժեն մեր վէրքերը:

Դեռ ոչինչ, որ մենք սիալւել ենք: Պէտք է հասկանալ
սիալը ուրիշ անզամ չսխալւելու համար:

Ուրիմն չշտապենք աղաղակել— «կեցչ Թիւրքիան»...

«Կեցչ»-ներով, «կորչի»-ներով օրերս անցան, «կեցչ»-
ներով, «կորչի»-ներով շատ սիալեցանք, «կեցչ»-ներով, «կոր-
չի»-ներով տներս քանդեցին և մենք՝ ոչիսարներս, առիւծներ,
վագրներ, գայլեր ձեռցանք ու ձեռնում ենք և միշտ պարտւում,
միշտ անինայ հալածւում և կոտորւում. «կեցչ»-ների և
«կորչի»-ների պատճառով այսօր մոայլ ամպերը պատել են հա-
յի երկիճքը, ցերեկը նա չի տեսնում արեգակը, զիշերը լուսինն
ու աստղերը...

Իսկ ժամանակը գառնում է այնքան դժուար և կատելացնեմ,
չտր...

Մեր այժմւայ անչափ անբաղկութիւնը թող լինի վերջապէս
մեղ համար մի պատճական դաս...

Մինչև այսօր մենք ինտելիգենտներս ազգային շահերի ա-
ռաջ սիալւել ենք և մեղանչել:

Մեղ պէտք է նորից սկսել, նորից շինել, նորից աշխատել ..
 Մեծ աշխատանք և մեծ լուսաւորութիւն, ահա ինչը կիրկէ
 մեզ անշուշտ: Եւ այդ աշխատանքին, այդ լուսաւորութեան ծա-
 ռայելու համար ոչ մի ճիզ, ոչ մի միջոց մի ինայէք, հայեր ...
 Եւ եթէ ջերմ ցանկանում էք, որ վերջապէս մեր արևն էլ
 ծագի, լուսանայ, յիշեցէք յունական առածը՝ «ուր աքլորները շատ
 են, այստեղ երբէք չի լուսանում...»

ԴՐ. ԶԱԼՅՈՒԽԵԱՆ.

ԺԱՆՈԹՈՂԻԹԻՒՆԵՐ.

62 հրեա. «Մեր տեղի ծակլարուները» յօդուածի վերջը բաց
 է թողնուած «Սիւլվոկ» (Ռ. Պատկանեան) ստորագրութիւնը:

89 հրեա. ներքեից 14-րդ տող—«Յիշտուկինք», բայց չի-
 շենք իսուքերը չպէտք է չակերտների մէջ գնել:

Ոնոփրիոս Անոփեանի «Գիրակոյնին» վերնագրով բանա-
 տեղծութիւնը տպուած է «Գործ» օրաթերթի 1908 թ. № 50-ում,
 որտեղից արտադրում ենք և մենք:



Фабрика
Ростовъ на-Дону, Б. Садовая № 174.

ՀՀ Ազգային գրադարան



NL0382890

72.119